



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

329D 3292

491.99-8
U-70

H.M. SETIAN
PAPETERIE ET ATELIER DE RELIURE
CONSTANTINOPLE
Tchakmakdjilar Yokouch



2005 JUL 11

ՆՈՐ

ԲՈՒՐԱՎԱՏԱՆ

11 JUL 2013

9154

15 NOV 2011

491.99 - 8

6-63

428
264-76

Ն Ա Ր

ԲՈՒԴՐԱՍԱՆ

ՀՐԱԶԱՆԳԻՉ ԸՆԹԵՐՅՄՈՒՆՔ


ՊԱՏՇԿԱՑՑԱՋԱԳԻ

Բ. ՏԱՐԻ

ՄԻԶԻՆ ԴԱՍԼԵԹԱՅԻ

Ա. Ճ Խ Ա Տ Ա Մ Ի Ր Ե Յ

ՆԵՐՍԵՍ ՎՐԱՅԻ



20.9.1955. 15.8.1955

معارف نظارت جیله سنك ٣٢٥ نومرسلي و في ٢٠ تشرين أول ٣٢٢ تاو يخلو
رخصتها مسنه طبع او لشتر



ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ
ԳՐՔԻՍ ՈՒՂՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Երկու տարի առաջ տարրական Նախակրթարանաց Ա. տարւոյ գործածութեան համար երբ Նոր Բուրաստան անուն ընթերցանութեան գիրքը հրատարակեցինք, ամէն կողմէ անխտիր գոհունակութեան լուրեր ստացանք բերանացի և գրաւոր. գաւառական վորձառու տնօրէն մը այդ առթիւ հետեւեալը գրեց մեզի. «Առաջին անգամն է որ՝ բարերազդութիւնը ունեցայ տեսնելու դասագիրք մը որուն պարունակութիւնը ոչ միայն չի մեղանչէ յառաջաբանն ունի, այլ նաև իսկապէս «համապատասխանէ նախարանին մէջ գծուած ուղղութեան և այլն»։ Երկրորդ մ'ալ՝ նոյնիմաստ գրութիւն մը ուղղեց մեզ, աւելցնելով թէ ո՞ւր է սորա շարունակութիւնը . . . :

Իսկ «Նոր Բուրաստանի» շարունակութիւնը կամ Բ. գիրքը բերանացի ուղղուներուն թիւը այնքան շատ էր որ եթէ հոս անոնց անունները դնել հարկ ըլլար, երկար ցանկ մը զետեղելու պէտք ալիսի ունենայինք և ի՞նչ հարկ։ Ներողամիտ ըլլան այն ամէն մեծարգոյ տրնօրէնք՝ որոնց փափաքանաց չի կրցինք աւելի կանուխ գոհացումն տալ և կը յուսանք որ ներկայ հրատարակութեամբ որ «Նոր Բուրաստան»ի Բ. մասը կը կազմէ, Միջին կարգերու ընթերցանութեան յատուկ, իրենց ակնկալութիւնը ի դերեւ հանած չենք ըլլար։

Սոյն երկրորդ հատորը՝ Ա. հատորին ընդլայնումը ըլլալէ զատ, հետեւեալ դասակարգութեան վրայ բաժնուած է.

1. Ընթերցումներ բարոյականի վրայ՝ որոնց ընտրութիւնը եղած է նկարագիր կազմող նիւթերէ, այս

ստորագաժանումը ոտանաւոր և արձակ խառն կը պարունակէ , միշտ տղոց տարիքին և դասակարդին հասկանալի ոճով և լեզուով :

2. Ընթերցումներ Մարդակազմութեան վրայ՝ բաղկացած նախնական ծանօթութիւններէ :

3. Ընթերցումներ Բնական պատմութեան վրայ , ընդհանուր գիտելիք և բացատրութիւնք անոր չորս գլխաւոր մասանց . Ա. Կենդանաբանութիւն . — Բ. Բուսաբանութիւն . — Գ. Հանգաբանութիւն . — Դ. Երկրաբանութիւն . այս վերջնոյն վրայ շատ համառօտ :

4. Ընթերցումներ Խրագիտութեան կարեւոր գիտելիքներու վրայ :

5. Ընթերցումներ Ս. Պատմութեան նշանաւոր անցքերուն վրայ :

6. Ընթերցումներ Առողջապահական կանոններու վրայ , որուն պէտքը օր աւուր զգալի կը դառնայ . Նիւթերը պատրաստուած են աստիճանաւորեալ դասակարգութեամբ և զգուշանալով տղուն ձանձրացուցիչ երեւնակէ :

7. Ընթերցումներ Աշխարհագրական կարեւոր գիտելիքներու վրայ :

8. Ընթերցումներ Խառն Հրամանգիշ նիւթերու վրայ :

Այս կերպով ամբողջացուցած ենք նաև սոյն երկրորդ հատորին պարունակութիւնը :

Աւելորդ է զրուցել՝ որ յարդ հրատարակուած ընթերցաններու մէջ քանիցս մուտ գտած և հազար անգամ իրարմէ ընդօրինակուած նիւթերը , մէկ կողմէ դըրինք և ջանացինք բոլորովին նոր նիւթերով կազմել մեր սոյն ընթերցարանը , մասնաւոր խնամք տանելով լեզուին և ոճին մաքրութեանը :

Սոյն գործիս պատրաստութեան համար , առանց

բառական ընդօրինակութեան , հետեւեցանք իտալացի , գերմանացի և մաս մ'ալ ֆրանսացի նորագոյն մանկավարժներու ընտրած ուղղութեան , որոնք՝ մաթէմաթիքական , գծագրութեան , գեղագրութեան յատուկ յօդուածները բոլորովին արասաքսած էին իրենց վերջին հըրատարակութեանց մէջէն : Շատացանք ուրիշն այդ փորձ մանկավարժներու վերոպրեսալ ստորագաժանման յատուկ նիւթերով միայն , որոնք արդէն պէտք եղածէն աւելի ընդարձակ մտաւոր մշակութեան անդաստան մը կը կազմեն , բաւական է որ այդ անդաստանը ժամանակիս կրթական պահանջմանց յատուկ գործիքներով ինսամուած և ոռոգուած ըլլայ , ըստ այնմ պատրաստելու այն մտաւոր մշակները որոնց այնքան պէտք ունինք :



ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ՌԻՍՈՒՄ

~~~~~

## I. — ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Լաւ կարդալու համար՝ պէտք է այնպիսի  
ձայն և շեշտ մը դնենք, ինչ որ սովոր ենք ընել  
մեր խօսակցութեան միջոցին:

Շատեր կը կարդան և իրենք միայն կը հաս-  
կընան, բայց շատ քիչեր կը կարդան և ուրիշի կրնան  
հասկցնել. մտքով կարդալը տարբեր է, իսկ բարձ-  
րածայն կարդալ և հասկցնելը ասոնք ալ բոլորովին  
տարբեր բաներ են. Ահա ճիշդ այս նիւթին վրայ է  
որ քանի մը բացատրութիւններ պիտի տանք մեր  
սիրելի դպրոցականներուն:

Խնչպէս ամէն բանի մէջ կարդ կանոն կայ,  
նոյնպէս ալ ընթերցանութիւնը իր կանոնները ու-  
նի, որոնցմէ ամենէն գլխաւորները և կարեւոր-  
ները հետեւեալներն են:

Ա. Զայն եւ իւր ասիհանաւոր եղեւէցները.  
— Ուշիմ աշակերտը պէտք է ջանայ՝ կարդալու  
ատեն ոչ շատ բարձր և ոչ ալ շատ ցած՝ այլ ու-  
րոշ և լսելու աստիճան ձայնով կարդալ. շատ  
բարձր ձայնը թէ կարդացողը շուտ կը յոդնեցը-  
նէ և թէ մտիկ ընտղը կը ձանձրացնէ, սա դմա-

ւոր պատճառով որ՝ շատ բարձր ձայնով կարդացողը աւելի կ'երգէ քան թէ կը կարդայ. արդ երգելով կամ եղանակով կարդալը բոլորովին եկեղեցւոյ մէջ կարդայածներուն յատուկ ըլլալով՝ շատ անրնական և անհաճոյ է միւս ամէն տեսակ ընթերցումներու համար. Ուստի սիրելի տղաքս ընթերցումը որչափ բնական ըլլայ նոյնչափ ախորժելի և հասկալի կը դառնայ. հետեւ աւբար, պէտք է կարդալ խօսելու պէս, որ ըսել է առանց եղանակի. ուրեմն խօսելու պէս կարդալ սովորելու համար, հետեւեալ կանոնները գիտնալու ենք:

Բ. Սուրակէս (,), միջակէս (.), վերջակէս (:), բութ (‘), շեշ (‘), երկար կամ բացազանական (‘), հարցական (‘). — Ընթերցումի ժամանակ երբ սուրակէսի պատահիս՝ այդ կը նշանակէ որ թեթեւ շունչ մը առնելով պիտի շարունակես ընթերցումդ. Երբ կէտի մը հանդիպիս՝ քիչ մը աւելի ծանր շունչ պիտի առնես. իսկ վերջակէսին՝ կրնաս քիչ մը դադար առնել: Երբ բութի մը հանդիպիս՝ այդ կը նշանակէ որ բութին տակ գտնուած բառը քիչ մը աւելի բարձր ձայնով պիտի շեշտես և հետեւեալ բառերը սովորական ձայնով պիտի շարունակես. իսկ երբ շեշ մը տեսնես՝ ձայնդ կարճ կտրուկ պիտի հանես այդ բառին վրայ. և երբ երկար մը կամ բացազանական մը տեսնալու ըլլաս, կրնաս այդ բառին

վերջաւորութիւնը երկարել իր նշանակութեան կամ արտայայտած զգացումին համեմատ. երկար (‘) նշանը կը ծառայէ թէ սքանչացում, թէ զարմացում և թէ ցաւ նշանակելու: Հարցական (‘) նշանը, ինչպէս անունէն կ'երեւայ, կը ծառայէ հարցնելու, և որովհետեւ հարցումին ետեւէն պատասխան կուգայ, բնական է անշուշտ որ հարցումը քիչ մը աւելի բարձր ու բարակ ձայնով ըլլայ, իսկ իւր պատասխանը սովորական և աւելի ցած ձայնով: Բոլոր այս նշաններուն հանած ձայներուն մէջ բնաւ երգ ու եղանակ չկայ. այլ բառերու պէս՝ պարզ և խօսելու կերպով կը հնչուին:

## 2. — ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՄՈՒՏԸ

Ամառուան տաք ամիսներէն վերջը՝ երբ աշակերտները իրենց արձակուրդը աւարտեցին և դպրոց վերադառնալով՝ իւրաքանչիւր տղայ դասարանին մէջ իրեն սահմանուած տեղը նստաւ, ուսուցիչը ներս մտնելով՝ աչքերը իւր շուրջը պըտացուց և ըստաւ.

— Սիրելի տղաքներս, այսչափ երկար բացակայութենէ ետքը, շատ բնական է որ ուրախութիւնս յայտնեմ դարձեալ զձեղ այստեղ հաւաքուած տեսնելուս: Այսօր վերամուտին առաւ-

ջին օրն է, և ձեզմէ շատերը անշուշտ ոչ գերք ունին և ոչ տետրակ, և ոչ ալ ուրիշ դպրոցական պիտոյքներ. ուրեմն այսօրուան համար կարդալիք և գրելիք բան մը չունինք, միայն թէ հետեւեալ երկու յանձնարարութիւնները ունիմ ձեզի ընելիք, ասոնք երկու պատուէրներ են՝ զորս պէտք է մտքերնիդ պահէք ամբողջ տարւոյն մէջ, և եթէ կարելի է ամբողջ կեանքերնուդ մէջ։

Կը պատուիրեմ ձեզի՝ որ ինչպէս ձեր մարմնոյն նոյնպէս և ձեր զգեստներուն մսքրութեան հաւասարապէս խնամք տանիք և կանոնաւորապէս դրաց յաճախէք։ Մաքրութիւնը և կանոնաւորութիւնը բարի և շնորհալի աշակերտին երկու առաջին առաքինութիւններն են՝ որոնք անհրաժեշտ են նաև կեանքի ամէն պայմաններուն մէջ։

Երբ մաքրութլաք՝ ամէն ոք զձեղ յօժարութեամբ և փութով կ'ընդունի, կը հիւրընկալէ և ձեր աղէկութեանը համար ձեռքէն եկածը կ'ընէ. իսկ երբ աղտոտ ըլլաք՝ ոչ ոք ձեզի կը մօտենայ և ոչ ոք զձեղ կը սիրէ։ Երբ ձեր ամէն գործերուն մէջ կանոնաւոր ըլլաք՝ ամէնքը զձեղ պիտի յարգեն և դուք զձեղ միշտ պատրաստ պիտի դտնէք կենաց ամէն պայմաններուն և առիթներուն մէջ. իսկ ընդհակառակն եթէ անհոգ ըլլաք և ամէն գործ իր ժամանակին չի կատարէք կանոնաւոր կերպով՝ միշտ յետամնաց պիտի ըլլաք և պէտքի մը պահուն երբէք պատրաստ պիտի չդտնուիք։

Ուրեմն, սիրելի տղափներս, կարծեմ թէ զիւրար հասկցանք. պէտք է որ մաքրու և կանոնաւոր ըլլաք դպրոցին մէջ՝ ինչպէս և տան մէջ, ամէն ժամ և ամէն տեղ։

Եւ որովհետեւ օրինակը միշտ պատուէրէն աւելի ազդու է, անմիջապէս այն քանի մը աշակերտները որոնք շատ մսքուր չգտաւ ուսուցիչը, դպրոցին պղտիկ աղբիւրը զրկեց՝ որպէս զի ուացուին և մաքրուին։

### 3. — Խ ՐԱ ՏԱԿԱՆ Մ Ը

Երբ նախամարդիկ կը թափառէին դեռ երկրիս վրայ՝ ստիպուած իրենց հօտերը արածելու հոն, ուր ամենէն հարուստ արօտավայրերը կը գտնուէին, Յարեթի որդիներէն մին իր ոչխարներուն մօտ առանձնութեան մէջ կը քնանար։

Սրդ՝ քնացած ժամանակ, հետեւեալ երազը տեսաւ.

Իրեն այնպէս կը թուէր՝ որ բարձր լերան մը գագաթը կեցած ըլլար, ուսկից կը տեսնէր իւր և ուրիշ շատ մը բարեկամ ցեղերու վրանները։ Այս տեսարանը ուրախութեամբ լեցուց անոր սիրտը, թեւերը գէպի այն վրանները տարածեց և սկսաւ ձայն տալ իր ծնողաց և քրյերուն. բայց հեռաւորութիւնը այնքան էր որ կարելի չէր

ոչ լսել բան մը և ոչ անոնցմէ լսուիլ։ Պարապ  
տեղը գիմեց ամպերուն՝ որ փոխադրեն զինքը իր  
եղբայրներուն մօտ, խնդրեց թռչուններէն որ փոխ  
տան իրենց թեւերը, աղաչեց հովերուն՝ որ տաւ  
նին հաղորդեն իր խօսքերը. բայց հովը, թռու-  
չունները եւ ամպերը անցան գացին առանց զին-  
քը մտիկ ընելու։ Այս որ տեսաւ՝ հովուին աշ-  
քերը արցունքով լեցուեցան, բարձրաձայն աղա-  
ղակեց իր հարց Աստուծոյն և ըսաւ. «Ո՞վ Ամե-  
նակարող Տէր, աղատէ՛ զիս անջրպետին և ժա-  
մանակին ձեռքէն. ըրէ՛ սյնպէս, որ ես առանձ-  
նութեանս մէջ կարենամ խօսիլ ուրիշ մարդերու  
հետ, լսել թէ անոնք ինչ կը մտածեն հիմայ և  
ինչ կը մտածէին անցելըն մէջ։»

Այն ատեն հրեշտակ մը իջաւ երկինքէն և  
յանձնեց անոր տախտակիկ մը՝ որուն վրայ մի  
քանի նշաններ կային գծուած և ըսաւ. «Նախ  
սովորէ՛ ճանչնալ այս գիրերը, վերջը ջանա՛ անոնց-  
մով բառեր կաղմել և ուղիղ կարդալ զանոնք, այն  
ատեն փափաքդ պիտի կատարուի։»

Ա.սիկայ այն այրուբէնն էր որ Աստուած կու  
տար մարդկային աղքին, ասոր հետ միասին կը  
շնորհէր երկու օդտակարագոյն արուեստները, «  
ըսոնք զինքը յաջողութեան և երջանկութեան ճամ-  
բան կառաջնորդեն և որոնք կըսուին ընթերցում  
եւ ուսում։

8992

## Ա. Ռ. Ա. Կ Ն Ե Բ

### Ա.

#### 4. — ՈՒԽՏԱԿՈՐ ԿԱՏՈՒՆ

Կը պատմին թէ ժամանակաւ կատու մը կար  
Որ անխնայ մկանց ցեղին ջարդեր կու տար.  
Իւր անունէն հազար ծակը մէկ սովորի  
Կը փախչէին հանդիպելով մահուան դողի։

Ասոնց մէջէն չատերը

Մանաւանդ խոհեմները,

Տեսնելով որ թշնամւոյն

Չեռքէն չկայ փրկութիւն,

Մինչեւ չելէ շան սատակ

Կամ գաղթէ օտար քաղաք

Դըրին միտքերմին

Մընալ ծակերնին,

Ապրիլ եղածով,

Գոհ ըլլալ քիչով:

Մոռնալ ատեն մը

Իւլին ու պանիրը:

Ամիսներով մուկէ կարօտ մընաց կատուն,

Խորունկ խորունկ կը մըսածէր օրն ի բուն,

Ծակերուն մէջ շըլնկոցնին որ լըսէր

Կը հառաչէր, սըրտին եղերը կը հալէր:

«Եղբա՛րք, ըսաւ օր մը քաղցր ու մեղմ ճայնով

«Ահա՛ կու գամ իբրեւ եղբայր ես ձեր քով,

«Խոնարհաբար ես ձեզ մեղայ ըսկու,

«Զի կը մեկնիմ մղտեսութեան երթալու:

«Լեռներ ու ծովեր ունիմ անցնելիք,

«Եկէ՛ք գրկեմ ձեզ, սիրով պագտուինք։»

2



Անիորձ ոմանք մէջերնէն  
 Դուրս վազեցին ծակերէն,  
 Ճի՛ մը չըրած խեղճերը  
 Խեղճեց զանոնք անգութը :

Մեր ուխտաւորն ելաւ գնաց հեռու թաղ,  
 Ուրիշներուն միեւնոյնը խաղալ խաղ .  
 «Ո՞հ, պագառուինք, կ'ըսէր, եկէ՛ք ձեզ գրկեմ,  
 «Ալ չի դառնամ, գուցէ հողս ալ հոն քաշեմ:

Ենրուկ մուկ մը անդիէն  
 Տաք ու պաղ անցած գլխէն,  
 Որ պոչը ժամանակով  
 Կորուսած էր կոռուկով,

Կատուին ըստ . «Գնա՛ բանդ, չարաճընի,  
 «Այդ պեխերով չըլլար բնաւ մըղտեսի :»

Ով որ ամենուն  
 Հաւտայ խօսիերուն  
 Անխոհեմ մըկանց  
 Նման կ'իյնայ ցանց :

Իսկ ծեր մըկան պէս, ով որ զգոյն է  
 Մընայ միւս ազատ շատ վտանգներէ :

ՃՐԱՆՑ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Ա.

5.—ԿԱՊՈՅՏ ՎԵՐԱՐԿՈՒՆ

Երէկ մեծ պողոտային վրայ ներկայ գտնուեցայ տեսարանի մը որ արժանի է պատմուելու :

Աղքատ կին մը կ'անցնէր անկից, իւր հինգ կամ վեց տարեկան աղջկան հետ որուն ոտքերը գրեթէ մերկ էին :

Պարոն մը մօտեցաւ այդ կնկան և հարցուց . «Տղուգ հագցընելով կօշիկ չունի՞ս » :

— « Աւա՛զ, ոչ  
 պարոն » :



Այն ատեն վեր վերցուց փոքրիկ աղջիկը, նստեցուց զայն սալարկին եղերքը և գրպանէն մի քանի զոյդ տղու կօշիկներ հանելով սկսաւ փորձել, մինչեւ որ զոյդ մը յարմարագոյնը գտնելով հագցուց անոր։ Յետոյ ձեռք շովեց փոքրիկ աղջիկը և մէկ կողմ լնելով իր շուրջը հաւաքուած ամբոխը հեռացաւ :

Ներկայ եղողները սկսան իրարու հարցնել թէ ո՞վ էր այս բարեգործ և եղական մարդը : Հոն գտնուող կիներէն մին յայտարարեց թէ քիչ ա-

ռաջ նոյն նուէրը ըրած էր նաև իր աղջկան միեւ նոյն կերպով.—«Ի՞նչպէս չէք ճանչնար զայն, ըստ անդիէն դործաւոր մը զարմացմամբ. քաղաքին մէջ գտնուող ամբողջ աղքատ գասակարգի մարդիկ զայն կը ճանչնան և կ'օրհնեն. լաւ մտքերնիդ պահեցէք, այս մարդը կը կոչուի կապոյց վերարկուն :»

Ինչ որ նկարագրեցինք, տղաքս, վէպ մը չէ, այլ շատ ճշմարիտ պատմութիւն մը։ Կապոյտ վերարկուն կոչուած մարդը աղքատ գիւղացիի զաւակ մըն է։ Նախ գոհարավաճառի աշակերտ, յետոյ իր աշխատութեան և սրամտութեան չնորհիւ կրցաւ կազմել պղտիկ հարստութիւն մը։ Այն ատենէն սկսեալ ամենաբարի նպատակ մը ունեցաւ, այն էր թշուառները խնամել ուր որ հանդիպէր անոնց։ Անոր երախտապարտ ըլլողները իր անունը չգիտէին, և որովհետեւ միշտ կապոյտ վերարկու մը կը կրէր, ուստի այդ անոնը տուած էին անոր :

ԵՐԱԾ. — Բարի եղէ՛ք և սիրեցէ՛ք զերար, ճշմարիտ ուրախութիւնը սրտի ազնիւ յուղմունքներու մէջ է միայն։ Զգայնութիւնը համակ մարդ է։ Գիտութիւնը թողէք գիտուններուն, հպարտութիւնը աղնուականներուն, արդուղարդը հարուստներուն, գթացէք խոնարհ թշուառութեանց :

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա.

### 6. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

«Ինչպէս որ արձակուրդէն առաջ ձեզի իմացուցի, թէ վերամուտին նոր դաս մը պիտի սկսինք, և ահա մեր խոստացածը կը կատարենք»։ այսպէս սկսաւ խօսիլ ուսուցիչը որուն երեսն ի վեր ուշադիր մնացած էին տղաք :

«Այս նոր դասը», շարունակեց անիկայ, «Բնական պատմութեան դասն է»։

Գոհունակութեան և ուրախութեան մեծ իրարանցում մը բրդաւ աղոց մէջ, որոյ համար դաստիարակը քիչ մը նեղսրտութեամբ «պիտի դադրիք, եթէ ոչ» խօսքը հաղիւ ըսած էր՝ ամէնքը լուցին։

«Գիտեմ թէ այս դասը ձեր մէջ սաստիկ փափաք մը պիտի արթնցնէ, բնութեան մէջ գտնուած զանազան առարկաները և անոնցմէ առաջ եկած դէպքերը և երեւոյթները սովորելու։ Գիտեմ նաև թէ դուք օրուան մէջ ձեր տեսած հարիւր տեսակ առարկաներով կը հետաքրքրուիք, որն որ շատ իրաւացի հետաքրքրութիւն մընէ, և կ'ուղէք հասկնալ ձեր ամէն պատահած և տեսած առարկաներուն «ի՞նչ ե՞ն», «ի՞նչպէս» և «ի՞նչո՞ւ նամար»ը ու ասոնց վրայ ծանօթութիւն մը ձեռք բերելու համար կը դառնաք այսինչը այնինչը կը փնտուէք որ ձեզի բացատրէ։ Ի՞նչ հարկ կայ ուրիշի դիմել, ասոր համար արդեօք ուսուցիչ և գիրք կը պակախն ձեզի։ Լաւ միտ դրէք դասերուն և յարաաեւութեամբ շարունակեցէք զանոնք և քիչ ատենէն պիտի սովորիք թէ ի՞նչպէս կազմուած է մարդը, անոր կերածն ու խը-

մածը ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ կերպով կը կատարուի ժնշառութիւնը եւ ինչո՞ւ, քէ ի՞նչպէս ծառերը կ'անին, ինչե՞ր կը գտնուին Երկրիս խորերը, ի՞նչ է ծիրանի գօսին, ամպերը ի՞նչպէս կը գոյանան, որոտումը ի՞նչ է, ինչո՞ւ կ'այրի փայտը, ի՞նչպէս կը շինուին բուղը, գիրքը, ածուխը, հացը, պանիրը, գինին, կերպաները եւայն:

Բոլոր ասոնք որոնք այժմ գաղտնիք են մեզի համար, քիչ ատենէն յայտնիք պիտի ըլլան, եթէ լաւ պատրաստէք ձեզի տրուած դասերը, և այնպէս մը լաւ սպարիք որ ի հարկին համարձակ կարենաք պատասխանել ուսուցչին հարցումներուն:

Բնական պատմութիւնը չորս մասերու բաժնուած է.  
Ա. Կենդանաբանութիւն՝ որ կը խօսի կենդանեաց վրայ.  
Բ. Բուսաբանութիւն՝ որ բուսոց վրայ կը խօսի. Գ.  
Հանքաբանութիւն՝ որ կը բացատրէ հանքային մարմնները. Դ. Երկրաբանութիւն՝ որ կը յայտնէ մեզի երկրիս կաղմակերպութիւնը:

Ասոնք բոլորն ալ գիտնալ պէտք է սիրելի տղաքս, ուսանիլ, ուսանիլ, ժամանակիս պահանջումը այս է. Երբ մէկը ասոնք չգիտնայ, անոր վարած կեանքը ի՞նչ տարբերութիւն կ'ունենայ ի ծնէ կոյլը և կամ խոռլ արդու մը վարած կեանքէն: Ա.Ի՞ն վայրկեան ինչե՞ր կը ներկայանան մեզի, կենդանիներ հեռու տեղերէ ծովերու խորերէ կարծես մեզի կը դիմեն՝ որ դիտենք զանոնք և ուրիշներ ձայն կուտան մեզի որ զբաղինք իրենցմով:

Հաւատացէ՛ք տղաք, որ բնական պատմութիւնը ուսանիլը սովորական բան մը սկսած է գառնալ, ընդհանուր եւանդ մը կայ գիտութիւնները ուսանելու, ուրեմն մի՛ ուշանաք դուք ևս սովորելու. սիրեցէ՛ք վարժարանին մէջ ձեզի տրուած այս նոր գասը միւս ամէն գասերուն նման, և եթէ պատահիք այնպիսի կէտեր որոնց ձեր խելքը չհասնի, ի բացակայութեան ուսուցչին դիմեց՛ք գիտողներուն՝ բացատրութիւն խնդրելով անոնցմէ:

## Ս. ՊԱՏՄ. ՀԻՆ ՈՒԽԾԻ

Ա.

### 7.—ԻՍԱՀԱԿԱՅ ԶՈՂՈՒԻԼԸ

Երբ հսահակ մեծցաւ՝ Աստուած փորձելու համար Արքահամու հնազանդութիւնը ըսաւ անոր.

«Արքահա՛մ», նա պատասխանեց. «Այստեղ եմ Տէր»: Աստուած ըսաւ. «Ա՛ռ քու սիրելի որդիդ հսահակը՝ գնա՛ լերան մը վրայ զոր ես ցոյց պիտի տամ և զոհէ՛ անիկայ հոն»:

Արքահամ չվարանեցաւ, առաւօտուն կանուխ ելաւ համետեց էջ, փայտ պատրաստեց զոհի համար, հետը երկու ծառայ և հսահակն ալ առաւ ու գնաց այն տեղ ուր որ Աստուած ըսեր էր:

Երեք օր ետքը Արքահամ հեռուէն տեսաւ նշանակեալ երկերը, և ըսաւ ծառաներուն. «Մնացէ՛ք դուք հոս, իսկ ես հսահակայ հետ պէտք է երթամ այնտեղ աղօթելու»: Իսահակ մատաղի յատուկ փայտը շալակեց, իսկ Արքահամ ձեռքը կը բռնէր զոհի կրակն ու դանակը և երկուքը միասին կ'երթային: Իսահակ հարցուց հօրը. «Հա՛յը, կրակն ու փայտը հոս է, բայց ո՞ւր է մատաղցու ոչխարը»: Երբոր լերան գագաթը հասան, Արքահամ սեղան շինեց, փայտը շարեց վրան, կապեց Իսահակի ոտքն ու ձեռքն և դրաւ սեղանին փայտերուն վրայ, յետոյ ձեռքը երկնցուց՝ վեր առաւ դանակը որպէս զի հսահակը մորթէ».

Նոյն միջոցին Աստուծոյ հրեշտակը ձայն տուաւ երկինքն ու ըսաւ. «Աբրահամ, Աբրահամ,



ձեռքդ ետ քաշէ, հիմա խմացայ որ դու Աստուծմէ կը վախսե՞ւ՝ որովհետեւ քու միակ որդւոյդ չի խնայեցիր անոր համար»։ Աբրահամ այն ատեն նայեցաւ ու տեսաւ որ ծառէն խոյ մը կախուածէ, իսկոյն գնաց վար առաւ խոյը և զոհեց զայն իր որդւոյն իսահակայ փոխարէն։

Աստուծոյ հրեշտակը կրկին անգամ ձայն տուաւ Աբրահամու և ըսաւ. «Որովհետեւ դուն քու միակ որդւոյդ չխնայեցիր, անոր համար ես զբեզ պիտի օրհնեմ». Քու զաւակներդ երկնից աստղերուն և ծովեղերքին աւազին չափ պիտի բազմա-

նան, քեզմով պէտք է օրհնուին երկրիս բոլոր ազգերը»։ Այնուհետեւ վերադարձաւ Աբրահամ իթերսարէ ուր հաստատեց իր բնակութիւնը։

**Ճարցարան.** — Ի՞նչ միջոց գործածեց Աստուծած՝ Աբրահամը փորձելու համար. — Աբրահամ, վարանեցա՞ւ. — Խսահակ ի՞նչ ըսաւ հօրը. — Աստուծոյ հրեշտակը ի՞նչ աղաղակեց երկինքի բարձրէն։

### Կ Ա Ր Ե Ւ Ո Ր Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Ա.

### 8. — ԶԳԱԼ, ԸՄԲՈՒՆԵԼ, ԿԱՄԵՆԱԼ

Օր մը երբ տղաքները դպրոց գացին, սև տախտակին վրայ գրուած տեսան, հետեւեալ երեք բառերը. Զգալ, ըմբունել, կամենալ։ Անոնք շարունակ տախտակին կը նայէին, կրկին կը կարդային և անոնցմէ ոչ մին կը գուշակէր թէ ուսուցիչը խնչո՞ւ գրեր էր այդ բառերը։

— Ասոնք երեք բառեր են, ըսաւ Վահրամ, որ արդէն սկսած էր քիչ մը քերականութիւն սովորիլ։ Պիտի տեսնէք թէ ուսուցիչը այս բայերուն խնճարհում պիտի բացատրէ մեզի, և սկսաւ ցած ձայնով խոնարհել. կ'զգամ, կ'զգաս, կ'զգայ . . .



Երբ ամէն աշակերտները իրենց տեղը անցան՝ ուսուցիչը ըստ։

—Գոհ եմ որ ուշադրութեամբ դիտեցիք և մտածեցիք ձեզի համար գրած այս բառերուս վրայ. Ես զանոնք դիտմամբ գրեցի, ձեր ուշադրութիւնը անոնց վրայ հրաւիրելու համար, որպէսզի դուք ալ քիչ մը խորհիք ձեր ներսիդին անցած դարձածին վրայ . . .

—Մեր ներսիդին . . . ըսին տղաքները իրարու երես նայելով . . .

—Այո՛, ձեր ներսիդին, կրկնեց ուսուցիչը : Ես փորձառութեամբ գիտեմ որ դուք վարժուած էք ձեր շուրջը գտնուած՝ ինչպէս գպրոցը, ճամբան, տունը եղած բաներուն վրայ ուշադրութիւն դարձնել՝ և ոչ թէ ձեր գլխուն մէջ եղածին : Բայց դուք այլ ևս երախամներ չէք, պէտք է որ այսուհետեւ քիչ մ'ալ մտադրութիւննիդ ձեր ներքին վիճակին վրայ ուղղէք.

Սկսինք առաջին բառէն, զգալ.

Ի՞նչ ըսել է զգալ,

—Զգալ, ըստ տղայ մը, զգալ, ըսել է . . . ըսել է . . .

—Մենք կ'զգանք մեր ականջներով, ըստ անդիէն ուրիշ տղայ մը :

—Եթէ, ըստ ուսուցիչը ժպտելով, սրունքներուդքանի մը հարուած իջեցնեն՝ զանոնք ալ ականջովդ պիտի զգաս :

—Ոչ, վարժապետ, զանոնք սրունքներովս պիտի զգամ:

—Ուրեմն ինչ որ մարդս ականջովը կ'իմանայ, առոր լսել կ'ըսեն, մինչդեռ զգալ տարբեր և աւելի բան մը կը նշանակէ :

—Մենք կ'զգանք տաքը և ցուրտը, յղկուածը ու

խորտուբորտը, մարմնոյ մը ծանրութիւնը, և այս բաները կ'զգանք մեր մորթին և մեր ջիղերուն միջոցաւ, մենք կ'զգանք մեր մարմնոյն վրայ եղած վէրքի մը, այրուցքի մը ցաւը: Բայց մենք կ'զգանք նաև մայրիկը կրկն տեսնալու ուրախութիւնը, սիրելի անձի մը մահուան ցաւը, և այս ուրախութիւնը, այս ցաւը միթէ մեր մարմնոյն միջոցաւ կ'զգանք :

Ո՛չ բնաւ, ըստ Վահրամ, ի ներքուստ կ'զգանք զայն :

—Ահա այս է ուրեմն, եղրակացուց ուսուցիչը, մեր ներքինը, մենք կ'զգանք ի ներքուստ թէ ուրախութիւն և թէ ցաւ. մեր ծնողաց, մեր եղբայրներուն և քոյրերուն, մեր աղջականներուն և բարեկամներուն համար սէր կ'զգանք, փափաք կ'զգանք գեղեցիկ, բարի և ախորժելի բաներու համար, եւ այս զգացումները մեր ներսիդին են: Ուրեմն կը տեսնէք թէ երկու տեսակ զգալ կայ, մին արտաքին՝ մորթին, ջիղերուն, մարմնոյն գործարաններուն և զգայարանքներուն միջոցաւ, խէկ միւսը ներքին :

—Ճիշդ է, ըսին տղաքները :

—Անցնինք լիբունել բառին, ըստ ուսուցիչը : 'Իուք կ'ըմբռնէք անշուշտ ձեզի ըսածներս, բայց ի՞նչ բանով կ'ըմբռնէք զանոնք :

—Ականջներով պատասխանեցին քանի մը տղաքներ :

—Ականջներով կ'իմանաք, կամ աւելի ճիշդ ըսելով կը լսէք իմ ըսած բառերուս ձայնը, և ոչ թէ անոնց նշանակութիւնը: Եւ իրօք ալ եթէ ձեզի, արաբերէն, չիներէն, ճարսներէն խօսիմ հայերէնի տեղ, դուք թէեւ իմ խօսքերուս ձայնը պիտի լսէք, բայց պիտի չըմբռնէք բնաւ իմ խօսքերուս նշանակութիւնը, ուրեմն դուք կ'ըմբռնէք ձեր խելամտուրեամբ, ձեր իմացականութեամբ և ձեր ուղեղով:

Ուստի ըմբռնումը նաև ներքին յատկութիւն մ'է :  
— Ճիշդ է, ըսին աշակերտները :  
— Հիմա եկանք երրորդ բառին որ է կամենալ :  
Դուք ո և է բան մը չէ՞ք ուզեր միթէ :

— Ո՞հ, անշուշտ, ըսաւ վահրամ, ես շատ, շատ  
բաներ կ'ուզեմ :

— Բայ տեսնանք ի՞նչ կ'ուզես :

— Կ'ուզեմ աղուոր գիրքեր, մէջը լեցուն պատկեր-  
ներով . . . կ'ուզեմ տեսնել թուրքիոյ ամէնէն գեղեցիկ  
քաղաքները . . . կ'ուզեմ նաև որ հայրիկս, մայրիկս,  
քոյրս և եղբայրս միշտ առողջ և միշտ երջանիկըլլան . . .

— Շատ աղէկ, դու շատ աղուոր բաներ կ'ուզես,  
և կը մաղթեմ որ քու բոլոր ուզածներդ ստանաս : Բայց  
այդ բաները ի՞նչ բանով կ'ուզես, աչքերո՞վդ, քիթո՞վդ,  
կամ բերնո՞վդ :

Տղաքները կը խնդային :

Ոչ վարժապետ, ըսաւ վահրամ, ես այդ բաները  
իմ ներսիդիովս, այսինքն սրանովս կ'ուզեմ :

— Շատ լաւ տղաս, կամեցողութիւնն ալ ներքին  
յատկութիւն է :

Ուրեմն զգալ, ըմբռնել և կամենալ ներքին գոր-  
ծողութիւններ են, մեր հոգւոյն և մեր մտքին գործերն  
են և ոչ թէ մեր մարմնոյն : Թէ ինչո՞ւ անոնք ամէն  
մարդոց ալ յատուկ են, անոր համար որ դուք պիտի  
կարդաք և պիտի ըսէք թէ մարդս կ'զգայ, կ'ըմբռէ և  
կը կամենայ, որ կը նշանակէ թէ մարդս իր մէջ կը  
պարունակէ այդ երեք յատկութիւնները՝ որք են, զգա-  
ցում, ըմբռնում, կամեցողութիւն :

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Բ.

### 9.—ԿՕՇԿԱԿԱՐ ԴԱԶԱՐՈՍ

Ղաղարոս՝ որմնադիրի մը զաւակ, աղնիւ տղայ  
մըն էր և դպրոցին երրորդ կարդին մէջ Յակորին  
դասընկերը ։ Նատ խելացիներէն չէր անիկայ, բայց  
աշխատասէր և քաղաքավար էր, անոր համար ա-  
մէնքը զայն կը սիրէին։ Բայց իր չար բաղդէն  
հայրը մեռաւ և ինք որբ մնաց մօրը և երկու քրոջը  
հետ՝ որոնք բան մը չէին կարող վաստկիլ :

Այն ատեն Ղաղարոս ստիպուեցաւ հրաժա-  
րել դպրոցէն և կօշկակարի մը քով մտնել՝ որպէս  
զի արուեստ մը սովորի և կարելի եղածին չափ  
շուտ իր խեղճ մայրիկին օգնէ :

Երբ Ղաղարոս, արտասուալից աչքերով կը  
բամնուէր իր ուսուցիչէն, ընկերները շատ վըշ-  
տացան, և անոնցմէ ոմանք ցած ձայնով ըսին .

— Ո՞հ, կօշկակարութիւն, ի՞նչ կոշտ և աղտոտ  
արուեստ, կաշի բռնելով մարդուս ձեռքերը կ'աշ-  
տոտին . . . և առաւօտէն մինչեւ իրիկուն այդ ցած  
սեղանին առջեւ նստած թել քաշելու է :

Ուսուցիչը ողջագուրեց Ղաղարոսը և ըսաւ .

— Գնա՞, փոքրիկ բարեկամս, քու առաջին  
պարտքդ աշխատիլ է, որովհետեւ մայրիկդ քու  
օգնութեանդ կարօտ է։ Ես ապահով եմ որ դու  
պատուաւոր և ճարտար կօշկակար մը պիտի ըլ-

լաս, որովհետեւ դու բարի սիրտ և յօժար կամք ունիս Մնաց որ, եթէ կ'ուղես դասերդ շարունակել, ինչ որ կը յուսամ, կրնաս երեկոյեան դպրոցը յաճախել, ինչպէս կ'ընեն տեղւոյս և շըրջականերուն բոլոր գործաւորները :

Ղաղարոս մեկնեցաւ, չնորհակալ ըլլալով ուսուցչին իր բարի խրատներուն համար և ձեռքովը աչքերուն արցունքը սրբեց :

Հիմա անիկա նստած է ցած սեղանին եւ իր վարպետին առջեւ որ իրեն արուեստ կը սովորեցնէ, արդէն քիչ մը բան սովորած է եւ զյդ մը հին կիսակօշիկ կը նորոգէ :



Իր դպրոցական ընկերները զինքը չեն մոռած բնաւ, եւ երբեմն երեկոյեան արձակուրդին կօշկարին խանութը կ'երթան իրեն այցելութիւն տալու:

Ղաղարոս ամէն անգամ կ'ուրախանայ տեսնելով իր դասընկերները՝ որոնք կարգ մը հարցումներ կ'ընեն իրեն:

— Եատ վշտացած եմ ըսաւ Ղաղարոս, որ ստիպուեցայ հրաժարիլ դպրոցէն, բայց գոհ եմ այսպէս աշխատելով պարտքս կատարելուս համար։ Իր ընկերները սքանչանալով անոր երեսը նայեցան եւ ըսին.

— Ղաղարոս շատ բարի տղայ մ'է. անիկա կ'աշխատի եւ մայրիկին համար կը վաստըկի։ Եւ իրօք ալ մայրիկը շատ գոհ էր իրմէ, եւ իր բարեկամուհիներուն կ'ըսէր. — «Զիս հարուածող դժբաղդութեանց մէջ միակ միսիթարութիւնս այս սիրելի տղաս է» :

## Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

Բ.

## 10. — ԱՆՈՒԷՍ ԵՒ ԱՅԾ

Պարոն աղուէմն և այծ աղբար Մէկտեղ ելան ի ճանապարհ։ Աղուէսին ի՞նչ վարպետորդի Բլլալն՝ աշխարհք լաւ գիտէ, իսկ մէկալին ի՞նչ ըղեղի

Տէր ըլլալն՝ ո՞վ չգիտէ։  
 Ճամբան երկար քալելէն  
 Տանջուեցան ծարաւէն։  
 Երրոր ջրհոր մը հասան,  
 Առանց չորս դիմ նայելու,  
 Մէկէն ի մէկ մէջ մտան։  
 Անուշ անուշ խմելու։  
 Մէկ մը որ աղէկ կշտացան։  
 Նոր սիրտ նոր ուժ ստացան։  
 Կարծես երկու օր ու գիշեր  
 Թէ ճամբանին դեռ երկարէր,  
 Ասոնք ջուրին նոր ուժով  
 Պիտ երթային ապահով։  
 Բայց դու ե՛կ տե՛ս ինչ արգելք  
 Կը խափանէ իրենց ելք.  
 Խոր ի գուրքն են ջրհորին,  
 Շատ վեր մեայ ճամբայնին։  
 Դարձաւ աղուէսն դէպի այծ  
 Որ բանը դեռ չէր հասկցած։  
 «Իմ բարեկամս, ասաց, ի՞նչպէս  
 «Պիտի ելնանք այս ջրհորէս,  
 «Միայն խմելով չի լմնար  
 «Պէտք է տեսնել մեր ճամբուն ճար»։  
 Եւ քիչ մը լուռ կենալով  
 Որպէս զի լաւ մը այծը խաբէ,  
 Վրայ բերաւ խնդալով  
 Իրեւ թէ նոր գիւտ գտեր է  
 «Միտքս աղէկ հնարք մը եկաւ  
 «Եթէ մտիկ ինձ որ անես՝  
 «Բաներնիս խիստ յաջողի լաւ,  
 «Ծուտով կ'ելնենք մենք ջրհորէս։

«Սա առջեւի ոտքերդ վերցուր  
 «Ու դէպ ի պատը կրթնցուր.  
 «Գլուխուր քիչ մը առջեւ ծըռէ,  
 «Իսկ կոտոշներդ ի վեր տնկէ։  
 «Ես կըսներէդ ճանկրուելով  
 «Կոտոշներուդ վրայ կ'ենեմ,  
 «Ու հոսկէ մէկ վեր ցատկելով՝  
 «Մէկ մը որ ինքզինքս դուրս նետեմ,  
 «Ա՛լ անկէ վերջ կ'րլայ քու րանդ ապահով,  
 «Քեզ վեր կ'առնեմ, ո՞ր և իցէ նոր կերպով»։  
 Բայց թէ ի՞նչպէս,  
 Զայն չասաց աղուէս։  
 «Ահա մօրուքս քեզ վըկայ»,  
 Այծը պոռաց արմիննալով,  
 «Բուն խելքի գանձն է քուկին քով,  
 «Ճարտարութեանդ չափ չիկայ։  
 «Քեզի շխտակ խօսք մը դուրցեմ,  
 «Ճշմարտութիւնն ինչո՞ւ ծածկեմ.  
 «Թէ քեզի հետ չըլայի՝  
 «Անշուշտ ես հոս մընայի»։  
 Ինչ և իցէ շատ չի քըշեց  
 Աղուէսն հորէն զինք դուրս նետեց։  
 Այլ ան՛ս թէ ի՞նչ անգութ սրտով՝  
 Մահու բերան զայծը թողլով,  
 Կծու կծու խօսքեր դուրցեց,  
 Ու իր ճամբան առաւ քալեց։  
 «Երկինք, ասաց, թէ քեզի  
 «Փոխան բրդել կրզակի՝  
 «Կտոր մը խելք տուած ըլլար՝  
 «Իսկոյն չերբ հոտ իշնար։  
 «Յուսանք ասով խելք կը սորվիս,  
 «Միայն թէ ողջ հորէն պըրծիս»։  
 Առակս ըլլայ օլ ակբնջիլ,  
 Չըրած ըզվեց մածէ զործիլ։

Լ.Յ.Յ.Օ.Ն.Թ.Է.Ն. (Զ. Ք. Ա. Գ. Գ.)

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Գ.

II. — ՍԱԿԱՒԱՊԵՏԿԻՆԸ

Գիւղի մը մէջ երկու եղբայր կային՝ Դրիգոր և Ատոմ, շատ բարեսիրա և աղնիւ տղայք։ Իրիկուն մը դպրոցէն վերադարձին երբ տնակի մը առջեւէն կ'անցնէին, տեսան պառաւ կին մը որ դրանը առջեւ նստած կ'աշխատէր։

— Ո՞հ, սիրելի մամիկ, ըստ Ատոմ, որչա՞փ



կը ցաւի՞ք քու վրադ որ այսպիսի խեղճ բնակարանի մը մէջ կ'ապրիս, ուր պատուհաններդ վարագոյը չունին, պատերը ծեփ չունին՝ որով քարերը բացը կ'երևան, հայելի մը չկայ պատէն կախուած, նստելու համար թիկնաթու մը անգամ չունիս և ոչ իսկ մահճակալ մը անկողինդ դնելու, արդեօք ի՞նչ թշշուառ ես։

— «Բնաւ մի՛ ցաւիք իմ վրայ, սիրուն զաւակներս, պատասխանեց պառաւ կինը։ Երբ սադրան առջեւ շուրին մէջ նստած կ'աշխատիմ, դիմացս ունենալով այն ցորենի դեղեցիկ արտերը որ

մինչեւ կանանչաղարդ մարդագետնին կ'երթան կը միանան, երբ կը նայիմ այգիներուն՝ որ ջուրին միւս կողմէն շարունակուելով մինչեւ մեծ անտառ կը հասնին, աւելի երջանկութիւն կ'զդամ ես հոս այս տեսարանին առջեւ՝ քան թէ ձեր գեղեցիկ սենեակներուն մէջ, զորս միշտ գոյ պահելու ստիպուած էք, որպէս զի օդը կարասիներուն գոյնը չաւրէ և կամ փոյին թաւշապատ բաղմոցներուն վրայ չի նստի։ Մինչդեռ ես հոս կը տեսնեմ կապոյտ երկինքը, բարեգութ Աստուծոյ գեղեցիկ արեւը՝ որ ամէն բան իմ շուրջս աղուոր և զուարթ կը ցուցնէ ինձ։ Ասով աւելի ստէպ կը մտածեմ Աստուծոյ վրայ, և ինձ այնպէս կը թուոր որ ամէն ինչ ունիմ, բան մը չպակսիր ինձմէ։

Ծղաքս, սա ըսելիքս լաւ միտքերնիդ պահեցէք. այս աշխարհիս մէջ՝ երջանիկ, ճոխ անոնք չեն որ շատ ունին, ամէն բան ունին, այլ անոնք են որ քիչով գոհ կ'ըլլան, այսինքն իրենց ունեցածով։ Քիչ ունենալը չէ որ մարդս թշուառ կ'ընէ, այլ շատ ունենալու ցանկութիւնն է որ զայն կը մաշեցնէ կը տանջէ, և հետեւաբար թշուառ կ'ընէ։

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բ.

### 12. — ՄԱՐՄԻՆԵՐՈՒ ԴԱՍԱԿՈՐՈՒՄԸ

Մեր բոլորափքը շատ տեսակ մարմիններ կը տես-  
նենք՝ որոնք երեք կարգերու կը բաժնուին, կենդանի-  
ներ, բոյսեր, և հանդայիններ:

Կենդանիներն ու բոյսերն գործարանական մարմին-  
ներ կ'ըսուին, որովհետեւ գործարաններ ունենալով կեանք  
ունին. անոնք կը ծնին, կ'աճին ու ժամանակէ մը վեր-  
ջը կը մեռնին, կը չնշուին: Բայց այս երկու տեսակ  
մարմիններուն մէջ մեծ արքերութիւն կայ, կենդանի-  
ները կ'զգան ու կը շարժին, մինչդեռ բոյսերը շար-  
ժում, գգայնութիւն և ձայն չունին:

Կենդանիներէ առնուած մարմինները կենդանիյին  
կը կոչուին. օրինակ՝ կաթ, մեղր, ոսկը, մորթ. իսկ  
բոյսերէ առնուածները բուսային կը կոչուին. օրինակ՝  
փայտ, գինի, բամպակ, ձէթ:

Կենդանինները գործարաններ ունին, ստամոքս, թոք,  
սիրտ, աչք, ականջ և այլն. այս գործարաններու, միջն-  
ցաւ կ'ապրին անոնք: Բոյսերն ալ իրենց մասին ունին  
գործարաններ, ինչպէս՝ արմատ, տերեւ, ծաղիկներ  
և այլն. այս վերջիններն ալ իրենց գործարաններուն մի-  
ջոցաւ կ'ապրին:

Հանքայինները անգործարանական մարմիններ կը  
կոչուին, որովհետեւ ո և է գործարան չունենալով կեանք  
չունին և ոչ ալ ծնունդ, աճում և մահ: Հանքային  
մարմիններ են քարերը, մետաղները, հանքածուխը,  
քարիւղը և այլն: Մարմիններու դասաւորումը բնական

պատմութեան կարեւոր գիտելիքներէն մին ըլլալով՝ կա-  
րելի եղածին չափ մանրամասն բացատրեցի ձեզի: Յա-  
ջորդ անգամ պիտի խօսիմ մարդակաղմութեան վրայ՝ որ  
ամէնէն շահեկանը ըլլալ կը թուի ինձ. հարկ անհրաժեշտ  
է գիտնալ թէ մեր մարմինը ի՞նչպէս կազմուած է, կ'ու-  
զեմ գաղափար մը տալ ձեզի թէ ինչ բաներ են շնչա-  
ռութիւնը, մարսողութիւնը, արեան շրջանը և այլն,  
որոնց վրայ ամէն վայրկեան կը խօսուի:

Բաց աստի, առողջապահական կանոններու վրայ  
գրքոյկ մըն ալ պիտի բերեմ՝ որ ձեր մէջէն լու ընթեր-  
ցանութիւն ունեցողները, իւրաքանչիւրը իր կարգին պի-  
տի կարգայ և պէտք եղած տեղերը պիտի բացատրեմ  
ձեզի:

### ԿԵՆԵԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐԵՒԱՆՔ ԱՐԱԿԱ

Ա.

### 13.— ԱՆԹՕՆԻՕ ՔԱՆՈՎԱ

Օր մը Վենետիկեցի Ֆալիէրօի ամարանոցին մէջ՝  
մեծ կոչունքի մը համար պատրաստութիւն կար-  
խոհարարը յուսահատ մնացեր էր, որովհետեւ իր  
արհեստին յետին ճարտարութեամբ պատրաս-  
տած խորտիկին պնակը՝ դիպուածով իսկոմ կոտ-  
րած ըլլալով՝ խորտիկ և պնակ փճացեր էին. Եւ  
ահա ճիշդ այդ պնակն էր որ ամէնէն առելի պի-  
տի զարդարէր կոչունքին սեղանը: Ժամանակը

կ'անցնէր և խեղճ մարդուկը չէր գիտեր գլուխը  
ո՞ւր զարնէր : Երբ պղտիկ տղայ մը որ ապարան-  
քին մարմարները յղկելու զբաղած էր, «Հոգ մի'  
ըներ վարպետ» ըսելով, շուտ մը վաղեց գնաց  
կարագ առաւ և մեծ ճարտարութեամբ անով  
շատ գեղեցիկ առիւծ մը շինեց, այնպէս ճիշդ և  
այնպէս բնական՝ որ բոլոր հրաւիրեալ կոչնական-  
ները սքանչացան և ուղեցին ճանչնալ անոր հե-  
ղինակը :



ԱՆԹՈՆԻ ՔԱՆՈՎԱ

Իր շինած երեւելի անձե-  
րու մահարձանները, և ուրիշ  
շատ մը մարմարեայ ամենա-  
գեղեցիկ քանդակներ և արձաններ՝ զի՞քը քան-  
դակագործութեան ամենամեծ վերանորոգող վար-  
պետի ախտղոսին բարձրացուցին :

Քանովա շատ մեծ պատիւներու և հարըս-  
տութեան տէր եղաւ, բայց միշտ խոնարհասիրտ  
մնաց. լաւ գիտնալով թէ ամէնէն մեծ և ճշմա-

ըիս արժանիքը՝ համեստութեան հետ մէկտեղ  
պէտք է ընկերանայ : Իր երկիրը սիրեց և միշտ  
գիտցաւ իր նախանձելի առաքինութեամբը և ար-  
ուեստովը պատուել զայն: Թէեւ ունեցաւ նախան-  
ձորդներ և անուանարկիներ, բայց գիտցաւ միշտ  
մոռնալ իրեն դէմ ուղղուած թշնամանքները և  
շատ անգամ իր թշնամիներուն խակ բարիք գործել  
չի զացաւ:

Իր քաղցր բնաւորութեամբ, համեստ հոգւով,  
վեհանձն ու բարեգութ սրտովը, ինք անձամբ  
կ'երթար գժբաղդներ գտնելով՝ օգնելու համար  
անոնց : Անդամ մը, իմանալով որ Հռովմի մէջ  
պատկերահան մը յետին խեղճութեան մէջ կը  
գտնուի, Քանովա ուղեց օգնութեան փութալ,  
բայց չուղելով միանդամայն՝ որ խեղճ նկարիչը երբ  
ողորմութիւն դրամ ընդունելով, նուաստացուցիչ  
զգացում մը ունենայ՝ անոր գրեց հետեւեալ կեր-  
պով. —

Յարզոյ բարեկամ,

Շատոնց ի վեր կը փափաքիմ Զեր վրձնով  
նկարուած պատկեր մը ունենալ: Կը խնդրեմ որ  
Դուք Զեր ուղած սփոթը ընտրեք ինձի պատկեր մը  
նկարելու համար: Զեր աշխատութեան փոփարէն  
նկարելու համար: Զեր աշխատութեան փոփարէն  
չորս հարիւր սկուտ(<sup>1</sup>) միայն կրնամ վճարել: Այս  
գումարին կէսը նամակս բերողը պիտի յանձնէ  
Զեզի, խակ մնացորդը երբ ուղեք կրնաք մէկու մը  
ձեռքով ստանալ ինձ՛:

Զեր խոնարհ բարեկամը  
ՔԱՆՈՎԱ.

(1) Մէկ սկուտ արժէ երեք ֆրանք.

Նկարիչը այս նամակը ստանալով՝ իսկոյն հասալցաւ զայն դրկողին փափկասրտութիւնը և երախտագիտական արցունքներ աշքերը ողողեցին։

1757 թուականին, Թրէվիզ նահանգին Բուսանիօ գիւղին մէջ ծնած խեղճուկ քարակովի մը որդին էր Քանովա։ 1823ին Վենետիկի մէջ մեռաւ և բոլոր քաղաքացիք, սղաւոր ու արտում մինչեւ յետին օժեւանը տարին ամիսովեցին անոր մարմինը։

Իտալիա Քանովայի կը պարտի վերսացումը այն ամէն արուեստական անհաճ գործերուն, զրոյ ֆրանսական տիրապետութեան ժամանակ՝ Նավուլչոն Ա. Գաղղիա փոխադրել տուած էր։

ԿԱՐԵՒՈՐ ԳԻԾԵԼԻՔ

Բ.

14. — ԶԻՒՆԸ

Դեկտեմբերի սկիզբն էր, երբ առաւօտ մը աղաքաները արթնցան՝ առասն որ ամէն կող՝ ձիւնը պատերէ, ճերմակ, սպիտակ ինչ մեծ ու բախութիւն իրենց համար։ Անմիջապէս հագուեցան և թեթեւ վերարկուով ծածկուած դպրոց գացին, ձիւնէն ճերմակած և թրջուած վիճակի մէջ։ անդերձառան մէջ վերարկունին թօթուեցին, որովհետու իրենց թաթիկները ցուրտէն կար-

մըրեր ուռեցեր էին, հրաման ուղեցին ուսուցիչն վառարանին քով երթալու և քիչ մը տաքնալու։

Երբ ամէն տղաք քիչ մը տաքնան և տեղերնին ննտեցան, ուսուցիչը դասի սկսելէ առաջ՝ անոնց թեւի, ձեռքի և ոտքի շարժումներ ընել տուաւ։

— Այսօր, ըստ ուսուցիչը, ձիւնի վրայ պիտի խօսինք, քանի որ օրուան նիւթը ձիւնն է։

— Դուք գիտէք անշուշտիէ, ձիւնը կը գոյանայ ջուրէն որ մինողորախն բարձրութեանց մէջ ցուրտէն կը ստուի։ Բայց չէք գիտնք անշուշտ թէ ի՞նչ ձեւերով անիկայ երկինքէն վար կը թափի։

— Ի՞նչ ձեւերով . . . կրիսեցին տղաքները, իրարուերես նայելով։

Այն ատեն ուսուցիչը գարանէն գործիք մը դուրս հանեց, որ մետաղէ տոկուն ոտքի մը վրայ հաստատուած երկայն դիտակի մը կը նմանէր։

— Ասիկայ մանրագիտակ մ'է ըստ, այսինքն գործիք մը որ խոչորացոյց ասպակիի մը միջոցաւ կը մեծցնէ առարկաները և մեզի որոշ ցոյց կուտայ զանոնք, առանց անոր՝ պարզ աչքով կարելի չէ որոշել։ Այս մանրագիտակով պիտի ցոյցնեմ ձեզի ձիւնը և պիտի տեսնէք թէ ի՞նչ հրաշալի ձեւեր ունի։

Այն ատեն, թղթահատով պատուհանին առցեւէն քիչ մը ձիւն առաւ, մանրագիտակին ապակիին վրայ դրաւ և գործիքին տակ գտնուած հայելին ձիւտ իր տեղը տեղաւորեց, և իրեն մօտ կանչեց աղաքները որ գիտեն։

Տղաքները խսկոյն խուժեցին, և զարմանքի հառաջներ արձակել սկսան, և իւրաքանչիւր դիտողութեան հազարումէկ բացատրութիւններ սկսան տալ։



Գիտէ՞ք ի՞նչ կը տեսնէին այն տղաքները. յոյժ գեղեցիկ աստղաձեւ պէսպիսութիւններ՝ ինչպէս որ ցոյց կուտայ մեր յետագայ պատկերը։



Այն ատեն ուսուցիչը սև տախտակին վրայ այդ աստղիկներուն գլխաւոր ձեւերը գծեց և ըսաւ։

—Դուք ձեր պարզ աչքերով բնաւ պիտի չկրնայիք տեսնել և գիտնալ ձիւնին կազմութիւնը և ձեւը։ Ուստի գիտցէք որ բնութեան մէջ շատ մը հրաշալիքներ կան զորս միայն գործիքներու օգնութեամբ կրնանք տեսնել։

—Ուրիշ անգամ, մանր դիտակով դեռ շատ առարկաներ ձեզի դիտել պիտի տամ։

Տղաքները շատ ախորժեցան այս զուարձալի դասէն և այդ ձմեռնային ձիւնաբեր օրը, տարւոյն ամէնէն գեղեցիկ օրերէն մէկը երեւցաւ իրենց։

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Դ.

### 15.—ԳՈՂՈՒԹԵԱՆ ՊԶՏԻԿԸ ԶԸԼԼԱՐ

Վահան և Արդար՝ երկու եղբայր, կիրակի օր մը եկեղեցիէն վերադարձին, մեծ և փառաւոր տան մը առջեւէն կ'անցնէին։ Տանը քով մեծ պարտէղ մը կար որուն դուռը դիպուածով բաց էր։

Դրսէն կը տեսնուէին զանազան պտղատու ծառեր, որոնց ճիւղերը մինչեւ գետինը ծռած էին վրայի պտուղներուն առատութենէն։

—Վահան, ըսաւ Արդար, տես ի՞նչ կարմիր խնձորներ են, եկուր մօտէն նոյնինք։

Այս ըսելով ներս մտան, որովհետեւ մարդկար պարտէղին մէջ։

—Վահան, ըսաւ դարձեալ Արդար, եկուր այս գեղձերէն քանի մը հատ քաղենք և հետերնիս տանինք ուտենք։ Ի՞նչ աղուոր և խոշոր են։

—Զէ՛, ըսաւ Վահան, այդ բանը ոչ ես կ'ընեմ, և ոչ քեզի կը թողում որ ընես, ինչու որ այդ պարզապէս գողութիւն մը եղած կ'ըլլայ։

—Բա՛, ըսաւ Արդար, միթէ գեղձ մը քաղել ուտելը գողութիւն է։

—Այո՛, պատասխանեց Վահան, մոռցա՞ր անցած օր երբ մեր տանը առջեւէն ձեռքերը կապած գող մը կ'անցընէին, և երբ հայրիկին հարցուցինք թէ մարդիկ ի՞նչպէս գող կ'ըլլան, ի՞նչ պատասխանեց։

—Ի՞նչ պատասխանեց, հարցուց Արդար մըտալով։



Մ Ա Ս Կ Ա Ն

## Կ Մ Ա Խ Ք

Եթէ չօշափենք մեր բազուկներն և սրունքներն՝ կ'զգանք թէ մեր մարմնոյն ներքին կողմը կարծր մարմիններ կան, այս կարծր նիւթերն ոսկոր կ'ըսուին՝ ոսրնք իրարու նեռ կ'ապուած ըլլալով՝ կը կողմեն ոսկորներու աճրող ութիւնը և որ կը կոչուի կմախի. մարմնոյն այս նախակողմը՝ ոսկորներէ կազմուած այս կը մախքը որուն պատկերը կը տեսնէք հոս, եթէ դոյտթիւն չունենար. այն ատեն կարեմի պիտի շրւտոր միաը և գործարանները կանգուն վեր բռնել, ձևու ամրութիւն մը տալու համար մարմնին :

Մարդուս կ'ախքը կը բազկանայ ողնայաւէ մը, զանկէ մը և անդամներէ ոսկորներէ:

1. Ունիսյարը կազմուած է 24 օգտկաւոր ոսկորներէ, որոնց իւրաքանչիւրը ուղին կը կոչուի. իւրարու միացած այս օղակներու շարքին երկայսութեան մէջ խողովակ մը ձեւացած է ուր կը գաւուի ող ածուծը :

2. Գանձկը՝ որ ուկրէ կլոր տուփի մը կը նմանի. կը կազմէ գլուխը և որուն վերի մասը կը պարունակէ ուշզեղը. հոս կը տեսնուին աչքին գունտերուն համար երկու ակնակապիճները, քթին երկու խորշերը, վերին կզակը որ հաստատուն է և ստորին կզակը որ ինչպէս գիտէք կը շարժի, կան նաև երկու ականջի ծակեր:

3. Անդամներու ոսկորները չորս են, ասոնցմէ եր-



—Պատասխանեց թէ, վրայ բերաւ Վահան, մարդիկ՝ պղտիկ և չնչին բանէ մը կը սկսին գուղութիւնը, և այն իրենց հետ կը մեծնայ: Երանի այն աղուն՝ որ ծառէն գետինը ինկած պառուղ մը անգամ չառներ, մտածելով որ անոր տէրն ինքը չէ:

—Մեր հայրիկը շատ իրաւունք ունի, ըստ Արգար հառաջելով, և ես չնորհակալ եմ քեզի, սիրելի եղբայր, որ դիս մեծ յանցանքէ մը ազատեցիր: Այս ըսելով՝ երկու եղբարք պարտէզէն դուրս ելան և ետեւնին անգամ չի նայեցան: Անզէն եռքը Արգար քանի որ այդ պարտէզին առջեւէն անցնէր, տասը քայլ հեռուէն կ'երթար, որպէս զի շըլլայ թէ իր սխալմունքը կրկնուի:

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գ.

## 16. —ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Ինչպէս յայտնեցի նախորդ դասին՝ չիկաց բան մը որ այնքան շահեկան շրւաց մեզի՞ որքան մարդակազմութեան գիտութիւնը, որ կ'ուսուցանէ թէ մեր մարմինը ինչպէս կազմուած է, ուր դրուած են սիրու, բայերը, ստամուը, ուզեղը և ուրիշ գործարաններ, և ի՞նչ բանի կը ծառային ասոնք:

Աւեմն նախ սկսինք սա հետեւեալ մասէն:

կուքը՝ որոնք են բաղուկները, կմախքին վերի մասին  
կցուած են և կ'ըսուին վերին անդամներ, իսկ միւս եր-  
կուքը որոնք են սրունքներ՝ վարի մասին կցուած են  
և կ'ըսուին ստորին անդամներ։ Վերին անդամները չորս  
մասի կը բաժնուին և որք են, ուս, բազուկ, նախա-  
բազուկ և ձեռքն ալ՝ բաժնուած է երեք մասի,  
որոնք կը կոչուին դաստակ, ափ և մատներ։ Իսկ ստո-  
րին անդամները կը բաշկուան չորս մասերէ, ինչպէս  
զիս, ասդր, սրունք, որք . և վերջապէս ոտքն ալ բաժ-  
նուած է երեք մասերու, որոնց կ'ըսենք գարշապար,  
ներբան ու հինգ մատներ։

**Հարցարան.** — Ի՞նչ է ոսկորը. ի՞նչ է կմախքը և բանի՞ մասերէ  
կը բաշխանայ։ — Ի՞նչպէս կազմուած է զանկը և ի՞նչ՞ր կը տեսնուին  
անոր վրայ։ — Ի՞նչ բաներէ կազմուած է ողնայարը և անիկայ ի՞նչ կը  
պարունակէ։ — Անդամներու ոսկորները բանի՞ հատ են։ Ի՞նչպէս կը  
կոչուին և բանի՞ մասերու բաժնուած են։

## Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

Գ.

### 17. — ԱՆՑՈՐԴՔ ԵՒ ՇՈՒՆՔ

Երկու հոգի իրիկուան դէմ  
Տեղ մը ելեր կ'երթային,  
Ու հարկաւոր բանի վրայ  
Իը խօսէին մէջերնին։  
Մէկ մ'ալ յանկարծ հառ ըրաւ  
Տան մը դըրանը տակէն

Խոշոր շուն մը դուրս ցատկեց,  
Վրայ վաղեց հաջելէն.  
Միւսն անդիէն ձայն ձգեց,  
Ետեւէն մէկն ալ ելաւ.  
Որն ալ փողոցն էր պառկած,  
Խսկոյն տեղէն վեր թռաւ,  
Վերջապէս մէկ բոպէի մէջ  
Ա. յնքան շուն դուրս թափեցան  
Մանր ու խոշոր՝ որ չներովլ  
Բողոր ճամբան լցուեցաւ։  
Մարդկանց մէկուն կիրքն ելաւ,  
Գարձաւ դէպ այն շուներուն,  
Վար ծռեցաւ որ առնու  
Գար մը նետէ դլիսընուն։  
Թող տուր, եղբայր, բան չունի՞ս  
Ըստ նորա ընկերը,  
Մեղք չէ՞ ձեռքիդ որ քարովլ  
Վարես դուն այդ լիրբերը։  
Շուն ըսածդ խրատելու  
Ամէնէն լաւ հնարքը  
Անոր երես շխտալն է..  
Զ, իտե՞ս շան բարքն ու վարքը։  
Իրաւ, հաղիւ տասոը քայլ  
Մարդիկն առաջ որ գնացին,  
Շուներն իրար նոյելով՝  
Զայներնին ալ կտրեցին։  
Ա, սպիսի են աւասիկ

Զարախոսներն ամէն տեղ,  
ինչ որ տեսնեն լաւ ու նոր  
Պէտք է հաջեն ունայն տեղ :

Դուն յու ճամբէդ անիսուր  
Ըրէ՛ հանդարտ զբարին,  
Թող որ շուները հացեն,  
Հացեն, հացեն՝ կը դադրին :

•ՔՈՒԽԱՎ.

ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿՆԵՐ

Ա.

### 18. — ՅՈՎԱՆԻ ԷՍ ԿՈՒԹԹԵՆՊԵՐԿ

Տպագրութեան հնարիչը եղած է Կոթթէնսկէրկ։  
Իրմէ առաջ ամբողջ գիրքերը ձեռագիր էին և անսնք ալ  
շատ հազուագիւտ և սուղ։ Գաղղիոյ Կարոլոս Բ. թա-  
գաւորը 8. Յ կտոր միայն կրցեր էր անտնցմէ հաւաքել,  
1377ին իր հիմնած Լուվրի մատենադարանին. համար.  
մինչդեռ այսօր ամենափոքր գրագէտն անգամ իր անձ-  
նականին համար այդքան ունի։ Կան դարձեալ Ազգային  
Մատենադարաններ որոնք միլիոնէ աւելի հատոր կը պա-  
րունակեն իրենց գարակներուն մէջ։

Տպագրութիւնը՝ անհունս բազմացնելով գիտութեանց  
աղբիւրները՝ ամենուն ծանօթացուց զանոնք, և այսպէ-  
սով աշխարհիս վիճակը փոխուեցաւ. սա ևս կը յաւե-  
լունք թէ ապագրութեան գիւտին չափ ոչ մէկ ճար-

տարական գիւտ կրցած է ծառայել քաղաքակրթութեան  
գործին։

Սակայն և այնպէս շատ գիւրին բան, մը կը նկատ-  
ուի ապագրութեան գիւտը։ Խնդիրը այն էր որ պար-  
զապէս այրուբէնի գիրերուն նման, մետաղեայ գիրեր  
պատրաստել և այդ գիրերով էջ մը  
կազմել փոխանակ գրիչով գրելու։  
Անգամ մը որ այս էջը կազմուած է  
այս կերպով, գիրերուն վրայ մելան  
կը գնեն և կը փակցնեն հոն թերթ  
մը թուղթ որ բնականարար գիրերուն  
պատկերը կ'առնէ իր վրայ, որ քեզ  
է ամբողջ մետաղեայ էջը կ'արտա-  
րապուի թուղթին վրայ։ Այս առաջին  
թերթէն ետքը, երկրորդ մըն ալ կը  
փակցնեն որ նմանապէս մետաղեայ  
գիրերուն պատկերը կ'առնէ, երկրոր-  
դէն վերջը երրորդ մը և այսպէս շա-  
րունակ, այնպէս որ փոխանակ էջը  
վերէն ի վար գրելու՝ պէտք է միայն  
թերթ մը թուղթ գնել մեքենային մէջ  
որ անմիջապէս տպուած թուղթ մը ԿՈՒԹԹԵՆՊԵՐԿ  
կը վերադարձնէ քեզի։

Այս գաղափարը՝ այնքան պարզ իր երեւոյթով՝  
պէտք էր յշանալ, և ամէնէն աւելի՝ պէտք էր յաղ-  
թել անոր գործադրութենէն առաջ գալիք դժուարու-  
թիւններուն։ Եւ ահա ճիշդ այս անդ է Կութթէնսկէրկի  
փափաքը։ Այս երեւելի հնարիչը՝ որուն համար արձան-  
ներ կանգնեցին, գերմանացի պարզ գործաւոր մըն էր։  
Կը գտնենք զինքը 1436ին ի Սթրազպուրկ. հակառակ  
ամէն տեսակ արգելքի, ինչպէս դատ, դրամի պակա-  
4



սութիւն, խարէութիւն, անիրաւութիւն. հոն կը տես.  
նենք զինքը յարատեւութեամբ զբաղած ի գլուխ հա-  
նելու այն գործը՝ որուն անհուն արդիւնքները իր հան-  
ճարը կանխաւ նշմարած էր:

Այս առաջին փորձերուն մէջ բոլոր ունեցած դրամը  
սպառելէն վերջը 1444ին Մայանս վերադարձաւ իր ծը-  
նընդավայրը, հոն Ֆիւսթ կոչուած ոսկերիչի մը հետ ըն-  
կերանալով՝ փոխ ստակ առաւ անկէ և իրեն աշխատակից  
առնելով նաև Շէօֆէր անուամբ ճարտար արուեստաւոր  
մը, այսպէսով 1450ին երեւան հանեց առաջին տպուած  
գիրքը: Լատիներէն Ս.ստուածաշունչ մըն էր ասիկայ՝  
որմէ դեռ մինչեւ հմա, Եւրոպայի մեծ մատենադարան-  
ներուն մէջ մի քանի օրինակներ կը գտնուին: Ուուիոյ  
կայսրը 1858ին հինգ հազար ֆրանք վճարեց այդ օրի-  
նակներէն հատ մը գնելու համար, և այդ գնածն ալ՝ բի-  
ծերով և որդի կերուածներով բաւական վեասուած էր:

Այս գումարը կութթէնպէրկի անպէտ չի պիտի ըլ-  
լար, որովհետեւ կրկին կործանեցաւ նա՝ իւր ձեռնար-  
կութեան ծախքերուն և իր պարտապահանջներուն ան-  
գութ խստութեանը պատճառաւ: Վերջապէս ստիպուե-  
ցաւ Մայանսէն մեկնելու, երթալու. թողուց իր արհես-  
տանոցը և թափառեցաւ տասը տարի, թշուառութեան  
մատնուած և շատ անդամ առանց հացի: 1465ին Մա-  
յանսի կայսրնախիր եպիսկոպոսէն հիւրընկալուեցաւ, և  
երեք տարի վերջը մեռաւ, թողլով անմահ անուն մը:

Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

Դ.

19.—ԳԵՂԱՑԻ ԵՒ ՕԶ

Գեղացի մը ձըմեռ ատեն՝  
Տուն դառնալով իրիկուան դէմ  
իրեն գեղին մօտ անտառէն,  
Ճամբուն վրայ տեսաւ յանկարծ  
երկայն երկայն օձ մը պառկած:  
«Սառած է խեղճն,—ասաց մըտքէն,—

«Տանիմ ի տուն, ի՞նչ կ'ըլլայ,

«Գուցէ նորէն ողջանայ»:—

Ժանտ վիրագին ողորմեցաւ,  
Պոչէն բրոնած առաւ տարաւ,  
Եւ կրակին քով զգոյշ գըրաւ:  
Եւ ինքն արդէն յոգնած դադրած՝  
Քիչ մը ես ալ հանգչիմ, ասաց =  
Անցաւ վըրան քիչ ժամանակ,  
Օձն անիրաւ տաքնալուն պէս՝  
Վերցուց գըլուխը նայեցաւ,  
Ու ֆըշալով օղակ օղակ,  
Առ գեղացին բարերար  
Սողոսկեցաւ թըշնամաբար:  
Մարդն արթընցաւ, ի՞նչ տեսնայ.  
Իր մահուանէ վըրկած գաղանն  
Պիտի մատնէ զինքը մահուան՝

Եթէ քըշիկ մ'ալ ուշանայ :  
Աճապարեց առաւ կացին  
Զախեց գըլուխ չար գաղանին :

Ով ապերախս, իորաս թեզի  
Թող շախցրիսած օձիս լինի,  
Երէ ատով լրգաստացար  
Քու կորսեանդ ինիդ ես պատճառ :

Խ. Յ. Ա. Վ. Պ. Պ.)

## Բ Ն Ա Կ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Դ.

## 20.—Մ Ա Ր Դ Ա Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մ Ա Ս Ն Բ.

ՇԱՐԺԻՉ ԳՈՐԾԱԲԱՆՆԵՐ

Դիտեցէ՞ք մեր պատկերին մէջ կմախքին բոլոր ոսկորները, և պիտի տեսնաք թէ անոնք ամէնքն ալ իրարու կապուած են յօդակապերով. ոսկորներուն այս միացած տեղերը կ'ըսուին յօդուած :

Բայց եթէ բոլոր այս ոսկորները իրարու հետ այսպէս կապուած ձգենք՝ ի՞նչ օգուտ. հարկ անհրաժեշտ է որ միջոց մը գտնենք զանոնք շարժման վիճակի մէջ դնելու համար, և անա բնութիւնը գտած է մեզի այդ միջոցը որուն կ'ըսենք դնիդեք կամ մկանունք :

Բացատրիմ ձեզի թէ ի՞նչ է դնիդեք ըսուածը :  
Զախ ձեռքովդ բունէ աջ բազուկիդ արմուկին վը-  
րայի կողմը, սեղմէ մի քիչ և պիտի զգաս մորթին տակ  
ոսկորէն աւելի կակուզ բան մը որ ձեռքիդ  
տակ կը կործրանայ և կը մնձնայ, ահա՛ այս  
է բազուկին շարժիչ դնիդեք :


Մեր մարմնին մէջի դնողերները կը կազմն՝  
մեզի ծանօթ կարմիր միսը. ասոնց երկու  
ծայրերը մէյմէկ ոսկորի վրայ հաստատուած  
կ'ըլլան, և նոյն ձեռով ալ կը գտնուին ոչխա-  
րին, եղան, թռչունին եւն. կենդանեաց քով :

Դնողերներուն մէջ զիյլ ըսուած լարեր թափանցած  
են, այս ջիղերը պաշտօն ունին ուղեղէն եկած հրաման-  
ները դնողերներուն հաղորդելու. և անոնք ալ ըստ կամ  
կը կծկին կամ կը տարածուին և այսպէսով յառաջ կու-  
գայ շարժումը :

Օրինակի համար, եթէ աջ բաղուկս տարածած ըլ-  
լամ և ուղեմ գոցեկ, ջիզ մը ու-  
ղեղէն հրաման կը բերէ Ա. Բ.  
երկարած դնողերին որն որ կար-  
ճնալուլ իր հետը վեր կը քաշէ  
Գ. Գ. նախաբազուկին երկու ոս-  
կորները, որոնք ե արմուկին յօդ-  
ուածին կոթնելով կը ծալլուին  
բազուկին վրայ :

Այս շարժման գործողութիւ-  
նը կը կատարուի ծ/շդ, ինչպէս որ  
ծինիներուն վրայ հաստատուած  
դուռ մը կը բանանք կամ կը գոցենք :

Մեր մարմնոյն մէջ շատ դնողերներ կան որոնց մի-  
ջոցաւ տարբեր շարժումներ կրնանք կատարել, ինչպէս  
մեր կամքին համաձայն կը շարժենք մեր անդամները,



կը ծոենք կամ կը տարածենք մեր մատները, կը դարձնենք և կամ կը բարձրացնենք գլուխնիս, կը կորացնենք ողնայարը, ներս կը քաշենք փորերնիս և այլն :

Ուրեմն այս գնդերներու, ուկրներու և յօդուածներու խաղերով է որ՝ նստած կամ ոտքի վրայ կը կայնինք և կրնանք քալել, վաղել ու ցատկել :

Ահաւասիկ շարժիչ գործարաններու վրայ այսչափ :

**Հարցարան.** — Ի՞նչ է յօդուածը և ինչպէս կազմուած է. — Ի՞նչ է զնդեր կամ մկանունք ըսուածը. — Ցուցուր մարմոյդ վրայ զնդերային մաս մը. — Ուրիշ որո՞ւ բով կը զսնուին այս զնդերային մասերը. — Սովորաբար ի՞նչ անուն կուտան անոնց. — Զիդերը ուսկի՞ց հրաման կ'ընդունին զորմերու համար. — Ինչպէս կ'ըլլայ որ մեր նախաբազուկը կը ծալլենք մեր բազկին վրայ :

## Կ Ո Ր Ե Խ Ո Ր Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Գ.

## 21. — ՇԱՔԱՐ

Շատ մը պտուղներ իրենց մէջ շաքար կը բռվանդակեն՝ ինչպէս դեղձը, տանձը, խնձորը, շագանակը, սեխը և լու.՝ Շաքարը կը դմոնուի նաև ընդենաց մէջ, մանաւանդ բանջարի և շողգամի արմատներուն, ինչպէս նաեւ մարագորենի մէջ և լու.՝ Բայց բնականէն զուտ շաքար մը ունինք արդէն, այն է մեղրը՝ զոր միլիոնաւոր մեղուներ կը պատրաստեն իրենց ձմեռուան պաշար :

Տաք երկիրներու մէջ շաքարը կը պատրաստեն շաքարի եղէդով, իսկ որից երկիրներու մէջ մի քանի տեսակ բանջարներու արմատներէն որոց ամէնէն դործածականն է ձակնդեղը : Շաքարի եղէդը մանրելով, դլաններու մէջ կը ճմին և ելած նիւթը կը ժողվին : Իսկ բանջարներու արմատները քերելով կը մանրեն, կը շինեն խիւս մը և լեցընելով կտաւէ պարկերու մէջ պտուտակաւոր մակը տակ կը ճմին, որպէս զի հիւթը ծորի . Թէ շաքարեղէդով և թէ բանջարներու արմատներով շաքարի պատրաստութեան եղանակը միենոյնն է :

Ասոնց ծուծը կը տաքցնեն, մինչեւ որ մէջը գտնուող անլուծանելի նիւթերը կաթայինն երեսը հաւաքուին, կը ժողվին այս նիւթերը և մնացած հեղուկը կը զտեն կտաւէ կամ ոստայնէ անցընելով՝ որով կը մնայ շաքարացեալ ջուր մը յստակ և զեղնագոյնն երկին տաքցնելու գործողութիւնը կը շարունակուի մէծ կաթսաներու մէջ, ջրային մասը ձակնդեղ գոլորշիանալով՝ կը մնայ թանձը հեղուկ մը՝ որ է օշարակ, այն ատեն հանդարտ կը թու-



Շաբարեղէգ



Ճակնդեղ

զուն որ պաղի ու բիւրեղանայ. այսպէսով կը ձեւանայ հատուոր զանդուած մը զօր կը պարզեն մանր անօթի մը մէջ որ կը թաւալի մեքենայի միջոցով և ջուրերը կը մղէ : Այդ մղեալ ջուրը օշարակին անբիւրեղանալի մասն է որ կը կոչուի մեղրաջուր, իսկ անօթին մէջ մնացեալ բիւրեղները կը կոչուին կոչ շաբար (sucré brut) որ է ըսել՝ անզուտ շաբար :

Բայց անզուտ շաբարը խառնն կ'ըլլայ օտար նիւթերու հետ, որով իրեն ընտիր համը կը կորսուի և յարդի ջըլլար. ուստի պէտք է զայն դտել, աստր համար անզուտ շաբարը քիչ մը տաք ջուրի մէջ լուծելէ յետոյ կը խառնեն անոր մէջ կենդանական ածուխ և եղան արիւն ու կ'սկսին խառնել բոլորը միասին, վերջը բամպակէ անցնելով կը դտեն ու կ'եռացնեն շողիով, և վերջապէս կոնաձեւ կազապարներու մէջ կը թափին, ուր լաւ մը կը բիւրեղանայ :

Տասնեւութերորդ դարուն՝ շաբարը պարզ իրարեւ գեղ կը գործածուէր, և այն ասեն լիտը (մէկ քիլոկրամը) երեք ֆրանքէն աւելի կ'արժէր . Երբ ճակնդեղէն սկսան շաբար հանել՝ դինը իշաւ Շաբարը պատուական մննդական նիւթերէն է, կը գործածուի ի տնտեսութեան, շաբարագործութեան և դեղագործութեան մէջ ևլն . :

## ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿՆԵՐ Բ.

### 22.—ԲԱՐՄԱՆԹԻԷ

Գետնախմնձորը որոյ ծաղումը Բերուէն է, Ամերիկայի գտնուելէն վերջը, 16րդ դարուն Եւրոպա մուտքաւ և սկսան Խտալիոյ, Գերմանիոյ մէջ մշակել. բայց անոր գործածութիւնը մի միայն զարդի համար էր: Երկու հարիւր տարուան միջոցի մօտ գետնախմնձորին սընդարար յատկութիւնները անձանօթ մնացին և բնաւ օգտակար չեղան: Թոյնի մը անդ գրած էին այդ բոյսը՝ որովհետեւ շնխաղողի ցեղին կը վերաբերի, ինչպէս բանգը (պան օրու), չիկատակը (պիլլատոն), փշախնձորին (քաբուլի): որոնք ամէնքն ալ թունաւոր են:

Բարմանթիէ իր կեանքը նուիրեց ցրուելու համար այս նախապաշարումը և օժտելու համար իր հայրենիքը և մարդկութիւնը այն սնունդով, որ այսօր հացին նման մեր մննդական պէտքերուն գլխաւոր մասերէն մին կը կազմէ:

Բարմանթիէ ծնած է 1739ին Ֆրանսայի Մօնտիտիէ գիւղաքաղաքին մէջ, գեռ երիտասարդ՝ զբաղեցաւ բնագիտութեամբ, բնաւութեամբ և բուսաբանութեամբ: 1771ին Պրզանսնի ակադեմիային մէջ մննդական բոյսերու յատկացեալ մրցանակը շահեցաւ: 1768-69ին տեղի ունեցած սովերը իր վեհանձն սրտին փափաք մը ներշնչեցին դարման մը գտնելու ժողովրդեան թշուառութեան և 1773



ԲԱՐՄԱՆԹԻԷ

թուականէն սկսեալ, ուսումնասիրութիւն մը հրատարակեց բնալուծական բննուրիւն գետնախնձորի վերնագրով։ Զբաւականացաւ միայն գրելով, ուզեց որոշակի փորձերով հաստատել և ցուցնել ամէնուն՝ թէ ինչ բարիքներ կրնային ստացուիլ գետնախնձորէն։

Շատ մը ջանքերէ ետքը, վերջապէս յաջողեցաւ Բարիզի դուռներուն առջեւ գտնուած և մինչեւ այն ատեն անմշակ և անպտուղ մնացած՝ աւագուա գետնի մը վրայ այդ բոյսը մշակելու հրամանը ստանալ։ Ակսան զինքը տխմարի մը տեղ դնել, սակայն տունկը աճեցաւ և ծաղիկները երեւցան. այն ատեն ինք անոնց հով փունջ մը շնուց և ներկայացուց թագաւորին։ Լուդովիկոս Ժ. այդ ծաղիկներէն վնջիկ մը իւր հագուստին լամբակին անցուց (1779)։ Գետնախնձորին դատը դեռ շահուած չէր, բայց առաջին քայլը առնուած էր. կը մնար հիմա իբր սնունդ զայն ընդունել տալ։

Բարմանթիէ ծեր զինուորներու անկելանոցին մէջ՝ առաջին դեղագործի պաշտօնով գտնուած միջոցին, հոն առաջին անգամ ըլլալով պատրաստել տուաւ գետնախնձորի կարկանդակը. յետոյ մեծ սեղան մը տուաւ ուր ամէն կերակուրները, նոյն խակ ըմպելիները և սուրճ՝ ամէնքն ալ նոր բոյսին արտադրութեամբը պատրաստուած էին։

  
Պ'չ ոք թունտուորուեցաւ այդ ու-  
գետնախնձորէն, այլ ընդհակառակը սկսան  
խօսիլ և վիճաբանիլ այդ հագուա-  
գիւտ արմատին մասին յայտնուած սխալ կարծիքնե-  
րուն վրայ, որնք երկար ատեն խնդրոյ նիւթ եղած  
էին։ Այսու համդերձ նախապաշարումը կատարելապէս  
անհետացած չէր, նա մանաւանդ ժողովրդեան մէջ, որ

շատ անգամ դժուարաւ կը համակերպի ամէնէն օգտա-  
կար բարեռքումներուն։ Քանի մը տարի վերջը ժողովը-  
դական խնջոյքի մը մէջ, երբ աղքատանոցներու համար  
տնօրէնի մը ընտրութեան քուէտրկութիւնը կը կատար-  
ուէր, յայտնի եղաւ թէ քուէիր մեծամասնութիւնը  
Բարմանթիէ պիտի շահէր, «Անոր քուէ մի՛ տաք, կը  
պուային, ժողովրդին մէջէն, մեղի գետնախնձորէն զատ  
ուրիշ բան չպիտի կերպնէ, ինքն է զայն ընդհանրացնողը»։

Բարմանթիէ բարեգործութեան համար շատ անձ-  
նուէր մարդ էր. այսպիսի անիրաւ խօսքեր զինքը իրեն  
նպատակէն չէին կրնար ետ կեցնել, պիտեց և վերջա-  
պէս յաջողեցաւ ընդհանրացնել գետնախնձորի մշակու-  
թիւնը, որու չնորհիւ երեք անգամ ֆրանսա սովէ փըր-  
կուեցաւ և որ այսօր գաւառներու մեծագոյն մասին հա-  
րըստութիւնն է։

Մեռաւ Բարմանթիէ 1813ին, և վերջերս իր ճնշն-  
գավայրին մէջ ի յիշատակ իրեն արձան մը կանգնեցին։

### Ա Ռ Ա Կ Ն Ե Ր

Ե.

### 23.—ՆՇԴԱՐԻ ԵՒ ԼՈՒԲԻԱ

Երբ հասաւ գարնան զով,  
Նրշդարի ծառին քով  
Հողն ինքնին ճամթեցաւ,  
Լուբիա մը երեւցաւ։

Հաղիւ աչքերը բանալով՝  
 Երբ տեսաւ ծառըն ճիւղերով՝  
 Իսկոյն անոր պրլուեցաւ :  
 Վըրան ամիս մ'անցաւ չանցաւ  
 Ծառին գագաթն ի վեր հասաւ :  
 Այս ամէնուն ալ է յայտնի  
 Որ մարդ բարձրէն դիւրաւ խարուիւ  
 Լուրիան ալ ինքզինքն մեծ կարծեց՝  
 Եւ իրմէն վեր մեծ մեծ ջարդեց։  
 «Բարեկամիկ ինչպէ՞ս ես՝  
 «Կը քընանաս, ի՞նչ կ'անես»,  
 Կըսէր ծառին ծաղրելով.  
 Բայց ոս լըուէր մեծ սըրտով՝  
 «Ես քանի որ հոս եմ՝  
 «Բզքեղ միշտ նոյն տեսնեմ.  
 «Եկուր ասա՛. քանի՞ տարի  
 «Այսպէս կ'ապրիս վերայ երկրի»:  
 — «Կայ տասը տարի», —  
 Ասաց նըշդարի :  
 «Հաղար ափսօ՛ս, կրկնեց լուրիան,  
 «Յաւիմ վերայ քու բաղդին.  
 «Նայէ՛, ես գեռ մէկ ամնըկան՝  
 «Կը մօտենամ երկընքին .  
 «Եւ այս հաշուով՝ տաս տարիէն  
 «Քանի մը անդամ երկինք պատեմ»: —  
 Ծառը տեսաւ որ լուրիա՝  
 Բերմին եկածը դուրս կու տայ,

Եւ թէ՛ ողբան ինք լուռ կենայ՝  
 Նա անդադար չափէն կ'ելնայ.  
 Խոժու աչքեր անոր դարձուց  
 Եւ այս խօսքերս ալ աւելցուց. —  
 «Երէկ մէկ, այսօր երկու,  
 «Զես գիտեր վաղուան գալու.  
 «Կեցիր նայինք, գեռ դու ո՞վ ես  
 «Որ տաս տարուան խօսք մէջ բերես՝  
 «Ամառն անցնի, աշուն դայ,  
 «Տեսնենք ո՞վ կայ, ո՞վ չըկայ»: —  
 Իրաւ, ամառն որ անցաւ,  
 Լուրիային բանը պրրծաւ.  
 Դեղնեցաւ, սեւցաւ, չորցաւ  
 Ու քամին առաւ տարաւ :  
 Լուրիային վերջն՝ ըլլայ քեզի,  
 Ո՞վ պարձենկոտ, նոր հայելի .  
 Որ քիչ բանով մը շրփացած՝  
 Ժամանակով գեռ փորձ չեղած,  
 Հին ծերերուն տընազ չանես.  
 Թէ ոչ վախճանդ ալ է այսպէս:

Հ. Պ. Ա. Պ.

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ե.

24.—Մ Ա Ր Դ Ա Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մ Ա Ս Ն Գ .

Զ Ղ Ա Յ Ի Ն Դ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

Զ ղ ա յ ի ն դ ր ու թ ի ւ ն կ' ը ս ո ւ ի , բ ն ու թ ե ա ն ա յ ն գ ո ր ծ ո ւ լ ո ւ թ ե ա ն և կ ա մ ջ ղ ա յ ի ն կ ա զ մ ա կ ե ր պ ու թ ե ա ն ՝ ո ր ո յ մ ի ջ ո ց ո վ մ ա ր դ ո ւ ս կ ա զ մ ո ւ ա ծ ք ի ն ա մ է ն մ ա ս ե ր ո ւ ն մ է ջ գ ը տ ն ո ւ ա ծ ջ ի դ ե ր ո ւ ս ա մ բ ո ղ ջ ո ւ թ ի ւ ն ը ի ր ե ն ց պ ա շ տ օ ն ը կ ը կ ա տ ա ր ե ն :

Զ ղ ա յ ի ն դ ր ու թ ե ա ն գ լ խ ա ւ ո ր գ ո ր ծ ա ր ա ն ն ե ր ն ե ն , տ ղ ե ղ ը , ո ղ ն ո ւ ղ ե ղ ը , զ գ ա ց ո վ և շ ա ր ժ ո վ ջ ի դ ե ր ը :

Ո ւ ղ ե ղ ը՝ (մ ե ր պ ա տ ա կ ե ր ի ն մ է ջ Ա) ո ր գ ն դ ա ձ ե ւ մ ա ր -

մ ի ն մ ը ն է գ ա ն կ ի ն մ է ջ զ ե տ ե ղ ո ւ ա ծ ի մ ա ց ա կ ա ն ո ւ թ ե ա ն կ ե ր ո ւ ն ն է . ե ր բ ա ս ի կ ա յ հ ա ն ե ն ն ք ի ր տ ո ւ փ է ն և կ ա մ թ է ն ա ծ ա ն ր կ ե ր պ ո վ վ ի ր ա ւ ո ր ո ւ ի , ա մ է ն ի ն չ կ' ա ն հ ե տ ա ն ա յ . չ ի կ ա յ ա յ լ ե ւ ս ո' չ կ ա մ ի ք , ո' չ զ գ ա ց ո ւ մ և ո' չ ա լ խ ի ղ ն :

Գ ր տ է ք ի ն չ կ ե ր պ ո վ ո ւ ղ ե ղ ը հ ր ա -  
մ ա ն կ ո ւ տ ա յ դ ն դ ե ր ն ե ր ո ւ ն ո ր շ ա ր ժ ի ն .  
ա յ ս գ ո ր ծ ո ղ ո ւ թ ի ւ ն ը կ ը կ ա տ ա ր ո ւ ի գ  
ո ղ ն ա յ ա ր ի ն , Բ ջ ի դ ե ր ո ւ ն և մ ի ն չ ե ւ մ ե ր ո տ ք ե ր ը տ ա ր ա ծ -  
ո ւ ա ծ մ ի ւ ս ա մ բ ո ղ ջ ջ ի դ ե ր ո ւ ն մ ի ջ ո ց ո վ :

Ջ ի դ ե ր ը ձ ե ր մ ա կ լ ա ր ե ր ո ւ ն մ ա ն թ ե լ ե ր ե ն ո ր ո ն ք յ ա -  
մ ա խ ե ր կ ա ր կ' ը լ լ ա ն . ա ս ո ն ք գ ա ն կ ո ւ ղ ե ղ է ն և ո ղ ն ա յ ա -  
ր ի ն ե ր կ ո ւ ք ո վ ե ր է ն ս կ ս ե լ ո վ կ ը տ ա ր ա ծ ո ւ ի ն ա մ բ ո ղ ջ  
մ ա ր մ ն ո յ ն մ է ջ և ո ր ո ն ց թ ի ւ ը ա ն հ ա մ ա ր է :



Ա յ ն ջ ի դ ե ր ը ո ր ո ն ք կ' ո ւ ղ ղ ե ն մ ե ր ը շ ա ր ժ ո ւ մ ն ե ր ը կ ը  
կ ո չ ո ւ լ ի ն շ ա ր ժ ի չ ջ ի ղ ե ր : ի ս կ զ գ ա յ ո ւ ն ջ ի ղ ե ր կ' ը ս ո ւ ի ն  
ա ն ո ն ք ո ր `մ ե ր զ գ ա յ ա ր ա ն ք ն ե ր ո ւ մ ի ջ ո ց ո վ թ է ն ե ր ք ի ն  
և թ է ա ր տ ա ք ի ն պ ա տ ա մ ա ն ե ր է դ ր դ ե ր լ կ' ա ղ դ ե ն մ ե ր ո ւ -  
դ ե ղ ի ն վ ր ա յ :

Ա յ ս պ է ս՝ ե թ է մ ա ր մ ա ր ի ո ն ք ա ր ի կ տ ո ր մ ը բ ո ւ ն է ք ,  
ա յ ն պ ա ղ ո ւ թ ի ւ ն ը զ ո ր կ' զ գ ա ք կ' ա ն ց ն ի ձ ե ր մ ա ր թ է ն և  
զ գ ա ց ո վ ջ ի դ ե ր ո ւ մ ի ջ ո ց ո վ կ ը հ ա լ ո ր դ ո ւ ի ձ ե ր ո ւ ղ ե ղ ի ն .  
դ ա ր ձ ե ա լ՝ ե թ է բ ե ր ա ն ն ի դ ք ի չ մ ը ա լ գ ն է ք , ա ղ ի ն հ ա -  
մ ը՝ ո ր ձ ե ր լ ե ղ ո ւ ն կ' ա ն ն է ն ո ր է ն զ գ ա ց ո վ ջ ի դ ե ր ո ւ մ ի -  
ջ ո ց ո վ կ' ա ն ց ն ի կ' ե ր թ ա յ ո ւ ղ ե ղ ի ն : ն ո յ ն ջ ի դ ե ր ո ւ մ ի ջ ո -  
ց ո վ մ ի ւ ն ո յ ն բ ա ն ը կ ը կ ա տ ա ր ո ւ ի ն ա և ե ր բ ք ի թ ե ր ն ո ւ դ -  
հ ո տ մ ը գ ա լ ո ւ ը լ լ ա յ , ա կ ա ն ց ո վ լ բ ա ն մ ը ե թ է լ ս է ք և լ ն . :

**Հ ա ր ց ա ր ա ն .** — Զ ղ ա յ ի ն դ ր ո ւ թ ե ա ն զ ի խ ա ւ ո ր գ ո ր ծ ա ր ա ն ն ե ր ը ո ր ո ն ք  
ե ն . — Ո ւ ղ ե ղ ը ի ն չ ձ ե ւ մ ա ր մ ի ն է , ո ւ ր ի կ ը գ տ ո ւ ի և ի ն չ է ի ր յ ա տ -  
կ ո ւ թ ի ւ ն ը . — Ո ւ ղ ե ղ ը ի ն չ բ ա ն ի կ ը հ ր ա մ ա է . — Զ ի դ ե ր ը բ ա ն ի օ տ ե ս ա կ  
ե ն . — Զ գ ա ր ո ւ մ ն ե ր ը ո ր տ ե ս ա կ ջ ի դ ե ր ո վ կ ը հ ա գ ո ր դ ո ւ ի ն ո ւ ղ ե ղ ի ն . —  
Զ ի դ ե ր ը ի ն չ զ յ ն և ի ն չ ձ ե ւ ո ւ ն ի ն . — Մ ե ր մ ա ր մ ե ս ո յ ն ո ր մ ա ս ե ր ո ւ ն մ է ջ  
զ տ ո ւ ի լ ը բ ա ց ա տ ր է . — ն կ ա ր ա զ բ ե ց է ք զ գ ա ց ո վ ջ ի դ ե ր ո ւ մ ի ջ ո ց ո վ կ ե ղ ա ծ  
տ պ ա ւ ո ր ո ւ թ ե ն է ն մ ի բ ա ն ի ն ե ր ։

Ա. Պ Ա Տ Մ. Հ ի ն Ո Ւ Խ Տ ի

Բ.

25.—Յ Ո Վ Ս Է Փ Գ Ե Ղ Ե Ց Ի Կ

Յ Ո Վ Ս Է Փ Ե Լ Ե Ա Յ Ր Ա Յ Ր Ա Յ Ր Ը

Յ ա կ ո ր ն ա հ ա պ ե տ տ ա ս ն ե ր կ ո ւ ո ր դ ի ո ւ ն ե ց ա ւ -  
ո ր ո ն ք յ ե տ ո յ ի ս ո ր ա յ ե լ ի տ ա ս մ ե ր կ ո ւ ց ե ղ ե ր ո ւ ն պ ե -

տերը եղան. ասոնցմէ վերջին երկոքը կը կոչուեին Յովակի և Բենիամին և որոնք Հռաքելէ ծնած էին :


Յովսէփ ասանըեօթը ապրեկան էր՝ երբ իր եղբայրներուն հետ ոչխարներ կ'արածէր : Յակոբ իր զաւակներուն մէջ ամէնէն աւելի կը սիրէր Յովսէփը, անոր համար յատկապէս ծաղկեայ պատմուճան մըն ալ շինել տուած էր : Եղբայրները աեսնելով որ՝ հայրերնին Յովսէփն իրմինցմէ շատ կը սիրէ, սկսան նախանձիլ և սիրով չին վարուեր անոր հետ Բայց ասոնց նախանձը ատեւլութեան փոխուեցաւ, երբ Յովսէփ եկաւ պատմեց անոնց իր տեսած երկու երազները, որոնցմէ կրնար գուշակուիլ թէ ապադային այդ տղան մեծ մարդ մը պիտի ըլլար :

Յովսէփի եղբայրներն անգամ մը Ախէմ գացած էին իրենց հօրը խաշինքն արածելու: Յակոբ ըսաւ Յովսէփին . «Գնա՛ եղբայրներուդ քով և իմացիր թէ ինչպէ՞ս է անոնց առողջութիւնը, ինչպէ՞ս են ոչխարները և ինծի լուր բեր :» Յովսէփ գնաց հօրը հրամանը կատարելու: Երբ եղբայրները հեռուանց տեսան անոր գալը, սկսան իրարու հետ փսփսալ և ըսել. «Ահա՛ կու դայ մեր Տէրը, եկէք սպաննենք զանիկայ և փոսի մը մէջ ձգենք, վերջը մեր հօրը կ'ըսենք թէ շար դաղանները յօշուտեր են զայն :» Բայց Որոքէն որ ասոնց մէջ անդրանիկն էր, համողեց զանոնք և ըսաւ .

«Մի՛ սպաննէք զայն, ձեր եղբօրը արիւնը մի՛ թափէք, այլ ձգեցէ՛ք անապատին փոսերէն մէկուն մէջ»: Որոքէնի միտքը այն էր որ՝ երբ եղբայրները հեռանային անկէ՝ Յովսէփը աղատէ անկից և կրկն հօրը տանի յանձնէ :

Երազատեսո՞ւ երբ եղբայրներուն մօտեցաւ, ասոնք ծաղկեայ պատմուճանը հանեցին վրայէն և ձգեցին զինքը անջուր փոսի մը մէջ, յետոյ սեղան նստեցան :

Այդ միջոցին նշմարեցին կարաւան մը որդէպ ի իրենց կողմը կու դար: Երբ կարաւանը մօտեցաւ, տեսան թէ շատ մը իսմայելացի վաճառաւ



կաններ կային մէջը որոնք իրենց ուղարկուն վրայ ապրանք բեռցած եղիպտոս կ'երթային: Յանկարծ

միտքերնին ինկաւ որ Յովսէփը անոնց ծախեն . ամէնքն ալ հաւանեցան՝ և Յովսէփը փոսէն դուրս հանելով քսան արծաթ դահեկանի ծախեցին :

Այն ատեն Յովսէփի եղբայրները ուշ մը մորթելով՝ ծաղկեայ պատմուճանը անոր մէջ թաժեսեցին և հօրերնուն զրկեցին, ըսել տալով թէ . «Այս միայն դտած են որդիքդ, տե՛ս, այս է բու որդւոյդ պատմուճանը թէ ո՛չ» :

Հայրը անմիջապէս ճանչցաւ և ըսաւ . «Աս իմ Յովսէփ որդւոյս պատմուճանն է, ո՞հ, չար գաղանը պատուեր է զայն, չար գաղանը յափրշտակեր է իմ որդիխ» :

Այն ատեն Յակոբ ողատռեց իր դժեստներն ու սեւեր հազաւ, երկար ժամանակ իր որդւոյն սուգը բռնեց . միւս որդիքը կու դային միսիթարելու իրենց հայրը, բայց նա չէր ուզեր միսիթարուիլ ու կ'ըսէր . «Այս ցաւովս պէտք է գերեզման իջնեմ ես ալ իմ որդւոյս ետեւէն» :

(Եարունակելի)

**Հարցարան.**—Որո՞նք էին Յակոբայ ամենասիրելի որդիքը . — Խօսէ՝ Յովսէփի եղբայրներուն նախանձին վրայ . — Ասոնք ի՞նչ խորհուրդ ըրին անոր դէմ . — Ռուրէն ի՞նչ խրատ տուաւ անոնց . — Ի՞նչ վարմունք տեսաւ Յովսէփ իր եղբայրներէն . — Յովսէփը վաճառելէն վերը եղբայրները ի՞նչ ըրին . — Ի՞նչ ըսաւ Յակոբ :

## ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿԱՆԵՐ

Գ.

### 26.—ՔՐԻՍՏԱՓՈՐ ԳՈԼՈՄՊՈՍ

1484 տարւոյն վերջերը՝ առաւօտ մըն էր երբ օտարական մը հետք ունենալով տղայ մը, Սպանիոյ Անտալուզիա նահանգին Բալոս քաղաքէն քիչ մը հնուու գըտնուած Ռապիտա վանքին դուռը զարկաւ, և հաց ու ջուր խնդրեց իր պղտիկին համար : Վանքին պահապանը, Ժուան Բէրէզ, ներս հրամցուց գայն, մի քանի հարցումներ ըրաւ և ամսորթելով անոր տուած աղնիւ և պարզ պատասխաններէն, նմանապէս զարմացած անոր բարձր գաղափարներուն և քաղաքավար տեսակցութեանը, իրր բարեկամ հիւրընկալեց զինքը : Այս օտարականը որ կը ճամբորդէր այսպէս թափառելով և առանց ապաստանի, ասիկայ Քրիստափոր Փողոմպոն էր իր Տիեկո որդւոյն հետ :

Գողոմպոս այն ատեն կ8 տարեկան էր : Ծագմամբ ձենովացի, և տամնեչորս տարեկանէն ի վեր նաւաստի . մինչեւ այն ատեն ճանչցուած բոլոր ծովերը կտրեր անցեր էր, հիւսիսային կողմը՝ իսլանտայէն սկսեալ մինչեւ կուխնէա հարաւի մէջ . դարձեալ մինչեւ Քիոս կղզին՝ արեւելքի կողմը: Բայց իր հանճարը և մանրաղնին հաշիւները նախազգացում մը ներշնչած էին իրեն, թէ նաւարկութեան և վաճառականութեան համար նոր ճամբաններ կրնային բացուիլ, և թէ Ասլանտեան Ովկիանոսին մէջէն ուղիղ դէպի առաջ երթալով, երկիր մը կարելի պիտի ըլլար դանել : Ինքզինքը բոլորովին այս գաղա-



փարին տուած, ծովային պետութեանց շատերուն դիմած էր իր ծրագրին գործադրութեան միջոցներուն համար. բազում տարիներէ ի վեր չէր դադրած թախսանձանօք խնդրելու անոնցմէ պէտք եղած օգնութիւնները, սակայն իր ամէն դիմած տեղերէն մերժողական կամ նուաստացուցիչ պատասխան միայն ստացած էր:

Ճենովացիք, իր հայրենակիցները՝ որոնք այսօր անոր փառքովը այնքան կը հպարտանան, ժամանակին զի՞նքը երազատեսի մը տեղ դրած էին. իսկ Փորթուկալ, Վենետիկ և Անգլիա չէին ուղած նաւ մը անգամ վստահիլ իրեն: Վիշտը, և ոչ թէ վհատութիւնը իր հոգւոյն տիրած էր: Ահա այս անյաջող պարագաներուն մէջ էր՝ երբ կիզակնայէն վերադարձին Ռապիտայի վանքը հանդիպեցաւ:

Ժուան Բէրէզ, որ զի՞նքը այնքան լաւ հիւրընկաւած էր, ինքնաբերաբար խոստացաւ Սպանիոյ արքունիքին մօտ՝ իրեն դատին համար նպաստաւոր ընդունելութիւն մը ձեռք ձգելու համար աշխատիլ, և այս նպատակով Գասթիլլայի Իզապէլ թագուհոյն խոստովանահօր ուղղեալ նամակ մը յանձնեց իրեն: Գոլոմզոս մեկնեցաւ, թողլով իր որդին կրօնաւորին խնամոցը, զոր ջերմապէս ողջագուրելով հեռացաւ ուրախ զուարիթ և գնաց ի Քորտովա, ուր կը գտնուէր Սպանիոյ թագաւորներուն արքունիքը: Զէր նախատեսեր այն անթիւու անհամար փորձանքները որոնց կրկին պիտի ենթարկուէր: Իրեն եղած գէշ ընդունելութիւններէ, մերժումներէ և ամէն անսակ դժուարութիւններէ զզուած՝ հազիւ 6 տարի վերջը, և այդ ալ Իզապէլլայի յարատեւ պաշտպանութեան չնորհիւ, իր ձեռնարկութեանը համար յաջողեցաւ ստանալ երեք պղտիկ նաւեր որոնք կը պարունակէին ինսառուն նաւազ և տարուան մը պաշար: Այսպիսի ակար միջոցներով է որ Գոլոմզոս ինքզինքը

նուիրեց այն անմահ արշաւանքին, որուն արդիւնքները երկրագնատիս աշխարհագրական վիճակը փոխեցին:

1492 Օգոստոս 3ին երեքշարթի օրը, երեք նաւերը առագաստ պարզեցին և ուղղուեցան դէպի արեւմուտք: Սեպտեմբեր 6ին անցան Մատէրեան և Ասորեան կղզիները, ծանօթ ծովերու սահմանը անցնելով յառաջացան դէպի նոր ովկիանոս մը: Այն ատենները, երբ տակադէպի նաւարկութիւնը գրեթէ իր մանկութեան մէջ էր, կը ճամբորդէին առանց եղերքները աչքէ հեռացնելու և չէին համարձակեր բաց ծովը ելել:

Երբ Գոլոմզոսի նաւաստիները ցամաքը տեսութենէ կորնցուցին, սկսան արտասուել: Գոլոմզոս ջանաց զանոնք հանդարտեցնել, բայց այս սարսափները անդադար կը կրկնուէին:

Սեպտեմբեր 14ին 200 մղոն տեղ կտրած էին. Գոլոմզոս միշտ կամուրջին վրայ, գրեթէ քունէն հրաժարած և ձեռքը ունենալով շուրջը դիտելու գործիքները, խընամքով կ'ուսումնասիրէր աւլիքները և երկնքին բոլոր երեւոյթները: Սեպտեմբեր 25ին կարծեցին թէ ցամաք մը տեսան, նաւաստիները սկսան բարձրածայն «Փառք ի բարձունս Ասուծոյ» երգել, բայց անհիմն էր իրենց ուրախութիւնը: Հոկտեմբեր 1ին 770 մղոն ճամբայց ըրած էին և ցամաքը դեռ չէր երեւար: Սակայն այդ օրը նշմարեցին՝ ինչպէս հետեւեալ օրերն ալ, շատ մը նշանաներ, որոնք նպաստաւոր կը համարուէին իրենց ակնկալութեան: Թուչուններ որոնք երբէք չէին հեռանար ցա-



մաքէն, եկան թուչտիլ նաւերուն շուրջը։ Նոր կարուած եղէգ մը գտան ծովուն երեսը, դարձեալ տեսան փայտի կտոր մը դեռ նոր աշխատուած, վերջապէս ծովէն հանեցին և ներս առն ծառի ճիւղ մը որ ծածկուած էր բուրովին թարմ և կարմիր հատապտուղներով։

Հոկտեմբերի 11ին երեկոյեան ժամը 10ին, Գոլոմարու իմացուց որ ցամաքը մօտ էր, և խոստացաւ մետաքսէ բաձկոնակ մը տալ անոր որ առաջին անգամ զայն պիտի տեսնար, ի բաց առեալ տարեկան ութը հազար ֆրանքի եկամուտը՝ զոր Սպանիոյ թագուհին պիտի պարգեւէր իրը վարձատրութիւն։ Ամէնքը աղօթքի կեցան և ուշադիր կը դիտէին, մինչեւ որ վերջապէս ուրբաթ օր 1492 Հոկտեմբեր 12ին, արշալոյսին ծագելուն, իրականապէս տեսան ցամաքը, որմէ միայն երկու մղոն հեռու կը գտնուէին։ Ամերիկա գտնուած էր։

## ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

Դ.

## 27. — ԿԱՐԵԶՈՒՐ

Թեթեւ կերպով ոգելից ըմպելիք մըն է գարեջուրը զոր կը պատրաստեն՝ ծլած զարիկ հատերով և հմույթ (houblon) ծաղիկով կը համեմենտ նատ մը արմտիքով կրնայ գարեջուր պատրաս-

տուիլ՝ բայց ամէնէն աւելի լաւ արդիւնք տուողը գարին ըլլալով, ընդհանրապէս զայն կը գործածեն, և այս պատճառով եւրոպայի մէջ այս արմտիքին մեծագոյն մասը գարեջուր պատրաստելու կը գործածուի։


Գարեջուրի պատրաստութեան համար երեք գլխաւոր գործողութիւն պէտք է.

Ա. — Կակումն զարոյ (maltage). — Գարին կը թրջեն ջուրով լեցուն աւազաններու մէջ, երբ աղէկ մը կ'ուռի, զայն կը փոխադրեն բողբոջարանի տախտակներուն վրայ և կը տարածեն. հոն կ'սկսի ծիլ, և երբ արձակեալ ծիլը գարիին երկայնութեանը չափ մեծնայ՝ տաք օդի հոսանքներու կ'ենթարկեն որ թէ չորնայ և թէ ծլումը արդիլուի։ Հարիւր առաջնան տաքութիւն ունեցող այս ջերմասենեակներուն մէջ ծիլերը կը չորնան և կ'ըլլան գիւրաբեկ, այնպէս որ երբ զանոնք հատերէն զատելու համար մաղերու մէջ գնելով կը շարժեն՝ իրենք իրենց կը կոտրտին և ծակերէն կը թափին։ Խոկ մաղին մէջ կը մնան միայն գարիները՝ որոնք յետոյ մասնաւոր մեքենայի մէջ կը մանրուին և այն տտեն կ'ըսուին կատակ (malt), որով այս առաջին գործողութիւննալ կ'ըսուի կասկում։

Բ. — Եաբարացում կամ խարշում. — Տակառի մը մէջ կը գնեն կասկը և վրան 30° տաք ջուր կը



ծլած զարի

Եց նեն, քիչ մը ատեն երկժանիով մը խառնելէ  
  
 յետոյ իբր երեք ժամ հան-  
 դարտ կը թողուն . անկից  
 վերջը տակառին յատակէն  
 ծորակը բանալով կը պար-  
 պեն այն ջուրը որուն մէջ  
 լուծուած կան գարիին մէջ  
 դանուած լուծելի մարմինները . Այս ջուրը կը կոչ-  
 ուի բաղցրանիւթ (glucose) որ խմորման ատեն ալ-  
 քով կ'արտադրէ :

Բաղցրանիւթը կաթսայի մէջ հմուլի ծաղիկ-  
 ներու հետ կ'եռացնեն, հմուլը  
 հոն կը թողու լեզի համ մը և  
 անուշահոտ իւղ մը որ գարե-  
 ջուրը ապականելէ, կ'արգելէ,  
 այն ատեն կը մղեն քաղցրա-  
 նիւթը և կը պազեցնեն :

#### Գ.—Խմորում (Fermentation).

Տակառներու մէջ այս հմու-  
 լախառն քաղցրանիւթը լեցնե-  
 լէ յետոյ՝ կ'աւելյնեն անոր  
  
 վրայ գարեջուրի խմոր որպէս  
 զի ալքոլային խմորումը կատարուիւ խմորումը շուտ  
 կ'սկսի և 24—48 ժամ կը տեւէ . այս միջոցին  
 ահագին քանակութեամբ փրփուր կը ձեռանայ ,  
 զորս ժողվելով կը կոխեն պարկերու մէջ և երբ  
 պարկերը կը քամեն ջուրերը մղելու համար , այն

ատեն կը դոյանայ հաստատուն հիւթ մը, զոր չոր-  
 յընելով կ'ունենան զարեցուրի խմոր ըսուածը որ  
 հացագործութեան մէջ կը գործածուի միշտ :

Ինչպէս ըսինը թէ խմորման ատեն շատ մը  
 փրփուր կը ձեռանայ, սա եւս աւելյնենք թէ՝ երբ  
 խմորման գաղըելուն հետեւանքով փրփուրներն  
 ալ բոլորովին գաղըին , այն ատեն կը հասկցուի  
 թէ գարեջուրը կատարելապէս պատրաստուած է :

#### Ա. Ռ. Ա. Կ. Ն. Ե. Ր

Զ.

#### 28.—ԳԱՅԼ, ԱՅԾ ԵՒ ՈՒԼ

Այծըն մայրիկ գիշերը կաթ  
 Տալով ուլին առատ առատ ,  
 Հարկ եղաւ որ առաւօտ  
 Կանուխ ելնէ երթայ յարօտ :  
 Եւ իր ուլին յըզգուշութիւն՝  
 Մինչեւ իրեն տուն դառնալուն ,  
 Այս մէկ պատուէրը տըւաւ .  
 — «Իմ ետեւէս դըրան երկաթը դընես ,  
 «Ո՛վ կ'ուզէ գայ , նայէ լաւ .

«Առանց գայլիսոտ բառն ի նշան լսելու՝  
 «Զըլլայ որ մէկը ներս առնես» :  
 Այս ըսելով ելաւ գընաց :  
 Խօսքը լըսեց գայլն ու խնդաց ,  
 Դուռը զարկաւ և այծենի կեղծ ձայնով  
 — «Գայլիսոտ , գայլիսոտ , բաց , ասաց , դուռը շուտով» :  
 Սակայն ուղիկն կասկածով ,  
 Դըրան ծակէն դէպ ի գաղանն ,  
 Ասաց , «Մայրի'կ , կ'ուզե՞ս բանամ ,  
 «Ճերմակ թաթով , տուր ինձ նըշան» :—  
 Եթէ ուղիկն հաւատար  
 Կեղծուպատիր գայլոն խօսքին ,  
 Անշուշտ կ'ըլլար կեր գաղանին :  
 Գայլն արմընցած նայեցաւ վար :  
 Երբէք չի տար բընութիւն ,  
 Ճերմակ թաթիկ գայլերուն :  
 Ուստի գըլուխը վար կախած՝  
 Եկած ճամբէն դարձաւ գընաց .  
 Յիշոցք տալով լիրը անըզգամ  
 Զոր չի վայեր յիշել անդամ :

Ամեն խօսի դուն մի՛ խսկոյն հաւատար ,  
 Երեմն ուզէ՛ դու պատճառին ալ՝ պատճառ :

Լ. Ա. ՅՈՒԹԻՒՆ (Հ. Թ. Վ. Պ.)

ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿՆԵՐ  
 Դ.

29. — ԲԵՆԻԱՄԻՆ ՖՐԱՆՏԻՍ

ՇԱՆԹԱՐԴԵԼԸ

ԲԵՆԻԱՄԻՆ ՖՐԱՆՔԻՆ ծնաւ Հիւսիսային Ամերիկայի Պոսթըն քաղաքին մէջ 1706ին : Իր ծնողքը աղքատ էին , և ինքը ստիպուած արհեստ մը սորվելու՝ որոշեց տպագրիչ ըլլալ որպէս զի առիթ ունենայ շատ բան կարդալու և սորվելու : ԲԵՆԻԱՄԻՆ ցորեկը կ'աշխատէր և գիշերները ժամերով քունէն կը զրկուէր ուսանելու համար , այնպէս որ երբ տասնեւութը տարեկան եղաւ՝ արդէն բաւական գիտուն էր : Նաև շատ խնայածէր բնաւորութեան տէր էր , միայն անհրաժեշտին և կարեւորին համար կը ծախսէր , և այսպէս իւր խնայողութիւններէն բաւական գումար մը աւելցնելով , Եւրոպա ճամբորդեց տեսնելու և սովորելու համար : Եւ իրօք ալ շատ բան սորվեցաւ , չտեսած և չգիտցած նորութիւնները ուսումնասիրելով : Երբ իր երկիրը վերադարձաւ , այդ նոր սովորածները՝ իր երկիրն արհեստները զարգացնելու գործածեց : Հնարեց և իր անունով կոչեց Ֆրանքինեան վառարաններ , որոնք ամենամեծ ջերմութիւնը կ'ար-



տաղբեն շատ քիչ փայտի սպառումով։ Ամերիկայի մէկ ուրիշ քաղաքին ֆիլատէլֆիոյ մէջ հըսցէներու խումբ մը հաստատեց հրդեհները մարելու համար։ Այն ժամանակ ֆիլատէլֆիոյ մէջ բընաւու դպրոց չի կար, ընկերութիւն մը կազմեց և պէտք եղած գրամը դտաւ վարժարաններ բանալու և վարելու համար։ Հաստատեց նաև հիւանդանոց մը և շրջուն մատենադարաններ ևլն. ևլն.։

Ֆրանքլին շարունակ կ'ուսանէր և մանաւանդկը նախընտրէր բնագիտութեան ուսումը։ Ելեքտրականութեան վրայ զանազան փորձերէ ետքը 1752ին հնարեց շաներարգելը։

Երբեմն աւսուած էր անշուշտ աշտարակներու, զանգակատօններու և մեծ շէնքերու և նոյն խոկ տուներու տանիքներու վրայ, մէկ քանի մէթր երկայնութեամբ սրածայր երկաթէ ձող մը, ասիկա շանթարգելին մէկ մասն է. իսկ միւս մասը որ առաջնորդող կ'ըսուի՝ կը բաղկանայ երկաթէ կամ պղինձէ թելէ մը

որ մետաղեայ ձողին տակի մասին կապուած է և որ մինչեւ ջրհորի մը կամ հողին վրայ բացուած ծակի մը մէջ կը վերջանայ։

Շանթարգելներու ծայրերը պէտք է ոսկեզօծ կամ անագապղինձէ շնուած ըլլան, որպէս

զի չժանգոտին։ Այս գործիքին անունը անգամ իր պաշտօնը ցոյց կու տայ. փոթորիկի ժամանակ՝ շանթարգելը ամպերուն մէջ խտացեալ ելեկորաւ կանութիւնը իրեն կը քաշէ, և առաջնորդող երկաթէ կամ պղինձէ թելերու միջոցաւ՝ ջրհորի մը մէջ կ'առաջնորդէ զայն որ հոն կը մարի, եթէ ոչ կը պայթի և մահ ու աւել կը պատճառէ։

Բենիամին Ֆրանքլին իր բարձր արժանիքներուն փոխարէն ալ շատ մեծ պաշտօններու հասաւ, և թէպէտ չափաղանց զբաղած էր՝ բայց գիտէր ժամանակ գտնել դպրոցները այցելելու և ուսանող մանկութեան բարի յորդոր և օգտակար խրատներ տալու։ Օր մը դպրոց մը մանելով ըստաւ. «Սիրելի տղաքներս, ես ձեզի բարի խրատներ կրնամ տալ, բայց բարի վարք, ո՛չ այդ ձեր կամքէն կախում ունի։ Միշտ յեշեցէք սա ամենահին առածը. Ո՞վ որ զործ մը աղէկ կ'սկսի, արդէն զործին կիշր կատարած է։ Քաղաքացին ճշմարիս կերանքը կրնանք ըսել թէ դպրոցով կ'սկսի։ Ուշեմն աղէկ դպրոցականներ եղէք և բարի քաղաքացիներ պիտի ըլլաք»։ Այսպիսի և ասոնց նման խրատներ կու տար միշտ ֆրանքլին տղայոց և զանոնք իր օրինակովը կը քաջալերէր։ Իր աշխատութիւնները պարապը չելան, և ինք ալ դտաւ իր վարձատրութիւնը, որովհետեւ մեռնելէ առաջ տեսաւ իր երկրին բարգաւաճիլը հարստութեամբ և զօրութեամբ։ Բենիամին ֆրանքլին 1790 ապրիլ 17ին մեռու և ամբողջ Ամերիկա լացաւ իր վրայ։



ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Զ.

30.—ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ Դ.

ՄԱՐՄՈՒԹԻՒՆ

Զանազան գործարաններու ձեռօք, մեր կերած սը-  
նունդներուն կերպարանափոխութիւնը և արեան հետ խառ-  
նութիւն կ'ըսուի մարտովութիւն :

Բերան, կոկորդ, ստուգ, ստամիք և աղիք այս հինգ  
գործարաններով է որ մարսողութիւնը կը կատարուի :  
Ասոնց մէջէն մէկ հատը կարելի է անձանօթ ըլլայ ձեղի,  
այդ է ստուգ՝ որ շատ պարզ բան մըն է : Ստուգը նեղ  
ու երկայն խողովակ մըն է՝ որուն մէկ  
ծայրը կոկորդին և միւսը ստամոքսին  
միացած է . երբ կերակուրը կլենք միշտ  
այդ խողովակին մէջէն իշնելով կ'եր-  
թայ կը հասնի ստամոքսին մէջ՝ որ պար-  
կի ձեւ ունի :



**Ստուգ՝ և ստամիք** Յայտնի է թէ ծամելու գործողու-  
թիւնը ակուաններուն և լեզուին մէջոցով  
կը կատարուի . ակուանները կերակուրը կը կարեն և կը  
փշրեն, տեսակ մը ջաղացքի քարի պէս որ ցորենը ճըժ-  
ելով ալիւր կը հանէ . իսկ լեզուն որ շատ հաստատուն  
դնդերային գործարան մըն է՝ շարունակ սնունդը ակ-  
ուաններուն տակ կը մզէ և վերջը վերջը անիկայ գնտակի  
ձեւով կը դիզէ որկորին բերանը կլուելու պատրաստ :  
Բայց այսավով չմնար, սա ևս պէտք է ըսենք թէ

մարդուս բերնին մէջ կը գտնուին շատ մը ծակեր, որոնց  
մի քանին ալ լեզուին տակ արմատին մօտ դրուած են .  
այս ծակերէն կը բզիսի լորձունք մը՝ որ ոչ միայն ծա-  
մելու գործողութիւնը կը դիւրացնէ, այլ նաև կլուե-  
լիք կերակուրը կակուղցած և թրջած վիճակի մէջ կը  
դնէ, որով կարելի կ'ըլլայ աւելի դիւրին դէպ ի ստամոքս  
սահեցնել զայն :

Ինչպէս վերը յիշեցինք՝ ստամոքսը պարկի մը ձեւ  
ունի և որ չափահաս մարդոց քով երկու լիդր<sup>(1)</sup> նիւթ-  
կրնայ պարունակել, անդամ մը որ անոր մէջ հաւաք-  
ուին մեր կերածները կը սկսին մարսովիլ : Բացի բեր-  
նին մէջի լորձունքէն՝ ստամոքսը իրեն յատուկ հովզը և  
կամ լորձունիք ունի, որուն միջոցով սնունդներուն մեծ  
մասը կը լուծուի . այս է ուրիմն մարսել ըսուածք : Այն  
ատեն մասամբ մարսուած և մասամբ չմարսուած նիւ-  
թերը, կ'անցնին նախ նրբաղին մէջ, որուն երակները՝  
մարսուած մասը որ օգտակարագոյնն է՝ կը ծծեն և հիւ-  
թը խառնուելով արեան հետ կը շատցնէ զայն : Իսկ ոչ  
մարսուած մասերը՝ որոնք անպէտ կը համարուին կ'անց-  
նին ստուարալիքին մէջ՝ որ իր կարգին չընդունելով դուրս  
կ'արտաքսէ զանոնք :

**Հարցարան.** — Մարսողութիւն ի՞նչ ըսել է . — Մարսողութեան  
համար քանի՞ զործարան պէտք է . — Կերակուրները ծամելու զործո-  
ղութիւնը ի՞նչ բաներով կը կատարուի . — Կլելու համար մեր սնունդ-  
ները ի՞նչ բանի կը կարօտինք . — Մեր սնունդները կլելու ըլլանք ո՞ւր  
կ'երթան . — Ի՞նչ է մարսել ըսուածք . — Մտամոքսին մէջ մարսուած նիւ-  
թերը քանի՞ տեսակ աղիքներէ կ'անցնին և ինչպէս կը կոչուին :

(1) Մէկ լիդր հաւասար է մէկ քիլոկրամին :

Ա. ՊԱՏՄ. ՀԻՆ ՈՒԽԾԻ

(Նարունակութիւն Գ. դասին)

ՅՈՎԱՆԻ ՓԱՐԱՒՈՆԻ ԵՐԱԶԸ ԿԸ ՄԵԿՆԷ

Խամայելացի վաճառականները Յովսէփը ե-  
գիպտոս տարին : Հոն Պետափրէս անունով մէկը՝  
որ Փարաւոնի քոլ դահճապետի պաշտօն կը վա-  
րէր՝ գնեց զայն իրեւ գերի : Բայց Աստուած  
Յովսէփի հետն էր, սա ի՞նչ որ կ'ընէր կը յաջո-  
ղէր, այնպէս որ շուտով իր տիրոջ սիրելի եղաւ  
և վերջապէս Պետափրէս իր տան կառավարու-  
թիւնը անոր յանձնեց :

Յովսէփի առաքէնութեան և պարկեշտութեան  
նմանը չկար . բայց քիչ յետոյ Պետափրէսի կինը  
որ չար էր և կը նախանձէր Յովսէփի առաքինի  
վարքին՝ զրպարտեց զայն և գանգատեցաւ ամուս-  
նոյն այդ երայեցի ծառային վրայօք : Ան ալ որ  
շատ գիւրահաւան մարդ մըն էր, բանտ գնել  
տուաւ իր հաւատա-  
րիմ ծառան : Միեւ-  
նոյն բանտին մէջ կը  
գտնուէին թագաւո-  
րին տակառապետը  
ու մատակարարը :


Գիշեր մը եր-



կուքն ալ երազ տեսան որոնց մեկնութիւնը տուաւ  
Յովսէփ : Տակառապետին ըստ թէ երեք օրէն իր

պաշտօնին մէջ պիտի հաստատուի, իսկ մատա-  
կարարին՝ ցաւելով ըստ թէ երեք օրէն Փարաւոն  
զինքը մահուան պիտի գատապարտէ : Յովսէփին  
գուշակութիւնը կատարուեցաւ, բայց տակառա-  
պետը որ Յովսէփին խոստացած էր, բանտէն ել-  
նելուն պէս անոր աղատմանը աշխատելու, բոլո-  
րովին մառցաւ իր խոստումը : Փամանակ անցնելէ  
յետոյ Փարաւոն գիշեր մը տարօրինակ երազներ  
տեսաւ . երբ արթնցաւ շփոթած էր, իսկոյն  
կանչել տուաւ Եգիպտոսի երազահանները որոնց-  
մէ ոչ ոք կրցաւ մեկնել իր տեսած երազները :  
Այն տաեն տակառապետը յիշելով այդ երրայեցի  
տղան, պատեց որ ինչպէս Յովսէփի բանտին մէջ  
ուղիղ կերպով մեկնած էր անոնց երազները :  
Թագաւորը իսկոյն կանչել տուաւ զՅովսէփի, որու  
նոր զգեստներ հագունելով Փարաւոնի առջեւ  
հանեցին : Փարաւոնի երազը այս էր. իրը թէ նե-  
ղոս գետէն եօթը պարարտ կովեր ելան, յետոյ  
եօթը նիհար կովեր ելնելով՝ առջի եօթը պարարտ  
կովերը կերան : Այս երազին վրայ թագաւորը  
դարձեալ քնանալով, նոյն գիշերը ուրիշ երազ  
մըն ալ տեսաւ, որպէս թէ ցորենի եօթը լեցուն  
հասկեր, ուրիշ եօթը ցամաք հասկերէ կերուե-  
ցան : Յովսէփի լսելով Փարաւոնի երկու երազները,  
պատասխանեց այսպէս . «Ես ինքս, աէր արքայ,  
առանց Աստուծոյ օգնութեան, նպաստաւոր մեկ-  
նութիւն մը չեմ կրնար տալ, երկու երազներն ալ

միեւնոյն նշանակութիւնը ունին . ոյդ եօթը պարարտ կովերը և եօթը լեցուն հասկերը, կը ցուցնեն թէ եօթը տարի կարգէ գուրս առաստութիւն պիտի ըլլայ : Իսկ եօթը ցամաք հասկերը և եօթը նիհար կովերը, ետեւէն դալիք եօթը առի տարիներ գուշակել կուտան, սով մը՝ որուն եթէ



Յափսէփ Փարաւոնի երազը կը մեկնի:

իմաստուն զգուշութեամբ առջեւը չառնուի, կը մեծամեծ չարիք պատճառել երկրին : Փարաւոն այս մեկութենէն այնքան գոհ եղաւ՝ որ մաստանին հանելով իր մատէն անոր մատն անցուց լսելով . «Թագաւորութեանս ինամբը քեզի կը յանձնեմ, բոլոր հպատակներա քեզի պիտի հնազանդին, և գու իմ փոխանորդս պիտի ըլլաս» :

Աստուած այս օրինակով ալ կ'ուսուցանէ թէ, իրեն ծառայողները հարստահարտթենէ և զըր-

պարտութենէ կ'ազատէ և համբերողներն ու հաւատարիմները կը վարձատըէ :

**Հարցարան.** — Ո՞վ զնեց Եղիպտոսի մէջ Յովսէփիը . — Պետափարեսի տան մէջ ի՞նչ անցաւ . — Խօսէ՛ թանտին մէջ Յովսէփի ընկերներուն վրայ . — Պատմէ՛ Թագաւորին տեսած երազները . — Եովսէփ ի՞նչ գուշակեց . — Ի՞նչ խորհուրդ տուաւ Թագաւորին . — Ինչո՞վ փոխարինեց Յագաւորը այս խորհուրդը .

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Ե.

### 32. — ՏՈՐՈԹԷԱ ԵՒ ԻՐ ՇՈՒՆԸ

(Ճշմարիտ պատմուքիւն)

Տորոթէա որբ աղջիկ մըն էր, որ իւր ճնողաց գըժապութիւնները զինքը յետին թշուաւութեան հասուցեր էին . հայրիկին և մայրիկին կենդանութեան ատեն՝ նաշատ երջանիկ օրեր անցուցած էր: Հայրը առաջնակարգ պարտիզան մըն էր իշխանի մը քով, և Տորոթէա շատ անգամ կ'երթար հօրը հետ այդ պարտէզները . իշխանուհին զինքը շատ սիրեց, կ'ախորժէր իրեն հետ խօսիլ և ստէպ ստէպ նուէրներ ալ կուտար: Այդ նուէրներէն վերջը՝ որ մը սիրուն և շատ պզտիկ չնիկ մը տուաւ, որ միշտ Տորոթէայի ետեւէն առջեւէն կը պտըտէր, այն աստիճան որ ինքն ալ չնիկին անունը հաւատարիմ գըշրաւ: Բայց գժբաղդութեան օրերը չուշացան: Իշխանուհին մեռաւ, յՏորոթէային ծնողքն ալ մեռան՝ այնպէս որ խեղճ որբուհին՝ կոյր և պատաւ մամիկին հետ մինակ մնաց առանց ապրուստի:

Առաջին օրերը իր և մամիկին ուտելիքը կրցաւ հո-

գալ, կոնտրափի փողոցներուն մէջ պառող և ծաղիկ ծա-  
խելով : Բայց երբ ձմեռը եկաւ, ոչ ծաղիկ և ոչ պառող  
ունէր ծախւիք, այն ատեն ստիպուեցաւ անցնող դար-  
ձողէն ողորմութիւն խնդրել : Հաւատարիմը միշտ ան-

բաժան էր իրմէ, սիրուն շը-  
նիկը իր միակ մսիթարու-  
թիւնն էր, բայց օր մը զայն  
գողցան և խեղճ աղջիկը բո-  
լորովին դժբաղդ և անօդ-  
նական մնաց :

Անգամ մը ամբողջ օրը  
առանց բան մը ձեռք ձգե-  
լու մուրալէն ետքը, խեղճ  
Տորոթէա վիշտէն, անօթու-  
թիւնն և ցուրտէն սաստիկ  
տկարացած՝ մարեցաւ գե-  
տին ինկաւ : Այդ պառկած

վիճակին մէջ յանկարծ արթնցաւ շունի մը ձայնէն՝ որ  
իր շուրջը ցատքըտելով կը հաչէր : Այդ շնիկը Հաւա-  
տարիմն էր, որ հազար փայտայանքներով իր տիրուհին  
կրկին գտնելուն համար ուրախութիւն կը յայտնէր : Տո-  
րոթէայի այտերը և ձեռքնրը լզելով յաջողեր էր զայն  
արթնցնելու :

— Վերջապէս նորէն գտայ զքեզ իմ սիրելի Հաւա-  
տարիմն, ըսաւ աղջիկը, սիրուն շնիկը գրկելով, հիմա  
կրնամ վազելով տուն վերադառնալ, մամիկն ալ շատ  
պիտի ուրախանայ զքեզ նորէն գտնալուս համար :

Բայց յանկարծ համազգեստով մարդ մը աղջկանը  
մօտենալով ըսաւ խստութեամբ .

— Տուր ինծի այդ շնիկը, փոքրիկ մուրացիկ, և  
շունը խլեց անոր թեւերէն :

— Բայց պարոն, շնիկը իմս է, այս շնիկը ինծի իշ-  
խանուհին նուիրած է :



— Ո՞հ, ըսաւ մարդը խնդալէն ճաթելով, դու չի-  
տակը իշխանուհիի մը սիրելին ըլլալու երեւոյթը ունիս.  
այս ըսելով հեռացաւ շունը հետը տանելով :


Տորոթէա որքան ալ տկար էր, սակայն խեղճ աղ-  
ջիկը մեծ ճիգ մը ըրաւ և մարդուն հետեւեցաւ :

Մարդը՝ երբ իւր տիրոջ ապարանքին առջեւ հասաւ,  
Տորոթէա աղաչեց անոր որ ինքն ալ հետը ներս մտնէ և  
տանտիկնոջ հետ խօսի, բայց ծառան անոր երեսին գո-  
ցեց դուռը : Աղջիկը յուսահատած քարի մը վրայ նըս-  
տաւ և սկսաւ լալ . միանգամայն հաստատ որոշում տա-  
լով, այդ տունէն մէկուն ելլելուն կամ ներս մտնելուն  
սպասել՝ անոր հետ խօսելու համար : Այս միջոցին հե-  
հեռուէն կառքի ճայն

մը լսուեցաւ . քիչ  
ետքը այս կառքը  
եկաւ կեցաւ ապա-  
րանքին դրան առ-  
ջեւ և ուսկից եր-  
կայնահասակ, մուշ-  
տակ հագած մարդ  
մը վար իջաւ . այս  
մարդը թովմաս Մոր  
դատական նախաւ-

րաբն էր որ պաշտօնատեղիէն կը վերադառնար իր տունը :  
Դռները բացուեցան և Տիկին Մոր իր ամուսինը դիմա-  
ւորելու եկաւ : Տանտէրը կառքէն վար իջած տաեն տե-  
սաւ Տորոթէան որ դրան անկիւնը կեցած կուլար, յան-  
դիմանեց ծառաները որ խեղճ որբին չէին ողորմեր : Աղ-  
ջիկը այս բարեացակամ ցոյցէն քաջալերուած յառաջա-  
ցաւ դէպի տանտիրոջ ու ըսաւ :

(Շարունակելի)



ԿԱՐԵՒՈՐ ԳԻԾԵԼԻՔ

Ե.

33. — ԹՈՒՂԹ

Թուղթը՝ որուն գործածութիւնը այսօր մեզի այնքան անհրաժեշտ եղած է, երբեմն գոյութիւն չունէր, մինչեւ որ մարդիկ հնարեցին զայն և այնչափ կատարելագործեցին որ այժմ թանկագին ճարտարարուեստներէն մին եղաւ։

Թուղթը կը պատրաստեն վուշի, կանեփի, բամպակի կամ ուրիշ որ և իցէ հիւսկէն բուսական նիւթերու ցնցոտիներով։ Նախ և առաջ աղէկ մը կը լուան ցնցոտիները՝ անոնք շարունակ ջուրին մէջ խառնելով և ծեծելով,




յետոյ խոշոր կաթսայի մը մէջ կը դնեն ուր մասնաւոր մեքենայ մը կայ, որ ջուրին մէջ արագապէս դառնալով բոլորովին կը քայքայէ ցնցոտիները՝ թել թել կ'ընէ անոնք, և վերջապէս միօրինակ թանձր հեղուկի մը կը վերածէ որ կը կոչուի թուղթի հայս։ Կը մնայ հայսին սպիտակացումը որ կը կատարուի հետեւեալ կերպով. այսինքն նոյն հայսը կը լեցնեն մասնաւոր անօթի մը մէջ, ուր կայ կիրի յոռոռոկի լոյժ մը և դարձեալ այդ անօթին մէջ թեւճակներ կըող դլան մը՝ որ շարունակ

գլորելով կը շարժէ հայսը, այսպէսով ամէն գոյն կ'անհետանայ և բոլորովին կ'սպիտականայ հայսը։ Հիմակ որ հայսը պէտք եղած կերպով կազմուածէ կրնայ այլեւս թուղթի վերածուիլ, և այս դորածողութիւնն ալ կը կատարուի ծեռքով կամ մեռքենայով մը։

Չեռքով կատարելու համար հայսը կը դնեն ուղղանկիւն մետաղեայ. թելերով մաղի մը մէջ, և զայն կը սկսին շարժել, ջուրը կը սկսի կաթկըթիլ և հայսը հաւասար կերպով կը տարածուի և բարակ թերթ մը կը ձեւանայ։ Այս թերթը կտաէ սաւաններու մէջ լաւ մը կը ճզմեն և յետոյ կը չորցնեն։ Ասկից վերջը պէտք է սոսնձել նաեւ ասոնք, ուստի կ'առնեն պաղեղի հետ խառն սոսինձի բաղադրութիւն մը որուն մէջ կը թաթիւն թերթերը, այս կերպով թերթին բոլոր ծակտիկները կը գոցուին և վրան դրելու ժամանակ թանաքը չի պաղիր։

Մեքենայով թուղթ պատրաստելը աւելի ընտրելագոյն է, վասն զի աւելի շուտ կ'ըլլայ. շուտութեան մասին գաղափար մը տալու համար կը յաւելունը թէ՝ մեքենայով ամէն մէկ վայրկեանի մէջ կրնայ երեսուն քառակուսի մեթը թուղթ ստացուիլ։ Թուղթի մեքենաները այնչափ մեծ կատարելութեան հասած են այսօր, որ մեքենան ինքն իրեն կ'առնէ թուղթին հայսը, ու առանց վսասելու մետաղական ոստայնի մը վրայ

լաւ կերպով կը քամէ , դարձեալ միապաղաղ թերթի կը վերածէ զայն իր դանդաղ ծածանամբ : Այսպէս թուղթը պատրաստուելէն վերջը , կ'անցնի շատ մը դոյդ զոյդ դլաններու մէջէն՝



նան շարունակաբար կ'աշխատի , իր մէկ ծայրէն կ'առնէ թուղթին հայսը և միւս ծայրէն թուղթը պատրաստած դուրս կը հանէ :

Շատ տեսակ թուղթեր կան հիմայ , որոնց մէ զլխաւորներն են՝ գրելու թուղթ , տպագրութեան թուղթ , սիկատի թուղթ , ընդօրինակութեան թուղթ , դժագրութեան և ծծուն թուղթ , ծրարի թուղթ , ևայլն :

Ամէնէն շատ թուղթ կը պատրաստեն Աւստրիա , Միացեալ Նահանգներ , Անգլիա . Գաղղիոյ մէջ կայ 356 թղթագործատուն , ուր տարուան մէջ կը պատրաստեն 100 միլիոն քիլոկրամ թուղթ :

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ե.

### 34.—ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆԱԿ


ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ

Այս անգամ ալ խօսինք բովերու , տնչափողին , և խոչափողին վրայ :

Այս օդը որ կը չնչենք՝ մեր կուրծքին մէջ կ'երթայ . աւելի ճիշդը զրուցելու համար՝ մեր թոքերուն մէջ կը տարածուի :

Թոքերը , գուք լաւ կը ճանչնաք զանոնք՝ վարդագոյն կակուղ մարմիններ են զորս կատուներուն կը նետեն ուտելու . այնպէս կարծուած է թէ անոնք կը պաշտեն այդ ուտելիքը , բայց ես ալ այնպէս համոզուած եմ թէ անոնք կը նախընտրեն միսը և իրաւունք ալ ունին , որովհետեւ թոքը տեսակ մը կարծր սպունգի կը նմանի զոր ծամելը դժուար է և մի միայն օդ կը պարունակէ :

Թոքերը երկու են և հաստատուած սրտին աջ ու ձախ կողմերը , չնչառութեան այս գործարանները եթէ ուշադրութեամբ դիտելու ըլլանք՝ կը տեսնենք որ Ա. Խոչափող .  
Բ. Շնչափող .  
Գ. Թօնային տնչերակներ .  
անթիւ խորչերէ կազմուած են , անոնք տնչափող կոչուած երկայն խողովակի մը միջոցւ կը հաղորդակցին կոկորդին յետնակողմին հետ , այս



շնչափողին գագաթը կը գտնուի խոչափողըսուած գործարանը ուր ձայնը կը կազմուի :

Հիմա որ շնչառութեան ճամբաները շինեցինք, տեսնենք թէ օդը ի՞նչ կերպով կը թափանցէ թոքերուն մէջ :

Դուք ինքնին քննելով կրնաք գտնալ այդ միջոցը, այսինքն՝ եթէ ձեռքերնուղ մէկը դնէք կուրծքերնուղ մէկ կողմին վրայ, և միւսը ձեր վորին կամ որուայնին, պիտի տեսնաք թէ՝ ինչպէս որ արդէն գիտէք, մէկ վայրկեանի մէջ տասնեհինգ կամ տասնեռութ անգամ կանոնաւորապէս շնչական շարժումներ կը կատարէք : Դարձեալ ծանօթ է ձեզի որ՝ այս շարժումներուն իւրաքանչիւրը կրկին է, այսինքն նախ ներշնչում և յետոյ արտաքնչում :



Ներշնչումի ատեն դուք կը զգաք թէ ձեր կողերը կը բարձրանան, թէ ձեր կուրծքը կը լայնայ, թէ ձեր որովայնը կ'ուռի, ուրեմն կը հասկնաք թէ՝ ասոնք ամէնը առաջ կուգան երբ օդը կը մենայ ձեր թոքերուն մէջ, իսկ արտաշնչումի միջոցին բոլորովին հակառակն է. կողերը կ'իջնան, որովայնը կը տափակնայ, կուրծքը կը պղտիկնայ երբ անոնցմէ օդը դուրս կ'ելլէ փքոցէ մը դուրս արտաքսուածի պէս :

Լաւգոյն է շնչառութիւնը քիթով ընել, գէշ սովորութիւն է միանգամայն և առողջութեան վասակար երբ բերնով կատարենք մեր շնչառութիւնը: Դիտեցէք անսառներն անգամ քիթով կը շնչեն :

Շնչառութեան նպատակը ոչ միայն մեր աղտոտ արինը մաքրեն է, այլ նաև մեր մարմինին ամէն կողմերը կենդանական ջերմութիւն գոյացնել: Այս կենդանական ջերմութիւնը որ ապրելու համար անհրաժեշտ է,

անգամ մը որ շնչառութեան դադարմամբ անհետանայ, կեանքն ալ կը դադրի և անմիջապէս կը մեռնինք :

**Հարցարան.** — Մեր շնչած օդը ո՞ւր կ'երթայ. — Ինչպէս Թոքերուն գոյնը, կազմուածքը և պարունակութիւնը. — Ինչպէս Քոկորդին յետնակողմին հետ կը հաղորդակցին. — Ո՞ւր կը զըտքերը կոկորդին յետնակողմին հետ կը հաղորդակցին. — Ո՞ւր կը զըտնուի խոչափողը և պաշտօնը ի՞նչ է. — Ինչպէս օդը Թոքերուն մէջ կը մոնէ. — Ներշնչման ատեն ի՞նչ կը պատահի. — Արտաշնչման ատեն. — Շնչառութեան նպատակը ի՞նչ է և դադարման միջոցին ի՞նչ կրնայ պատահիլ :

## Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

Է.

### 35. ։ ՍՆԱՊԱՐԾ ԶՈՐԻՆ

Երբ զըշիրնուս փորձամբ մը զայ Այն ժամանակն է որ ահա Մեր յափր յաւ կը հասկընամբ, կը խոնարհինք ու գոհ կ'ըլլանիք :

Հըպարտ ջորին կը պարծենար իրեն նախնեաց աղնըւութեամբ ։ «Իմ մօրըս պէս, կ'ասէր, չըկար Ռ'չ ուժով՝ ո՛չ գեղեցկութեամբ. Նա չէր վազեր, այլ կը թըռչէր. «Տանէն աւելի ձիջնթաց «Յաղթեց, առաւ նա ոսկի թաս. «Եւ իր տէրանց ըստացողաց

«Վաստըկցուց մեծ մեծ դրբաւներ :  
 «Նա իրեն կենդանութեան՝  
 «Աշխարհի մէջ էր յիշուական :  
 «Իսկ ես նայէ ի՞նչ աննըշան  
 «Կեանք կ'անցընեմ մօրս անարժան :  
 «Սա Տէրտիրոջ դուռը այսպէս  
 «Մինչեւ ե՞րբ քաշ պիտի գամ ես » : —  
 Բայց ոչ, երկար չը մընաց  
 ի Տէրտիրոջ դուռը նա :  
 Բաղդը դարձաւ յեղակարծ  
 Իշաղացքին եղաւ ծառայ :  
 Այն ժամանակ յիշեց ջորին,  
 Որ իր հայրն ալ ջաղացպանին  
 Աշխատաւոր ցած իշուկն էր,  
 Որ միշտ տատասկ ու ծեծ կ'ուտէր :

Լ.Ա.ՅՈՒԹՈՒՆ (Հ. Ք. Վ. Ք. Ք.)

Կ Ա Ր Ե Խ Ո Բ Գ Ի Ց Ե Լ Ի Բ

Զ.

### 36.—ՓԱՅՏԱՄՈՒԽ

Փայտածուխը, կը գոյանայ փայտերու անկատար այրելէն, ինչպէս որհիմայ պիտի բացատրենք : Ասոր պատրաստութիւնը անտառներու մէջ կ'ըլլայ, ուր կ'ընտրեն հարթ գետին մը և որուն վրայ ծխան ձեւացնելու համար, երկայն ցիցեր տնկելով անոնց շուրջը կը շարեն :

Չարդուած փայտերը, ինչպէս կը տեսնուի պատկերին մէջ : Յետոյ կը ծածկեն այս կոյաը տերեւներով և հողով, այնպէս մը որ օդի յարաբերութենէն ընդհատի .



միայն գագաթը ծխանին տեղէն անցք մը կը թողուն՝ որմէ ներս կրակ կը նետեն դէզը բռնկցնելու համար, իսկ կոյտին ստորին կողմէն ծաւեր կեր կը բանան օդին մուտք տալու համար : Փայտերը կը սկսին բռնկիլ, և երբ բոցը ծխանէն դուրս կ'ենէ, կոյտին կողմանակի ուրիշ ծակեր կը բանան՝ ուսկից այրումէն առաջ եկած ցնդելի նիւթերը կը փախչին : Բայց երբ բոցը կը սկսի այս ծակերէն ալ դուրս ելլել, այն ատեն հողով կը գոցեն զանոնք և վարէն կրկին ուրիշներ կը բանան : Այս կերպով բոլոր կոյտը փայտեայ ածուխի կը փոխարկուի և կրակը մարելու համար շեղակոյտին բոլոր ծակերը հողով կը գոցեն : Ութը օրէն ածխացումը կատարուած է :

Փայտածուխը կ'ըլլայ սև, դիւրաբեկ, թեթև և կոտրուածքը փայլուն : Իսկ խանձածուխը՝ ծանր ու թուխ և փայտին պէս ծուխով ու բոցով կը վառի : Ամէնէն աւելի փայտածուխը կը գործածուի մեր կերակուրներու պատրաստութեան համար՝ իբր գլխաւոր այրելի նիւթ : Փայտածուխով կը մաքրեն, կը զտեն ապականեալ ջուրերը : Եթէ կը փափաքինք միսը նեխուելէն պահելու՝ պէտք է ծածկել զայն ածուխի փոշիով . դարձեալ իր փոշին օգտակար է մետաղները փայլեցնելու : Ածուխը խճաւութենէն ամենեւելին չվեասուիր . անոր համար ցից մը գետին միած ժամանակին կրակի բոցին բռնելով կ'ածխացնեն ցիցին ծայրը : Փայտածուխը ելեքտրականութեան քաջաղորդիչ է նաև :

Ա. ՊԱՏՄ. ՀԻՆ ՈՒԽԾԻ

Դ.

37. — ՍԻՆԱՅԻ ՕՐԻՆԱՏՈՒՌՈՒԹԻՒՆԸ

Եղիպտոսէ դուրս ելնելուն երկրորդ ամսուն՝ հսրայելացիք հասան Սինայի անապատը և բնակեցան նոյն լեռան ստորոտը։ Աստուած հրամայեց Մոլխեսի լեռն ելլել և հոն պատուիրեց իրեն երթալ հսրայելի որդւոց հազրդել հետեւեալ խօսքերը։ «Ահաւասիկ Տէրն մեր ի՞նչ կ'ըսէ . — Գուք տեսաք թէ ես Եղիպտացւոց ի՞նչ ըրի, ինչպէս ես զձեզ, իրբեւ արծուի թեւերու վրայ առած՝ իմ մօտս բերի . եթէ դուք մտիկ ընէք իմ ձայնիս և իմ ուխտս պահէք, բոլոր ազգաց մէջ ամէնէն սուրբ ազգը և ժողովրդոց մէջ ամէնէն ընտրեալը կ'ըլլաք»։ Մոլխես իջաւ լեռնէն և յայտնեց անոնց այս խօսքերը. հսրայելի որդիքը միաբերան գոչեցին «Կը կատարենք Աստուծոյ բոլոր ուզածները»։ Այն ատեն Մոլխես ըստ անոնց. «Ուրեմն լուացուեցէք և մաքրուեցէք այսօր ու վազը, վասն զի Աստուած երեք օրէն լեռան վրայ իջնալով՝ ձեզի պիտի երեւայ և դուք անոր ձայնը պիտի լուէք»։

Երրորդ օրը արդէն արշալոյաց ծագած էր՝ երբ լեռան վրայ որոտմանք և կայծակներ սկսան, և թանձր ամպ մը ծածկեց գագաթը. փողի ձայն

մը սաստիկ կերպով կը հնչէր, Մոլխես ժողովուրդը լեռան ստորոտը տարաւ, և ինքը վեր Սինա լեռան գագաթը ելաւ, որ ամբողջապէս ծուխին մէջ կորսուած էր և կրակէ բոցեր կը բարձրանային մէջնէն . Փողերու սաստիկ հնչման աղմուկին մէջնէն, ժողովուրդը սարսափահար լսեց Աստուծոյ ձայնը որ կ'ըսէր . «Ե՛ս եմ քու Տէր Աստուածդ որ հանեց զրեղ Եղիպտոսէ և անոր ծառայութենէն» .



և Աստուած հետեւեալ տար պատուիրանները տուն տուաւ Մոլխեսի .

Ա. — Ինձմէ զատ ուրիշ Աստուած չպիտի ունենաք :

Բ. — Սնոտի բաներու առթիւ ձեր Տիրոջ Աստուծոյն անունը երբէք պիտի չյիշէք :

Գ. — Շաբաթ օրը յիշէ և սուրբ պահէք . վեց օր աշխատէ, իսկ եօթներորդ օրը որ

Աստուծոյ է, հանգիստ ըրե՛ և անոր նուիրէ :  
 Դ. — Պատուէ՛ քու հայրդ և մայրդ, որ երակը ապրիս երկրիս վրայ :  
 Ե. — Մի՛ սպաններ երբէք :  
 Զ. — Մի՛ չնար :  
 Է. — Մի՛ գողնար :  
 Ը. — Ընկերոջդ մասին սուտ վկայութիւն միներ :  
 Թ. — Մի՛ ցանկար ընկերոջդ կնոջը :  
 Ժ. — Ընկերոջդ տանը, արտին, անաստներուն և այն ամէն բանի որ անորն է, աչք մի՛ տնկեր :  
 Եւ ահա այսպէս Աստուած հռչակեց այս տասը պատուիրանքները, որոնք ամէն օրէնքի հիմունքն են :

**Հարցարան.** — Իսրայելացիք ո՞ւր հասան, — Աստուած ի՞նչ պատուիրեց Մովսեսի. — Ի՞նչ միշտցաւ տուաւ Աստուած տասնարանեայ պատուիրանները. — Մի առ մի զրուցէ :

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Դ Ա Ս Ե Ր

Ա.

### 38.—ԲԵՆԻԱՄԻՆ ՖՐԱՆՔԼԻՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

— Գիտես ինչո՞ւ համար դրացինդ երկու պնակ կերակուր կ'ուտէ, և դու միայն չոր հաց կ'ուտես :  
 — Որովհետեւ անիկա արդէն իր գործին գլուխը անցեր էր՝ մինչ դու տակաւին անկողինն էիր, կամ պտոյտի, կամ

շատախօսութեան և կամ խաղալու զբաղած էիր :  
 — Եթէ ճամբորդութեան մէջ առտուն ուշ ելլես, պիտի ստիպուիս ամբողջ օրը վաղել և գուցէ գործերուդ կէսն անգամ չպիտի կարենաս լմնցընել :  
 — Կեանքի ճամբուն մէջ ծուլութիւնը այնքան կաղալով և դանդաղ կ'երթայ՝ որ աղքատութիւնը շուտ կը համնի իրեն՝ թէեւ տուաջ շատ հեռու եղած ըլլար :  
 — Լոկ յոյսով ապրովը աղքատ կը մեռնի :  
 — Ով որ հօրենսական ժառանգութիւն չունի՝ պէտք է իւր տասը մատուցներով աշխատի :  
 — Ծոյլը ամէն բան դժուար կը գտնէ, իսկ աշխատասէր մարդը ամէն դժուարութեանց վրայէն. կոխելով կ'անցնի :  
 — Գործունեայ մարդը իր պարտքը կը վճարէ, իսկ վհատող մարդը զանոնք իրարու վրայ կը դիզէ :  
 — Ծոյլը իր հզները ու սայլը կը ծախէ, իսկ գործունեայ մարդը ընտիր գինի և ընտիր ցորեն կը ծախէ :

Ա Ռ Ա Կ Ն Ե Ր

Ը.

### 39.—ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ

Մեզմէ խեղձին նայելով  
Կրթնանի ապրիլ զոհ սրտով :

Նապաստակներն օր մը ժողված՝  
Խորհուրդ ըրին, աղբատում տըխուր .

Խորհուրդ՝ ցաւօք լի և անլուր .  
 Զի սըրտերնին էր շատ էրած :

— «Զունինք , ասաց մէկն ի նոցուն ,  
 «Ոչ մէկ կողմէ պաշտպանութիւն ,  
 «Մարդիկ , շուներ , ամեն դադան ,  
 «Մեր մեռնելուն կը ցանկանան» : —

— «Երկինքն , ասաց ծեր մը խըռֆած ,  
 «Երկինքն՝ անգութէ է , ըսեմ բայ .  
 «Մեր թշնամիք , շատ զօրաւոր ,  
 «Անոնց դէմ հով ենք , փուճ անզօր» : —

— «Երկինք , կրկնեց երրորդ մ'խակոյն  
 «Թէ՛ չի խնայեր մեզ խեղճերուն ,  
 «Ինչո՞ւ , ուրեմն ա՛լ ապրինք ,  
 «Լաւ է մեռնինք , կորսըւինք» :

Ասաց առաջին  
 Մակարդը չարին .

«Երթանք սա մօտ լիճը թափուինք խեղդուինք ,  
 «Այսքան երկար չարշարսնիք աղատինք» : —

Ինքն առջեւէն պարագլուխ ,  
 Ետեւէն այլք կախգըլուխ ,  
 Կ'երթային լուռ ու մուռ  
 Երդդըւիլ դէպ ի ջուր : —

Սոցա դալուստն զգալնուն պէս ,  
 Ողորմելի դորտք , ի՞նչ տեսնես ,  
 Ամէն կողմէ լեղապատառ  
 Բնկան ի ջուրըն չնչասպառ :

Զայն տեսնելով մէկ խելացի նապաստակ ,  
 — «Աղբարք , կանչեց , նորէն մեր տեղը դառնանք .  
 «Ահա մեղմէ վախկոտ խեղճեր ալ տեսանք» : —

---

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

(Շարունակութիւն Ե. դասին)

40. — ՏՈՐՈԹԷԱ ԵՒ ԻՐ ՇՈՒՆԸ

(Ճշմարիտ պատմութիւն)

— Իրաւ է , պարոն , որ անօթի եմ և կը մախմ ,  
 բայց ես հոս ողորմութիւն խնդրելու չեկայ , այլ եկայ  
 իմ շունս պահանջելու , իմ սիրելի հաւատարիմս զոր ձեր  
 ծառաներէն մէկը ձեռքէս առաւ :

— Ի՞նչպէս կը համարձակիք , ըսաւ Տիկին Մոր ,  
 իբր ձերը պահանջելու շուն մը՝ որ իմս է :

Տորոթէա չհամարձակեցաւ պատասխանել , տեսնե-  
 լով որ տիկինը սաստիկ բարկացած է . բայց դառնալով  
 պարոն թովմասին ըսաւ .

— Իրաւ կ'ըսեմ , պարոն , այդ շունը իմս է . գրեթէ  
 երեք ամիսէ ի վեր ինձմէ գողցած էին զայն :

— Լսեցիք , տիկին . ճիշդ երեք ամիս է որ դուք  
 ալ այս շունը ունեցաք :

— Ճշմարիտ է ըսածնիդ , բայց դուք լաւ գիտէք  
 թէ՛ ո՞վ տուաւ ինձ զայն :

— Այո՛ , իրաւունք ունիք , բայց ես գիտեմ նաեւ  
 թէ՛ ձեզի տուողն ալ անծանօթ մարդէ մը գներ էր փոք-  
 րիկ կենդանին :

— Այս աղջիկը ինչպէս կրնայ ապացուցանել թէ  
 այս շունը իրենն է , աւելցուց Տիկին Մոր :

Այսպէս խօսելով տուն մտան և պարոն Մորի հրա-  
 ւէրով Տորոթէան ալ անոնց կը հետեւէր :

— Մտիկ ըրէ՛ք , ըսաւ պարոն թովմաս , ես այս  
 երկրին առաջին դատաւորն եմ , և իմ պարտքս է ար-

գարութեամբ վարուիլ ամենուն հետ։ Մենք հոս անժխտելի վկայ մը ունինք։ Բերէ՛քինծի սա չնիկը։

Շնիկը կը բերեն, ծունկերուն վրայ կը նստեցընէ զայն և կ'ըսէ։

— Տիկին, դուք կ'ըսէք թէ չնիկը ձերն է և անունը Գոհար է. այս աղջիկն ալ կ'ըսէ թէ չնիկը իրենն է և անունը Հաւատարիմ է։ Երկուքնիդ ալ սենեակին մէյմէկ անկիւնը գացէք և հօնկէ կանչեցէք զայն։

Տիկին Մոր գնաց անկիւն մը և սկսաւ կանչել, Գոհա՛ր, Գոհա՛ր, եկո՛ւ աիրուհոյդ քով սիրելի Գոհարս։ Շնիկը այս հրաւերին չպատասխանեց և տեղէն չի շարժեցաւ անգամ, միայն թեթեւ մը պոչը շարժեց։ ասոր վրայ Տիկինը սիրող նեղացած գնաց թիկնաթռոփ մը վըրայ նստաւ։

Տորոթէա, իր կարդին շունը կանչեց, Հաւատարի՛մ, Հաւատարի՛մ։

Շնիկը հաղիւ թէ լսեր էր իր անունը, իսկոյն դատաւորին ծունկերէն վարցատիեց և գնաց իր փոքրիկ աիրուհոյն քով։ քիչ յետոյ անոր թեւերուն մէջ նետուեցաւ և ուրախութենէն ինչ ընկը չէր գիտեր։

— Հիմա իմնդիրը պարզուեցաւ, ըստ պարոն թովմաս, շնիկը իր ճըշմարիտ տիրուհին ճանչցաւ, և իրօք իր անունին արժանի կենդանի մըն է։

— Մափկ ըրէ աղջիկս, ըստ տիկինը Տորոթէաին, եթէ կուզես ինծի ծախել քու Հաւատարիմդ, ուզած գինդ կը վճարեմ քեղի։



— Ահ, տիկին, չեմ կրնար բաժնուիլ անկէ, կ'աղաջնոմ մի՛ փորձէք զիս գրամով շահիլ, որովհետեւ այն թշուառ վլաճակը որուն մէջ կը գտնուի մամիկս՝ կրնայ ստիպել զիս որ ընդունիմ ձեր առաջարկութիւնը։

— Ո՞հ, քանի որ մամիկ մը ունիս, իրեն համար աղւոր ու ծանր ծածկոց մըն ալ կուտամ քեղի, ըսէ՛, կուզես շնիկդ ինծի ծախել։

Տորոթէա քիչ մը մտածելէ վերջը, հեծկլտալով պատասխանեց. շատ աղէկ... առէ՛ք զայն տիկին, համբոյրներով ծածկեց փոքրիկ կենդանին և տիկին Մորի յանձնեց։

— Սիրելի աղջիկ, ըստ այն ատեն դատաւորը, դու պարտքդ կատարելու համար մեծ զոհողութիւն մը ըրիր։ Ես քեզի մուրացկանութենէ շատ աւելի աղէկ զբաղմունք մը պիտի գտնեմ, որպէս զի մամիկդ աղէկ ապրեցնես։ Կուզես աղջկանս քով երթալ իրր աղախին։

Շատ սիրով, պարոն, ըստ Տորոթէա, բաւական է որ չբաժնուիմ մամիկէս։

— Աստուած չընէ որ ես իրմէ բաժնեմ քեզ, իմ տունս բաւական մեծ է զձեզ երկուքդ ալ ընդունելու համար։ Բարի պարաւը իր մնացած օրերը թող հոս անցընէ և մենք ալ կը ջանանք բան մը պակաս չընել իրմէ։

Պարոն թովմաս Մոր կատարեց իր խոստումը, և այն օրէն վերջը երկու խեղճ արարածները այլ ես չտառապեցան։

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

Ե.

41. — ԿԱՇԻՆԵՐ

Ինչպէս յայտնի է՝ կենդանիներու մորթէն կը շնուի կաշին, և որոյ պատրաստութեան արուեստին կ'ըսուի խաղախորդութիւն։ Կաշիները գործածելի վիճակի մէջ դնելու համար երեք բան պէտք է, այսինքն, գերծում, աղաղում, յարդարում. առանց այս գործողութիւններուն՝ անոնք կ'ըլլան կարծր, ոչ ճկուն և շատ շուտ կը փտաին։

Գերծելու նպատակը ուրիշ բան չէ՝ բայց միայն մորթերու վրայէն ստեւները հանել, ուստի նաև մորթերը բաւական օր ջուրերու մէջ կը լուան մինչեւ որ կակղանան, յետոյ ներքին երեսին վրայ գտնուած արեան բիծերը և ճարպերու կտորուանքն լաւ մը կը մաքրեն, վերջը կարդը կու գայ արտաքին կողմի մազերը հանելու գործութեան, ասոր համար կիրի շճով լեցուած աւազանի մէջ թրջոց կը դնեն, երկու կամ երեքշարաթ վերջը հանելով անկէ կը



Լուան թթուածախառն ջրով՝ որպէս զի անոնց ծա-

կոտիքներուն մէջ թափանցած կիրը ելնէ, այս ընելէ յետոյ՝ մորթերը կը տարածեն մի առ մի տեսակ մը սեղանի վրայ և գերծիչ կոչուած գուլ գանակով մը կը հանեն մորթին վրայի ստեւները։

Մորթերը պատրաստելու դիմաւոր գործողութիւնը աղաղումն է, ասորհամար յատկապէս աղիւսէ պատերավ շինուած փոսեր կամ, որոնց յատակը կը ցանեն աղաղ (tanin) որն որ կաղնիի ծառին կեղեւին փոշին է և կը պարունակէ սաստիկ պնդացուցիչ նիւթ մը։ Այս փոշին վրայ կը շարեն կարդ մը մորթ, անոր վրայ գարձեալ աղաղ, յետոյ մորթի երկրորդ կարդ մը և այսպէս կը շարունակեն մինչեւ հասնին փոսին ուրանը, այն ատեն ամբողջն վրայ կը լեցնեն կաղնիի փոշիով խառն ջուր որ բոլորը միասին լաւ մը թրջին։ Այս վիճակին մէջ երկար ատեն կը թողուն զանոնք և երեք ամիսը անդամ մը կը փոխեն կաղնիի փոշին։ Հաստ մորթերը ինչպէս եղան, գոմէշին, կովին, մինչեւ երկու տարի կը ձգուին աղաղի մէջ, իսկ ուրիշ կենդանեաց մորթերը բուտ թանձը ութեան կը մնան հօն։ Երբ որոշեալ ժամանակնին լրանալու ըլլայ, աղաղեալ մորթերը փոսերէն կը հանեն, յետոյ զանոնք իրբեւ պատրաստ կաշի՝ ծախու վիճակի մէջ դնելու համար վերջին գործողութիւն մըն ալ պէտք է, այս է յարդարումը։ Նաև քանի մը օր օդին մէջ չորցնելէ յետոյ, մարիան կոչուած մասնաւոր գործիքի մը

միջոցաւ կարծը կաշիներուն միսի կողմի անհարթութիւնները կը ջնջեն, յետոյ մեքենական կռաններու տակ կը ծեծեն որպէս զի սեղմուին ու կարծրանան, այն ատեն կրնան գործածութեան հանուիլ: Իսկ կակուդ կաշիները նոյն եղանակաւ ողորկելէ վերջը կը ներկեն, կը ջնարակեն ևայլն:

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն .

Ը.

## 42.—ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Մ Ա Ս Խ Զ .

Ա Ր Ե Ս Ա Ն Շ Բ Ձ Ա Ն

Արեան շրջան ըսելով պէտք է հասկնանք, մեր բովանդակ կազմութեան մէջ սրտին և երակներուն ձեռօք՝ արեան կատարած շարժումը:

Ինչպէս մարդուն՝ նոյնպէս ամէն ողնաւոր կենդանեաց մարմնոյն ներփակ՝ կը գտնուի արիւնը անթիւնհամար երակներու մէջ, որոց կեղրոնը սիրան է:

Երակները երկու կարգի կը բաժնուին, շնչերակներ ու սեւերակներ. չնչերակները անոնք են որոնք արիւնը արտէն առնելով կը տանին ամէն գործարաններուն կը բաժնեն: Իսկ սեւերակները արիւնը ետ կը բերեն դէպի սիրտ:


Մեր առած մնունդները մարսողութեամբ հեղուկ

նիւթերու վերածուելով՝ վերջապէս կը խառնուին արեան, որն որ մարմնոյն ամէն կողմը կը տարածուի և մերաշխատութեան պատճառաւ մաշած միսը, մորթը, ոսկորը ևայլն կը նորոգէ ու կ'աճեցնէ:

Գաղափար մը տալու համար ձեզի որ արիւնը ի՞նչ բանէ կը բաղկանայ, գաւաթ մը ոչխարի արիւն բերած եմ հոս: Տեսէ՛ք, արիւնը երկու մասի բաժնուած է, մին դեղնորակ ջուր մըն է որ կը կոչուի ժինուկ, և միւսը խտացած, թանձրացած արիւն մըն է որ երեսը կեցած է և որու կ'ըսենք մակարդ: Ահա այսպէս անդամ մը որ արիւնը մարմինէն դուրս ելլէ՛ կը խտանայ, մածունի պէս կը թանձրանայ:

Հիմա տեսնենք թէ ի՞նչ է սիրտը. նա արեան շըրջանին վարիչ մեքենան է, և նորա դլխաւոր գործարանը: Տանձի ձեւով միսէ քսակ մըն է սիրտը որ կը գտնուի երկու թոքերուն մէջտեղը. կախուած է իրմէ դուրս ելած երակներէ՝ միւս ամէն կողմը աղատ և ասդին անդին կը շարժի:

Որտին մէջ կայ չորս խորշ՝ որոնց երկուքը վերի մասին և երկուքը վարի մասին մէջն են: Վերինները որ փոքր Ա. Արեան խոնակ կը կոչուին բլրակ, իսկ վարինները դովակներ որ մեծ են կը կոչուին փորս: Երբ այս ըլթակները արեամբ լեցուին՝ իսկոյն կը կծկին, դռնակները կը բացուին և արիւնը կը թափի փորոքներուն մէջ, վերջը դռնակները դարձեալ կը գոցուին. ասոր համար է որ երբ աջ ձեռքդ կուրծքիդ դէպի ի ձախակողմը դնես, և կամ թէ ականջդ ուրիշի մը նոյն տեղը դնես քաֆ, քաֆ ձայն մը կը զգացուի կամ կը լսուի, որուն կ'ըսենք սրտի բաբախում: Այս ձայնը առաջ կուգայ այն պատճառաւ որ՝ երբ արիւնը իր շրջանը ընելու համար



սրտին մէջի դռնակներէն կ'անցնի, այդ դռնակները կանոնաւոր միջոցներով բացուելով գոցուելով՝ արիւնը երակներուն մէջ կը նետեն, և ահա ճիշտ այս գործողութեան միջոցին է որ բաբախումը տեղի կունենայ: Պէտք է գիտնալ որ չափահաս մարդուն սիրու մէկ վայրկենի մէջ 70—80 անգամ կը բարախէ, իսկ մանուկներունը՝ հարիւր անգամ: Սիրու մարդակաղմութեան ամենէն առաջնակարգ գործարանն է:

**Հարցարան.** — Ի՞նչ կը հասկնաք արեան շրջան ըսելով. — Արիւնը մարմնոյն ո՞ր մասին մէջ կը գտնուի. — Երակները բանի՞ մասի կը բաժնուին. — Արիւնը ի՞նչ օգուտ ունի մեզի համար. — Սիրու ի՞նչ ձեւ և ի՞նչ տեսակ մարմին է. — Ո՞ր կողմը հաստատուած է նա. — Մրտի բաբախումը ի՞նչ կերպով առաջ կու գայ:

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Զ.

### 43. — ԺԱՄԱՆԱԿԻՆ ՑԱՐԳԸ ԳԻՏՏԵՔ

Գրիգոր՝ պարկեշտ, աշխատասէր և ուսումնասէր տղայ մըն էր. ժամանակին յարդը շատ աղէկ գիտէր, բնաւ պարապ չէր անցըներ իր ժամանակը, գիտէր որ կորսուած ժամանակը անկարելի էր նորէն ձեռք ձգել: Դալրոցին մէջ գասատուները շատ գոհ էին իրմէ, և իրը օրինակ ցոյց կուտային զայն իր ընկերներուն. իսկ անոր ծնողը՝ միջին դասակարգի մարդիկ, վրան կը դուրդուրային:

Սակայն Գրիգոր շատ յառաջ գնաց ուսմանց և գիտութեանց մէջ, որովհետեւ ուսմանց մէջ յառաջդիմելու համար չէ թէ հարատութիւն՝ այլ աշխատութիւն, յարատեւութիւն և անյողդողդ կամք պէտք է: Իրիկունները շատ անգամ Գրիգորի ընկերները կ'առաջարկէին իրեն որ ընկոյդ խաղան և զբօնուուն, սակայն Գրիգոր միշտ անոնց կը պատասխանէր.

— Եղբարը, ցորեկին գպրոցը բաւական զրօսանք ըրինք, այդ կը բաւէ կարծեմ: իմ մասիս ես ա՛լ չեմ խաղար և ձեզ ալ կը խրատեմ՝ որ չի խաղաք. նախ անգին ժամանակ մը կը կորսնցընէք, երկորդգ ստակնիդ:



Գրիգորի բարի խրատները

կը մսիէք ընկոյզի տալով. իրաւ է թէ, շատ ստակ չպիտի տաք ընկոյզին, սակայն նա որ քիչին յարգը չգիտէ՝ շատին յարգն ալ չկրնար գիտնալ:

Գրիգորի այս խօսքերուն ընկերները կը խնդային և զինքը կը ծաղրէին ըսելով.

— Գիտնականին նայեցէք, իմաստունին նայեցէք, ելեր մեզի ալ խրատ կուտայ:

Ժամանակ անցաւ, Գրիգոր մեծցաւ, և իւր իմաստութիւնը ամէն պարագայի մէջ ցոյց տուաւ. ժամանակին ինչպէս նաև ստակին յարգը միշտ գիտցաւ, ասովլ ըսել չենք ուզեր թէ կծծի էր,

այլ չափաւորութիւնը շատ կը սիրէք: Քիչ ատենի մէջ մեծ հարստութիւն գիզեց: քաղաքին մէջ ամէնէն փառաւոր տունը անորն էր, այդ տանը առջեւէն անցանողները՝ մինչեւ անդամ իր վաղեմի ընկերները՝ կը դառնային անդամ մը կը նայէին, այնչա՞վ գեղեցիկ տեսք մը ունէր այդ տունը: Զմոռնանք բսել թէ իր յաջողութեան ու հարստութեան միջոցին՝ բնաւ խեղճերն ու աղքատները չմոռցաւ, այլ ձեռքէն եկած օգնութիւնը միշտ կ'ընէր անոնց ։ Գրիգոր պատահած տղոցը միշտ այս խօսքը կը կըկնէր.

— Տղա՛քս, սիրեցէ՛ք աշխատութիւնը, սիրեցէ՛ք ուսմունքը, ամէն բանէ աւելի դիտցէք ժամանակին յարգը և ձեր դրամն ընդունայն մի՛ վատնէք:

## Բ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Թ.

### 44.— ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ս Ս Ն Ս ..

ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԿԵՆԴԱՆԵԱՅ

Մարդակազմութիւնը բաւական ուսումնասիրելէ վերջը՝ կու գանք կենդանիներու ուսումնասիրութիւնն ալ ընել, և ես ապահով եմ, տղաքս, որ այս նիւթին վրայ դասախոսած միջոցիս, երբէք չպիտի ձանձրանաք:

Զկայ բան մը որ այնքան հետաքրքրական ըլլայ՝ որքան կենդանիներու պատմութիւնը. շատ մը դպսերու ատեն դուք անոնցմով պիտի զուարձանաք, երբ նկարագրեմ ձեզի անոնց ապրելու եղանակը, այն ծառայութիւնները որոնց ննթակայ կ'ընեն զմեզ: Բայց որովհետեւ կենդանիներու տեսակները բազմաթիւ են և ասոնք մի առ մի սորվիլը շատ դժուար գործ է, ուստի ասոր համար բնագէտները միջոց մը մոտածած են՝ որուն պէտք է մենք ալ հետեւինք. այսինքն իրարու ամէնէն աւելի նմանող կենդանիները՝ մէկ խումբ համարելով զանոնք մէկ կարգի վերածել, ամէնէն լաւ կանոնն է ասիկայ՝ որուն կ'ըսուի Դասակարգութիւն կենդանեաց:

Ճիշդ այս սկզբունքին համաձայն գիտունները՝ աշխարհի վրայ գանուած բոլոր կենդանիները չորս մասի բաժնեցին և որք են.

Ա. ՈՂԱԿԱՅԱԿԱՐՈՐՆԵՐ

Բ. ՕՂԱԿԱՅԱՐՈՐՆԵՐ

Գ. ԹՈՒԼԱՄՈՐԹՆԵՐ

Դ. ԿԵՆԴԱՆԱԿԱՐՈՉԵՎ կամ ՃԱՃԱՆՉԱԾԱԿՈՐՆԵՐ

## ՈՂԱԿԱՅԱԿԱՐՈՐՆԵՐ

կենդանիներէն մեծ մաս մը ոսկորներ ունին իրենց մարմինին մէջ, ունին նաև ոսկեղէն կմախք մը՝ որուն առանցքը ողնայարն է. այս կերպ կազմուած կենդանիներուն կ'ըսենք, Ողնայարաւոր կենդանիներ:



Գորտ, Թռչուն, Զուկ, օձ.

Մարդէն ետքը ողնայաց բաւոր են շունը, ձին, գորտը, ձուկը, օձը, թռչունը և լուսական գորտը:

Ողնայարաւոր կենդանիները հինգ տեսակ են և կը  
բաժնուին հինգ խումբի:

Ա. Այն ողնայարաւորները՝ որոց մէջ մայր եղողը  
իր ձագերուն կաթ կուտայ, սենաւոր կ'ըսուին, ինչպէս՝  
ոչխար, կապիկ, կով, այծ, ուզա, փիղ՝ ստնաւոր են:

Բ. Այն ողնայարաւորները՝ որ վիճառովլ ծածկուած  
են, թեւեր ունին թռչելու, բերնին ծայրը կտուց ունին,  
նաև հաւկիթ կ'ածեն, ասոնք կ'ըսուին քռչուն. ինչպէս՝  
հաւ, սագ, բագ, աղաւնի, կագաւ, տատրակ, թըռ-  
չուն են:

Գ. Այն ողնայարաւորները՝ որ պաղ մարմին մը ու-  
նին ու հաւկիթ կ'ածեն, ու գետնի վրայ կ'ապրին միշտ,  
կ'ըսուին Սոլուն. ինչպէս՝ օձ, մողէս, կրեայ՝ սողուն են:

Դ. Այն ողնայարաւորները՝ որ պաղ արիւն ունին  
ու հաւկիթ կ'ածեն, բայց թէ՛ ջուրի մէջ կ'ապրին և թէ՛  
ցամաքի վրայ, Գորտազգի կ'ըսուին. ինչպէս գորտը  
գորտազգիներէն է:

Ե. Այն ողնայարաւորները՝ որ պաղ արիւն ունին ու  
հաւկիթ կ'ածեն, նաև թեփերով ծածկուած մարմին մը  
ունին ու մրչտ ջուրի մէջ կ'ապրին, ուր կը լողան իրենց  
լողակներով, ասոնք կ'ըսուին Զուկեր:

Ողնայարաւոր կենդանիներուն Ա. մասին ստնաւոր  
անունը տուինք, ասոնք այն կենդանիներն են որոնք  
ստինք ունին և իրենց ձագերուն կաթ կուտան: Ողնա-  
յարաւորները 15 խումբի կը բաժնուին՝ զորս ուրիշ առ-  
թիւ մի առ մի կը թուեմ ձեղի:

Հարցարան.— Ի՞նչ բանի կ'ըսեն դասակարգութիւն կենդանեաց.  
— Քանի՞ մասի կը բաժնուին բոլոր կենդանիները և ինչպէ՞ս կը կոչ-  
ուին այդ բաժանմունք. — Ողնայարաւոր կենդանի ըսելով ի՞նչ պէտք  
է հասկնալ. — Քանի՞ տէսսկ են անոնք. Թուէ՛ մի առ մի և բացատ-  
րէ՛, օրինակներ տալով իւլ աքանչիւրէն միանգամայն:

## Ա. Ա. Կ Ն Ե Ր

թ.

### 45. — Զ Ի Ե Ւ Է Յ Ւ Է

Աշխարհիս մէջը պէս է մենի  
Մինըս միւսին հասնին՝ օգնենի:  
Եթէ այսօր ոսիր սահեցաւ դրացւոյդ,  
Վաղը կըրենայ նոյն բանը գալ յու զըլիսոյդ.  
Զենք տուր, հասիր շուտ նրան դուն  
Որ՝ այլ օգնեն յեզ պէս ժամուն:

Զին և իշուկ ի միասին  
Գեղէն քաղսոք կ'երթային.  
Մեծ բեռըն կար իշուն շալակ,  
Իսկ ձին անբեռն աղատ արձակ  
Առաջ կ'երթար խաղալով.  
Էշն՝ կը տղբար կաղալով:  
Սա գառնալով գէպ ի ձին՝  
«Խըզճա՛, ասաց, իմ անձին,  
«Ուժըս հատաւ կը մեռնիմ:  
«Այլևս տոկալ կարող չեմ.  
«Թէ՛ իմ բեռին վրայէն,  
«Գոնէ, գոնէ կէս ի կէս  
«Դու շալակէս չվերցնես . . . :

Իսկ անհոգ ձին այս խօսքերուն

Բնաւ չի դրաւ ուշադրութիւն։  
Եշն քանի մ' քայլ առաջ գընաց,  
Ապա ինկաւ ճարը հատած։

Իշավարին հարկ եղաւ որ՝  
Իշուն համետ, բեռներ բոլոր  
Տեղաւորէ ձիուն կըսնակ։  
Հասկցաւ ձին անխրդմըտանք  
Վատ վարմունքին հետեւանք.  
Այլ ուշ՝ անցել էր ժամանակ։  
Ուղէ չուղէ ըստիպուած,  
Իշուն կաշին ևս շալիած,  
Հասաւ քաղաք, սիրաը նեղ.  
Ապա նորէն դէպի գեղ  
Դարձաւ նոր նոր բեռներ շալիած,  
Տըքտըքալով՝ յոդնած դադրած։

(Հ. Թ. Վ. Պ.)

ԶԱՆԱԶԱՆ ԴԱՅ Բ.

46. — ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ  
Զ Բ Վ Է Ժ Մ Ը

Ամառուան գեղեցիկ օր մը, տիար Յակոբ իր սովորութեան համեմատ, իր ընտանիքը գիւղ տարաւ։ Այս շրջագայութիւնը բաւական երկար ճամբորդութիւն մը եղաւ։ Առաւօտուն արշալոյսին կառախումբով ճամբայ եղան և զիւղի մը փոքրիկ կայարանը վար իշան։ հոնկէ կառքով գացին գեղազուարճ մարդագետին մը որ լեռներով շրջապատուած էր։ Ճամբորդութիւնը և լեռնային անոյշ քամիները ամէնուն ախորժակը սրեր էին, ուստի նախ և առաջ որոշեցին նախաճաշ մը ընել, և ցերեկուան ճաշին համար պէտք եղածը գնելէ վերջը էշերուն վրայ հեծան, առաջնորդ մը առին և իրենց գտնուած տեղէն երկու ժամ հեռու գեղեցիկ ջրվէժ մը տեսնելու գացին։ Պարեւ շատ անգամներ ջրվէժի վրայ խօսուիլը լսեր էր՝ բայց բնաւ չէր տեսեր։ Ուսուցիչը կեդրոնական Խալիոյ մէջ Թէսնիի մօտ, Թիվոլիի և Մարմօրէի ջրվէժները նկարագրած էր իրեն, Ալպեանց մէջ ամէնէն մնեծը՝ Թօղէի ջրվէժը և Ամերիկայի մէջ ալ Նիսկարայի ջրվէժը։ Բայց որչափ զարմացաւ կ որչափ հաճոյք զգաց տեսնելով իր առջևւ այն ճերմակ և շառաչող ահազին ջուրի կոյաը որ բարձրէն վար կը գահավիժէր՝ շուրջը սիւելով անթիւ անհամար ամենափոքրիկ կաթիւներ։

Որքան կը ցաւէր որ Պարոյր իր սիրելի ընկերը հոնչէր այդ հիանալի տեսարանը վայելելու համար։  
Երեկոյին՝ վերջին կառախումբով քաղաք վերա-

դարձան, և Պարետ այդ գահավէժին ժայռերուն վրայ փշուող ջուրին ձայնը ամբողջ գիշերը լսեց։  
Առաւոտուն հետեւեալ նամակը գրեց Պարոյլին։

Սիրելիդ իմ Պարոյր

«Խնչո՞ւ երէկ ինծի հետ չեկար, որչափ աւելի պիտի զուարձանայի քեզի հետ. երէկուան մեր շրջագայութեան ատեն՝ գացինք և ամենագեղեցիկ ջրվէժ մը տեսանք։

«Ենչ աղուոր էր, աչքերս վայրկեան մը իսկ բաժնել չէի ուզեր այդ տեսարանն։ Անշուշտ գիտես թէ ջրվէժը կը ձեւանայ գետակէ մը՝ որ իր ընթացքին մէջ կուգայ կր հասնի տեղ մը, ուր երկու ժայռերու մէջ սեղմուելով՝ ու և իցէ բարձր տեղէ մը վար կը գահավիժիք։ Ճերմակ ու փրփրալից ջուրը անընդհատ ու անաւոր շառաչումով կը փշուր յատակի ժայռերուն վրայ, իր անկման միջոցին զանազան ժայթքումներու կը բաժնուի, որոնք հողը կը թրջն և մեծ զովութիւն կը պատճառեն իր շուրջը։



«Բայց ամէնէն հրաշալի տեսարանը այն տեսն կը պարզուի, երբ արեւը ջրվէժին յարուցած րիւրաւոր փոքրիկ կաթիներուն վրայ կը զարնէ։ Այն տեսն անոնք ծիրանի գօտիին ամէն գոյներովը կը փայլին, և այդ ոսկիի, զբուխտի և յակինթի ամենանուրբ անձրեւը՝ բերանաբաց զմայլման մէջ կը ձգէ գքեղ։

«Աղաչեցի հայրիկին որ ուրիշ կիրակի մըն ալ զիս տանի այս ջրվէժը տեսնելու, այս անգամ անպատճառ դու ալ ինծի հետ պիտի գաս։ Հայրիկէդ հրաժան ա՛ռ, և ինծի գրէ, պիտի տեսնես որչափ պիտի զուարձանաս։

«Մնաս բարով, յարգանքներս ծնողացդ, և քեզի ջերմ համբոյր մը քու սիրելի ընկերէդ։»

ՊԱՐԵՏ

## ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿԱՆԵՐ

Ե.

### 47. — ՃԷՅՄՍ ՎԱԹ

Մեծ աշխարհակալի անուն մըն է ճէյմս վաթ, կամ աւելի ճիշդ՝ մեծ հնարիչի մը։ Վասն զի անոր ըրած գիւտը, շոգեշարժ մեթենան, զոր կը գործածենք իրը շարժիչ զօրութիւն (իրմէ առաջ շինուածներուն համար չէ որ կը խօսինք, որոնք սահմանուած էին միայն, հանքերու ջուրերը ցամքեցնելու) յեղաշրջեց աշխարհը և ոչ միայն անոր երեւոյթը փոխեց այլ նաև անոր բարքերը և սովորութիւնները։

Ճէյմս վաթ ծնած է Սկովտիոյ կրինօք քաղաքը 1736ին։ Նոյն իսկ մանկութեան ատեն յայտնի կը տեսնուէր որ նա ուսումնասէր, խուզարկիչ մաքի մը տէր և գիտական խնդիրներու չափազանց հետաքրքիր տղայ մըն էր։ Այսպէսով է որ այս հանճարը քիչ ատենէն տուաւ իր արդիւնքը՝ նոր ընթացք մը պարզեւելով քաղաքակրթութեան։

Շատ սովորական գիտուած մը երիտասարդ ճէյմսին ուշագրութիւնը գրաւած էր, և այն ալ այնպիսի գիտուած մը, որն որ միշտ մեր աչքին կը ներկայանայ և որուն բնաւ ուշադիր չենք ըլլար. այսինքն ջեռուցիչ մը և կամ թէյանօթէ մը

գուրս ելած խտացեալ շոգին՝ որ կը փոխուի յետոյ ջուրի կաթիներու, ինքնին շատ պարզ բան մը:

Սակայն վաթ մտածեց որ, այս խնդրոյն մէջ կարեւոր երեւոյթ մը կար զօր պէսք էր ուսումնասիրել. ուստի ամրող ժամեր մտածկոտ կը նստէր սանին առջե, ուր ջուրը կը փրփրար և կը վնտուէր խնդրոյն լուծումը։ Իրիկուն մը երբ նստած էր ճիշտ իր հօրաքրոջը քով, այն սեղանին առջե ուր թէյը կը պատրաստէին, հօրաքրոյը ըսաւ իրեն.

Աստուած համբերութիւն տայ ինձի, ձէյմա,



անկէ վերջը թաս մը կամ դդալ մը կ'առնես շոգին կը բռնես, և կը դիտես որ ինչպէս շոգին

այդ առարկաներուն փայլը կը փոխէ և կ'անհետանայ։ Ամօթ չէ՞ քեզի որ այսպիսի փուճ բաներով ժամանակդ կը վատնես»։

Այդ 1750 թուականին ո՛վ որ ալ ըլլար հօրաքրոջը տեղ՝ այս լեզով պիտի խօսէր անոր հետ, այսու հանդերձ այս երեւոյթը ձէյմն վաթի համար յայտնիք մըն էր։ Վերջապէս ձէյմն այս մասին իր քննելիք կէտերը ամբողջացնելով՝ կլասքոյի համալսարանը մտաւ և հոն շարունակեց իր ուսմունքը մինչեւ երիտասարդ տարիքը. այս միջոցին էր որ ստանձնեց վարժարանի մը բնագիտական սենեակին վերաբերեալ, նիւքօմէնի դրութեամբ փոքրիկ շոգեշարժ մեքենայի մը նորոգութիւնը, և այս տիպար մեքենան նորոգած ատեն ուսումնասիրեց նաև մեքենադիտութիւնը գործնական կերպով։ Սոյն աշխատութիւնը պատճառ եղաւ իրեն՝ առաջին անգամ հնարելու այդ կշոյցաւոր կոչուած մեքենան, որուն մէջ շոգին կը գործէ վեր միելով միջնաձող (pistola) մը՝ որուն երթալ գալու շարժումը կը փոխանցուի կշոյցի մը, ինչպէս նաև թեւի մը միջոցաւ մեծ և ծանր անիւի մը առանցքին որ կը կոչուի բոյարան (volant)։

Այսպէսով տիեզերական գործածութեան յատուկ՝ ճշմարիտ շոգեշարժ մեթենան հնարուած էր։


ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Է.

48. — ԱՆՁՆՈՒԷՐ ՈՐԴԻՔ

Հրաբուղիս ըսուածն այնպիսի լեռ մ'է, որ իր գագաթը ահագին բացուածք մը ունի, ուսկից երբեմն մուխ, բոց, քարեր և հալած նիւթ մը դուրս կ'արձակուին ամենայն ուժգնութեանք:

Եւրոպայի մէջ այս տեսակի հրաբուղիս լեռներուն գըլխաւորներէն մէկն է եանա լեռը որ Սիկլիոյ մէջ կը գըտ-



Ե Տ Ե Ա

նուի: Հարիւրաւոր տարիներ առաջ այս լեռան մէջ սովորականէն աւելի ուժգին հրաշնչութիւնն մը աեղի ունեցաւ: Հրավառ նիւթը՝ որ կը կոչուի լավա, լեռան կողերն ի վար ամէն կողմ վազելով՝ ամբողջ գիւղեր կ'աւերէր, և օդը լեցուեր էր թափող կայծերով և մոխիրներով: Շրջակայ գիւղերու բընակիչները, կեանքերնին ազատելու համար՝ թանկագինն նիւթեր ինչ որ ունէին հետերնին առած փախչիլ սկսան: Իրենց հարստութիւնը ազատելով այսպէս փախչողներուն մէջ երկու երիտասարդներ կային, Ոիքարտո և Անապիս անունով՝ որոնց բեռը միւսներուն ունեցածէն բոլորովին տարբեր էր. անոնք շալկած կը տանէին իրենց ծերացեալ սիրելի մայրը որ քաղելու անկարող էր և ուրիշ կերպով կարելի չէր զայն ազատել:

Ամէն մարդ զմայլեցաւ այս երիտասարդներուն անձնուէր վարմունքին, վասն զի կորսուած թանկագինն նիւթ մը կրնայ տեղը գալ նորէն, բայց ոչ մայրիկը: Աւանդաբար այնպէս կը պատմուի թէ՝ ասոնք որ ճամբէն որ գաղին՝ հրավառ նիւթն հոն չդպաւ, և ետքն ալ կանաչազարդ մնաց այն տեղը, մինչդեռ չորս կողմը խարկած ցամքած մնաց: Այդ երկրին ժողովուրդը՝ որ շատ տգէտ բայց բարի զգացմանց տէր էր, այնպէս կը հաւատար թէ՝ այն շաւիղը այդ երիտասարդներուն բարութեան շնորհիւը հրաշքով մը պահպանուեցաւ, և անկէ ետքը այն տեղը «Բարեպաշտից Դաշտ» կոչուեցաւ:

Կ Ա Բ Ե Ի Ա Բ Գ Ի Տ Ե Բ

Ը.

49. — Ա Պ Ա Կ Ի Ն Ե Ր

Այն նախնական նիւթերը որոնք կը ծառսյեն ապակեգործութեան՝ չորս տեսակ են.

Ա. Նուրբ աւաղ. — Բ. Կրաքար (ճերմակ կալիճ). — Գ. Կաւ. — Դ. Կալի (բողաս) և կամ նատըն (սուտ):

Յիշեալ խառնուրդով կը շինեն պատուհաններու և հայելիներու ապակիներ հետեւեալ եղանակաւ:

Վերը նշանակուած չորս տեսակ նիւթերը կը լեցնեն հալոցներու մէջ և կը տաքցնեն կարմրելու աստիճան։ Երբ կը սկսի հալի՛ երեսէն հետզինտէ կ'առնեն կեղտոտութիւնները։ Հինգ կամ վեց ժամու մէջ միաւորութիւնը կ'ըլլոյ կատարեալ և այսպէսով կը ձեւանայ ապակիին խմորը հալած վիճակի մէջ։ պէտք է այլ ևս շինել ամէն բան փյերով, կադապարելով և հոսեցնելով։

Ապակին փշելով պատրաստելու համար՝ կան երկաթէ եղէգներ, գործաւորը այն եղէգին ծայրովը հալոցներու գաղաթը գտնուած փոքրիկ ծակին մէջէն կ'առնէ քիչ մը հալած ապակի և կը փշէ եղէգին միւս ծայրէն, հալած ապակին կ'ուռի՛ ինչպէս օճառի պղպջակ մը և կը ստանայ տանձի մը ձեր։ Գործաւորը եթէ ուղէ երկայն ձեւ մը տալ այդ տանձին՝ օդին մէջ կը շարժէ իր եղէգը, միանդամայն գարճներով զայն մատներուն մէջ, քիչ յետոյ տանձը գլանի մը ձեւ կ'առնէ որուն երկու ծայրերը կ'ըլլան գդակաւոր։ Այդ երկու գդակները կտրելէ վերջը կ'ունենան վառարանի երկաթ խողովակի նման գլան մը, յետոյ կարմրցած երկաթով մը հորիզոնաձեւ կը կտրեն զայն բոլոր երկայնութեամբը։ այն ատեն այս ձեղքուած գլանը կրակի միջոյաւ կակղցնելով կը տարածեն ամենա-



հարթ երկաթ սեղանի մը վրայ՝ ուր կը շտկեն զայն ծողով մը. ահա այս պէսով կ'ունենանք պատուհանի ապակին։

Ապակին կաղապար մամբ պատրաստելու համար կան մասնաւոր կաղապարներ. գործաւորը գարձեալ երկաթ եղէգին ծայրով կ'առնէ հալած ապակիէն մաս մը զոր փշելով կ'ընէ դլանաձեւ, յետոյ կը դնէ այդ գլանը կաղապարին մէջ ու նորէն կը փշէ, որ գպչելով կաղապարին կողերաւն կ'առնէ անոր ձեւը։ Ա, ս կերպով կը պատրաստեն սրուակներ, գաւաթներ, շիշեր, անուշի ամաններ ևլն։

Իսկ հոսմամբ ապակի պատրաստելու գործողութիւնը՝ մեծ հայելիներու և վաճառատանց ցուցավեղիներու մեծագիր ապակիները շինելու յատուկ է, ինչ որ կը կատարուի հալած ապակին մեծամեծ սեղաններու վրայ թափելով և տարածելով։



## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ժ.

### 50.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՍԻ Բ.

ՕՂԱԿԱՒՈՐՆԵՐ, ԹՈՒՂԱՄՈՐԹՆԵՐ ԵՒ ԿԵՆԴԱՆԱԲՈՅՑՆԵՐ

Օղակաւոր կենդանիներ՝ անոնք են որոնք լրենց մարմնոյն մէջ ուկոր չունին որ ըսել է անողնայար են, ասոնց մարմինը շարք մը օղակներէ կը բաղկանայ և այդ պատճառաւ ալ այս օղակաւոր անունը առած են, օրինակ՝ մեղուն, կարինը, ոսկիեզնակը, որդը ոսկոր չունին իրենց մէջը և կ'ըսուին օղակաւոր։

Ասոնց ներքին կազմութիւնը ողնաւորներէն չատ կը տարբերի, չունին ուզեղ և ողնածուծ, միայն ստամոքս և կարճ աղիքներ։ Բերաննին ունին մի քանի դոյդ ծնօտ որով կը մանրեն իրենց որսերն. ոմանք ինչպէս խեցգետինները իրենց սաանոքսին մէջ ակռաներ ունին որով կը մարսեն իրենց կերակուրները։

Այս օղակաւորները որոնք բոլորն ալ հաւկթածին են՝ հինգ կարգի կը բաժնուին։ Միջաներ, Սարդազգիներ, Քազմուանիներ, Խեցեմօրքներ և Որդեր։ Միջա՞ որ կը նշանակէ մէջտեղէն կտրուած, կ'ըսուին այն կարգի օղակաւորներն որոնց մարմինը երեք որոշ մասերու բաժնուած է, զլուխ, կուրծք և որովայն, և որոնց կուրծքին վրայ հաստատուած են վեց ոտքեր։ Միջաները առ հասարակ վնասակար են, մասաւանդ երկրագործութեամ համար. այնպէս որ անոնցմէ մեծ մասը բոյսերով սնանելով, ու մանք արմատին վրայ՝ ոմանք տերեւներու վրայ և ու մանք ալ ծաղիկներու ծոցը կ'ապրին ու կը սնանին։

Ծանօթ միջատներէն յիշենք նաննը, բիբեռնիկը, մձեղը, լուն, մլուկը, մարախը, մրջիւնը և այլք։

Օգտակար միջատները բաղդատմամբ առաջիններուն շատ քիչ են՝ և ամէնէն ծանօթներն են մեղուն. Շերամը, խարանանաննը (գուտուղ պէտօնէյի) որ բժշկութեան մէջ շատ կարեւոր է և որդանը՝ որ գեղանի կարմիր գոյնը կը հայթայթէ մոգի։

Իսկ բուլամորք կենդանիները կակուղ մարմնով և թոյլ մորթով անողնայարներ են, մեծ մասամբ ջրային, ոմանք միապատեան են ինչպէս խխունջը, ոմանք ալ երկպատեան՝ ինչպէս ուստեւ և կտինը (ըխթէնիա) և կամ ձկնականջը (միտեա)։ Գաղով կենդանաբոյսերուն՝ ասոնք կը նկատուին ամենասատորին կենդանիներ, որոնք կենդանի ըլլալէ աւելի բոյսի կը նմանին և բատ ոմանց կը կոչուիննաև ծաղկակենդանիի։ Կենդանաբոյսերը կը ճանչցուին միայն իրենց զգացմանն ու շարժումներովը, անոնք ջրային են և ոմանք բաւական մեծ, բայց ոմանք ալ այնքան փոքր որ մանրագիտական կրնան ըսուիլ։

Այս կենդանիներէն թուենք մի քանիները՝ ծովապուտ, ուրսին կամ ծովալյին շագանակ, բոււս, սպունգ և մի քանիներ։ Ասոնցմէ առաջինը՝ այսինքն ծովապուտը գըլանաձեւ կակուղ մարմին մը ունի. բերնին կողմը շատ մը՝ պարզ, մնամէջ, ներս քաշելու բազուկներ կան։ Կենդանինին իր տակի սկաւառակաձեւ կողմովը քարերու կամ ուրիշ առարկաներու վրայ կը կպչի և ուզածին պէս կրնայ ամփոփուիլ ու տարածուիլ, եթէ տարածուի բաղմաթերթ բացուած ծաղկի մը կը նմանի։ Ծովապուտը մանր ծովապուտ կենդանիներով կը սնանի, շատ անդամ գեղե-



ցիկ գոյներով կը փայլի և շատ նշանաւոր է իր կհնաց տեւողութեամբը :

**Հարցարան.** — ինչպիսի՞ կենդանիներ են օղակաւորները . — Միջատները որո՞նք են, որո՞նք են դարձեալ ասոնց վնասակարները և օգտակարները . — Թուլամորթները ինչպիսի՞ կենդանիներ են օրինակ մը տուէք թացատրեցէ՛ք կենդանաբոյսերու ինչո՞վ ճանցուիլը . — Ո՞ի քանի օրինակներ տուէ՛ք, որոնցմէ ծովապուտը նկարազրեցէ՛ք .

## Ա. ՊԱՏՄ. ՀԻՆ ՈՒԽԾԻ

Ե.

### 51. — ՍԱՄՓՍՈՆ

Կորայելի որդիքը վերստին հեռացած ըլլալով Աստուծմէ, քառասուն տարի շարունակ Փղտացւոց լուծին տակ մնացին : Այդ թուականին ծնաւ Սամիսոն : Ասիկայ արտաքոյ կարդի ոյժ մը ունէր՝ որուն ոչ ոք կրնար դէմ դնել : Տասնեւութը տարեկան եղած միջոցին օր մը երր Սամիսոն թամմաթա կ'երթար Փղտացւոց աղջիկներէն իրեն կին մը առնելու . անոնց այգեստաններէն անցած ատեն, կատազի առիւծ մը մը ռընչելով դիմացը ելաւ : Սամիսոն տեսնելով որ իր վրայ պիտի յարձակի՝ բռնեց գաղանը և ուլի



ուլնչելով դիմացը ելաւ : Սամիսոն տեսնելով որ իր վրայ պիտի յարձակի՝ բռնեց գաղանը և ուլի

նման ճեղքեց և Կորայելի թշնամեաց և Փղտացւոց դէմ ըրած շահատակութիւններով նշանաւոր հանդիսացած էր Սամիսոն :

Անգամ մը Սամիսոն Փղտացւոց Գաղաքաքը մտաւ հան գիշերելու համար և Երբ բնակիչները իմացան՝ շատ ուրախացան կարծելով թէ նա վերջնականապէս իրենց ձեռքը մատնուած է : Դուռս ները փակել տուին գիշերով, կը հակէին որ չի փախչի և որոշեցին առաւօտուն խեղդամահ ընել զինքը : Սակայն բարեկամներ իսկայն եկան այս լուրը իրեն հաղորդելու : Սամիսոն կէս գիշերին ելաւ, վերցուց քաղաքին դուռները սեմով և նիւգով, շալկեց և տարաւ քաղաքին մօտ գտնուող լերան գագաթը դրաւ :

Քիչ ժամանակ վերջը Սամիսոն գտաւ Գալիլա անունով Փղտացի աղջիկ մը և ամուսնացաւ անոր հետ :

Փղտացւոց իշխանները եկան Սամիսոնի կնոջ քով և ըսին. «Եթէ գու երիկդ մեր ձեռքը մատնես, մեղմէ իւրաքանչիւրը պիտի վճարէ քեզի հազար հարիւր արծաթ» : Դալիլա շատ ստիպեց զՍամիսոն՝ որպէս զի իր ուժին գաղտնիքը յայտնէ, սակայն նա շատ անդամ զինքը կը խարէր . հուսկ ապա յայտնեց թէ՝ իր ուժը մազերուն մէջ կայացած էր և եթէ զանոնք կարէին ինք կը տկարանար : Դալիլա շատ գոհ եղաւ այս գաղտնիքը իմացած ըլլալուն, և նոյն զիշերը երբ

Սամիսոն քնացաւ՝ կտրեց անոր մաղերը մեծ զգուշութեամբ. իսկոյն լուր տուաւ Փղտացիներուն որոնք եկան բռնեցին Սամիսոնը և երկաթէ



շղթաներով կապելէ յետոյ աչքերը հանեցին և տարին Գաղա քաղաքին բանտը դրին :

Այնուհետև Փղտացիք և անոնց

եշխանները հաւաքուեցան որպէս զի Դաքոն կուռքին գոհունակութեան զոհ մատուցանեն և ըսին. «Մեր Աստուածը այսօր մեր թշնամին ձեռքերնիւ մատնեց»: Երբ անոնց սրտերը զուարթացան, հանեցին Սամիսոնը բանտէն որ իրենց առջեւ խաղայ և յետոյ կանգնեցուցին զինքը երկու սիւներու մէջտեղ որոնց վրայ չէնքը հաստատուած էր :

Այր և կին մարդոց մեծ բաղմութիւն մը կը գտնուէր հոն, իսկ տանիքներուն վրայ մօտ երեք հազար հոգի կեցած էին: Սամիսան Աստուածմէ ոյժ խնդրեց և յանկարծ տաճարին մէջի երկու սիւները բռնելով աղաղակեց. «Թող ես ալ այս այլազգեաց հետ մեռնիմ»: Այս ըսելով բռնութովլը շարժեց երկու սիւները որոնք դետին ինկան, տաճարը վիլաւ իշխաններուն ու անոնց հետ ուրացողներուն գլխուն վրայ :

Հոս Սամիսոն աւելի Փղտացի սպաննեց՝ քան թէ իր ամբողջ կենացը մէջ:

## ԸՆԹԵՐՑՄՈՒՆՔ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ա.


### 52.—Ի՞նչ է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Երբէք լսած չէք, երբ մէկու մը համար կը խօսուի, «Զարմանալի չէ որ միշտ հիւանդ ըլլայ, քանի որ այդքան զիս կը հետեւի առողջապահական կանոններուն»: Արդարեւ դուք այն ատեն կը մտածէք թէ այդ զիս հետեւելուն հարկաւ մէկ աղեկ հետեւին ալ կայ, և անտարակոյս ինքզինքներնուդ կը հարցնէք թէ ի՞նչ բանով կտրելի է հետեւիլ այդ աղէկին, որոյ ի պատասխան կ'ըսենք թէ, պէտք է պարզապէս հետեւիլ առողջապահական կանոններուն ամբողջութեանը և զգուշանալ այն ամէն բանէ որ առողջութիւնը կրնայ խանգարել: Ուրեմն հասկցաք թէ ի՞նչ կը նշանակէ առողջապահութիւն ըստածը:

Առողջապահութեան կանոնները պարզ են և ընդհանրապէս զանոնք գործադրելն ալ դիւրին: Եթէ գըտնուին մի քանիներ որոնք նեղացուցիչ ըլլան, սակայն պէտք չէ զանոնք մէկդի թողուլ, վասն զի աւելի լաւ է հիւանդութեան մը առաջքն առնել՝ քան թէ անոր հասնելէն վերջը դարմանել զայն: Այդ առաջին միջոցը շատ տւելի դիւրին է և անբաղդատելի կերպով նուազ արժող: Կ'ըսբռնէք ուրեմն, երբ կ'ուզէք հիւանդ ըլլալ, հարկ անհրաժեշտ է լաւ ճանչնալ առողջապահական կանոնները և անգամ մը որ ծանօթանաք, զանոնք ուշադիր կատարելը՝ մեր անձին նկատմամբ ունեցած առաջին պարտականութիւնն է:

### ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՄԱՐՏԻԹԻՒՆ. — Այս կանոններէն առաջինը կը վերաբերի մաքրութեան: Մարմինը մաքրուր պահել յաշախսակի լուացումներով քաղաքավարութեան պարտականութիւնն է նաև, պարտականութիւնն մը, ո՞չ միայն մեր անձին նկատմամբ՝ այլ նաև ուրիշներուն: Աղտոտ մարմին, աղտոտ հագուստներ գէշ հոտ կը բուրեն և զմեղ չատ անհանոյ և աղտոտ վիճակի կ'ենթարկեն: Ամէն առաւօտ՝ երես, ձեռք, ականջ և վիզ լուալ մաքրութիւն է անշուշտ՝ բայց մարմինը ընդհանուր մաքրութիւնը պահելու չափ բաւական չէ: Պէտք է նաև ամրող մարմինը լուալ գոնէ ութ օրը անգամ մը, և մանաւանդ լաւագոյն է, եթէ կարելի ըլլայ, ամէն օր պաղ ջուրով մարմինը լուալ. ասիկայ թէ մաքրութեան և թէ առողջապահութեան տեսակէտով չատ օդտակար է. թէպէտ ամէն ոք այս տեսակ առօրեայ լուացումի դիւրութիւնը չունի՝ սակայն կրնայ գտնել տանը մէջ սպունդ մը կամ գոնէ կտաւի կտոր մը մաքրուելու համար: Զուրի մէջ թաթխուած սպունդը կամ լաթը՝ ոտքերէն սկսելով ամրող մարմինը վրայ պէտք է քսել չուտ շուտ և ուժով, նաև առանց մարմինը պաղեցնելու անմիջապէս սրբուելու և հագուելու: է:



Զմեռ ատեն, աչքերը պէտք է գաղջ ջրով լուալ և ոչ թէ պաղ, որպէս զի աչքի բորբոքում չպատահի: Ականջներուն մէջի աղտօ չատ խնամքով և զգուշութեամբ պէտք է մաքրել, մաքրուր թաց լաթիկով մը ձկոյթին միջոցով: Ականջին մէջ երբեք ուրիշ բան մըտ-

ցընելու չէ: Ամէնէն նախնական կրթութիւնը բաւական է մարդուս սորվեցնելու իր քիթը մաքրուր պահել:

Նաև մանաւոր խնամքի կարօտ է գլխու մաքրութիւնը: Տղոց մազերը պէտք է միշտ կարճ կտրուած ըլլան, և տղաք դպրոցին ու տան մէջ գլուխնին բաց պէտք է կենան: Երբեմն երբեմն գլուխն ալ պէտք է լուալ ջուրով և օճառով. յաւ է նաև երբեմն քիչ մը կարծր վրձնով գլխու թեփերը մաքրել. իսկ աղջիկները՝ պէտք է ամէն օր խնամքով սանսարուին:

(Շարունակելի)

### ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Բ.

### 53.—ԵՐԱԽՏԱԳԷՏ ԳԻՒՂԱՑԻՆ

Քաղաքի մը մէջ բժիշկ մը կար, որ որչափ իր արհեստին մէջ վարպետ՝ այնքան ալ բարի սիրտ մը ունէր: Իրեն դիմող հիւանդները իր եղբօրը կամ զաւկին պէս կը խնամէր, աղքատներէն սոտակ չառնելէն զատ՝ չատ անգամ անոնց, ինքը ստակ կու տար, որպէս զի հիւանդին համար պէտք եղածը գնեն: Ամբողջ քաղաքին մէջ հօր մը պէս կը սիրէին դինքը, և ամէն մարդ գովեստով կը խօսէր անոր վրայ:

Օր մը աղքատ դիւղացի մը եկաւ բժիշկին տունը և վիրաւորուած ոտքը ցոյց տուաւ:

— Ա՞ւր կը ինապիս, հարցուց բժիշկը գիւղացին :


— Քաղաքիս մօտ այն ինչ գիւղը, պատասխանեց գիւղացին :

— Լաւ, ըսաւ բժիշկը, ա՛ռ այս գեղը այսօր և ասկէ ետքը հոս մի դար, ես ձեր գիւղը կու գամ և կը գարմանեմ քեզ, որովհետեւ ոտքիդ վէրքը չներեր որ ճամբայ քալելով յոդնիս :

— Այդ ըսածնիդ անկարելի է, տէր իմ, պատասխանեց գիւղացին :

— Ինչո՞ւ, հարցուց բժիշկը :

— Վասն զի, ըսաւ գիւղացին, ես աղքատ մարդ մըն եմ, հորդիս կրնամ ընտանիքս ապրեցընել, ինչպէ՞ս կրնամ ձեր ճամբորդութեան և այցելութեան ծախքերը վճարել :



առա՞նց փոխարինութեան, պոռաց գիւղացին զարմանքէն շվոթած :

— Գնա՞ , կ'ըսեմ, ըսաւ բժիշկը քաղցրութեամբ, որ մըն ալ դուն ձեռքէդ եկած փոխարինութիւնը կ'ընես ինձի :

Իրօք, բժիշկը քանի մը ամիս երթալով գալով՝ բոլորովին բժշկեց գիւղացին վէրքը, որ կարծուածէն աւելի ծանր էր :

Տարիներ անցան, ձմեռուան մէջ օր մը բժիշկը որսի ելաւ իր որդոյն հետ՝ զոր աչքին լոյսին պէս կը սիրէր :

Նոյն օրը առատ ձիւն կը տեղար, ցուրտը մարդ սառեցնելու աստիճան սաստիկ էր. երբ հայր և որդի անստառին մէջ որս փնտուելու զրադած էին, յսնկարծ վարազ մը ելնելով մացառներուն տակէն, վայրկեանին երկու որսորդներուն վրայ յարձակեցաւ. Այս տեսնելով՝ իսկոյն բժիշկը կրակ ըրաւ վարագին վրայ, նոյն միջոցին տղան ալ հրացանին երկու հարուածը մէկէն պարագեց. սակայն այս հարուածներէն և ոչ մէկը հանդիպեցաւ վարագին և կենդանին աւելի կատղեցաւ, և սկսաւ ուղղակի տղուն վրայ վաղել. ժամանակ չկար հրացանը կրկին լեցնելով՝ վտանգը մեծ էր : Հայրը շուարեցաւ մնաց, զաւած կս, կանչեց ողբագին և ձիւնին վրայ կիսամեռ ինկաւ :

Մեր գիւղացին որ անտառին մէջ վայտ կը կտրէր՝ իսկոյն հրացանի ձայնին կողմը վաղեց, հասկցաւ անցած գարձածը և բժիշկն ու որդին անմիջապէս ճանչցաւ. Կորանցնելու ժամանակ չկար, որովհետեւ վարագէն մինչեւ տղուն միջոցը հազիւքանի մը կանգուն մնացած էր:

— Հասա՞յ, մի վախնաք, պոռաց գիւղացին և սկսու կացինը ձեռքը ուժգին վագել :

Այս ձայնէն բժիշկը սժափելով ուսր ելաւ :  
Վարագն ալ տեսնելով որ գիւղացին իր վրայ կը  
յարձակի, տղան թողուց և վազեց դէպի անորւ  
Գիւղացին դէմ առ  
դէմ եկաւ վարագին հետ  
և տապարը վերցնելն ու  
անոր ճակախն մէջտեղը ի-  
շեցնելը մէկ ըրաւ : Խակոյն  
կենդանին գլուխը երկուքի  
ճեղքուած վիճակի մէջ դետին փուուեցաւ : Ալ  
բերանացի կարելի չէ պատմել թէ որքա՞ն ուրա-  
խացան բժիշկն ու տղան, և որչա՞փ չնորհակալ  
եղան գիւղացիին :

—Ես ինչպէ՞ս պիտի կրնամ փոխարինել քե-  
զի, կըսէր բժիշկը աչքերը լեցուած, դու որ  
կեանքդ վտանգի տակ դըիր մեղի համար :

—Տէր բժիշկ, պատասխանեց գիւղացին, մին-  
չեւ որ մեռնիմ երթամ՝ ինծի ըրած բարիքդ չպիտի  
մոռնամ, քեզի համար ինչ ծառայութիւն որ ալ  
ընեմ շատ քիչ է, ուստի շխոսինք ա՛լ ասոր  
վրայ :

Երախտագէտներ ունենալու համար բարից  
գործելու է :



## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԺԱ.

### 54.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ Գ.

ՍՏԱԼՈՐՆԵՐ

Ինչպէս անցեալ դասին ըսինք՝ ստնաւորները ստինք  
ունեցող ողնայարաւորներ են՝ որոնք կ'ըլլան տաքարիւն  
ու կենդանածին :

Դուք շատ լաւ կը ճանչնաք արդէն ստնաւոր մը,  
այն է մարդը՝ որուն կազմութիւնը մի քանի դասեր ա-  
ռաջ ուսումնասիրեցինք : Կարծ կիրապով խօսելով կրնամ  
ըսել ձեզի թէ . «Այն գործարանները զորս դուք տեսաք  
մարդուն քով, նոյները պիտի գտնաք նաև միւս ստնաւ-  
որներուն քով ալ . և ինչպէս որ մեր մարմնոյն մէջ ե-  
ղած գործարաններուն կատարած պաշտօնները ըմբռնե-  
ցիք, հաւասարապէս նոյն բանը պիտի տեսնաք նաևն  
ստնաւոր անասուններուն քով :

Սակայն կարծեմ աւելի օգտակար կ'ըլլայ եթէ մօ-  
տէն քննենք մեզի ձանօթ ստնաւոր մը, օրինակի համար  
կենդանիներուն ամէնէն քաջը, սա մեր հաւատարիմ  
շունը . եկո՛ւր Գալիքո, հոս եկուր, հիմայ պիտի տես-  
նէք թէ անիկայ իր սովորական հեղութեամբը ինչպէս  
կը թողու որ մեր քննութիւնը կատարենք իր վրայ :

Նախ և առաջ գիտեցէ՛ք՝ որ անոր մորթը մաղերով  
ծածկուած է, այս մազերը անդադար կը բռւանին, և  
եթէ մենք անոնք խզելու ըլլայինք՝ միենոյն բանը պիտի  
պատահէր ինչ որ կը պատահի միշտ իմ ծնօտիս մազե-

րուն՝ երբ կ'ածիլեմ զանոնք, այսինքն թէ Գամփոխն մազերը կրկին պիտի բուսնէին։ Դարձեալ ինչպէս կը տեսնէք՝ գլուխը երկայն է, քիթը բութ, ունի 42 ակռայներ որոնք շատ մեծ ու զօրաւոր են։ Բիրը բոլորածեւ է, լեզուն ողորկ և դըձաւոր։ Առաջնակողմեան ոտքերը հինգ մատ ունին, իսկ ետևեի կողմինները չորս։

Շուներու տեսակները բազմաթիւ են, և որոնք յատկութեամբ և արտաքին տեսքով իրարմէ կը տարբերին։ Շատակեր են ասոնք բայց քիչով ալ կը կշտանան, սուսոքանին զօրաւոր է, ինչպէս որ գիտէք մինչեւ անդամ ամենակարծր ուկորը կը մարսին։

Հոչակաւոր բնապատմաբան Պիտիոն այսպէս կը գրէ շան համար։

«Ի բայ առեւալ շան վայելչաձեւ գեղեցկութիւնը, եռանդուն բարքն, ուժն, արագութիւնն, ունի այնպիսի բարեմասնութիւններ, որով մարդը իրն կը գրաւէ և զինքը կը սիրցնէ անոր։ Կրակոտ և վառվառն, միանդամայն վայրագ և արիւնասէր բնաւորութեամբը, շունը միւս ամէն կենդանիներն անմերձնենալի պիտի ընէր, բայց կը տեսնենք թէ կրթութիւնը այս ամէնքը ի բաց ձգել տուած է շան։ Ինքզինքը բոլորովին նուիրած է իր տիրոջ, որուն առջեւ դրած է իր քաջասրտութիւնը և հանձարը։ Կը սպասէ անոր հրամանին որ կատարէ, կը խորհրդակցի անոր հետ, կը հարցնէ և կ'աղաչէ։ Փոքրիկ ակնարկով մը կ'իմանայ իր տիրոջ կամքը։ Առանց մարդուն պէս մտաւորական կարսղութիւն ունենալու, ունի զօրաւոր զգացողութիւն և ասկից զատ հաւատարմաւ-

թիւն և հաստատուն սէր։ Շունը՝ անվառասէր կենդանի մըն է, ինչպէս նաեւ անինքնասէր, աներկիւղ և ոչ վրիժառու։ Ամբողջովին եռանդ է, ամբողջովին աչխոյժ, ամբողջովին հնագանդութիւն . . .»։

**Հարցարան.** — Ի՞նչ կորդացիք ստնաւորներու գործարաններուն վրայ։ — Ի՞նչ կը տեսնուի շան մորթին վրայ։ — Ի՞նի՞ հատ են անոր ակռաները և ի՞նչ տեսակ։ — Նկարազրէ՛ զիսուն միւս մասերը և սոցերը։ — Պատմէ՛ տեսնենք թէ շունը բանի՞ տեսակ բարեմասնութիւններ ունի և ի՞նչ կ'ըսէ Պիտիոն բնապատմաբանը։

## Ա. Ռ Ա Կ Ն Ե Ր

Ժ.

## 55. — ԱԳԱՀ ԵՒ ԵՐԿՈՒ ԱՂՔԱՏՔ

Հարուստին մէկ, ճամբու վըրայ, Մի աղքատի կը հանդիպի։ Խոնարհ ձեւով ծռելով սա՝ Կ'ըսէ ձայնով պաղատալի։ — «Ողորմէ ինձ խեղճ աղքատիս, Վարձքդ Աստուծմէ գուն կ'ընդունիս»։ — «Ես մուրացկան շատիօսներու Զեմ սովորած ստակ բաժնելու»։ — Կ'ըսէ հարուստը բարկացած։ Վայրկեան շանցնիր՝ նորա դիմաց Կելլայ մի ա՛յլ տընանկ աղքատ։

Որոյ ըղգեստք և դէմք գունատ  
կը յայտնէին համարձակ  
իւր չըքաւոր խեղճ վիճակ :  
Սա՝ մուրալու ամաչելով,  
Միայն տրիտոր նայուածքով  
Կ'իմացընէ դիմացինին  
Որ՝ կարօտ է օրուան հացին :  
Այլ անողորմ և անտարբեր  
Հարուստ, ագահն՝ — «Այն յիմարներ  
«Որ՝ խօսելու կը ծուլանան,  
«Արժանի չեն ողորմութեան» : —  
Կ'ըսէ, կ'երթայ շիտակ տուն  
Ու ետեւէն կը գոցէ գուռն :

Ագահութեան երբ ժանտ ախտ  
կը խանգարէ զգացումն՝ գութ,  
Մարդ կը գըտնայ պատճառ սուտ փուտ  
Մերժել դըռնէն ամէն աղքատ :

Ազահութեան միրաններէն մեզ ազա՞  
կը իրննդրեմ, Տէր պահէ հեռու՝ անարաս :

(Հ. Բ. Ա. Պ.)

ԶԱՆԱԶԱՆ ԴԱՍԵՐ

### 56. — ՓՈԹՈՐԻԿԸ

Ամառուան գեղեցիկ օր մը, դպրոցական տղաքներ գիւղ գացեր էին իրենց սովորական և մարմնամարզական շշագայութիւնը կատարելու . ասոնք իրենց պտոյտներուն միջոցին խաղերով կը զուարձանսային և միանդամայն օդտակար բաներ կը սորվէին :

Նախաճաշէն վերջը, երբ մարզագետնի մը վրայ կը խաղալին, յանկարծ սասափիկ հովլ մը ենելով՝ ծառերու տերեւները սկսան տիտոր ձայներ հանել, և անոնց բարձր ճիւղերը ուժգին հովլէն կը ծոէին :

Ուսուցիչը այս տեսնելով տղաքները կանչեց և ըստ .

— Օ՞ն, տղաքներ, անձրեւը կը մօտենայ, չուտ դէպի քաղաք ճամբայ ելնենք :

Եւ իրօք, հովլէն մղուած թանձր ամպեր երկինքը մթագնեցին, ստէպ ստէպ փայլակներ ամպերուն մէջէն կը փայլատակէին և որոտման ձայնը հեռուէն կը լսուէր :

Տղաքները տակաւին հարիւր քայլ չէին առած երբ կարկտախառն և աղմկալից անձրեւ մը սկսաւ տեղալ :

Մէկ քանի տղաքներ կ'ուղէին բարձր կաղնիի մը ճիւղերուն տակ ապաստանիլ, բայց ուսուցիչը արգիլեց ու ըստ .

— Ո՛չ, ո՛չ, երթանք մինչեւ այդ գիւղը որ վարը կը տեսնէք, փոթորիկի ատեն բարձր ծառերուն տակ կենալը խոնեմութիւն չէ, կայծակը շատ անդամ այդպիսի բարձր ծառերուն վրայ կ'իյնայ :

Տղաքները թէպէտ անձրեւէն թրջած, բայց գո՞ն և ուրախ վազելով գիւղ հասան, և տնակի մը առջեւ գըտնուած վրան գոյց մեծ դրան մը տակ ապաստանեցան :

Գիւղացիներէն ոմանք ալ հոն վախսեր էին արդէն  
և դողալով կը դիտէին փոթորիկին սաստկանալը :

— Կը կարծէ՞ք որ այս կարկուտը այգիներուն մնա-  
աէ, ըստ ուսուցիչը անոնց :

— Բարեբաղդաբար, ըստ ծեր գիւղացի մը, կար-  
կուտը անձրեւախառն է և մեծ չարիք մը կարող չէ հաս-  
ցընել, մանաւանդ որ երկար ալ պիտի չտեւէ :

— Բայց հիմա, ինչպէ՞ս տուն պիտի դառնանք հար-  
ցուց Պարետ:

— Մի՛ վախնար, ըստ ուսուցիչը, ամառուան փո-  
թորիկները երբեմն սաստիկ կ'ըլլան, բայց ընդհանրապէս  
երկար չեն տեւեր :

Երբ ոյսպէս կը խօսէին, յանկարծ ուժգին կերպով  
վայլատակեց, որմէ անմիջապէս վերջը սոսկալի սլայթիւն  
մը լսուեցաւ, կարծես թէ երկինքը կը պատռէր, սակայն  
եղածը ուրիշ րան չէր բայց եթէ զիւղէն քիչ մը հեռու  
կայծակ մը ինկած էր :

Իիշ յետոյ անձրեւը դաղրեցաւ, և երկնքը դարձ-  
եալ ջինջ ու պայծառ մէջտեղ ե-  
լաւ : Հիանալի ծիածան մը ահա-  
գին կիսաբոլորակով հեռուէն կը  
նշարուէր՝ մինչ քանի մը ցան-  
ցառ ամպեր հովին քշուելով ա-  
րագ արագ կ'երթային :

Ուսուցիչը և տղաք դէպի  
քաղաք ճամբայ ելան, բաւական առաջ երթալէ վերջը  
տեսան որ մեծ կաղամախի ծառ մը խանծած և կոտր-  
տած ճամբուն մէջտեղ պառկեր էր :

— Կը տեսնէ՞ք, ըստ ուսուցիչը, չըսի՞ ճեղի որ փո-  
թորիկի ատեն բարձր ծառի տակ պէտք չէ կենալ : Այս  
կաղամախին քիչ առաջ պայթող կայծակէն դարնուեցաւ :



ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

թ.

### 57.— ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ


Կաւով զանազան տեսակ անօթներ շինելու  
արուեստին կ'ըառուի խեցեգործութիւնն :

Ու է անօթ մը շինելու համար հինգ բան  
պէտք է. նախ և առաջ հայսը պատրաստել, յե-  
տոյ թրծել, ձեւացնել, դրուագել և զարդարել:  
Տնտեսութեան մէջ գործածուած ամէն խեցեղէն  
անօթներ՝ զորս կը տեսնենք միշտ կերակուրի սե-  
ղանին վրայ, խոհանոցը ևն. կաւէ կը շինուին :  
Կաւը ջուրով շաղուելով, մէջը կը խառնեն տւազ և  
կրահող (marmo) և ամէնքը միասին կը թրեն. սյու-  
պէսով կը պատրաստուի հայսը որ կ'ըլլայ կակուզ  
գանդուած մը և որուն ու-  
զուած ձեւը կրնայ տրուիլ:  
Այն ատեն բրուտը կ'առնէ  
հայսէն մաս մը և դուրգ  
կոչուած շրջուն գործիքին  
վրայ դնելով, կ'սկսի աջ ոտ-  
քովիք դարձնել զայն, և միւս  
կողմէն ձեռքերովիք ուզած  
ձեւը կու տայ այդ զան-  
գուածին: Եատ անգամ անօթները փոխանակ այս  
կերպով շինելու, հայսը մասնաւոր կաղապարներու  
մէջ թափելով՝ այնպէս ձեւ կու տան :



Զեւացումէն վերջը այս անկատար անօթները  
մասնաւոր փուռի մը մէջ դնելով, նախեփ մը  
կու տան որմէ յետոյ անօթը այլ ևս շնուած է .  
կը մնայ ծածկել զայն ապակեայ դրուգով մը .  
այս դործողութիւնն ալ կը կատարուի այսպէս :  
Զեւացեալ առարկան տեսակ մը սպիտակ չնարա-  
կի մէջ ընկղմելով լաւ մը թրջելէ ետքը փուռի  
մէջ զայն կը թրծեն, որ ըսել է վերստին կ'եփեն,  
որ դրուագը՝ այսինքն չնարակը հալելով անօթին  
մակերեւոյթին վրայ, ամբողջովին կը տարածուի և  
անոր ծակտիքները դոցելով՝ ջուրէն անթափանց  
կ'ընէ զայն :

Խեցեղէն անօթները կը զարդարեն սիրուն  
դոյներով և պատկերներով. եթէ ուզուի անօթի  
մը վրայ պատկերներ տպել, նախ բարակ թուղթի  
մը վրայ կը դժեն այդ պատկերը, յետոյ այս  
թուղթը թրջելով՝ գծուածը կը փակցնեն անօթին



վրայ. Երբ քիչ ատենէն թուղթը  
հանեն զգուշութեամբ, պատկերը  
անօթին վրայ նկարուած կը մնայ:  
Ուստի ուրիշ բան չմնար բայց  
եթէ անօթը հնոցին մէջ դնել՝  
որպէս զի պատկերը չերմութեամբ  
բոլորովին հաստատուի անոր վը-  
րայ: Յիշեալ անօթները նկարելու  
համար պէտք եղած թանքը կամ ներկը, կը պատ-  
րաստուի գունաւոր ապակիներու փոշին կտաւատի  
իւղին հետ խառնելով:

Խեցեղէն անօթներուն մէջ ամէնէն աղնիւը  
յախճապակն է, որ կը շինուի ամենազուտ սպի-  
տակ կատով մը և որ կը կոչուի կարևակաւ (kaolin).  
ասոր պատրաստութիւնը երկարատեւ է՝ որովհե-  
տեւ կազմուած հայսը մինչեւ իսկ տարի մը խո-  
նաւ մատաններու մէջ կը թողուն որպէս զի լաւ  
խմորուի, նեխի ու միօրինակ ըլլայ: Յախճապակը  
կ'ըլլայ կէս մը թափանցիկ և եթէ մատով զար-  
նելու ըլլաք հնչուն ձայն մը կը հանէ:

## ԸՆԹԵՐՑՄՈՒՆՔ

Ա. Ռ. Ռ. Զ Ա. Պ Ա. Հ Ո Ւ Թ Ե Ա Ա Վ Ա Յ

Բ.

## 58. — ՄԱՔՐՈՒԹԻՒՆ

(Նարունակութիւն Ա. Դասին)

Իրենց մարմնոյն մաքրութեան իմսամք տանողները ,  
պէտք չէ անստես ընենց իրենց բերնին՝ մանաւանդ ակուա-  
ներուն մաքրութիւնը : Լաւ սովորութիւնն է իւրաքան-  
չիւր ճաշէ առաջ և վերջը ակռաները ջուրով մաքրել :  
Սկուաներու մէջ մնացած միսի և ուրիշ կերակուրներու  
մասնիկները պէտք է ակռայի վրձնով հանել մաքրել :  
Կարծը բաներ պէտք չէ գործածել բնաւ ակռայ խառ-  
նելու համար, ինչպէս ասեղ, գնդասեղ կամ ուրիշ մե-

տաղէ առարկաներ, սագի փետուրները լաւագոյն ակուայ խառնելիքներն են:

Ամէն առաւոտ վրձինով ակռաները լուալը շատ օդակար է, մանաւանդ նատրոնի բնածխատով (bicarbonate de soude), որ թէ աժան է և թէ շատախօսներէ հոչակուած ամէն ակռայի փոշիներէ գերազանց է:

Մարմնոյ մաքրութեան հետ միասին, պէտք է խնամք տանիլ զգեստներու և տունի մաքրութեան: Զգեստներու և բնակարանի մաքրութիւնը յանձնարարելի է մանաւանդ մայրերու, բայց մանչերը ու աղջիկները կրնան օգնել իրենց ծնողաց եթէ զգեստնին մաքրուր պահեն, և սենեակները աւլեն ու փոշիները վերցնեն:

Փոշին մարդուս շատ մեծ թշնամին է, ինչու որ չնչափողերու մէջ մտնելով՝ բորբոքումներ և երբեմն աշ հիւանդութիւններ կը պատճառէ: Եւ որպէս զի տունը մը առողջապահիկ վիճակի մէջ գտնուի պէտք է չոր և հովասուն ըլլայ: Ուստի ձեր տուններէն հեռացուցէ՛ք, վերցուցէ՛ք ոչ միայն ամէն տեսակ աղտուղութիւն՝ այլ խոնաւութեան ամէն պատճառներ, ստէպ ստէպ բացէ՛ք:



պատուհանները նաև ձմեռ աշտեն և մանաւանդ արեւի ժամանակ՝ որպէս զի մաքրուր օդը տանը ամէն՝ կողմը տարածուի թիւեցէ՛ք միշտ որ սենեակներուն և մանաւանդ ննջասենեակնին օդը, դիւրաւ և շուտ կ'ապականի, մեր բերնէն ելած ած-

խալին թթուուտէն և մեր մարմնէն ելած այլ և այլ հոտերէն ։ Նարունակ մաքրուր օդ չնչել՝ կը նշանակէ առողջ ըլլալու պայմանի մէջ գտնուիլ:

(Նարունակելի)

## Ս. ՊԱՏՄ. ՀԻՆ ՈՒԽԾԻ

9.

### 59.— ԴԱՒԻԹ Կ'ՍՊԱՆՆԷ ՀՍԿԱՅ ԳՈՂԻԱԲԸ

Արդէն Խորայելացւոց և Փղտացւոց բանակները ճակատ առ ճակատ կեցած էին, այնպէս որ հովիտով մը միայն բաժնուած էին իրարմէ: Փղը տացւոց բանակէն Գողիաթ անուամբ հսկայ մը ելաւ և ձայն տաղով Խորայելացւոց ըստ: «Մէկն ընարեցէք ձեզմէ, թող ինձի հետ մենամարտելու ելլայ: Եթէ անիկա յաղթէ, մենք ձեր ծառաները կ'ըլլանք, իսկ եթէ ես յաղթեմ, դոք մեր ծառայները եղէք»: Սաւուղ և Խորայելացիք երբ այս խօսքերը լսեցին զարհուրեցան և քաշուեցան: Այս միջոցին երբ Դաւիթ եկած էր՝ Սաւուղի բանակին մէջ գտնուած իր երկու մեծ եղբայրներուն որպիսութիւնը խմանալու, հսկայ Գողիաթը կրկին դուրս ելաւ բանակէն և միենայն ձեւով սկսաւ նախատել Խորայելացիները: Ոչ մէկ Խորայելացի չէր համարձակեր անոր դէմ ելնել, որուն ձայնը միայն լոելով կը փախչէին: Դաւիթ հարցուց իր քով կեցողներուն: «Այս Փղտացին կենդանի Աստուծոյ ժողովուրդը կը նախատէ, միթէ չկա՞յ մէկը որ զայն սպաննէ և Խորայելի նախատինքը վերցնէ»: Ժողովուրդը պատասխանեց: «Մինչեւ անգամ թագաւորը խոստացած է այդ անդզ ամը

սպաննողը հարատացնել և իր աղջիկը անոր կնութեան տալ, դարձեալ մէկը չի կայ»։ Դաւիթ իր ազգին դէմ եղած նախատինքն զգածուած ըսաւ. «Պէտք չէ ինձի ո՛ւ և է վարձատրութիւն, դացէք իմաց տուէք Սաւուղայ, թէ պատրաստ եմ մենամարտելու այդ հսկային հետ»։

Սաւուղ անմիջապէս կանչել տուաւ Դաւիթը իր քով և տեսնելով որ գեռ նա պատանի մընէ, ըսաւ. «Որդեա՛կ, կը գովիմ՝ քու քաջութիւնդ, սակայն Փղշտացւոյն հետ չես կրնար պատերազմիլ դուն, անիկայ մանկութենէն վարժ է այս գործին մէջ»։ Դաւիթ պատասխանեց. «Բնաւ մի՛ վախնար, Տէր արքայ, այն Աստուածը որ հօրութաները արածելուս ատեն՝ յարձակող առիւծներու կամ արջերու բերնէն, ոչխարները կորզած ժամանակս աղասից զիս, այս Փղշտացիէն նաեւ կ'աղատէ»։ Այն ժամանակ Սաւուղ ըսաւ Դաւիթի. «Գնա՛, Աստուած քեզի հետ ըլլայ»։ Դաւիթ առաւ իր ցուսը և հինգ կտոր ողորկ քար դնելով հովուական մախաղեն մէջ, պարսատիկը ձեռքն առաւ և սկսաւ դիմել դէպի Փղշտացին։

Երբ Փղշտացին Դաւիթը տեսաւ այսպէս զինուած, արհամարհանքով մը ըսաւ. «Միթէ ես շո՛ւն եմ որ ցուպով և քարով վրաս կու դաս, մօտ եկուր որ յօշոտեմ քեզ և մարմինդ երկինքի թըռչուններուն և երկրիս գաղաններուն կերակուր ընեմ»։ որու փոխարէն պատասխանեց Դաւիթ։

«Դու կուգաս իմ վրաս սրով, նիղակով և վահանով, իսկ ես իսրայելի Աստուածոյ անուամբ՝ զոր դու նախատեցիր։ Աստուած այսօր զքեզ իմ ձեռքս կը յանձնէ որպէս զի ամէնքը ճանչնան իսրայելի Աստուածը, և հասկնան թէ փրկութիւնը սրով և գեղարդով միայն չըլլար»։ Այն ատեն Գողիաթսկսաւ յառաջ գալ Դաւիթի վրայ յարձակելու, Դաւիթ ալ անոր դէմ ելնելով մախաղէն քար մը հանեց դրաւ պարսատիկին մէջ և նետեց ուղղակի անոր ճա-



կատին. քարը ճակատին գալով՝ հսկան գետին փըռուեցաւ երեսի վրայ։ Դաւիթ ձեռքը սուր չունէր, ուստի վազեց Փղշտացւոյն վրայ, հանեց անոր մէջ քին սուրը և անով հսկային զլուխը կարեց։

Երբ Փղշտացիք տեսան որ իրենց գիւցազնը ինկաւ, փախսան. իսկ իսրայելացիք սկսան ղանոնք հալածել մինչև իրենց քաղաքին դռները։

Ա Ռ Ա Կ Ն Ե Ր

ԺԱ.

60.—Կ Ա Ր Մ Ի Ր Ի Ն Զ Ո Ր Ը

«Տակը բորբոս

Վըրան փիլու».

Հին առակ է բնակավայրի,

Որ շատերուն կը յարմարի:

Երկու ընկերք մի քաղաքի մէջ ծընած,

Ի միասին մի գըպղատուն կարդացած,

Երբոր մեծցան այլ և այլ կողմ գնացին,

Որ աշխատին և ապրուստի ճար նային:

Հայոց արուեստ սովորական,

Եղան սոքա վաճառական:

Շատ չըքչեց սոցանէ մին, - բաղդն յաջող, —

Վաստըկեցաւ կարճ միջոցի, թէ ոչ փող,

Այլ մեծ անուն, համբաւ վարք.

Ի՞ւ առաւ պարտքի շատ ապրանք.

Իսկ միւսը ո՞ր կողմ գընաց,

Միշտ պատ գըտաւ իւր դիմաց:

Աստանդական պըտըտելով շատ քաղաք,

Միշտ փընտուելով վաստակի դուռ կամ հընարք,

Եկաւ հասաւ այն տեղ՝ ուր որ իւր ընկեր

Իբր մեծանուն վաճառական կը դարձնէր

Մեծ գործեր:

Զարմացաւ նա ի սկըզբան,

Բարե ասաց բարեկամին.

Նա՝ լըսելով ճայն ընկերին,

Թողլով հաշիւըն կիսկատար:

Բարով, կըրենեց, առաքեցար.

Այս ինչ գալուստ յանկարծակի,

Շատ մեծ պատիւ արիր ինծի:

Կերակուրի ժամանակ է

Ասաց, պէտք է ճաշելու.

Նիստ հըրամէ:

Նըստան երկուք քովէ քով:

Ծառայք, պատրաստ ըսպասարկու,

Բիւր բարեօք լըցին

Սեղան հարուստին:

Երբոր ճաշին վերջն հասաւ,

Երկըննալով տանտէրն առաւ

Բարձր ամանէն մի մեծ խընձոր,

Գոյնը կարմիր, տեսքըն աղուոր.

Զոր կըտրելով երկու բաժին,

Դըտաւ փրտտած բոլորովին:

Այն ժամանակը դարձած

Բարեկամին զայս ասաց.

Այս խընձորիս է շատ նըման

Փայլուն վիճակը մարդկութեան.

Դըրսէն նայողը կարծէ մի բան,

Զի գիտեր որ շատ որդեր մէջը կը վըստան:

Քանի մ'օրէն մեր խանութպան,

Կանչուեցաւ ի դատարան,

Բողոք կար վըրան,

Պարտքերուն փոխան:

Խանութ, տուն աճուրդով,

Ծախուեցան աժան գնով:

Եթէ որ փող վաստըկելու

Համար՝ պէտք է ճարտարութիւն, —

Որ չի պակսիր մեր Հայերուն, —  
Այլ վաստըկածն չըցըրուելու,  
Դըրամն շահով ման բերելու,  
Պէտք է մեծ խելք և արթնութիւն,  
Որ կը պակսի խիստ շատերուն:  
Մեր Հայ աղբարք եթէ որ  
Վաստըկածները բոլոր  
Խելքով ի շահ գործածէին,  
Այժմ նոքա շատ աղգերու  
Կը լինէին նախանձարկու:  
Այլ, տւաղ, շըռայլութիւն  
Մուխեր մարեց մեզմէ շատին:  
Թող տայ Աստուած մնացողներուն  
Խընայութիւն, ըզգաստութիւն  
Որ չէն պահեն միշտ իրենց տուն:

(Հ. Պ. Ա. Պ.)

### ԲՈՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

թ.

### 61.—ԳՈՐԾԻ ՄԸ ԴԺՈՒԱՐՈՒԹԵՆՔՆ ՄԻ ՅՈՒՍԱՀԱՏԻՔ

Մաքրուհի՝ իր մամին տիկին Մարիամի գուլ-  
պայ հիւսելը տեսնելով, շատ կը փափաքէր որ ինք  
ալ սովի. վերջապէս մամը՝ որ մը գուլպայ մը

սկսաւ և տուաւ Մաքրուհիին որ շարունակէ, բայց  
որովհետեւ Մաքրուհի վար-  
ժուած չէր հիւսելու, շատ ան-  
գամ թելը ասեղին վրայէն  
կը փախցնէր և այս բանէն  
շատ նեղուելով, միշտ կը գան-  
գատէր իր այս աշխատութեան  
վրայ ։ Վերջապէս անդամ մը,  
ա՛լ համբերութիւնը հատնելով,  
մէկդի նետեց գուլպան և ա-  
սեղները և կէս մը լալով սկը-  
սաւ տրանջալ «այս ի՞նչ գժուար բան է եղեր,  
ես այս չպիտի կրնամ շինել»։

— Դիտեմ որ գիւրին չէ նոր սկսողի համար՝  
աղջիկա, ըսաւ մամը, սակայն անդամ մը որ սոր-  
վիս՝ բնաւ գժուար չպիտի գայ քեղի։

— Եատ աղէկ, սիրելի մամիկս, պատասխա-  
նեց Մաքրուհի, սակայն աս գուլպան չեմ ուզեր  
հիւսել, որովհետեւ շատ մեծ է, և երկա՞ր ժա-  
մանակ պէտք է զայն լմնցնելու համար։

Տիկին Մարիամ քովը կանչելով Մաքրուհին,  
ցոյց տուաւ անոր թէ, ինչպէս բռնելու է ասեղ-  
ները և ինչպէս հիւսելու է որ թելերը չփախչին,  
ասկէ զատ աղւոր խրատ մըն ալ տուաւ Մաքրու-  
հիին, որ առ հասարակ ամէն տղոց օդտակար  
կրնայ ըլլալ։

— Մաքրուհի, աղջիկա, ըսաւ տիկին Մարիամ,



իրաւ գուլպայ հիւսելը շատ դիւրին բան չէ, սաւ կայն աշխարհիս մէջ ամէն մեզի օգտակար եղած բաները առանց աշխատովթեան չեն ստացուիր ։ Մտածէ՛ անգամ մը թէ ի՞նչ կ'ըլլար, եթէ ատաղւ ձագործը չսորվէր իր արհեստը՝ ըսելով թէ դըժուար է, այն ատեն ոչ դուռ պիտի ունենայինք և ոչ պատուհան։ Եթէ որմնադիրն ալ այնպէս ընէր, ո՞վ պիտի շինէր մեր տան պատերը։ Դարձեալ եթէ հացադործն այնպէս ըսէր, ո՞վ մեզի հաց պիտի շինէր որ ուտէինք։ Վերջապէս եթէ քու հայրիկդ ալ այնպէս ըսէր ու ստակ չշահէր, ինչպէ՞ս պիտի ապրէինք մենք։ Ուստի գործին գժուարովթենէն մի՛ յուսահատիր, այլ ուժ ա՛ռ և յարատեւէ, այն ատեն ուզածդ կրնաս ընել։

Դիտցի՛ր գարձեալ որ, ո և իցէ բան մը սովորելու համար պէտք է հաստատուն կամք ունենալ։ — Այո՛, աղջիկս, հաստատուն կամք մը հրաշքներ կը գործէ։ Հաստատուն կամքն է որ նաւ և շոգենաւ հնարեց և ծովով զատուած հեռաւոր երկիրներ իրարու մօտեցուց, ինչպէս նաև հնարեց շոգեկառը՝ որնոր քաղաքները իրարու հետ հաղորդակցութեան դրաւ։ Հեռագրի դիւտը դտաւ և հեռաւորութիւն բառը գրեթէ նշանակութիւն չունեցաւ այլ ևս։ Վերջապէս որ մէկը ըսեմ. ուստի դու ալ եթէ հաստատուն կամք ունենաս՝ չէ թէ միայն գուլպայ հիւսել՝ այլ շատ աւելի գժուարին բաներ կրնաս գլուխ հանել։

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ


ԺԲ.

### 62.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Գ. մասին)

#### ՍՑԱԿԻՈՐՆԵՐ

Այս անգամ ալ մեր դասին նիւթը պիտի ըլլայ ուրիշ սննաւոր կենդանի մը որ է փիղ։ Այս յաղթանդամ անսառունը թանձր մորթ մը ունի որ գրեթէ բոլորովին լերկ է, ականջները այլանդակ, աչուըները շատ փոքր են, ունի երկու տեսակ ակռաներ, մէկը՝ աղօրին որք չեն երենար, իսկ միւսն՝ մեատամունք որոնք պատիճին երկու կողմէն դուրս ցցուած են և կը կոչուին նաև։ Փղոսկր։ Փիղին վրիժակները այսինքն փղոսկրները, երբեմն մինչև երեք մէդր երկայն



կ'ըլլան և կը կշռեն մօտ յիսուն քիլօ։ Պատիճը որ է քիթին շարունակութիւնը, ճակատէն կը սկսի և աղեղնաձև մինչև գետին կը հասնի և որ կը ծառայէ իրեն ձեռքի տեղ։

Երկու տեսակ փիղեր կը գտնուին, մէկը կը կոչուի չնդկային, միւսը Ափրիկեան փիղ. ասոնք շատ քիչ կը տարրերին իրարմէ։ Ափրիկեան փիղի բարձրութիւնն է հինգ մէդր, պատիճը երկուքուկէս մէդր և ծանրութիւնը 4000 քիլոկրամ։ սա վայրենի է և դժուարաւ կ'ընտելանայ։ իսկ չնդկային փիղը թէպէտե Ափրիկեանէն

Գողքը է, սակայն ընտանի, խորագէտ և իմաստուն աշնասուն մըն է: Այն աստիճան զօրաւոր է այս կենդանին որ իր վրայ հազար քիլոկրամ բեռ ունենալով, ութսուն քիլօմէտր տեղ ճամբայ կ'ընէ առանց լինասուելով:

Փիղերը ազատութեան մէջ երեք հարիւր և մինչեւ չորս հարիւր տարի կ'ապրին, էդ փիղը բովանդակ կենացը մէջ քառասուն ձագ կը բերէ, ասոնք ցամաքին վրայ գանուած ամէնէն մնձ կենդանիներն մն. երբ երկրէ երկիր գաղթն, էդ փիղերը իրենց պատիճով կը փոխադրեն ձագերին: Փիղերը մարդուս շատ օգտակար կենդանիներ են, հին ազգերը ասոնցմով կը պատերազմէն, ինչպէս կը լիշտատակեն մեր տոհմային մատենագիրներէն ոմանք: Այժմ անգիտական Հնդկաստանի մէջ արու և էդ փիղերը անթիւ օգուտներ ունին, ասոնցմէ ոմանք ոսկիաւ պատ ծիրանիներով զարդարուած՝ կը պաշտուին հնդկական տաճարներուն մէջ, որոնց պաշտօնեայները պուտայական ուաբունիներ են: Ռոբիներ ի Կրուլթա և ի Բէշաւուէր, իրենց գանդաղաշարժ գնացքով կը քաշեն կը տանին մեծամեծ բեռներ: Իրաւցնէ շատ զարմանալի է երբ կը տեսնենք որ ամէնէն յաղթանդամ և գաղանարարոյ կենդանիներ, հլու բեռնակրի մը պէս կը հսազանդին իրենց առաջնորդին և քաղաքներու մէջ ամենալնտել կերպով կ'աշխատին: Փիղերը Ռանկունի(1) լայնատարած անտառներէն իրենց պատիճով յաղթահասակ ծառեր կը շալկեն, կը բերեն զանոնք դէպ իրառւաստի գետն, և հոն գետին մէջ մտնելով, կը թողուն ծառերը ջուրին երեաը և իրենց պատիճով առաջ կը մզեն զանոնք դէպ ի որոշեալ տեղն: Երբ ծառը շատ ծանր ըլլայ և մէկ փիղ առանձին չկարենայ բերել զայն, այն ատեն

(1) Անզիւական Հնդկաչինի մէջ իրառւատի զետարերանին մօտ սոորին Պիրմանիոյ մայրաքաղաքն է և ունի 235,000 բնակիչ:

ուրիշ փիղ մը, տեսնելով ընկերոջը անկարողութիւնը, կուգայ կ'օգնէ անոր, և երկուքը միասին բռնելով ծառին երկու ծայրէն՝ կը տանին սահմանուած տեղը:

Օրուան մէջ երբ աշխատաւորաց համար ճաշի զանգակ զարնեն, այն անբան աշխատաւորք այլ, խիրոյն իրենք իրենց կը դադրին աշխատութենէն, կը սկսին կերակուր ուտել, ջուրի մէջ չուք տեղ մը հանգիստ առնել: Աշխատութեան սկսելու զանդակը հնչելուն պէս աշխուժութեամբ իւրաքանչիւրը կը դիմէ իր գործին, մէկը իր բերած ծառերը լաւ մը կը կարգաւորէ, ուրիշներ զիրենք ինամողները վրանին առած կը մանան գետ կ'երթան անտառներէն ծառեր բերելու ևայլն:

**Ճարցարան.** — Ի՞նչ տեսակ կենդանի է փիղը. — Նկարագրէ՞ անոր մարմինին արտաքին երեւոյները. — Քանի՞ տեսակ փիղ կայ և մինչեւ բանի՞ տարի կ'ապրին անոնք. — Պատմէ՞ անոնց օգտակարութիւնը. — Օրինակ մը տուր անոնց սրամտութենէն՝ վերջին պատմութիւնը կրկնելով:

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

Ժ.

### 63. — ԹԷՅ

Վաճառատունները ծախուած թէյը՝ Զինու կամ Ճարոնի բարեխառն մասերուն մէջ աճող, մշտադալար թուփի մը խորոված տերեւներն են:

Այս բոյսը եթէ ինքնիրեն թողուի, մինչեւ 7—8  
մեդր կրնայ բարձրանալ, բայց  
չեն թողուր որ շատ երկարի,  
այլ միշտ դագամթէն կը կարեն  
որով նոր սատեր կ'արձակուին  
քովերէն։ Ասոնք քիչ յետոյ կը  
զարդարուին մանր ու թարմ տե-  
րեւներով, որոնք աւելի յարգի  
են քան խոշորները և ընտիր տեսակ թէյ կ'ըլլան։  
Երբ բոյսը չորս տարեկան ըլլայ՝ այն ատեն  
կը սկսին տերեւները քաղել, և այս ալ՝ տարին  
երկու անդամ՝ դարնան և աշնան։ Բայց այս տե-  
րեւները գեռ ի վաճառ չելած՝ անոնց վրայ շատ  
դործեր կան ըլլալիք, այսինքն թէ՝ այս տերեւնե-  
րէն թէյը պատրաստելու համար՝ կը լեցնեն զա-  
նոնք բացօթեայ հնոցի վրայ գտնուող տապակնե-  
րուն մէջ և շարունակ կը խառնեն որպէս զի չայ-  
րին։ Տերեւները քանի մը վայրկեանէն կը սկսին  
գալարիլ և ճարճատիլ. այն ատեն  
կ'առնեն զանոնք կրակին վրայէն և կը  
տարածեն սեղաններու վրայ՝ ուր աշ-  
խատաւորները կը ճմլեն և կը գլորեն  
ձեռքերնուն մէջ։ Այս բանը այլ և այլ  
անդամ կրկնելէ ետքը՝ երբ տեսնուի  
թէ այդ տերեւները լաւ մը գալար-  
ուած են իրենք իրենց վրայ և չորցած, ըսել է  
թէ գործողութիւնը աւարտած է։



Սակայն թէյի անուշահոտութիւնը աւելցնելու  
համար, կը խառնեն հետո հոտաւէտ բոյսեր կամ  
նիւթեր, ինչ որ արուեստաւորաց գաղտնիքն է։  
Տերեւներու այս պատրաստութենէն վերջը, կը  
լեցնեն զանոնք տուփերու կամ մնառուկներու մէջ,  
որպէս զի օգին և լոյսին ազդեցութենէն ազատ  
մնան։ Թէյի շատ տեսակներ կան՝ բայց իրենց  
գոյներուն նայելով երկուքի կը բաժնուին, կա-  
նաչ թէյ ու սև թէյ։ Ուր թէյը որ մեր մէջ  
ընդհանրացած տեսակն է, կանաչին չափ ազդու  
չէ, և այս կանաչը արեւելքի ժողովուրդները կը  
գործածեն։

Թէյ ըմպելին՝ սննդարար է և ասոր սնունդը  
կ'ըսուի թէ հաւասար է միսի ջրի մննդեան, կը  
գրգռէ մարսողութեան գործարանը և արեան շրջ-  
ջանին արագութիւն կուտայ։ Յառաջ կը բերէ  
քրտինք և ջղային գրութեան վրայ սուրճէն աւե-  
լի կ'ազդէ։ ամէն տեղ ամենապատուական ըմ-  
պելի մը համարուած է։ բայց որովհետև թէյը  
աղաղ (tanin) կը պարունակէ իր մէջ՝ որն որ պըն-  
դութիւն կու տայ, ուստի սոլորութիւն եղած է  
թէյը շաքարով խմելու։

# ԶԱՆԱԳՈՆ ԴԱՍԵՐ

Դ.

## 64.—ԶԱՅՆԸ

Ամէն ձայն կը գոյանայ միշտ երկու մարմիններու երարու զարնուելովը . կան այնպիսի մարմիններ զորս եթէ քիչ մը շփենք կամ բախենք՝ նոյն խոկ ամենաթեթեւ կերպով, ձայն կը համեն . ինչպէս այս գաւաթը, առ մետաղեայ կափարիչը և սա լարուած ջութակի աղիքը, որոնց կ'ըսենք հնչական մարմիններ :

— Մբատ, մօտեցի՛ր ինծի, տե՛ս՝ գաւաղանիկով մը կը զարնեմ այս գաւաթին եղերքին, որն որ կուտայ յստակ և ուժով ձայն մը : Մատդ վրան դիր, ի՞նչ պատահեցաւ :

— Պարոն, ձայնը անհետացաւ :

— Այո, բայց մատիդտակ ի՞նչ զգացիր : Ուշադրութիւն, նորէն պիտի սկսիմ :



— Ահ պարոն, կը զգամ որ գաւաթը կը թրթռայ ձայնին հնչած ատեն . երբ թրթռալը կը կեցնեմ՝ ձայնը կը դադրի :

— Շա'տ լաւ, ուրեմն՝ ամէնքդ ալ լաւ մտիկ ըրէ՛ք, պէտք է գիտնալ թէ այդ թրթռումներն են որ ձայնը կ'արտադրեն : Բայց պիտի ըսէք թէ . — «Գաւաթը մեր ականջին չդպչիր, ի՞նչպէս կրնանք լսել անոր թրթռումը» : — Այս հարցման փոխարէն պիտի ըսեմ ձեզի թէ,


այդ թրթռումները կ'անցնին օդին մասնիկներուն և կը ձեւացնեն անոր մէջ ձայնական ալիքներ, նման այն շրջանակաձեւ ալիքներուն՝ որոնք կը կազմուին երբ քար մը նետենք աւաղանի մը կամ հանդարտ ծովին մէջ . ուստի այս ձայնական ալիքները կը փոխադրեն թրթռումը ամէն կողմ, օդին մէջ, և կը հասնին մինչև մեր ականջին ներքին կողմը :

Ձայնը՝ պարապութեան մէջ՝ այսինքն օդ չեղած տեղը չի փոխանցիր, օրինակի համար, եթէ առնենք ապակեայ պարապ գունա մը և անոր մէջ դերձանով կախնենք փոքր զանգակ մը, և երբ օդահան մեքենայով գունախն մէջի օդը պարպելէ վերջը շարժենք անիկայ, կը տեսնենք միայն զանգակին շարժիլը, բայց անոր ձայնը չենք լսեր :

Եթէ այս զրուցածներուս մէջ կայ մաս մը զոր չէք հասկցած, հարցուցէք որ կրկին բացատրեմ : Դու Վահան, ամէն ինչ աղէկ մը հասկցա՞ր :

— Բաւական աղէկ, միայն թէ պարոն ուսուցիչ՝ եթէ կը ներէք բան մը հարցնեմ . երբ հրացան մը արձակեն՝ սոսկալի ուժով ձայն մը առաջ կուգայ, բայց սակայն այս գործին մէջ իրարու զարնող մարմիններ չկան և ոչ ալ անոնցմէ գոյացած թրթռումներ :

— Այո՛, տղաս, կայ և այդ ալ օդն է որ կը թրթռայ : Վասոդը կրակ առնելով կը գոյացնէ մեծ քանակութեամբ կազ մը, որ չի կրնալով հրացանին փողէն զատ ուրիշ տեղէ մը փախչիլ, կարգէ դուրս ուժով մը դուրս կ'ելլայ անկից . այս կազն է որ իր զօդութեամբը կը



զարնուի օդին և կը շարժէ զայն, ուսկից, ինչպէս որ սովորեցաք, յառաջ կուգայ բրոռումը և որմէ յետոյ ձայնը:

Լոյսին պէս, ձայնն ալ կը ցողանայ հաստատուն մարմնոյ մը կամ հեղուկի մը վրայ և կը սատոստէ (ցատկելով առաջ կ'երթայ) լոյսին նման։ Ասոր համար է որ երբ դիրքը կամ տեղը յարմարի, արձակուած ձայն մը կը րկին անդամ կրնայ լսուիլ և որուն կ'ըսենք արձագանք, արձագանգը ընդհանրապէս կը պատահի՝ երբ պատի մը առջև գտնուինք, ջրամբարի մը մէջ պոռանք, ևայլն։ Երբ այսպիսի դիրքերու մէջ գտնուած ատեննիս բարձրաձայն խօսինք, նաև կը լսենք բուն մեր ձայնը, յետոյ այս ձայնը կը տարածուի, կը զարնուի արգելք եղող առարկային և ետ դառնալով անկէ կուգայ մինչև մեր ականջը, որով դարձեալ մենք կը լսենք զայն։ Ասիկայ պարզ արձագանգն է, բայց կ'ըլլայ նաև կրկին, ևրեկին, ևայլն։ Միլանի մօտ Սիմօնէթթա դղեակին մէջ կը գտնուի արձագանգի տեղ մը, որ չուրջ քառասուն անդամ կը կրկնէ արձակուած ձայնը։

## ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿՆԵՐ

Զ.

### 65.—ՌՈԹԸՐԹ ՖՈՒԼԹԸՆ

Ռոպլիթ Թուլթըն՝ Ամերիկայի Բէնսիլվանիոյ նահանգին Լիթըլ-Պրիթէյն կոչուած դիւղաքաղաքին մէջ ձնաւ 1765ին։ Իռլանտացի դաղթական-


ներէն շատ աղքատ ընտանիքի մը դաւակ էր նա։ պղտիկ դպրոցի մը մէջ մի միայն կարդալ դրել սորվելէն վերջը՝ քաղաքին մէջ ուկերիչի մը քով իրը աշակերտ դիուեցաւ, յետոյ գնաց Անգլիա, ուր իր փափարով սկսաւ մեքենագիտութիւն ուսանիլ։ Այն ատենէն սկսեալ ետեւէ եղաւ դիւտեր ընելու և անդադար կ'աշխատէր։ Անգլիական կառավարութիւնը և ժողովուրդը հաղիւ ուշադրութիւն մը կ'ընէին իւր այս գիւտերուն։ Թուլթըն՝ յուսալով աւելի լաւ ընդունելութիւն և քաջալերութիւն մը գտնել Թրանսայի մէջ՝ անցաւ Մանչի նեղուցը 1796ին և հասաւ Բարիդ։

Հոն Փրանսական կառավարութեան առաջարկեց շատ մը ծովային գիւտեր, ինչպէս՝ թորփիլներ, ընդծովեայ չոգեմակոյկներ և լն. նոյն իսկ Սէն գետին վրայ չոգենաւի մը փորձն ալ ըրաւ։ Մեծն նավուլէոնի յաղթանակներուն ատենն էր որ կը պատահէր ասիկայ. ամբողջ Թրանսա կայսեր վրայ սեւեռած էր իր աշքը։ Անոնք անդամ որ Սէն գետին փորձին ականատես եղած էին՝ քիչ ատենէն մոռցան զինքը։

Թուլթըն վշտացած անոնց այս անտարբերութենէն, թողուց Թրանսան և վերադարձաւ Ամերիկա։ Նիւ Եօրք համնելուն, անմիջապէս ձեռնարկեց նոր նաւի մը ջինութեան, զոր յետ աւարտման Գլէրմոնն անուանեց։ Բայց փոխանակ այն քաջալերութեան զոր իւր հայրենակիցներուն քով

կը յուսար գտնել, անոնցմէ մի միայն անվստահութիւն և չարակամութիւն տեսաւ : Նիւ Եօրքի մէջ ամէնքը ֆուլրընի խենդութիւննը անուամբ կը խօսէին իր նաւուն վրայ :

Վերջապէս հասաւ փորձի համար որոշուած օրը : Գլէրմոնը ջուր իջուցին և արիասիրտ մերենավարը անոր մէջ մտաւ . անդին՝ տղէտ ամբու



առանց դժուարութեան գետին արագ հոսանքին հակառակ սկսաւ քալել : Անոնք որ սկիզբէն չէին հաւատացած այս դործին, իրենց խնդալները անմիջապէս դադրեցուցին : Խնդիրը ալ աւելի ուրիշ գոյն մը առաւ երբ կաթսան բոլորովին տաքնալով, շողենաւը սկսաւ քալել այնպիսի արագութեամբ մը որ ժամը երկու մղոնի կը մօտենար : Այն ատեն բոլոր հանդիսականները իրենց ծափահարութիւններով օդը թնդացուցին :

Տեսէք, տղաքս, որքա՞ն ծաղրելի է երբ մարդ մը կը խնդայ իր չգիտցածին վրայ . ասկից զատ՝ մարդ այսպէսով չարութիւն մալ դործած կ'ըլլայ:

Պէտք չէ երբէք յուսահատեցնել մէկը որ իր նըմաններուն օգտակար ըլլալու համար փորձեր կ'ընէ և կ'աշխատի մարդոց յառաջադիմութեան դործին :

### ԸՆԹԵՐՑՄՈՒՆՔ

Ա. Ռ. Ո. Պ. Զ. Ա. Պ. Ա. Հ. Ո. Ի. Թ. Ե. Ա. Ա. Վ. Բ. Յ.

Գ.

### 66.—ԽՈՐՏԻԿ, ԸՄՊԵԼԻՔ, ԾԽԱԽՈՏ

ԽՈՐՏԻԿ . — «Ապրելու համար պէտք է ուտել» կ'ըսէ ծանօթ առածը, ուսափ գիտնալու է թէ՝ մարդ պէտք է ուտէ ապրելու համար, և ոչ թէ ապրի ուտելու համար : Ժուժկալութիւնը սննդառութեան նկատմամբ առաջին պայմանն է : Շատ ուտողը աղէկ չկրնար մարսել . տկար մարսողութիւնները ստամոքսը կը խանդարեն և ծանր հիւանդութեանց սկսելուն պատճառ կ'ըլլան : Մարդո տղայութենէ պէտք է վարժուի միայն հաշերու ժամանակ ուտել . ձմեռը օրը երեք ճաշ, իսկ ամառը երբ օրերը երկայն են՝ չորս ճաշ բաւական է . ո և իցէ տղու : Զարիանաներուն համար՝ օրը երկու ճաշ բաւական է, իսկ առողջ և զօրաւոր մարդերու՝ քսանեւչորպ ժամը անգամ մը ճաշ բաւական կրնայ ըլլալ :

Լաւ կերակուրները ամէնէն պարզերն են, լաւագոյն կ'ըլլան դարձեալ՝ եթէ շատ քիչ համեմուած ըլլան : Լաւ սննդառութիւն մը ո՛չ մաեղէնով կ'ըլլայ միայն և

ոչ ալ բանջարեղինով, միս և բանջարեղէն պէտք է փոփոխակի և իրարու խառնուած ըլլան:



Վանեցէ՛ք ձեր սեղանէն թթու պըտուղները, և գիտցէ՛ք որ ամէնէն հասուններն ալ կրնան ստամոքսի և փորի վնասել: Միսերը, բանջարեղէնները և խոտեղէնները աղէկ եփած ըլլալու են դիւրին մարտուելու համար:

Կերակուրները կլլեկ առաջ պէտք է աղէկ ծամուին և թուքով թրջուին:

ՀՄՊԵԼԻԹ. — Գրգորչ ըմպելիքները աղոց համար պատրաստուած չեն. սուրճը, գինին, գարեջուրը, մանաւանդ զօրաւոր և ուժով ըմպելիքները միշտ վնասակար են աղոց և պատանիներուն: Անոր համար տղոք պէտք չէ բնաւ խմեն զանոնք, այլ միայն եթէ հարկ ըլլայ բժշկին պատուէրովը: Աղէկ և պաղջուրը ամէն ըմպելիքներուն լաւագոյնն է:

ԾԽԱԽՈՏ. — Այն տղաքները և պատանիները որ իրենց առողջութիւնը կը սիրեն, և իրենց մարմինը առողջ պահելու համար պէտք եղածը կը կատարեն, բացարձակաւ պէս պէտք է հեռու կենան ծխախոտի գործածութենէ: Միսեր՝ վնասակար է և շատ անգամ յոյժ վնասակար՝ նաև չափանասներուն համար, իսկ պատանիներուն համար բոլորովին թոյն է: Միսախոտը՝ ոչ միայն կը սեցնէ և կը փնացնէ ակուսները՝ այլ և անմարսողութիւն կը պատճառէ. անոր մուխը՝ գլխու պտոյտ և տեսակ մը գինովութիւն առաջ բերելէ ի դատ, կը գրգոէ շնչափողը և կործքի հիւանդութեանց կը պատրաստէ: Դարձեալ ծխախոտի գործածութիւն՝ կ'արգիլէ թէ մարմնոյ աճումը և թէ մտաւոր յատկութեանց զարգացումը:

Այն անձերը որոնք չափազանց ծխելու սովորութիւն ունին, իրենց ճաշակելիքին և հոտոտելիքին ուժուացուցած կ'ըլան: անոնց տեսանելիքը նաև չատ անգամ կը պղտորի, ձեռքը կը դողայ, յիշողութիւնը կը նըւազի և տեսակ մը դանդաղութիւն կամ թուլութիւն կու գայ իրենց մարմնոյն վրայ, ինչ որ յաճախ տեսնուած է չատ ծխողներուն քով:

## ԲԱՐՈՅԵԼԿԱՆ ԳՈՍԵՐ

Ճ.

## 67. — ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Մեծն Ֆրետերիկ՝ Բրուսիոյ թագաւորը, օր մը զանգակը զարկաւ որ ծառան գայ, բայց եկող չըլլալով՝ տեղէն ելաւ, բացաւ այն դուռը ուր սովորաբար ծառան կը սպասէր, տեսաւ որ անիշկայ բազմոցի մը վրայ քնացեր էր: Երբ քովը մօտեցաւ որ զայն արթնցնէ, դիտեց որ անոր գըրպանէն դուրս նամակի կամ տոմսակի մը ծայր կախուած է: Ուզեց հասկնալ անոր մէջ ինչ գըրուած ըլլալը, ուստի կամաց մը առաւ այն թուղթը և կարդալով տեսաւ որ ծառային մօրմէն եւ կած նամակ մըն էր այն: Մայրը՝ այս նամակով չորհակալութիւն կը յայտնէր իր զաւկին՝ որ իր

ամսականին մեծ մասը իրեն զրկած էր օգնելու համար, և կ'աղօթէր որ Աստուած օրհնէ իր զաւակը ծնողասիրութեանը համար: Թագաւորը իր սենեակը մտնալով՝ քսակիկ մը դրամ առաւ և բերաւ կամացուկ մը ծառային դրպանը դրաւ նամակին հետ մէկտեղ:

Նորէն իր սենեակը դառնալով, այնպէս ուժով հնչեցուց զանգակը՝ որ ծառան իսկոյն արթըննալով տիրոջը քով վազեց: «Ո՞րքան ծանր է եղեր քունդ» ըսաւ թագաւորը: Ծառան սկսաւ ներողութիւն խնդրել և իւր շփոթութեանը մէջ՝ ձեռքը դրպանը տանելով՝ քսակով դրամը ձեռքին եկաւ: Ապշելով դուրս հանեց զայն, երեսը գեղնեցաւ, և չկրնալով բառ մը խօսիլ սկսաւ թագաւորին նայիլ ու լալ: «Ի՞նչ կայ, ի՞նչ եղար» հարցուց թագաւորը: Ծառան թագաւորին ոտքը եյնալով, «Ահ, Տէր իմ» ըսաւ, «մէկը տունս փրլցընել ուզեր է, չեմ գիտեր ի՞նչ կերպով այս դրամը դրպանիս մէջ մտեր է»:

«Բարեկամ» ըսաւ Թրետերիկ, «Աստուած շատ անդամ քուներնուս մէջ մեղ բարիք կ'ուզարկէ. այդ ստակը մօրդ զրկէ, իմ կողմէս ալ բարեւ դրէ, և ապահովէ զի՞նքը որ երկոքնուդ ալ խնամք պիտի տանիմ»:

Այսպէսով Մեծն Թրետերիկ վարձատրեց իր ծառան՝ որ հայրենի տունը կը յիշէր միշտ:

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԺԳ.


## 68.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ս Ս Ն Պ.

Թ Ռ Զ Ո Ւ Խ Ն Ե Ր

Թուչունները ողնայարաւոր կենդանեաց երկրորդ դասը կը կազմին, արիւննին կարմիր է և տաք, չնչառութիւննին թոքերով կը կատարեն, իրենց մարմինը փետուրով ծածկուած է, ձուածին են՝ այսինքն հաւկիթներ կ'ածեն և թուխափ նստելով ձագեր կը հանեն:

Թուչունները մարմնոյ կազմութեամբ իրարու կը նըմանին՝ թէեւ մեծեր ու փոքրեր կամ անոնց մէջ. իրենց վերին անդամնները թոփչի կամ թեւի փոխուած են, ակռաններ չունին բայց ծամելիքի տեղ երկայն եղջերեայ զօրաւոր երկու կառոց ունին, որուն ստորին մասը գանկին հետ ամրացած չէ: Թուչուններու կմախսքը ստնաւոր կենդանիններու կմախսքին շատ կը նմանի և փոխանակ ասոնց պէս մէկ ստամոքս ունինալու՝ երեք առանձին ստամոքս ունին, որոնք կը կոչուին խածի, նախասաւամուս և բարենիկ: Հատակեր թուչուններուն ստամոքսը շատ զօրաւոր կ'ըլլայ՝ այնպէս որ կարող են ամէնէն կարծր մարմինն ալ մարսել. ինչպէս ապակի, երկաթ, քար, որոնց մէ ստամոքսնին ամեննեւին չմնասուիր:



Ա. Խածի (գուրսագ)


Բ. Նախասաւամուս

Գ. Բարենիկ (քաշլող)

Դ. Լեարդ

Սանաւորներուն պէս՝ թռչուններն ալ ունին չնչափող մը, որ կը մտնէ թռքերուն մէջ բազմաթիւ ճիւղաւորութեամբ։ Այս ճիւղաւորութեան մէկ մասը, կ'երթայ կը բացուի իրենց բովանդակ մարմնոյն դատարկ խորշերուն մէջ։ Շնչառութեան ժամանակ օդը կը մտնէ այս ամէն խոռոշներուն՝ նոյն խակ ոսկորներուն և փետուրներուն փողերուն մէջ։ Երբ թռչուններն ուզեն օդին մէջ բարձրանալ, իրենց մարմնէն դուրս կ'արտաքսն օդը և այսպէս թեթեւնալով կը բարձրանան օդին մէջ։ Երբ կ'ուզեն վար իջնել, վերը յիշուած դատարկ խորշերը նաև օդով կը լեցնեն և ծանրանալով կը սկսին վար իջնել։

Թռչուններուն՝ ինչպէս հաւուն ելն։ հաւկիթը գուրսի կողմէն կրային նիւթէ պատեան մը ունի, որուն ներքին երեսին վրայ կը գտնուի սպիտակ նուրբը մաշկ մը։ Այս մաշկին մէջ ամիսփուած է ջրային մարմին մը, որ կը կոչուի սպիտակուց, ասոր կեդրոնը կը գտնուի դեղնուցը, ուսկից թուխու ատեն ձագերը կը ձեւանան։ Նորածին ձագն երբ կ'սկսի կազմաւորիլ, նախ և առաջ իր սընունդը կ'առնէ սպիտակուցէն, յետոյ դեղնուցով կը մանի և կատարեալ կերպով կազմուելէ ետքը, կը կոտրէ պատեանը իր կտուցով և գլուխը դուրս կը հանէ։



Թռչուններուն մէկ մասը կայոււն են և միւսն անկայուն կամ գաղթական։ Գաղթական թըռչունները՝ գարնան եղանակին իրենց ծնած երկիրը վերադառնալու ատեն, առանց սխալու ծնած ու մնծցած բոյներնին կը գտնեն։ այս առթիւ գրուած դէպք մը պատմեմ ձեզի և տեսէք որքա՞ն զարմանալի է։

Գաղղիացի թռչնասէր մը, իր տանը մէջ նորածին ծիծեռնակին ոտքին կը կապէ պղտի մագաղաթ մը վրան գրելով։ «Այս ծիծեռնակը հոս (Զուլցերի) ծնաւ»։ Կը մեծնայ ծիծեռնակը, ժամանակը գալով կը գաղթէ լիբանանու կողմերը։ Յաջորդ տարին նոյն ծիծեռնակը նորէն Զուլցերիս կը դառնայ։ Գաղղիացին կը վնատէ թռչունը՝ կը գտնէ զայն և կը տեսնէ թէ ոտքին կապած էին ուրիշ թուղթ մ'ալ, ուր գրուած էր — «Հոս ալ (ի լիբանան) իր բոյնը դրաւ»։

**Հարցարան.** — Ի՞նչ տեսակ կազմութիւն ունին թռչունները և ինչպէս են անոնց ներքին զործարանները։ — Օդին մէջ բարձրանալու կամ իջնալու բնական միջոցնին որո՞նք են։ — Խօսէ՛ հաւկիթին արտաքին և ներքին կազմուած բին վրայ։ — Դաղթող թռչունները՝ ի՞նչ կ'ընեն իրենց վերադարձին, պատմութիւնը ըլլի՛։

(Շարութակելի)

## Կ Ա Ր Ե Խ Ո Ւ Գ Ի Տ Ե Լ Ի Ք


ԺԱ.

## 69. — Ս Ո Ւ Ր Ճ

Կարեւոր մշակութեան մը առարկան կը համարուի սուրճը։ Սուրճին ծառը՝ որ կը կոչուի սրձենի՛ Արաբիոյ բնիկ ծառերէն մէկն է։ անցեալ գարուն մէջ փոխագրուեցաւ Արեւմուտս և այսօր ի Պաթալիս, Անթիլեան կղզիները, ապա Պրաղիլիս ինչպէս և ուրիշ տեղեր կը մշակեն զայն։

Սրճենին մշտադալար է, մինչեւ 7—8 մէթր կը ըստ բարձրանալ. շատ պտղատու է, տերեւները երկայն և սրածայր են, կը բանայ ճերմակ և անուշահոտ ծաղիկներ, որոնք յետոյ կեռասի նման կարմիր պղտուղներու կը փոխուին։ Իւրաքանչիւր պտղուղ կը պարունակէ երկերկու հունտեր որոնք առուժի լըսուին։ Սուրճը ինչպէս որ գիտէք նախնական պատրաստութիւն մը ունի գործածուելց առաջ. նախ այս հատիկները տապիկելով դլանաձեւ երկաթեայ անօթի մը մէջ, ապա մասնաւոր աղօրիքի կամ մանաւանդ ձեռքի աղօրիքի միջոցով կը փշեն կը փոշիացընեն և յետոյ ջուրի մէջ եռացընելով կը պատրաստեն հանրածանօթ սուրճ ըմպելիքը։

Սուրճը ոչ միայն ախորժելի է այլ նաև մարդուս առողջութեան շատ օդտակար՝ միայն եթէ չափաւոր խմուի։ Տաք եղանակներու և տաք դաւաներու մէջ խմուելիք սուրճը պէտք է շատ թեթեւ եփուի։ Սուրճը երկու յայտնի ազդեցութիւն ունի, մէկը ստամոքսին վրայ՝ որուն մարսողութեան կ'օգնէ, և միւսը ուղեղին վրայ, զոր կը գրգռէ, կը դիւրացնէ մտաւոր աշխատութիւնները և կը



սթափեցնէ մարդը, բայց ասոնկը չափահասներու յատուկ են։

Վաճառականութեան մէջ սուրճի շատ տեսակներ կան, բայց ամէնէն նշանաւորները երկու տեսակ են. մէկն է դեղնորակ՝ ինչպէս Մոքա, Պուրպոն, Սէյլան, Ճավա. իսկ միւս տեսակը կանաչագոյն, ինչպէս Մարթինիք, Կուատալուփ, Հայիթի և Պրազիլ։ Տարուան մէջ առ հասարակ աշխարհիս ամէն կողմէն կ'ելնէ 700 միլիոն քիլոսուրճ. այս գումարէն 300 միլիոնը Պրազիլիս կ'արտադրէ, իսկ մնացեալ 400 միլիոնն ալ Ճավայի, Սումադրայի, Սէյլանի և լն կողմերէն կ'ելնէ։

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Դ Ա Բ Ե Ր

Ե.

## 70.— ՀՈՒՓՍԻՄԷՒՆ ԱՆՈՒԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հոփիփախմէ անուանը տարեւդարձն քանի մը օր առաջ, իր Սրաքսի աղգականուհիէն հետեւեալ նամակը սաացաւ։

Անուշիկ Հոփիփախմէ

«Յանի մը օրէն անուանդ տարեւդարձն է։ Գիտես որ գքեղ ինչ աստիճան կը սիրեմ. բայց աւելի ճիշդ չափակը ըլլար ըսել թէ զիրար որչափ կը սիրենք։ Խընդիրք մը ունիմ քեզի, գիտեմ որ պիտի չմերմես, թէն անոր կատարումը միայն քեզմէ կախում չունի։ Շատ

Կը փափաքիմ որ տարեգարձիդ օրը, մեր տունը գաս և ամբողջ օրը միասին զուարձանանք։ Մայրիկս շատ գովեց այս գաղափարս և ըստ ։ կրնաս ճաշի հրաւիրել այն օրը ընկերուհիդ և միասին ատեն կ'անցնէք։ Ուրեմն, կուգաս այնպէս չէ սիրելիս։ Այն օրուան համար շատ գեղեցիկ անակնկալ մը պատրաստած եմ քեզի, և կը յուսամ որ գոհ պիտի ըլլաս։

«Բարեներս, մայրիկիդ և հայրիկիդ, իմ և ծնողացս կողմանէ։ Յուսամ թէ հրաման պիտի տան քեզի մեր տունը գալու և օր մը ինձի հետ անցնելու համար։

«Համբուրէ՛ իմ կողմանէս եղբայրիկներդ, և շուտ պատասխանէ, մանաւանդ թէ յաջող պատասխան մը տուր։

«Մնաս բարեաւ, կարօտով կը համբուրէ զքեզ

Քոյդ սիրելի Ա.Ր.Ա.Բ.Ս.Ի.Ն»

Հոփիսիմէ՛ շատ ուրախութեամբ ստացաւ Արաքսիի նամակը և վազելով տարաւ զայն մայրիկին և կարդաց։ Մայրիկն ալ յօժարութեամբ հրաման տուաւ իրեն աղդականուհին հրաւէրը ընդունելու։

Բայց աւա՛զ, այնքան անհամրեր սպասուած ժամանակէն օր մը առաջ, սաստիկ ակռայի ցաւ մը Հոփիսիմէի այտը ուռեցուց և զինքը անկողին մանելու սախպեց։

Երբ ցաւը քիչ մը մեղմացաւ, Հոփիսիմէ՛ հետեւեալ նամակը գրեց իր աղդականուհին։

Սիրելի Արաքսի

«Շատ յօժարութեամբ և սիրով պիտի ընդունէի հրաւէրդ՝ որուն համար չորս հակալ եմ քեզի։ Դժբաղդաբար երէկ իրիկուն ակռայի ցաւ մը ունեցայ որ բերնիս մէջը և այտս ուռեցուց՝ այնպէս որ ստիպուած եմ տունը մնալու։ Մայրիկս կը պատուիրէ



ինձի՝ ողջոյններ և չնորհակալութիւններ դրկելու իմ բարի ազգականուհոյս։

«Կը յուսամ որ առողջանալուս պէս շուտով կը տեսնուինք։

«Մնաս բարեաւ անուշիկ Արաքսի Բիւր համբոյրներով քոյդ, ՀՌ.Ի.Փ.Ս.Ի.Մ.է»

Արաքսի շատ վշտացաւ իւր աղդականուհոյն անհանգիստ ըլլալուն լուրը առնելով, և նոյն իսկ հետեւեալ օրը այցելութեան գնաց անոր՝ հետը առնելով իր պատրաստած նուէրը որ էր միայարկ գեղեցիկ տուփ մը, մէջը լցուն զանազան սիրուն փոքրիկ կարասիներով։ Նոյն միջոցին եկաւ նաև Զապէ՛ Հոփիսիմէին բարեկամուհին, ձեռքը գեղեցիկ ծաղկելունջով մը։

Այն ատեն Հոփիսիմէ խնդրեց մայրիկէն որ երկու հիւրերն ալ ճաշի վար դնէ՛ չնայելով իր ակռային ցաւին որ զինքը կը տանջէր և աղուոր օր մը անցուց իր սիրելի բարեկամուհիներուն հետ։

Ա. Պ.Ա.Տ.Մ. Հ.Ի.Ն ՈՒԽԾԻ

Ե.

## 71. — ԴԱՆԻԷԼ ՄԱՐԳԱՐԵ

Նարուգողոնոսոր, Ասորեստանի թագաւորը հրամայեց որ իր երկրին մէջ գտնուած Խորայելացիներէն՝ գեղեցկաղէմ և իրեն ծառայելու ընդունակ պատասխներ ընտրեն և իր արքունեաց

մէջ զանոնք դաստիարակելով, սորվեցնեն անոնց նաև Քաղղէացւոց գիրն ու լեզուն։ Ասոնց մէջ էր Դանիէլ՝ իր երեք ընկերներով։

Աստուած Խորայելի մանկանց՝ հանճար և իւ մաստութիւն տուած էր՝ այնպէս որ թագաւորք ժամանակ մը յետոյ հարցուփորձեր ընելով ասոնց՝ դիտեց թէ, Խորայելացիք տասն անգամ աւելի սրամիտ և իմաստոն են ամէն բանի մէջ, քան թէ իւր պետութեան աստեղագէաներն ու գիտնականները։ Դանիէլ այսպէս արքունիքին մօտ ուսանելով՝ քիչ ժամանակ վերջը երկրին նշանաւոր անձերէն մէկն եղաւ։ Իւր այս բարձր դիրքը զի՞քը չհպարտացուց բնաւ, և այդքան յաջողութիւններով հանդերձ Դանիէլ հաւատարիմ մնաց Աստուծոյ, որն որ զայն վարձատրելու համար եւ բաղ մեկնելու շնորհը պարգեւեց։


Օր մը նարուքողոնսոր երազ մը տեսաւ, որուն վախէն սարսափով արթնցաւ, և տեսնալով որ դէշ տպաւորութիւն մը թողուց իր վրայ այդ երազը, ուզեց իմանալ անոր մեկնութիւնը։ Կանչել տուաւ բոլոր մոգերը, հմայողները ու կախարդները որոնք ըսին թագաւորին։ «Պատմեցէ ք երազնիդ որ մեկնենք»։ Թագաւորը պատասխանեց թէ՝ մոռցած էր իր տեսած երազը և եթէ անոնք չկարենային գտնալ ու մեկնել ամէնքն ալ մահաւամբ պիտի պատմուէին։ Անոնք յայտարարեցին թէ «այդ անկարելի բան է»։ Նարուքողոնսոր

շատ բարկացաւ և հրամայեց որ Բաբելոնի իմաստունները ջարդուին։

Երբ Դանիէլ այս վճիռը իմացաւ, ինդրեց որ իրեն ժամանակ տան, տուն մտաւ և ընկերներուն հետ կ'ազօթէր Աստուծոյ։ Վերջապէս երազին դաղտնիքը տեսիլքին մէջ յայտնուեցաւ Դանիէլի։ Անմիջապէս թագաւորին ներկայանալով խօսեցաւ այսպէս. «Այն դաղտնիքը զոր կը պահանջես իւմաստուններէն, միայն երկինքի Աստուածը կարող է յայտնել և նա կ'իմացնէ քեզ թէ ի'նչ պիտի պատահի ապագային մէջ։ — Ո'վ թագաւոր, դու երազիդ մէջ տեսեր ես մեծ արձան մը որուն գլուխը զուտ ոսկի էր, կուրծքը և բաղուկները արծաթէ, մէջքը և ազգերը պղնձէ, սրունքները երկաթէ, ոտքերուն մէկ մասը նոյնպէս երկաթէ և միւս մասը կաւէ։ Յանկարծ վերէն քար մը ինկաւ, դպաւ արձանին ոտքերուն և փշրեց։ Այն ժամանակ փշրուեցան կաւը, երկաթը, պղնձը, արծաթը, ոսկին և անհետացան։ Իսկ այն քարը լերան չափ մեծցաւ և բոլոր երկիրը լեցուց։ Տեսած երազդ այս է։ Իսկ հիմա մտիկ ըրէ անոր մեկնութիւնը»։

— Դու թագաւորաց թագաւորն ես, դու ես այն ոսկիէ գլուխը. քեզմէ յետոյ ուրիշ թագաւորութիւն մը պիտի գայ, որ ստորնագոյն պիտի ըլլայ, յետոյ երրորդ թագաւորութիւն մը՝ որ պիտի տիրէ բոլոր երկրին։ Չորրորդը՝ երկաթի նման

կարծր պիտի ըլլայ և ամէն բան փշրէ ջարդէ =  
Այն ժամանակ Աստուած երկնքէն նոր թագաւու-  
րութիւն մը պիտի յարուցանէ, որ փշրէ վերջացնէ  
այս բոլոր թագաւորութիւնները, և այն թագա-  
ւորութիւնը յափառեան վերջ չպիտի ունենայ»:



Դանիէլ՝ Նաբուխոդոնոսորի երազը կը մեկնե

Նաբուխոդոնոսոր հիացած ոտք ելաւ և երե-  
սի վրայ իյնալով այսպէս ըստ .

«Յիրաւի ձեր Աստուածն է՝ աստուածոց Աս-  
տուածը, թագաւորաց տէրը և գաղտնիքներու  
յայտնող»: Թագաւորը՝ Դանիէլի աստիճանը բար-  
ձրացուց և շատ պարզեւներ տուաւ . իշխան  
կարգեց ամբողջ Բաբելոնի երկրին և անոր իմաս-  
տուններուն վրայ :

## ԸՆԹԵՐՑՄՈՒՆՔ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Դ.

## 72.—ՀԱԳՈՒՍ

Հագուստին առաջին արժանիքը իրեն հանգիստ  
յարմարածեւութիւնն է՝ որ թողլ պիտի տայ հագնողին  
թեւերը և ոտքերը ազատ համարձակ շարժել և արեան  
շրջանը չարգիլել : Կօշիկներէն սկսեալ մինչեւ օձիքը,  
փողկապը, բան մը պէտք չէ նեղ ըլլայ . ոչ մէկ կարծ-  
րութիւն, ոչ մէկ սեղմում չպատճառելու համար, որոնք  
մարդս անհանգիստ ընելէ զատ՝ կոշտեր, ուռեցք,  
այտուցք, չնչանեղձութիւն և այլ հիւանդութիւն-  
ներ կը պատճառեն : Հագուստները ոչ շատ ծանր  
ըլլալու են և ոչ շատ թեթեւ, և բաց ի ձեռքերէն ու  
երեսէն՝ ամբողջ մարմինը աղէկ ծածկելու են : Մանչ և  
աղջիկ տղաքներ մերկարունք պը-  
տըտցնելու սովորութիւնը՝ կրնայ  
պատճառ ըլլալ ցրտառութեան,  
յօդացաւի և այլ աւելի ծանր հի-  
ւանդութեանց : Զմեռը տան մէջ  
պէտք չէ այնքան շատ հագուիլ,  
որովհետեւ երբ տունէն դուրս ել-  
նուի, պաղ կ'առնէ մարդ :



Երբեմն սովորութիւն է գոր-  
ծածել բուրդէ երկայն շալ մը՝ վիզը կամ երեսը ծած-  
կելու : Հրաժարեցէ՞ք ասոր գործածութենէն, ինչու որ՝  
անգամ մը եթէ անոր վարժուիք, պատահմամբ օր մը

առանց այդ շալին դուրս ելած ատեննիդ, ցուրտը անմիջապէս կ'ազդէ ձեզի:

Գարնան այնչափ կանուխէն մի՛ թեթեւցնէք ձեր վրայի հագուստները, որովհետեւ ապրիլի մէջ օդին փոփոխականութիւնը շատ յանկարծական է: Երեկոյները և առաւտանիերը բաւական զով կ'ընէ, և հետեւաբար շատ դիւրին է այդ եղանակին որ մարդ պաղի և հիւանդանայ:

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԱ.

### 73. — ՈՒՍՄԱՆՑ ԱՃԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Գէորգ բարի տղայ մըն էր՝ բայց արտաքոյ կարգի ծոյլ, պէտք էր զայն շարունակ դրդել՝ որ իր պարագը կատարէ և դասերը ուսանի:

Օր մը երբ տղան սովորականէն աւելի տհաճութիւն ցոյց կուտար աշխատելու, հայրը ըստ իրեն.

— Գէորգ, թէ որ այսպէս շարունակես, բանի մը օդտակար չպիտի ըլլաս:

— Բայց, հայրիկ, պատասխանեց Գէորգ, կը կարծե՞ս որ գրքերը ինձի խելք տան, եթէ բնութիւնը ինձի խելք տուած չէ:

— Ո՛չ, որդեակ, ըստ հայրը, սակայն ամէն

տղաք քիչ շատ խելք ունին. և թէ որ ուսմամբ մնուցանես և զօրացնես բնութենէն քեզի արուած այդ խելքի բաժինը, պիտի կրնաս զայն ըստ պատշաճի գործածել: Ընդհակառակը թէ որ անմըշակ թողուս՝ բոլորավին աննպաստ կ'ըլլայ քեզի:

Գէորգ և հայրը երեկոյեան գէմ պտոյտ մը ըրին, ետ դառնալու ատենն երբ պայտարի մը խանութին առջեւէն կ'անցնէին. հայրը Գէորգին ըստ:

— Վայրկեան մը հոս կենանք և լստ դիտէ ի՞նչ կ'ընէ այս գործաւորը:

— Հայրիկ, փքոյը կը շարժէ որ կրակը արծարի՞:

— Ի՞նչո՞ւ կը փչէ կրակը այսպէս:

— Որպէս զի պէտք եղած տաքութիւնը յառաջ գայ երկաթը կարմրցնելու համար:

— Եատ աղէկ, զաւակս, մարդուս միտքն ալ կրակի կը նմանի, պէտք ունի շարունակ արծարծուելու՝ որպէս զի ստանայ բոլոր այն կորովը ուրուն ընդունակ է. գիտցի՛ր ուրեմն թէ՝ ուսմունքն այն աղդեցութիւնն ունի մտքին վրայ՝ ինչ որ փուրն ունի կրակին համար:



## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԺԴ.

### 74.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԹՌՉՈՒՆՆԵՐ (Շարունակութիւն)

Բոլոր թռչունները ութը կարգի կը բաժնուին, որոնք են .

- |                 |                      |
|-----------------|----------------------|
| 1. ԳԻՇԱԿԵՐՆԵՐ   | 5. ՃՆՃՂԱԶԴԻՆԵՐ       |
| 2. ՄՍՎԼՅՈՂՆԵՐ   | 6. ՎՈԶՈՂՆԵՐ          |
| 3. ՀԱԻՍԶԳԻՆԵՐ   | 7. ԵՐԿԱՅՆԱՍՍՐՈՒՆՔՆԵՐ |
| 4. ԱԴԱՀՆԱԶԳԻՆԵՐ | 8. ՄՍՃԿՈՏԱՆԻՆԵՐ      |

Ա. Գիշակեր կամ յափէտակիչ ըսուած թռչունները ,  
մսակեր տեսակէն են , ասոնց կտուցը կոր ու  
սրածայր է . ունին նաև ուժով մազիլներ ու-  
րոնցմով կը փարատեն իրենց որսը և կ'ու-  
տեն : Արծիւ , անդզ , վարազահաւ , շահէն ,  
բազէ , ցին , լաշհաւ կամ ոսկրկուլ , բու և այլն զիշակներ են :

Բ. Մաղլցողներ . — Այսպիսի թաթեր ունին որ ամե-  
նայն զիւրութեամբ ծառերը մազլցելով վեր  
կը բարձրանան . ինչպէս փայտփոր , պապ-  
կայ կամ թութակ , կկու , այս երեքն ալ  
մազլցող թռչուններ են :

Գ. Հաւազգիներ . — Բնտանի թռչուններու դաս մ'է  
այս տեսակը . ասոնք կազմուած-  
քի և մեծութեան մասին , քիչ թէ  
շատ նմանութիւն ունենալով տի-  
պար համարուած հաւուն հետ ,  
հաւազգի անունը առած են . ինչ-  
պէս՝ աքաղազը , բաղը , ասգը ,  
հոդկահաւը , լորամարգը , կաքաւը , հաւազգիներ են :



Կազաւ

Դ. Աղաւնազգիներ . — Աղաւնիներն ու տատրակ-  
ները ծանօթ հաւիկներ են՝ որ կը գտնուին աշխարհիս ա-  
մէն կողմը , անոնք զոյգ զոյգ կ'ապրին ա-  
ղաւնետուններու մէջ : Զագերը ձուէն ե-  
լած ատեն շատ տիխեղծ և անձարակ կ'րլ-  
լան , հարկ է որ արուն և էգը իրենց  
ստամոքսէն կաթի նման հեղուկ մը դուրս  
բերեն և կերակրեն ձագերը : Այս զարմանալի երեւոյթն  
ուրիշ տեսակի թռչուններու վրայ չտեսնուիր . աղաւ-  
նազգիները հաւազգիներուն նման հնտակեր են :



Տաւարակ

Ե. Ճնճղազգիներ . — Ճեղի ծանօթ և անձանօթ բոլոր  
մանր թռչունները այս խումբէն են . ասոնցմէ ոմանք  
հնտակեր են և ոմանք ալ պտղակեր : Ճնճղազգիներու մէկ  
մասը վեսասկար է երկրագործութեան , կայ մէկ մաս  
մըն ալ որ միջամտները ուտելուն համար օգտակար հա-  
մարուած է . ճնճղուկ , եկրա-  
նիկ , դեղձանիկ , ծիծեռնակ , սար-  
եակ (իսրինոս) , հատրեկիչ (ֆի-  
լործուն) , տարինոս (իսքէթէ) ,  
սոլսակ և այլն , ասոնք ամէնքն  
ալ ճնճղազգիներու տեսակէն են :



Ծիծեռնակ

Զ. Վազողներ . — Կամ Արագոտունիք . — Իրարմէ տար-  
բեր ոտքի մատներ ունեցող , ցամաքային յաղթանդամ  
թռչուններ են ասոնք . շատ կարծ թե-  
ւեր ունենալուն անկարող են թռչելու ,  
միայն թէ լաւ կը վազեն . կը բաժնուին  
հինգ գլխաւոր ցեղերու , որոնցմէ յի-  
շատակնք Արփիկէի ջայլամը որ երկ-  
մատնեան մըն է և Հնդիկ ջայլամը (կաս- Հնդիկ ջայլամ  
ուար) որ սա ալ երեքմատնեան մըն է :



Է. Երկայնաւուններ . — Կամ բարձրասրունիք . — Կամ


թռչուններ՝ որոնք երկայն ու լերկ սրունքներ ունին և  
ասորչհամար բարձրասրունք կը կոչուին. ասոնց մատ-  
ներուն արմատը մորթով մը իրարու միացած է, ցե-



Արագի

ճայ կամ ձկնկուլը ևայլն, որոնք ամէնքն ալ գաղթող  
թռչուններ են:

Ը. Մաւկուսանիներ. — Ս.յն թռչուններուն կուտանք  
այս անունը, որոնց ոտքերուն չորս մատերը մաշկով մը



Ջոր

իրարու միացած են. այս ոտքերը  
անոնց թիակի տեղ կը ծառայեն՝ որով  
քաջ կը լողան. սագ, բադ, կա-  
րապ, ջրագուաւ (քարա պաթագ),  
հաւալուսն, որոր (մարթի քուշու),  
ծովածիծառ ևայլն, մաշկուսանի-  
ներ են:

Հարցարան. — Քանի՞ կարզի կը բաժնուին թռչունները. — Ի՞նչ բանով կը զանազանուին զիշակենները միւսներէն. — Ի՞նչ պատ-  
ճառով մազզցողներ անունը տրուած է. — Հաւազզիններէն մէկ բանի-  
ներուն անունը տուէք. — Նկարազրէ՛ աղաւնիններուն իրենց ձագերը  
մնուցաննելու երանակը. — Ճնճղազդինները ի՞նչ կերպով օգտակար են.  
— Ինչո՞ւ համար մաշկուսանիներ կ'ըսենք և որո՞նք են անոնք:

ԱՇԽԱԲԴԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Բ.

75. — ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ ՏԱԽՏԱԿ ԿԱՄ ՔԱՐՏԷՍ

Դպրոցի մը, գիւղի մը, քաղաքի մը յատա-  
կաձեւը պղտիկ համեմատութիւններով մեղի ցոյց  
կուտայ, գպրոցին, գիւղին կամ քաղաքին գըտ-  
նուած տեղը :

Դպրոցին յատակաձեւը մեղի կը ցուցնէ սրահ-  
ներուն թիւը, անոնց ձեւը և դիրքը, ինչպէս նաև  
մարմնամարզի սրահին, դաւիթին, ճեմիչներուն,  
նրբանցքերուն ձեւն ու դիրքը :


Իսկ գիւղին կամ քաղաքին յատակաձեւը ցոյց  
կուտայ տուններուն տեղը, ճամբայներուն ուղղու-  
թիւնը, հրապարակներուն ձեւը, գուռներուն դիր-  
քը, և լն. և լն. :

Բայց մեր յաճախած գպրոցէն, գիւղէն ու  
քաղաքէն զատ ուր մենք կը բնակինք՝ ուրիշ գա-  
ւառներ և ուրիշ քաղաքներ ալ կան : Կան նաև  
ձորեր, տափարակ գաշտեր, լեռներ, գետեր,  
հեղեղատներ, լիճեր և ծովեր՝ որոնց ամէնը միա-  
սին՝ երկրիս մակերեսը կը կազմեն :

Երկրիս զանազան մասերուն ուսումնասիրու-  
թիւնը գիւրացնելու համար՝ յատկապէս պատ-  
րասնուած տեղագրական (chorographique) և աշխար-  
հագրական քարտէսներ կան :

Այսպէս՝ եթէ ուղենք գիտնալ թէ մեր դըպշը ո՞ւր է, ո՞ր ճամբուն վրայ շինուած է, կամ թէ ո՞ւր կը գտնուի մեր թաղը. պէտք է աչքեր~նուս առջեւ տեղադրական քարտէս մը ունենանք որ մեզի ճիշդ ու ճիշդ ցոյց տայ վերոյիշեալ տեղերը :

Թուրքիոյ, Եւրոպայի կամ Երկրիս ուրիշ մասերուն վրայ ճշգրիտ գաղափար մը ունենալու համար՝ պէտք է գործածենք աշխարհագրական կամ նկարագրական քարտէսներ :



Նկարագրական քարտէսները՝ աշխարհագրական քարտէսներէ աւելի մանրամասնութեանց յատկութիւնը ունին, անոր համար ալ աւելի մեծ դիլքով շինուած են : Վերջապէս բոլոր Երկրագնտիս վրայ գաղափար մը ունենալու համար՝ անհրաժեշտ պէտք ունինք արուեստական Երկրագունտի մը կամ համատարածաշխարհոյցի մը՝ որոնք կրնան ըլլալ քանդակուած կամ պարզապէս գծուած :

## ԶԱՆԱԳԱՆ ԴԱՍԵՐ

### Զ.

#### 76.— ԽՈՒԼ-ՀԱՄԲԵՐՈՒ ԴՊՐՈՑԻՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Սաթենիկ օր մը խուլ-համբ տղոց դպրոցէն՝ քննութեան հրաւէր ընդունեցաւ :

Շատ մը վարանելէ վերջը, վերջապէս վախնալով գողալով հայրիկին հետ գնաց հոն . կը մաածէր թէ այդ դժբաղդ տղաքները շատ վիշտ պատճառէին իրեն : Զէր կրնար ըմբռնել թէ՝ այդ խեղճերը որոնք լսողութենէ և ասողութենէ զրկուած էին, ինչպէս բան սովորած կրնային ըլլալ : Եւ սակայն ապշեցաւ մնաց երբ բաւական որոշ և յստակ հնչումով անոնց կարդալը լըսեց . գարմացաւ նաև, երբ տեսաւ թէ անոնք ուսուցչին բերանացի ըսածները, գրատախտակին վրայ թէ շուտ և թէ անսխալ կերպով կը գրէին : Այդ տղաքները իրենց աչքերը ուշադրութեամբ ուսուցչին բերնին յառած և անոր շրթունքներուն շարժումէն ճշդութեամբ կը գուշակէին և կը գտնէին ըսածները :

Անոնց մէջէն ոմանք մինչեւ խակ ոտանաւորներ արտասանեցին, առանց բառ մը սխալելու կամ կորացնցնելու : Մարմնամարզական փորձեր ալ ըրին ամէնքը միասին մեծ կանոնաւորութեամբ, և այնպէս միօրինակ կերպով՝ որ ճշմարիտ հաճոյք մ'էր զանոնք դիտելը : Սաթենիկ շատ յուղուած էր և բերանաբաց կը դիտէր : Հիմա կը տեսնէր թէ այդ խեղճ դժբաղդները ինչպէս կ'ըմբռնէին, թէ ինչպէս կրցեր էին աղէկ սորվիլ, շատ կ'ուրախանար և անոնց նկատմամբ զգացած վիշտը նուազ ցաւ կը պատճառէր իրեն : Երբ մարմնարզը լըմնցաւ՝ միւս հանդիսատեսներուն հետ ինքն ալ եռան-

դով ծափահարեց և հոնկէ մեկնելէ առաջ հրաման ու-  
զեց այդ տղոց ձեռքը սեղմելու : Յետոյ հայրիկին հար-  
ցուց թէ սրահին մէջ դրուած արձանը զո՞վ կը ներկա-  
յացնէր :

— Անիկա , ըստւ հայրիկը , Բէնտօլա անունով վար-  
դապետին կիսանդրին է , այն մարդուն՝ որ խուհամ-  
բերը խօսեցնելու կերպը գտաւ : Այդ մարդը ամենչն մեծ  
բարերարն եղած է այսպիսի դժբաղդներուն՝ որոնք յա-  
ւիտենական երախտագիտութիւն կը պարտին անոր :

Սաթենիկ՝ որ տխուր մտեր էր դպրոց՝ զուարթ  
դուրս ելաւ անկէ . սրտանց կ'օրհնէր բոլոր այն գթա-  
սիրտ անձերը՝ որոնք այնքան համբերութեամբ և սիրով  
կը կրթեն այդ դժբաղդները :

Կ Ա Ր Ե Խ Ո Ւ Դ Ի Ց Ե Լ Ի Ք

ԺԲ.

## 77.— Շ Ո Ւ Լ Ա


Ապահով եմ թէ լաւ կը ճանչնաք շռքոլա  
ըսուած շաքարեղէն ուտելիքը . բայց դիտէք արդ-  
եօք ինչպէս կը պատրաստեն անիկա . չեմ կար-  
ծեր , ուստի բացատրենք :

Նոքոլան որուն հայերէն՝ եթէ ուզուի՝ կողա-  
հատ կրնանք ըսել , կը պատրաստեն կակայենի  
կոչուած ծառի մը պտուղին սերմերէն : Այս ծա-

սերը՝ որոնք կ'ըլլան 6—14 մեդր բարձրութեամբ ,  
կը մշակեն հարաւային Ամե-  
րիկայի տաք կողմերը , մինչեւ ի  
Պրաղիլիա , ասոնք կուտան խո-  
չոր ձուածեւ պտուղներ , զորս  
եթէ կտրենք պիտի գտնանք  
անոնց մէջ խիւս մը և նուշի  
նմանող բաղմաթիւ գորչ սեր-  
մեր :

Այս սերմերը կը պարու-  
նակեն թանձր իւղ մը ճերմակ և դեղնորակ , որ  
կ'ըսուի իամաօի կարագ . ուստի շոքոլան՝ այդ  
համել սնունդը որուն գործածութիւնը սյնքան  
տարածուած է , կը պատրաստուի յիշեալ գորչ  
սերմերով ինչպէս որ պիտի բացատրենք հիմայ :

Գորչ սերմերը՝ սուրճի հատիկներուն նման կը  
խորովին թիթեղեայ գլաններու մէջ , որպէս զի  
մաշկը վրաներնուն փրթի և ախորժելի համ մը  
և հոտ մը առնենք Խորովելէն վերջը կ'աղան և կը  
ձեւացնեն զանգուած մը , բայց առանց աւելցնե-  
լու վրան ջուր կամ ուրիշ հեղուկ մը , վասն զի  
սերմերը ինչպէս որ ըսինք արդէն իրենց մէջ ու-  
նին ճերմակ իւղ մը : Յետոյ այս զանգուածին  
վրայ կ'աւելցնեն շաքար և լաւ մը կը թրեն տաք-  
ցած սեղանի մը վրայ . զանգուածը այսպէս լոյժ  
վիճակի մէջ՝ կը լեցնեն կաղապարները ուր պաղե-  
լով կը պնդանայ : Վերջը հանելով զանոնք կաղա-



Ա. Պտուղը բացաւած  
Բ. Սերմերը

պարներէն, մի առ մի կը պատեն անագէ նուրբ թիթեղներու մէջ, որպէս զի օդին դէմ չապականին և իրենց բոյրը չկորսնցնեն, այս վիճակին մէջ է որ ծախուելու կը հանուի :

Շքոլան թէ ցամաք կ'ուտուի և թէ սուրճի նման կաթի մէջ քանի մը վայրկեան եռացնելով՝ կ'ըլլայ ախորժելի և բաւական սննդարար ըմպելի մը՝ որ նաև ախորժակ կը բանայ :

Մեծ քանակութեամբ շոքոլա պատրաստելու համար այսօր յատուկ մեքենաներ հնարուած են, ուր քաքաօի կարագը կ'անցնի հոսիչ գործիքէն և կ'երթայ ուրիշի մը որ զայն կը խորովէ, յետոյ հասնելով մանրիչ ըսուած տեղը, հոն կը խառնուի շաքարին հետ. այսպէսով զանգուածը կը հանեն մեքենայէն և դարձեալ ուրիշ մեքենայով կը լեցընեն կազապարներու մէջ :

Շոքոլայի պատրաստութեան համար միայն Փաղղիոյ մէջ տարին 13 միլիոն քիլոկրամ կակայենիի գորշ սերմերէն կ'սպասի :

## ԸՆԹԵՐՑՄՈՒՆՔ

Ա. Ռ. Պ. Զ. Ա. Պ. Հ. Ո. Ի. Թ. Ե. Ա. Ն. Վ. Բ. Ա. Յ.  
Ե.


### 78.—ՄԱՐՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՄՈՒՆՔ ԵՒ ՀԱՆԳԻՍ

Մարմոյ շարժումները առողջութեան պահպանման համար շատ կարեւոր են. անոնք կ'աճեցնեն, կ'աւել-

ցընեն գործարաններուն պաշտօնը և գործունէութիւնը, և կը զօրացնեն մարմինը : Բացօդեայ շրջագայութիւնները շատ օգտակար են մանաւանդ առաւտեան ժամերուն մէջ . դարձեալ օգտակար և զուարճալի են բլուրներու և լեռներու պտոյտներ : Քաղաքի մէջ բնակողները որ զուրկ են այս բարերար ժամանցներէն, պատին գոնէ շաբաթը անգամ մը քաղքին պատերէն դուրս քանի մը ժամ շրջագայիլ : Տղաքները՝ ոչ միայն պէտք ունին քաղելու այլ և վազելու, ցատկելու, մարմնամարզ ընելու, երկաթ զընտակներ շարժելու, փայտ սղոցելու և այլն : Այս կարեւոր մարզանքներէն զանոնք զրկելը՝ պարզապէս մինչեւ իրենց կեանքին վերջը զանոնք մարմնական տկարութեանց մատնել ըսել է :

Սակայն այս կրթութիւնները պէտք չէ չափազանցութեան տանիլ՝ մինչեւ վերջին ծալը յոգնելու աստիճան, վասն զի այն ատեն մեր նպատակէն շեղած կ'ըլլանք և մարզանքը աւելի վնասակար, քան թէ օգտակար եղած կ'ըլլայ : Շատ անգամ այսպիսի կրթութիւններէ վերջ տղաք քրտնած կ'ըլլան . այն ատեն փախէ՛ք, հեռացէ՛ք հովի հոսանքներէն: Ճրագ մը մարելու չափ տկար հովի հոսանք մը, բաւական է մարդու մը կեանքին լոյսն ալ մարելու. վասն զի պէտք է գիտնալ թէ հովին հոսանքը կը փութացնէ քրտնքին շոգիացումը . այսպէսով մորթը կը պաղի և կրնայ յառաջ քերել կուրծքի հարբուխ մը կամ կողացաւ մը, միշտ ծանր հիւանդութիւններ և երբեմն ալ մահացու :

Աշխատութենէ և շարժումէ վերջը՝ մարմինը պէտք ունի հանգստեան՝ որ պէտք է համեմատական ըլլայ



աշխատութեան աստիճանին։ Ամէնէն առողջապահիկ հանգիստը քունով կ'ըլլայ։ Քունով կը լերստանանք ուժ, ոգեւորութիւն և զգայարանքներու և մոքք գործունէութիւն։ Երախաները պէտք է քնանան տասը կամ տասուերկու ժամ. աղաքները ութը կամ ինը ժամ. չափահանները վեց ժամով կրնան գոհանալ։ Անքունութիւնը մարդս շատ կը տկարացնէ և առողջութիւնը կը փնացնէ. բայց չափաղանց շատ քունն ալ վնասակար է, գլուխը շատ կը ծանրացնէ, միտքը կը դանդաղեցնէ, մարսողութիւնը պէտք եղածէն աւելի կը շուտցնէ, և գործարաններուն միւս բոլոր գործողութիւնները կ'ուշացնէ։

Յիւեցէ՛ք միշտ, սիրելի տղաքներս, որ առողջութիւնը մարդուս առաջին հարստութիւնն է, անոր համար ոչ միայն մեր պարտականութիւնը՝ այլ մեր շահը նաև կը պահանջէ, որ ամէն խնամք տանինք մեր մարմինը միշտ առողջ պահելու համար։

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԲ.

### 79.—ԶԳԻՏՑԱՇՆՈՒԴ ՎՐԱՅ ՄԻ՛ ՊՆԴԷՔ

ԳԱՍԷՆԴԻ, ՓՈԲԲԻԿ ԱՍՏՂԱԲԱՇԽՆ

Գաղղիացի Պետրոս Գասէնդի խելացի և բազմահմտւա մարդ մըն էր։ Զորս տարեկան փոքրիկ տղայ մը եղած ատեն, աթոռի մը վրայ կ'ելնէր և քարոզ կուտար իր եղբայրներուն և քոյրերուն։

Երբ քիչ մը աւելի մեծցաւ, շատ կը սիրէր լեռները, դաշտերը, արեւը, լուսինն ու աստղերը գիւտել։ Դեռ եօմքը տարեկան հասակին մէջ՝ գիշերը երկինքը դիտելու այնշափ սիրահարած էր, որ շատ անգամ անկողինէն ելնելով՝ երկինքին մէջ լուսնոյ և աստեղաց շարժումը կը դիտէր։ Իրիկուն մը իշրեն հասակակից երեք չորս տղաքներով պարտելու ելեր էր։ Լրացեալ լուսինը կը փայէր երկինքը, ու շատ մը ցանցառ ամպեր վաղելով կ'երթային հովին առջեւ ինկած։ Սկսան իրենց մէջ վիճիլ թէ արդեօք լուսի՞նն է քալողը՝ թէ ամպերը։ Ամէնքն ալ կ'ըսէին թէ «տարակոյս չկայ որ ամպերը կեցած են և լուսինն է շարժողը»։

Պետրոս կը պնդէր թէ լուսինը անոնց կարծածին պէս զգալի շարժում չունի և թէ այնպէս արագութեամբ վաղողը ամպերն են։ Բայց յառաջ բերած փաստերովը չկրցաւ իր ընկերներուն միտքը համոզել, և վերջապէս հետեւեալ միջոցին դիմեց։ Առաւ ընկերները, մեծ ծառի մը ներքեւ տարաւ, և ըսաւ անոնց որ ծառին ճիւղերուն մէջ տեղէն նային. ասանկով նայեցան որ լուսինը ճիւղերուն և տերեւներուն մէջտեղը կեցածի պէս կ'երեւէր, իսկ ամպերը կ'անցնէին կ'երթային։

Ուստի պարտաւորեցան ընդունելու թէ՝ Պետրոսի ըսածը ճիշդ էր և իրենց կարծիքը սխալ։



Ա Շ Խ Ա Ր Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Գ.

80. — Զ Ր Ա Ն Ց Ք Ն Ե Ր

Մ Ա Ս Կ Ա Ն Ա .

Զրանցքը՝ արուեստական փորուած ճամբայ մըն է, ուրկից կ'անցնի ջուր և որ կը ծառալէ գետակի մը նաւարկութիւնը աւելի օգտակար ընելու. կը միացնէ նաև երկու գետեր իրարու հետ, որով նաւերը դիւրութեամբ կը շրջն նոյն երկրին ամէն կողմը:




Զրանցքները ոչ միայն կը նպաստեն գետերու նաւարկութեան, այլ կը միացնեն նաև ծովերը իրարու հետ որոնց հետեւանքով շոգենաւային երթեւեկութեանց ճամբան կը համառօտի:

Այս կարգի զրանցքներուն ամէնէն նշանաւորին վրայ պիտի խօսինք նախ և առաջ: Սուէզի աշխարհածանօթ ջրանցքին համար ըսել կ'ուղենք՝ որոյ շինութիւնը Հընդկաստանի ճամբան 16000 քիլոմէթր համառօտեց, և այս պէսով ազատեց նաւերը Ափրիկէի ամբողջ շուրջը դառնալու ահագին ճամբորգութենէն:

Սուէզի զրանցքին շինութիւնը սկսաւ 1854ին և վերջացաւ տասնընդհանդ տարի վերջը, չնորդիւ ֆրանսացի ճամբաւաւոր ճարտարագէտ Ֆէրտինանտ առ Լըսէրսի հանճարին որ այս դժուարին ձեռնարկութիւնը յաջողեցաւ: Զրանցքը կը սկսի Միջերկրականի վրայ Բոր-Սահիտ քաղաքէն և կը վերջանայ Սուէզ կոչուած գիւղաքաղաքը, որ կը գտնուի Կարմիր ծովուն հիւսիսային:

Կողմը: Զրանցքը՝ շինուած է հարիւր վաթսուն մղոն երկայնութեան մը վրայ և ունի հարիւր մէթը՝ լայնութիւնն և տեղ տեղ շատ աւելի: Նախ և առաջ պէտք էր Միջերկրականի վրայ նայող ջրանցքին մուտքը, թումբերով պաշտպանել փոթորիկի ատեն ծովուն յարուցած սոսկաղի ալիքներուն ուժին դէմ, և ասոր համար տնհրաժեշտ էր թումբեր շինել: Բայց շինութեան համար պէտք եղած քարը կը պակսէր և միայն աւաղ կար. ուստի որոշեցին աւազի և կիրի խառնուրդէ շինել հատորներ (blocks) և այսպէսով պատրաստեցին տասը խորանարդ մեթը մեծութիւն ունեցող և քսան հաղարքիլո կատորներ՝ կրանիթ քարին չափ տոկուն: Այս գործին համար տասներկու շոգենարժ մեքենաներ անդադար կ'աշխատէին Բոր-Սահիտ հաստատուած արհետանոցներու մէջ: Դարձեալ մասնաւոր շոգենաւոր քէպի ի բաց ծովը կը տանէին այդ պատրաստուած հատորները՝ ուր վերամբարձ մեքենաներու միջոցաւ կը նետէին ծովեղերքէն քիչ հեռու:

Զրանցքը փորելու համար նաև մեծամեծ դժուարութիւններ ունեցան. ստիպուեցան կռուիլ աւաղակոյտերուն դէմ՝ զորս հովերը կը բերէին և շարժուն լեռներու նման կը դիզէին, որով ջրանցքին բացուած մասերը կը գոցուէր: Վերջապէս 1861ին աւարտեցաւ ջրանցքին շինութիւնը, այդ թուականէն սկսեալ Հընդկաստան գացող նաւերը Սուէզի ջրանցքէն կ'անցնին, իւրաքանչիւր նաւի համար որոշեալ վարձքը ընկերութեան վճարելով:



Թումբ

ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻԿՆԵՐ

81.—ՌՈՊԸՐԹ ՖՈՒԼԹԸՐՆ (Շարունակութիւն)

Նոր հնարուած շոգենաւին փորձէն քանի մը օր վերջը՝ նիւ Եորքի լրագիրները ծանուցին թէ Գլէրմոն՝ կանոնաւոր երթեւեկութիւն մը պիտի ընէր ընդ մէջ նիւ Եորքի և Ալպանիի։ Առաջին ճամբորդութեան միջոցին շատ միջադէպեր սկատահեցան։ Գետեղերքը գտնուող բոլոր նաւավարները, տեսնալով որ գիշեր ատեն ահազին մեքենայ մը կը յառաջանայ և կրակ ու մուխ կ'արձակէ իր ծխանէն դուրս՝ սարսափած մնացին։ Ասոնցմէ ոմանք զարհուրեցան և փախչիլ սկսան այս ահաւոր տեսիլքէն որ անհաւատալի արագութեամբ մը կը յառաջանար։

Այս միջոցին մեքենան իր ընթացքը կը շարունակէր, երեսուն երկու ժամ վերջը Ալպանի հասած էր։

Երբ շոգենաւը նիւ Եորքէն մեկնեցաւ, հակառակ լրագիրներու մէջ դրուած ծանուցումներուն՝ ոչ մէկ սեղեւոր ներկայացած չէր։ Վերադարձին մէկ հոգի մը միայն՝ Անտրիէօ կոչուած գաղղիացի մը ներկայացաւ իբր ճամբորդ։

Նաւապետին սենեակը մտնելով, տոմսակին գինը հարցուց։

— Վեց տողար, պատասխանեց ֆուլթըն։

Օտարականը համրեց վեց տողար (երեսուն վրանքէն քիչ մը աւելի) և դրու տոմսակը ֆուլթընի ձեռքին մէջ։ Այս վերջինը առանց պատասխանելու, մտածկոտ գէմքով մը՝ անշարժ և լուս կեցաւ՝ միշտ ձեռքին մէջ ունենալով դրամը։ Ճամբորդը կարծելով որ սիսալմունք մը եղած է, հարցուց։

— Տոմսակին գինը ճիշտ չէ։

Այս խօսքին վրայ ֆուլթըն գլուխը դարձուց և տեսնուեցաւ որ իր աչքերը լեցուած էին արցունքով։

— «Կը ներէք, ըստ, այլայլած ճայնով մը, կը մտածէի որ այս վեց տողարը իմ այդքան երկար աշխատութեանցս վարձն է զոր դեռ նոր կ'ստանամ։» — Յետոյ շարունակեց ճամբորդին ձեռքերը լունելով։ «Նատ կը փափաքէի որ, այս վայրկեաններուն յիշատակը պահելու համար, ձեզի հետ իբր բարեկամ շիշ մը գինի պարպէինք։ բայց այդը ընելու համար անգամ դրամ չունիմ, այնչափ աղքատ եմ։ Կը յուսամ թէ յաջորդ անգամ իշխարու պատահենուս պիտի կատարեմ այդ փափաքս։» — Յիրաւի, չորս տարի վերջը պատահեցան իրարու և ֆուլթըն չժերացաւ իր խոստմանը մէջ։ Վերջապէս քառասուն տարի յոգնելով և բազում անյաջողութիւններու մէջ աշխատելէ վերջը՝ ֆուլ-



թըն գնահատուեցաւ և ամէն կողմէ ճանչցան իր անունը : Քիչ ատենէն ամէնուն յարդանքին և զարմացման առարկան եղաւ, և շնորհ շատ նաւեր որոնք իրեն անհուն հարստութեան մը աղբիւրը եղան :

Ամբողջ աշխարհ կը պարտի Ռոսլըթժ Թուլթընի՝ որ իր հնարագիտութեամբը պատճառ եղաւ վաճառականութեան այսքան զարդացման :

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԺԵ.

## 82.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԹՌՉՈՒՆՆԵՐ (Շարունակութիւն)

«Վերջին երկու դասերուն մէջ՝ թուշուններուն ներքին և արագին կաղմութեան, տեսակներուն, բաժանումներուն վրայ բաւական խօսեցանք: Բայց ինչպէս որ անցեալները ստնաւոր կենդանեաց ամէնէն յաղթանդամին, այսինքն փիղին վրայ մանրամասն պատմեցինք, նոյնը պիտի ընենք այս անդամ ալ թուշուններուն ամէնէն մեծին վրայ խօսելով», և ուսուցիչը շարունակեց այսպէս:

«Զայլամը թուշուններուն ամենէն բարձրահասակն է,

ունի մինչեւ 2.50 մետր բարձրութիւն: մեծամարմին է բայց թեւերը կարճ, որով և թռչելու անկարող, գլուխը լերկ, փոքր և տափակ է, իսկ վիզը արտաքոյ կարգի շարժուն: Շարժական են նաև խոշոր աչուրներն որոնք արտեւանունք և յոնք ալ ունին: Արու ջայլամը էգէն աւելի գեղեցկագոյն է, բո-



վանդակ ծանրութիւնն է 75 քիլոկրամ: Զայլամները կը բնակին Ափրիկէի ընդարձակ անսապատմները խումբ խումբ, թէպէտ մարմնոյ ծանրութեան պատճառաւ և թոյլ ու կարձ թեւեր ունենալնուն, չեն կրնար թռչիլ, սակայն ոտքերով նին այնպէս արագաբար կը վազեն՝ որ ետեւնուն սրարշաւ ձին անդամ չկրնար համնիլ: Տասը ժամուան մէջ՝ առանց կենալու կրնան առ նուազն երկու հարիւր քիլոմետր տեղ կտրել: Ընդհանրապէս խոտերով կ'ապրին բայց այնպիսի զօրաւոր ստամոքս մը ունին որ ամէն ինչ կը մարսն՝ մինչեւ անդամ երկաթ և ասկէց աւելի կարծրագոյն հանգեր:

Էգ ջայլամը աւազին մէջ խոնաւ տեղեր փոս փորելով 15—18 հատ հաւկիթ կ'ածէ՝ որոց մէկ հատը մինչեւ մէկ ու կէս քիլօ կը կշռէ. մեր կերած սովորական 24 հաւկիթը ի միասին առած՝ այսչափ չեն կշռեր: Արուն և էգը 65 օր փոփոխակի թուլխս կը նստին այս հաւկիթներուն վրայ, բայց միայն գիշերները, իսկ ցորեկները երբ արեւուն ջերմութիւնը զօրաւոր ըլլայ ձուերը կը ծածկեն աւազով և իրենք կը մեկնին, թողլով թխսելու պաշտօնը արեւուն ջերմ ճառագայթներուն: Զագերը հազիւ թէ հաւկիթէն գուրս ելած՝ կը թողուն իրենց բոյնը ու կը սկսին հոգալ կերակուրնին: Այս մեծահասակ թուչունին օգուտները շատ են, հաւկիթները կ'ուտուին, միսն նմա-

Նապէս կ'ուտուի ու շատ յարգի է, կը գործածեն իրեն ճարպը, թեւերուն գեղեցիկ և մեծագին վետուբներուն համար ջայլամը կ'որսան և կ'ընտանեցնեն, և այդ փետուրներով մեծ շահավաճառութիւն կ'ընեն: Լաւ խնամուած ջայլամ մը իւրաքանչիւր տարի երկու հաղար ֆըրանքի արժէքով փետուր կու տայ: Այս օգուտներէն զատ՝ ջայլամը Ա.փրիկէի բնակչաց կը ծառայէ իրբեւ գըրաստ. անոնք իրենց բեռներն կինդամնին վրայ դնելով իրմնք ալ կը հեծնան: Ջայլամը՝ նախ կամաց կամաց կը քալէ, յետոյ թեւերը բանալով սաստիկ արագութեամբ կը վազէ: Այս աստիճան ուժով են ոտքերը որ մէկ հարուածով եղները, գոմէները կրնայ գետին տապալել:

Այս օգտակար թռչունն եղական յատկութիւն մ'ալ ունի միւս ամէն թռչուններուն վրայ, այս է՝ որ անիկայ կը միզէ, մինչդեռ միւսները չեն միզեր:

**Հարցարան.** — Ջայլամը ի՞նչ ձեռվ թռչուն մըն է. — Որքա՞ն կը կըռէ և ո՞ւր կը բնակի. — Վազելու արագութիւնը և չափը պատմէ. — Ի՞նչ մեծութիւն ունին իր հաւկիթները. — Հաւկիթները ո՞ւր կ'ածէ թռիսն նստելու համար. — Ի՞նչ է այս թռչունին օգտակարութիւնը. — Ուրիշ ի՞նչ բանի կը ծառայէ. — Ոտքերուն ուժը ի՞նչ աստիճանի է:

Կ Ա Ր Ե Ւ Ո Ւ Գ Ի Ց Ե Լ Ի Ք

Ժ.Գ.

### 83. — ԼՈՒՍԱԿԻՈՐՈՒԹԵԱՆ ԿԱԶ

Լուսաւորութեան կազը՝ որուն կ'ըսուի նաև օդային կազ, կը պատրաստեն հետեւեալ կերպով. — Հողէ շինուած գլանաձեւ գոց անօթներու մէջ

հանքածուխ լեցնելով, մասնաւոր փուռի մէջ կը տաքցնեն սաստիկ կերպով, բայց մինչեւ այն սաստիճան որ հանքածուխը չայրի: Այս կերպով հանքածուխին մէջ դժուած կազերը՝ որոնցմէ մէկուն այսինքն կրիզու կոչուածին վրայ հանքաբանութեան դասին պիտի խօսինք, կը բաժնուին հանքածուխէն և ջերմութենէն մղուելով կ'երթան կը մտնեն աւաղանի մը մէջ որուն կէսը ջուր է, յետոյ շատ մը խողովակներէ անցնելէ ետքը՝ կը հաւաքուին ջուրով լեցուն ուրիշ մեծ աւաղանի մը մէջ, որն որ գոցուած է ահագին զանդակաձեւ երկաթեայ շարժուն գմբէթով մը և որ կը կոչուի կազայափ ընդունարան, ուսկից կազաբաշխ խողովակներով քազպին փողոցներուն, տուններուն և գործարաններուն կը բաժնուին:

Ասիկայ՝ ինչպէս որ տեսաք շատ պարզ է:

Միայն թէ՝ պէտք է գիտնալ որ երբ կազը հողէ գոց անօթներէն գուրս ելլէ զուտ չէ անիկայ, շոգիացեալ ձիւթ մը կը պարունակէ. այս ձիւթը ջուրի պէս է, երբոր շատ տաքնայ կը շոգիանայ, բայց երբ պաղի՝ նախ կ'ըլլայ թանձր հեղուկ մը, յետոյ կարծր և հուսկ ուրեմն այն սկ մարմինը կը գոյանայ որով անցեալ օր ծեփեցին թորոս աղբարին մակոյկը՝ որ-



պէս զի ջուր չառնէ այլ ես : Ուստի կրնաք են՝ թաղթել թէ , երբ կազը և ձիւթը միատեղ երաթային քաղաք գացող խողովակներուն մէջ , այն առեն այս վերջինները՝ ձիւթին պաղելովը առաջ եկած խտացումէն պիտի լեցուէին ու գոցուէին : Ուրեմն կազը մեծ ընդունարանին մէջ հաւաքուելէ առաջ , կ'անցնի առաջին աւաղանին մէջ գտնուած դուվացուցիչ խողովակներէն , որոնց մէջ կը թողրւ իր ձիւթը : Կը տեսնէք թէ օդային կազի պատրաստութիւնը ուրիշ բան չէ այլ միայն զտելու դորժողութիւն մը :

Հողէ դոց անօթներուն մէջէն երբ կազը փախչի երթայ՝ կը մնայ այրած նիւթ մը որ կը կոչուի Քոյ , գրեթէ զուտ ածուկ մ'է սյա զոր կը վառեն ջերմոցներու մէջ : Զիւթով կրնաք ստանալ շատ տեսակ օդտակար նիւթեր , զորս մի առ մի թուելը երկար պիտի ըլլայ հոս : Ասոնցմէ յիշատակենք միայն մէկ քանինները . Պէնզին՝ որով կը մաքրենք հագուստներու բիծերը . Նամբարային՝ զոր կը դնենք մեր հագուստներուն մէջ ցեցերէ պաշտպաներու համար , և դարձեալ ներկեղու նիւթեր , որոնք կ'արտադրեն կարմիր , կապոյտ , դորշ և դեղին դոյնները :

Լուսաւորութեան կազը գտած է Ֆիլիք Լը առն Գաղղիացի ճարտարագէտը 1785ին . այժմ ասոր պատրաստութեան համար պէտք եղած գործարանները ամէն նշանաւոր քաղաքներու մէջ կան : Առաջին անգամ 1816ին Լոնտոնի մէջ հաստատուեցաւ կազի գործարանը , իսկ Գաղղիոյ մէջ այսպիսի գործարաններ 1820ին սկսան բացուիլ :

## ԱՅԼԵՒ ԱՅԼԻ

Ա.

## 84. — ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Սիրելի տղաքներ , կ'ուզէք միշտ գոհ և երջանիկ ըլլալ . կանոնաւորապէս և խնամքով կատարեցէք ձեր պարտականութիւնները :

Այս ամենապարզ կանոնին հետեւելով միշտ խաղաղութեամբ պիտի ասլրիք ձեր խղճին հետ , և ձեր հոգւոյն խորը պիտի զգաք այն հանդարտութիւնը և այն ուրախութիւնը՝ որ ամէն հարստութիւնէ աւելի կ'արժեն :

Ամէն մարդիկ , ինչ որ ալ ըլլայ իրենց վիճակը և ընկերական պայմանը՝ երեք տեսակ պարտականութիւններնին . —

Ա. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ.

Բ. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՌ ԱՆՁՆ.

Գ. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՄԱՐԴՈՒՍ ԱՌ ԻԿՐ ՆՄԱՆՆ.

Ա. — Մարդոց առ Ասուած ունեցած պարտականութիւններն հետեւեալ երկու պատուէրներու մէջ կը կայանան . — Ճանչնալ զԱսուած , սիրել և պաշտել զԱյն :

Բ. — Մեր առ անձն ունեցած պարտականութիւնը՝ պարտք կը դնէ մեր վրայ , պահել և զօրացնել մեր մարմինը և մեր հոգին : Այսինքն թէ՝ մեր մարմինը պահելու համար , պէտք է հեռի կենանք այն ամէն բաներէ , որ մեր մարմնոյն ամբողջութեան և առողջութեան կը սպառնան . ուստի պէտք է առողջապահական կանոններու հետեւինք , այսինքն գործունեայ և կանոնաւոր կեանք մը ունենանք հեռի ամէն ծայրայեղութենէ՝ թէ՛ ուտելու , թէ խմելու և թէ՛ քնանալու մասին : Միշտ յիշեցէք , սիրելի տղաքս , որ առողջութիւնը առաջին հարստու-

թիւնն է և թէ առանց առողջութեան, չենք կրնար արդիւնաւոր կերպով կատարել մեր պարտականութիւնները թէ՝ առ Աստուած և թէ առ մեր նմանս :

Մեծ խնամք և ջանք պէտք է ի գործ դնենք, կատարելագործելու համար մեր կամքը՝ առաքինութեան միջոցով, և մեր խելամտութիւնը՝ ուսումնասիրութեան միջոցով :

Մեր թարմ հասակէն պէտք է վարժինք բարիք գործելու. պէտք է նաև կրթենք մեր կամքը առաքինութեան ճամբէն միշտ քալելու համար։ Տղաքներն ալոր քիչ խելամտութիւն և գիտութիւն ունին կրնան վարժիլ բարիք գործելու, որովհետեւ դէպի այն կ'առաջնորդուին, ծնողաց և ուսուցիչներու գիտութեամբ և առաքինութեամբ։ Ուստի բարի վարք և առաքինի սովորութիւններ ստանալու առաջին պայմանն է՝ ծնողաց, ուսուցիչներու և վերակացուներու հնագանդիլ :

Այն գլխաւոր առաքինութիւնները զորս աղաք պարտին ստանալ՝ խոհեմուրիւն, արդարուրիւն, արխուրիւն և շափառուրիւն կը կոչուին։

Խոհեմութիւնը մեղի կը սորվեցնէ, ամէնէն յարմար միջոցները ընտրել բարիք գործելու համար։ Խոհեմ ըլլալու համար միշտ անցելոյն փորձառութիւնը յիշելու է, զայն մեր ներկայ վիճակին պատշաճեցնելու է, և այնպէս ապագային վրայ մտածելու է։ Ուրեմն պէտք է որ տղաք խոյս տան սաստիկ տճապարանքէ, անմտադրութենէ, թեթեւամտութենէ և անհոգութենէ։

Արդարութիւնը՝ որ ամէն առաքինութեանց բարձրագոյնը և լրումն է՝ իրեն նպատակը բած է ընկերական բարիքը, այսինքն ոչ թէ միայն մէկ անձի համար, այլ աշխարհիս վրայ բնակող ամէն մարդոց բարիքը։ Արդարութիւնը պարտք կը դնէ մեր վրայ տալ խւահան-

խւրին իրենը՝ բառին նիւթական և բարոյական իմաստովը. անոր համար անիկայ մեղի կը սորվեցնէ յարդել ուրիշին պատիւը և ստացուածքը, սիրել, պատուել մեծերը և հնագանդիլ անոնց, տրուած խոստումը պահել, իւր ընկերը սիրել և երախտապարտ ըլլալ բարերարներու :

Արխութիւնը մեղի կը սորվեցնէ՝ բարեգործութեան մէջ մեր դէմը ելած ամէն արգելքներուն յաղթել, և հետեւագար խոյս տալ հոգւոյ տկարութենէ և երկչոտութենէ, սիրել և ի գործ դնել համբերութիւնը և յարատեւութիւնը։

Իսկ ուտելու, խմելու, գործելու և խօսելու մասին ի գործ դրուած չափաւորութիւնը՝ հոգւոյ և մարմնոյ առողջութեան մեծապէս կը նպաստէ։

(Եարունակելի)

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Դ Ա Ս Ե Բ

Ե.

### 85. — Ո՞ՐՆ Է ԴԱՐՁՈՂԸ. — ԵՐԿԻՐԸ


Թէպէտ ամէն օր կը տեսնենք արեւուն ելնելը դէպի երկինք բարձրանալը, յետոյ երեկոյին մայրը մտնելը, թէպէտեւ ասոնք ամէնքը շարժման գործողութիւններ են, սակայն բացարձակ ճշմարտութիւն մըն է որ՝ արեւը անշարժ է։ Դարձեալ մեղի այնպէս կ'երեւայ որ մեր գիւղը, մեր տունը, շրջակայ բլուրները, արտերը չեն շարժիր։ Սակայն և այնպէս, այս տունը, այդ արտերը և բլուրները ՅԱ մզոն ճամբայ կ'ընեն մէկ երկվայր-

կեանի մէջ՝ որքան որ անոնց անշարժութեանը յայտնի կերպով ալ կը տեսնուի :

Ուրեմն երկիրը՝ իր ամբողջութեամբը արեւուն բոլորակիրը կը դառնայ այն արագութեամբ, ինչպէս որ յայտնեցինք Բայց մեզի այնպէս կ'երեւայ որ արեւն է դարձողը, գիտէ՞ք ինչ բանի կը նմանի այս . եթէ շոգենաւի մը կամ կառախումբի մը մէջ գտնուինք, այնպէս կը կարծենք՝ որ ծառերն կամ հեռագրական սիւներն են, որք արագութեամբ կը քալեն ու կ'անցնին մեր աշխին առջեւէն, մինչեւ ճշմարիտը՝ մենք ենք որ կը յառաջանանք, հետեւարար ծառերը, հեռագրական սիւները անշարժ են ինչպէս արեւը :

Ուստի առանց անդրադառնալու, տարուան

մէջ 350 միլիոն  
մղան շրջան մը  
կ'ընենք արեւուն բոլորտիքը: Այս շարժման ատեն, երկիրը որ գընտակի մը ձեւունի, յաջորդաւարար այնպիսի դերքեր կ'առ-



Երկիրը արեւուն շուրջը կը դառնայ  
365 օրուան եւ 6 ժամուան մէջ:

և հանդէպ արեւուն, որոյ ճառագայթները առաւել կամ նուազ կը ցոլանան իր վրայ: Ասով

է որ կը դոյանան օդին ջերմութեան այլ և այլ աստիճանները՝ զորս մենք կ'զգանք տարբեր ժամանակներ, կամ թէ, ուրիշ կերպ զրուցելով՝ տարւոյն չորս եղանակները ասկից առաջ կու գան:

Այս թուականին որ մեզի համար գարունը կը սկսի, այսինքն մարտի 20ին կամ 21ին, դեշերը և ցորեկը հաւասար են ամբողջ երկրիս վըրայ՝ և որուն կ'ըսուի գարնանային գիշերահաւասար: Բայց այս հաւասարութիւնը չի տեսեր, և այն վայրկեանէն սկսեալ մինչեւ 23 սեպտեմբերի, օրերը գիշերուընէ աւելի երկայն կ'ըլլան և այս վերջին թուականին է որ մեր աշնան եղանակը կը սկսի:

Մեր աշունը ու մեր գարունը կ'ըսենք, որով հետեւ պէտք է գիտնալ թէ (ինչպէս քիչ յետոյ պիտի բացատրենք այս կտորը) եղանակները երկրիս ամէն կողմը մի և նոյն ժամանակ չեն գար: Երբ մենք դարնան մէջ ենք, ուրիշներ աշնան մէջ կ'ըլլան, երբ ճմեռը իւր սառույցներովից երեւան կ'ելլէ, կան երկիրներ որ նոյն միջոցին ամառուան ճիշդ մէջտեղն են:

Ա Շ Խ Ա Բ Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Դ.

86. — Զ Ր Ա Ն Ց Ք Ն Ե Ր

Մ Ա Ս Ն Ե .

Մի քանի դաս առաջ խօսեցանք, աշխարհիս ամէնէն գլխաւոր Սուէզի ծովային ջրանցքին վրայ. այս անգամ ալ պիտի թուենք ուրիշներ :

Կայ ջրանցք մը որ Ամսրերամբ ուղղակի յարաբերութեան մէջ կը դնէ Հիւսիսային ծովուն հետ, մինչդեռ առաջ պէտք էր անցնիլ Զուխէրզէի ծովածոցէն :

Հիւսիսային ծովին Պալրիկ նոր ջրանցքը, որ բացուեցաւ 1895ին, կը թոյլատրէ որ մեծ տարողութիւն ունեցող նաւերը անցնին Հօլժայնէ և երթան Պալթիկ ծով, առանց դիմագրաւելու Սքակէն հրուանդանին վտանգաւոր եզրերներուն : Այժմ Համապուրիկէն Քիլ ինը ժամուան մէջ կ'երթան, (ջրանցքին բացումէն առաջ 36 ժամ պէտք էր) և Գերմանիա այս կերպով՝ իր պատերազմական նաւերը կրնայ փոխադրել, նոյն խակ իրեն սեպհական երկրին մէջէն :

Չորրորդ ջրանցք մը կը կտրէ Կորնքոսի պարանոցը, և Թրիէստէն ու Մարսիլիայէն եկող ու Աթէնք և կոստանդնուպոլիս գացող նաւերուն մէկ օրուան ճամբան կը համառօտէ :

Սկզբանից մէջ, Քալէտօնիըն ջրանցքը, որ Լորնի և Մըրրէյի ծոցերը կը միացնէ իրարու, և Արեւմտեան Սկզբանիցն և Իուլանտայէն՝ Արեւելեան Սկզբան երթալը կը դիւրացնէ, այսինքն երկու անգամ աւելի շուտ և ամենայն ապահովութեամբ :

Եթէ օր մը՝ յաջողէին փորել Բանամայի և կամ Նիխարակուալի պարանոցը, այս ատեն կարելի պիտի ըլլայ Ատլանտականէն Պալթիկ ծով անցնիլ, առանց Հօրնի հրուանդանէն անցնելու :

Բ Ա Բ Ո Յ Ա Կ Ա Ն Գ Ո Ս Ե Ր

ԺԳ.

87. — Զ Գ Ո Ւ Շ Ա Ց Է Ք Ի Ա Բ Ե Բ Ա Ց Ո Ւ Թ Ե Ն Է

Սպանիացի ճամբորդ մը, անապատին մէջ հանգիպեցաւ Ամերիկացի ուրիշ ճամբորդի մը, երկուքն ալ ձիու վրայ հեծած կ'երթային։ Սպանիացին վախճառով որ իր ձին չկարենայ ճամբան շարունակել, վասնզի ստորին տեսակէ էր, մինչդեռ ամերիկացինը երթասարդ և հումկու կենդանի մըն էր, առաջարկեց որ ձիերնին փոխանակեն։ Ամերիկացին իրաւամբ մերժեց այս առաջարկութիւնը։ Սպանիացին բարկացած՝ կռուելու առիթ կը վնտուէր, ինչ որ քիչ յետոյ պատահեցաւ։ բաւական իրարու առնել տալէ ետքը վերջապէս Սպանիացին լաւ զինուած ըլլալուն, դիւրութեամբ գրաւեց իր փափաքած ձին և վրան ցատկելուն պէս շարունակեց իր ճամբան։ Ամերիկացին իր ընկերոջ այս անիրաւ ընթացքէն վշտացած, չժողուց անոր օ-

ձիքը, և հետեւեցաւ իրեն մինչեւ մօտակայ քազաքը, ուր գնաց իր գանգատը ներկայացուց դատաւորին։ Սպանիացին ստիպուեցաւ վերջապէս



ատեանը հրամմել և ձին բերել միանգամայն։ Ակսաւ խալէութիւններ դարձնել Ամերիկացին, և յայտարարեց թէ ձին իրեն կը վերաբերէր և թէ ղայն ձագ եղած ատենէն մեծցուցած էր։ Հակառակը հաստատող բնաւ փաստ մը չի կար, և դատաւորը կասկածու վիճակի մէջ պիտի հրամայէր որ գուրս ելլեն դատարանէն, երբ Ամերիկացին յանկարծ գուշեց. «Զին ինձ կը վերաբերի և ապացոյց մըն ալ ունիմ»։ Իսկոյն հանեց վրայէն վերաբերուն և շուտ մը կենդանիին գլուխը ծածկեց անով. «Խնդրեմ, Տէ՛ր դատաւոր, քանի որ այս մարդը կը յայտարարէ թէ պղտիկ հասակէն մեծցուցած է կենդանին, հրամայեցէր իւրեն որպէս զի ըսէ թէ ձիուն որ աչքն է որ չի տեսնար»։ Սպանիացին չուզելով իր շփոթած վիճակը յայտնել, վայրկեանին պատասխանեց. «Աշ աչքն է»։ Ամերիկացին բացաւ կենդանիին գլուխը և ըստու. «Ոչ աջը և ոչ ձախը»։ Դատաւորը համոզուած այսպիսի ճարտար և զօրաւոր փաստէ մը, հրամայեց որ Ամերիկացիին յանձնեն ձին և այս եղանակով դատը վերջացաւ։

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն  
ԺԶ.

88. — ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ  
Մ Ա Ս Ն Ե.

Ս Ո Ղ Ո Ւ Ն Ե Ր

Առղունները կը կազմեն ողնայարաւոր կենդանեաց երրորդ դասը. ասոնք ևս ունին ոսկրային կմախք մը. արիւննին կարմիր է բաց ջերմութեան աստիճանը փոփոխական։ Աւելի պաղարիւն են կրնայ ըսուիլ, իրենց մորթին վրայ ունին թեփի նման կարծրութիւններ, գոյներնին շատ գեղեցիկ, խատուտիկ բիծերով զարդարեալ, ոմանց մարմինը եղջերային նիւթով զրահաւորեալ է, ինչպէս կոկորդիլոսինք։ Սողունները չնչառութիւննին թռքերով կը կատարեն և հաւկթածին են։ Ասոնք իրենց սողուն անունը օձէն առած են, որ բնաւ անդամ չունենալուն՝ սողալով այսինքն գետնի վրայ ընդքարչ կ'երթայ կամ կը մագլցի ծառերէն վեր, թէև միւս սողունները անդամներ ունին։

Բովանդակ սողուններու դասը կը բաժնուի չորս խումբի, ինչպէս։

Ա. ՕԶԵՐ

Բ. ՄՈՂՅԱՍՆԵՐ

Ասոնք ամէնքն ալ բարքով քիչ շատ իրարու կը նմանին, աակայն տեսքով կը տարբերին։

Ա. Օձեր. — Օձը երկայն մարմին մը ունի և անդամէ զուրկ է. հանած ձայնին կ'ըսուի սուլել, օձերը երկու խումբի կը բաժնուին, թռւնաւոր օձեր ու անթոյն

Գ. ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐ

Դ. ԿՐԻՍՅԱՆԵՐ

օձեր . չենք ուզեր երկար խօսիլ այս կենդանին վրայ՝ ինչու որ յաջորդ դասին մանրամասն պիտի նկարագրենք գայն :

Բ. Մողեսներ . — Մողէմները մանր սողուններ են , որոնք արտաքին տեսքով կոկորդիլոսներու շատ կը նմանին , բայց ասոնցմէ շատ փոքր են . չորս կարծ անդամներ ու երկայն պոչ մը ունին՝ որ գլանածե ու սրածայր է . և եթէ այդ պոչը կարենք ու դատենք , անոր տեղը նորէն . կրնայ բռւսնիլ : Մողէմները գրեթէ առ հաւարակ ողջ որսերով կը սնանին , ընդհանրապէս միջատներն են սննոնց մնունքը . իսկ մեծ տեսակները կը յարձակին փոքրիկ սանաւորաց և թուշուններուն վրայ : Մողէմները սոմառը կ'երեւին , վախկոտ կենդանիներ են , թոյն բնաւ չունին և մէկու մը չեն վեասեր , պէտք չէ վախինալ անոնցմէ : Ինչպէս ամէն սողունները ձմեռ աւտեն կը թմրին , նմանապէս մողէմներն ալ ձմեռը հասնելուն՝ ցուրտի չդիմանալով , կը մտնեն գետնին խորը և հոն թմրած կը մնան :

Գ. Կոկորդիլոսներ . — Ասոնք սողորական մողէմներունեւն ունին բայց անոնցմէ շատ մեծ են , մինչեւ ութը

մետր երկայնութիւն կ'ունենան : Կոկորդիլոսները կը գըտնուին Հնդկաստանի , Ափրիկէի և Ամերիկայի մէջ . ցամաքի վրայ թէպէտ դանդաղ կը շարժին , բայց գետի մէջ լաւ լողացող են . իրենց որսը կերած ատեննին բերաննին լայն աբար կը բանան . կղակնին այնքան զօրաւոր է որ մէկ խածուածով մե-



ծամեծ անսասունները երկու մասի կը բաժնեն . սոսկալի ու ահարկու է այս կենդանին , բարեբաղդաբար մեր երկրին մէջ չգտնուիր :

Դ. Կրիայներ . — Կրիայները վերը յիշուած երեք խումբ սողուններէն շատ կը տարբերին , ունին կարծր պատեան մը որուն ներսի կողմը կցուած են , երբ վտանգ մը տեսնան խկոյն իրենց անդամնները պատեանին տակ կ'ամփոփին : Երկու տեսակ կրիայ կայ , մին կը բընակի ցամաքի վրայ , իսկ միւսը ծովուն մէջ :

Ցամաքի կրիայները փոքր կ'ըլլան՝ իսկ ծովինները շատ խոշոր . այս վերջինները երբեմն այնչափ կը գիրնան որ մինչեւ 400 քիլո կը կը մնան :

Սողուններուն արտաքին տեսքը ամեննեւին ախործելի չէ , մէկը միւսէն տգեղ է . ոմանք պոչ մ'ունին՝ ոմանք չունին , ոմանք ոտք ունին՝ ինչպէս մողէմները , այլք չունին՝ ինչպէս օձերը : Այժմ աշխարհիս վրայ 1900 տեսակ սողուններ կը գտնուին՝ որոնց ամէնքն ալ իրարմէ շատ կը տարբերին . ասոնց մէջէն օգտակարներն են կրիայները և մողէմները . առաջինները օգտակար են վասնզի իրենց միսը կ'ուտուի , պատեանն ալ արհեստներու մէջ կը գործածուի զարդերու և կարասեաց . երկրորդն ալ օգտակար է , վասնզի մշակութեան վեասակար միջատները կը ջարդէ և ինքն ալ ամեննեւին վեաս մը չունի . իսկ գալով սողուններուն մեծագոյն մասին , ամէնքն ալ առ հասարակ վեասակար են :

Հարցարան . — Ի՞նչ է սողուններուն կազմուածքը . — Ի՞նչ բանէ առած են անուննին . — Քանի՞ խումբի բամնուած են անոնք և ի՞նչ կ'ըսուին . — Պատմէ՛ համառոտակի այդ չորս խումբին վրայ կարդացած . — Մինչեւ հիմա բանի՞ տեսակ սողուն զտնուած է :



ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

ԺԴ.

89. — ԶԳԱԽԵԾ

Զգախէծ կամ Քառուչու (Caoutchouc) կոչուածը,  
որ հնդկական բառ մ'է (քառութշու), օգտակար  
խէծ մ'է որ կը վաղէ Ասիոյ, Ափրիկէի և Ամե-  
րիկայի այրեցեալ դօտիներուն տակ աճող մէկ  
քանի ճգախէնի և կամ կաւշուկենի կոչուած-




Կաւշուկենի

մամբ թանձրանալով խառնայ և սպիտակ կամ դե-  
ղին գոյն մը առնու: Զղարմանաք եթէ ըսուի  
ձեզի թէ աշխարհի վրայ տարեկան տասը միլիոն  
քիլոկրամէ աւելի բառյու կ'արտադրուի այս ե-  
ղանակով, մանաւանդ Պրազիլիսյէն, որուն ամե-

նէն շահեկան ու յարգի արտադրութիւնն է այն,  
և սակայն այս ահագին քանակութիւնը անրա-  
ւական ըլլալով, դիտական նորանոր միջոցներ կը  
փնտուուին, այդ կարեւոր նիւթին արտադրութեան  
քանակը աւելցնելու:

Քառուչուվ պատրաստուած առարկաները շատ  
են. մի քանիները թուենք հոս: Կրկնակօշիկներ  
(լսատիկ կալօշ), որոնց համար հայրեկը կամ մայ-  
րիկը «Ի՞նչ շուտ ալ ծա-  
կեցաւ» խօսքը կ'ըսեն միշտ,  
խողովակներ, գնդակներ, տը-  
ղու խաղալիքներ, անժամփանց  
վրանոցներ, ձեր (gomme élastique)  
անուամբ ճանչցած ձգախէծը,  
զոր կը դործածէք դժագրու-  
թեան դասի ատեն և սխալները  
աւելու համար թուղթը ծակելու աստիճան կը քսէք:



Կուրքաբերքա, որուն կ'ըսենք հայերէն եղջե-  
րախէծ, աս ալ քառուի մի և նոյն յատկութիւն-  
ները ունի. այս խէժը կը վաղէ իսունանդր կոչ-  
ուած ծառէն, որ սովորաբար Ախնկաբուր և Սու-  
մաթրա կղզիներուն, նաև Լահուի անտառաց մէջ  
կը դտնուի, այս խէժին հետ քիչ մը ծծումը  
խառներով կը սենայ: Ընդծովեայ հեռագրական  
պարանները կ'օծեն այս խառնուրդով՝ որ անժա-  
փանց ըլլալուն ջուրին խոնաւութենէն կը պաշտպա-  
նէ զանոնք: Ասիայէն՝ Եւրոպիոյ կողմերն տարին մէկ  
միլիոն քիլոկրամէն աւելի եղջերախէծ կը բերուի:

Ա Շ Խ Ա Բ Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Ե.

90.—ԵՐԿՐԻՍ ԶՈՐՍ ԳԼԽԱԽՈՐ ԿԷՏԵՐԸ

Առաւոտ մը Արամ, հազիւ թէ նախաճաշը ըրած էր, պզտի նախակ մը ընդունեցաւ:

— Ո՞վ կրնայ ինձի գրած ըլլալ... ըսաւ, նամակը բանալով, շուտ մը աչքովը ստորագրութիւնը փնտուց:

— Ո՞վ զարմանք, ըսաւ, Արմենակին ստորագրութիւնն է, ո՞վ գիտէ ինչ կ'ուզէ... և սկսաւ կարդալ.

«Սիրելի Արամ»

Տունէն. 25 ապրիլ 19...

«Այս նամակը գրած ատենա, հաւատա՛, ամօթէս կարմրցած եմ, այնքան... Երէկ, երբ մեր ուսուցիչը երկրիս չորս գլխաւոր կէտերը կը բացատրէր, նոյն միջոցին ես Տիգրանին հետ թաշկինակի բաշէ, ձգէ խաղը կը խաղայի, այնպէս որ տրուած դասէն բան մը միտքս չմնայ: Յետոյ ուսուցիչը իր տուած դասին վրայ զանազան հարցումներ գրել տուաւ՝ անոնց պատասխանները պատրաստելու համար. բայց ես բառ մը անդամ չեմ կարող գրել: Կ'աղաջեմ ո և իցէ կերպով ինձի օգնութեան համնիս: Աղախինը պատասխանիդ կ'սպասէ:

«Ծնդունէ կանխաւ իմ անկեղծ չնորհակալութիւններս:»

Քոյդ Արմենակ

Արամ հազիւ թէ Արմենակին նամակը կարդացեր էր, զայն մէկ երկուք մը ձեռքին մէջ դարձուց, և հաստատ որոշմամբ ըսաւ. Այո՛, ուրիշ ճամբայ չկայ ելլալիք, պէտք է օգնել այս խեղճ Արմենակին, նայինք պիտի յաջողիմ:

Ահա կողմանացոյցը հոս է, պէտք է որ նախ փորձեմ անգամ մը, և սեղանին առջեւը անցնելով հետեւեալը սկսաւ գրել:

«Սիրելի Արմենակ»

«Պիտի փորձեմ փափաքդ գոհացնել՝ թէպէտ և կը տարակուսիմ յաջողելուս:

«Մեր ուսուցիչը երէկ ըսաւ թէ, աշխարհագրութեան ուսման համար քարտէսները ամենէն մեծ օգնութիւնը կ'ընծային. բայց բնականաբար զանոնք գործածել գիտնալու է, որպէս զի երկրիս մէկ կէտին՝ ուրիշ կէտի մը հետ ունեցած դիրքը կարենանք ճշդել: Ասոր համար հարկ անհրաժեշտ է Երկրիս չորս զիսաւոր կէտերը ճանչնալ, ինչպէս նաև կարեսր է երբ բաց դաշտի մը մէջ կամ անծանօթ տեղ մը գտնուինք, գիտնալ արեւելքի ուղղութիւնը, եթէ չենք ուզեր ճամբան կորմնցնել: Հիմա, պէտք ես գիտնալ թէ, որոնք են չորս զիսաւոր կէտ ըսուածները, քանի որ անցեալ տարի ալ այդ մի և նոյն սիւթին վրայ դաս մը առինք:

Զ Ա Ն Ա Զ Ա Ն Դ Ա Ն Դ Ա Ն

Ը.


91.—Բ Ո Յ Ս Ե Ր Ը

Արանչացէ՛ք գետնէն բուսած սա տունկերուն վրայ, առողջներուն սնունդ կը հայթայթեն անոնք և հիւանդներուն դեղեր: Անոնց տեսակները և յատկութիւնները անհամար են. կը զարդարեն

մեր երկիրը, կանանչութիւն կու տան անոր և կը պարգեւեն հոտաւէտ ծաղիկներ ու քաղցրահամ պատուղներ : Կը տեսնէ՞ր սա ընդարձակ անտառները, որոնք կարծես տշխարհիս չափ հին են : Այս ծառերը թաղուած են հողին մէջ իրենց արմատներով, ինչպէս անոնց ճիւղերը դէպի երկինք կը բարձրանան, արմատները հողին դէմ կը պաշտպանեն զիրենք և նման ստորերկրեայ փոքրիկ խողովակներու, իրենց բունին իրեւ սնունդ՝ սահմանեալ հիւթը փնտռելու կ'երթան :

Բունը կարծր կեղեւով մը շրջապատուած է . այդ կեղեւը իր մէջ պարունակած կակուղ փայտը օդին աղդեցութենէն կը պահպանէ : Ամառ՝ ծառերը իրենց տերեւազարդ ոստերով՝ մեզ արեւուն դէմ կը պաշտպանեն և ձմեռը՝ մեզի պէտք եղած ջերմութեան գոյանալուն կը ծառայեն :

Ծառերուն փայտը միայն վառելիքի օգտակարութիւն չունի, անիկայ թէպէտ ի սկզբան կակուղ նիւթ մըն է, բայց յետոյ կ'ըլլայ կարծր և դիմացիուն . մարդուս ձեռքը առանց գժուարութեան ամէն իր ուղած ձեւերը կրնայ տալ անոր, ճարտարապետական և նաւաշինութեան ամենամեծ աշխատութեանց համար :



Բաց աստի պտղատու ծառերը՝ իրենց ոռտերը դէպի գետին կախելով, կարծես իրենց պտղները մարդուս կը նուիրեն . ծառերը և տունկերը իրենց պտղները և կամ հունտերը թափելով կը պատրաստուին թողուլ իրենց շուրջը յաջորդներու բաղմութիւն մը :

Ամենատկար բոյսը, ամենէն փոքրիկ բանշարեղենը կը պարունակէ ջնջին զանդուածի մը հունտի մը մէջ այն բողբոջը, որ պիտի կազմէ ապագային ամենաբարձր տունկերը և ամենէն մեծ ու տարածուած ծառերը :

### ԱՅԼԵՒ ԱՅԼՔ

Բ.

## 92. — ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ<sup>1)</sup> (Շարունակութիւն)

Ուսումնասէր տղաք չափաւորութեան դէմ կը մեղանչեն, երբ ծայրայեղութեամբ և կամ պարտազանցութեամբ վարուին . ծայրայեղութեամբ՝ ինքինքնին տալով իրենց մտքին և տարիքին անպատշաճ ընթերցումներու, կամ իրենց ուսմանց չափազանց աշխատութեամբ՝ ի վես իրենց առողջութեան և այլ պարտականութեանց : Պարտազանցութեամբ կը մեղանչեն՝ ինչպէս շատ ան-

գամ կը պատահի, ինքզինքնին նուիրելով պարապոր-  
դութեան՝ որ ամէն առաքինութեանց և բարեաց գերեզ-  
մանն է:

Զախաւորութիւնը կը պարունակէ իր մէջ նաև քա-  
ղաքավարութեան պարտականութիւններ՝ որոնք կը կա-  
տարուին անձի մը արտաքին վայելչածեւութեամբ, ինչ-  
պէս խօսելու և վարուելու կերպ, պարզ և վայելուչ հա-  
գուստ՝ որ ախորժելի կ'ընեն զայն:

Տղայք երբ ամէն միջոցներով վերոյիշեալ առաքի-  
նութիւնները ստանալու աշխատին՝ առանց յոդնութեան  
և առանց անդրադառնալու, ինքզինքնին հեռի պիտի  
գտնան աւելի զգուելի մոլութիւններէ՝ ինչպէս հպար-  
տութիւն, որկրամոլութիւն, բարկութիւն, նախանձ,  
ծուլութիւն, ստախօսութիւն, ագահութիւն և որ մայրն  
է ամենայն չարեաց արծաթմիրութիւն:

Գ. Մեր առ մեր նմանն ունեցած պարտականու-  
թիւնները երկու տեսակ են. արդարութեան պարտակա-  
կանութիւնն և բարեգրութեան պարտականութիւնն:

Արդարութեան պարտականութիւնն կը պատուիրեն  
մեզի յարգել այլոց պատիւը, կեանքը և ինչքը: Ասոնց  
գէմ կը մեղանչենք երբ մարդոց հայնոյենք խօսքով  
կամ գործով, կամ անոնց բարի համբաւը պախարակե-  
լով՝ զանոնք ծեծելով, վիրաւորելով և կեանքի կարե-  
ւոր պիտոյքներէն զրկելով, ինչպէս օդէն, կերակուրէն,  
ըմպելիքէն: Նոյնպէս կամաւոր մարդասպանութեամբ,  
գողութեամբ, խարեբայութեամբ, յափշտակութեամբ,  
վերջապէս նիւթապէս և բարոյապէս վեաս հասցնելով  
մեր նմաններուն: Արդարութեան պարտականութիւնք  
արձանագրուած են մեր քաղաքական և պատժական  
օրէնքներուն մէջ. ո'վ որ զանոնք կը բռնաբարէ՝ ոճիր  
գործած կը համարուի և արդարութեամբ կը պատժուի:

Բարեգրութեան պարտականութիւնն մեզ կը պատ-  
ուիրեն սիրել մեր նմանները և անոնց օգնել: Այս սէրը  
մեր անձէն սկսելով, տակաւ պէտք է տարածուի մեր  
ծնողաց, աղգականաց, բարեկամաց, քաղաքակցաց և  
բոլոր մարդկային աղգին վրայ, նոյն իսկ մեր թշնամեաց  
վրայ ալ:

Զաւակաց առ ծնողս ունեցած պարտականութիւնն-  
ներն են, յարգանք, հսազանդութիւն և սէր: Այս պար-  
տականութիւններն գրուած են ամէն ժամանակի և ամէն  
ժողովրդոց երկնային և մարդկային օրէնքներուն մէջ:  
Սէրը պարտք կը դնէ զաւակաց վրայ օգնել իրենց ծնո-  
ղաց և աղգականաց, անոնց ծերութեան ատեն և ընդ-  
հանրապէս մինչեւ կենաց վերջին վայրկեանը: Այս պար-  
տականութիւնները օրինագրքի մէջ գրուելէ առաջ՝ բարի  
զաւակաց սրտին մէջ գրուած է:


ԿԱ.Ա.Ա.Բէ՛ ՊԱ.ԲԸ.ԲԴՌ, ԹՈՂ ՊԱ.ՏԱ.ՀԻ ԻՆՉ ՈՐ ՊԻՏԻ  
ՊԱ.ՏԱ.ՀԻ, այսպէս կ'ըսէ հին առած մը: Եթէ դուք այս  
առածին հետեւելով, միշտ իննամքով կատարէք ձեր  
պարտքը իրր զաւակ, իրր գպրոցական և իրր քաղաքացի,  
այր կամ կին՝ ապահով եղէք թէ ձեր անձին և ուրիշ-  
ներուն հետ միշտ խաղաղութեամբ պիտի ապրիք և ձեր  
վրայ պիտի հրաւիրէք ձեր նմաննեաց սէրն ու վստահու-  
թիւնը: Ձեր կեանքին պայմանները ինչ որ ալ ըլլան՝  
պիտի գիտնաք միշտ զօրաւոր հոգւով տոկալ կենաց ա-  
մէն ձախորդութեանց:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԴ.

93. — ԽՍՏԱՊԱՀԱՆՁ ՄԻ ԸԼԼԱՔ

Օր մը, երիտասարդին մէկը՝ էշ մը վարձեց պտոյտ մը ընելու համար։ Իշապանը պէտք էր ընկերանալ որպէս զի իր կենդանին առաջնորդէ, ուրովիշետեւ էշերը շատ պնդագլուխ են և միայն իրենց տիրոջ կը հնաղանդին, այն ալ եթէ հնաղանդիլ ուղեն։ Կէս օրին մօտ սաստիկ տաք սկսաւ ընել, երկինքը ամպ մը չկար և ոչ ալ ճամբուն վրայ ծառ մը՝ անոր շուքին տակ հանդչելու համար, միայն այրող ճերմակ փոշի մը, որ մարդը կը կուրացնէր։ Մեր երիտասարդը ալ չկրնալով դիմանալ, էշը ճամբուն եղերքին մօտեցուց, վար իջառ և վերարկուն հանելով կը պատրաստուէր կենդանիին շուքին տակ պառկիլ, երբ իշապանը որ զարմանքով անոր ըշրածը կը դիտէր, ըստ իրեն. — «Բարեկամ, ի՞նչ է ըրածդ»։ — «Նատ ըշնական բան մը պատասխանեց միւսը, կը պառկիմ»։



— Բայց խնդրեմ, զրուցէ՛, ո՞ւր կը պառկիս =  
— Զե՞ս տեսներ, իշուս շուքին տակ =

— Ի՞նչ որ ես չպիտի թողում որ ընես =

— Ա՛հ, ճշմարիտը կըսեմ, շատ աղւոր կատակ է ըրածդ։ Չպիտի պառկիմ եղեր իմ իշուս շուքին տակ, եթէ իմ կամքս ուղէ, հա՛, հա՛, հա՛, ծիծաղելի բան։

— Պարսն, եթէ կը հաճիք ելէք և իշուն վրայ հեծէք, ես թէպէտեւ կենդանին ձեղի վարձեցի՝ բայց անոր շուքին համար ամենեւին խօսք չեղաւ։

Ասոր վրայ վիճաբանութիւնը սկսաւ առաջ երթալ, սկսան նայուածքնին իրարու սկեռել, երկու փոքրիկ աքաղաղներու պէս որոնք կուուելու կը սկսին, բարկութենէն կարմրեցան, անարգական խօսքեր սկսան ընել իրարու, և քիչ յետոյ յար, բարը վրայ հասաւ։ Այս միջոցին աւանակ աղբարը ըստ ինքնիրեն. «Հարուածները անձրեկի պէս կը տեղան, ի՞նչ սպասեմ այլ ևս, քանի մը կուուի ալ շատ կարելի է որ ես ուտեմ կռնակիս, փախչինք այս տեղէն, ինչո՞ւս պէտք»։ և ահա խոյս տուաւ առանց թմբուկի և փողի։



Երկու սրատերազմիկ-ները կուուի ատեն բան մը չտեսան։ Զեզի կը թողում ալ երեւակայել թէ ի՞նչ եղաւ անոնց զարմացումը, երբ կոխւը վերջանալէ յետոյ՝ հազիւ իշուն աներեւութանալը նշմարեցին։ Իշապանը կ'ող-

բար իւր կենդանին կորստեանը և երիտասարդն  
ալ իր պտոյտին անկատար մնալուն վրայ:

Ի՞նչ շահած էին կոռուելով այդպէս. կարծեմ  
այս հարցմանս պատասխանելու չափ խելք ունիք :

Ո՛չ իշապանին և ո՛չ երիտասարդին պէս  
վարուեցէք. այնչափ պահանջող մի՛ ըլլաք, ջա-  
նացէք համակերպող ըլլալ : Եթէ հարիւր ան-  
դամ աւելի իրաւունք ունենաք ո և իցէ խնդրոյ  
մէջ, աւելի լաւ է տեղի տալ և կամ զիջում ը-  
նել կէտի մը վրայ քան թէ վիճաբանիլ, կոռուիլ  
և դատարանի իյնալ:

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Խ Ն

ԺԵ.

#### 94. — ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ս Ո Ղ Ո Ւ Ն Ն Ե Ր (Շարունակուրիւն)


Կարծեմ անցեալ դասին սոլուններու մասին քիչ  
թէ շատ գաղափար մը կազմեցինք, և ինչպէս որ այդ  
օրը իմացուցի ձեզ, որ այսօրուան նիւթը պիտի ըլլար  
օձը, ուստի կը սկսինք խօսիլ անոր վրայ:

Ըսինք թէ օձերը երկու տեսակ են, քունաւոր և  
անքոյն. թունաւոր օձերն արտաքին նշան մը չունին,  
որով կարելի ըլլայ զանոնք ապահովութեամբ ճանչնալ.  
միայն եթէ զանազանիչ նշան մը կայ՝ այդ ալ ներքին է,  
և որ է թունաւոր կենդանւոյն վերի կզակին երկու եր-

կայն ու շատ կոր ակռաներուն վրայ գտնուած փամ-  
փըշտիկը :


Երբ օձը խայթելու ըլլայ՝ այդ  
փամփշտիկէն ակռաներուն մէջ  
թոյն վազելով անկէ ալ վէրքին  
մէջ կ'նրիթայ: Թունաւոր օձի մը  
խածուածքը երկու բարակ ասեղի  
խայթուածքին կը նմանի. երբէք  
օձ մը իր երկայն, երկձիւղ փափուկ լեզուովը չի  
կրնար խայթել, ուստի որքան սխալ գաղափար ու-  
նին անսնք երբ կը կարծեն թէ օձերու թոյնի գործա-  
րանը լեզուն է: Թունաւոր օձերէն մէկ քանին յիշատա-  
կենք հոս :

Իժ. — Այս թունաւոր օձին երկայնութիւնն է վաթ-  
սուն հարիւրորդամեթը և գրեթէ մատի հաստութիւն  
ունի, գլուխը տափակ է, ճակտին վրայ ունի  
երկու սև գիծեր որ եւրոպական Վ գրին կը  
նմանին. այս կենդանին ընդհանրապէս  
վախկոտ է, բայց երբ տեսնէ որ մենք իր  
վրայ կ'նրթանք զինքը սպաննելու, այն  
ատեն պոչին վրայ կանգնելով կը սուլէ, և  
կայծակի արագութեամբ կը նետուի վրա-  
նիս՝ կը խածնէ և կը փախչի: Այս խածուածքէն շատ  
քիչ մահ կը պատահի, այսու հանդերձ չուտ պէտք է  
դարձանել, այսինքն վէրքը լուալ աղի կամ պարզ ջու-  
րով և կամ տաղել տաքցած երկաթով: Երկու տարի է  
որ կենդանաբան մը իմերու վրայ փորձ կ'ընէ թէ օձերը  
որքան ատեն կրնան անօթութեան դիմանալ. իր անօթի  
պահած իմերէն մին 370 օր կըցեր է անօթի մնալ, ու-  
րիշ մը 464 օր. ասկից այն կրնանք հետեւցնել թէ իմը  
կրնայ տարի մը անօթի մնալ:



Ա. Փամփուտա

Բ. Անկույ



Ի Յ

(Շարունակելի)

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

ԺԵ.

95.—ՄԵՏԱՔՍԻ ՄԱՆԱՐԱՆԸ

Օր մը վարժուհին ըստ իր աշակերտուհիներուն.

— Կը յիշէք, անցեալ տարի մետաքսի շերամներու վրայ գիտելիքներ կարդացինք ու սովորեցանք, և յետոյ օր մը զձեզ մանարան մը տարի.

— Այո՛, Տիկին, պատասխանեցին աղջիկները միաբերան, շատ լաւ կը յիշենք:

— Հիմա պիտի տեսնենք, ըստ Տիկին վարժուհին, և սկսաւ մէկ մը մէկուն, մէկ մը միւսին այս մասին հարցումներ ընել: Աղջիկները դոհացուցիչ պատասխաններ տուին, որովհետեւ բան մը չէին մոռցած և ամէն տեսածնին շատ լաւ կը յիշէին, թէև քանի մը ամիսներ անցեր էին մանարան այցելենէն ի վեր: Վարժուհին շարունակեց.

— Զեզմէ կը պահանջեմ որ մետաքսի վրայ բոլոր գիտցածնիդ բովանդակութիւն մը ընէքնամակով մը, որու մէջ պիտի նկարագրէք համառոտ կերպով անցեալ տարի ձեր տեսած մանարանը:

Իսկոյն աշակերտուհիները սկսան դրել և դասը չլմացած վարժուհիին յանձնեցին շարադրութիւնները:

Վարժուհին ալ աշակերտուհիներուն դրածները տուն տարաւ սրբագրելու համար, յետոյ իր սովորութեան համեմատ դպրոց բերելով, բաժնեց զանոնք աշակերտուհիներուն որպէս զի իրենց սըսալները տեսնեն: Բայց բաժնելէ առաջ ըստ անոնց:

— Զեր ինծի տուած շարադրութիւններուն մէջն լաւագոյնը պիտի կարդամ ձեզի: Ուշագրսութեամբ մտիկ ըրէք: Այս ընթերցումը պէտք պիտի ըլլայ ձեր ընելիք սրբագրութեանց համար, և հետեւեալ նամակը սկսաւ բարձրածայն կարգալ.

« Սիրելի Արմինէ,

« Ասկէ առաջ քանի անդամ քեզի նամակներ գրեցի, և սակայն ամէն անդամ ալ մառցայ խոսելու այն այցելութեան վրայ, զոր անցեալ տարի մեր ուսուցչուհոյն առաջնորդութեամբ տուինք մետաքսի մանարանի մը. թէպէտ նիւթս քիչ մը հին է, որովհետեւ բաւական ամիսներ անցան, սակայն գուցէ աւելորդ ըլլայ այդպիսի գործարանի մը վրայ քանի մը ծանօթութիւններ ունենալ:

« Մեր այցելած մանարանը քաղաքէս դրեթէ եօթը քիլոմէթը հեռու է: Պարզ գործարան մընէ, բաւական ընդարձակ և գետակի մը եղերքին վրայ շինուած է: Հաղիւ թէ հոն հասեր էինք,

ուսուցուհին մեզի ցոյց առւաւ երկաթէ անիւ մը,



շատ լայն և շատ մը իրարու վրայ աղուցուած թեւծակներով շինուած։ Գետակին ջուրը անիւին թեւծակներուն վրայ կ'իյնայ և զայն կը դարձնէ . այսպէս անիւը դառնալով՝ դորձատան մէջ գտնուող մե-

քենաներն ալ կը դարձնէ իբ հետը : Բայց դորձատան մէջ կայ նաև շոգեշարժ մեքենայ մը որպէս դի երբ գետակին ջուրը նուաղի , ինը բանեցընէ ներքին մեքենայները :

(Շարունակելի)

## Ա. Յ. Ա. Բ. Հ. Ա. Գ. Ր. Ա. Կ. Ա. Ն. Գ. Ի. Տ. Ե. Լ. Ի. Ք

Զ.

### 96.—ԵՐԿՐԻՍ ԶՈՐՍ ԳԼԽԱՒՈՐ ԿԷՏԵՐԸ

(Շարունակութիւն)

Երկրիս չորս գլխաւոր կէտերը կը ցուցնեն այն ուղղութիւնը յորում արեգակը կը տեսնուի : Սյալէս՝ այն կողմը ուսկից առաւօտուն արեգակը կը ծագի՝ կ'ըսուի Արեւելք, հակառակ կողմը ուր կը մանէ՝ կ'ըսուի Արեւմուսէ : Մեր ճակատին կամ երեսին կողմը՝ աջ կողմը ունենալով միշտ արեւելքը՝ կ'ըսուի Ճիւսիս, և անոր

հակառակ կողմը՝ կ'ըսուի հարաւ :

Ահա քեզի պղափ պատկեր մը, դեռ ևս նա աւելի պայծառ գաղափիար մը տայ քանիմ տիար բացարութիւններս : Սյա Հիւսիս

ըսածս ցերեկ ատենի

համար է երբ արեգա-

կը տեսնուի : Իսկ պարզ

գիշերներու մէջ՝ չորս

գլխաւոր լիսենը կը բ

նակամարին վրայ աես-

նենք այն աստղերու խոռմը՝ որուն սովորաբար


Մեծ Արշ անունը կու անք :



Արեւելք

Հարաւ

Մեծ արջը այն եօթը<sup>(1)</sup> աստղերու համախմբումն է որ կ'ըսուի նաև սալլ, զոր շատ անդամ միասին տեսած նենք : Արդ ճիշդ Մեծ Արջին և կամ սայրին երկու վերջին անիւներուն ուղղութեամբը կը տեսնենք գեղեցիկ և փայլուն աստղ մը՝ որ ուրիշ Փոքր արշ կամ Փոքր սալլ կոչուած համաստեղութեան մը մաս կը կազմէ : Սյա փայլուն աստղը որ կ'ըսուի Բեւեռային Աստղ՝ հիւսիսը ցոյց կու տայ . իր անունը առած է Բեւեռէն որուն դրացի է և միայն  $1\frac{1}{2}$  աստիճան հեռաւորութիւն ունի անկէ: Ուրիմն մէկ կէտը գտնալէ վերջը դիւրին է միւսները նաև գանել . այսինքն՝ Բեւեռային աստղը դիւտած ժամանակինս՝ մեր առջեւը պիստի ունենանք Ճիւսիս



(1) Պարզ աշբով տեսնուածները ստուգիւ 7 հատ աստղներ են , բայց բուն արշ համաստեղութիւնը նաև աստղերէ կը ձեւանայ :

սիսը, ետեւնիս Հարաւը, մեր աջ կողմը պիտի ըլլայ  
Արեւելի և ձախերնիս Արեւմուսէ:

Ենչպէս որ աեսանք՝ թէ ցերեկ ատեն և թէ պայ-  
ծառ գիշերներու մէջ դիւրին է չորս կէտերը ճշդել, բա-  
ւական է որ մարդ՝ սագի պէս չի քալէ դլուխը վեր,  
առանց բան մը դիտելու:

(Շարունակելի)

### ԱՅԼԵՒ ԱՅԼԻ

Գ.

### 97.—ԷԱԻ ՄՏԻԿ ԸՐԷՔ ԾԵՐԵՐՈՒ ՅՈՐԴՈՐՆԵՐԸ

Մարդ մը որ յառաջացեալ տարիքի մը կը  
հասնի՝ և մինչեւ այդ թուականը կը մնայ միշտ  
պարկեշտ, իմաստուն և իր երկրին օգտակար  
անձ մը, այդ մարդը պէտք է որ ձեզի համար  
մասնաւորապէս սիրելի ըլլայ:

Արդարեւ, սիրելի տղաքներու, աշխարհքիս մէջ  
ուղիղ ընթացք մը ունենալէ աւելի դժուարին  
բան կայ արդեօք, և ո՞վ կրնայ ձեզի զայդ լաւ  
կերպով սովորեցնել, եթէ ոչ՝ իրերու և մարդերու  
վրայ մեծ փորձառութիւն ունեցող ծերունիները՝  
կը դտնանք գիրքեր որոնք մոլութիւնը ատել և  
առաքինութիւնը սիրել կու տան, որոնք լաւ զա-  
ւակ մը, լաւ եղբայր մը, լաւ աշակերտ մը և լաւ

ընկեր մը ըլլալ կը յորդորեն. բայց նոյն իսկ լա-  
ւագոյն գրքերը՝ երկար տարիներ անրիծ և աշ-  
խատասէր կեանք վարած անձի մը խօսքերուն արժէ-  
քը ունենալէ հեռի են, ինչպէս շատ գեղեցիկ կը  
զրուցէ առածը.

«Փորձառութիւնը զիտութենէն զերազանց է»:

Որդեակը իմ, ձեր տարիքը ձեզի համար  
գարնան նման գեղեցիկ է։ Արեգակը ձեզի հա-  
մար իւր բոլոր պայծառութեամբը կը շողայ։ Զեր  
կեանքը կը սահի կ'անցնի ամենայն քաղցրու-  
թեամբ և հանդարտութեամբ ձեր ծնողաց քով՝  
որոնք ձեր վրայ կը գուրգուրան, և ուսուցչաց  
մօտ՝ որոնք զձեզ կը սիրեն և ձեր ճամբուն վրայ  
եղած կեանքի ամէն փուշերը կը մաքրեն։

Դուք ալ ուրեմն ձեր կարգին բարեսիրտ ե-  
ղէք հանդէպ անոնց որոնք տարիներու բեռան  
ներքեւ կորաքամակ եղած են։

Եթէ անոնք երկար ապրեր են, անտարակոյս  
շատ ալ նեղութիւն քաշած են։ Խորհեցէք ան-  
գամ մը իրենց ստացած այդ թանկագին փորձա-  
ռութեան վրայ՝ յորմէ կը փափաքին որ դուք ալ  
օգտուիք. այդ փորձառութիւնը՝ ամենամեծ զոհո-  
զութեամբ միայն ձեռք բերուած է։

Այդ ծերունիները ձեր ընկերութիւնը կը  
վնտուեն՝ որովհետեւ դուք իրենց համար յիշա-  
տակ մը և յոյս մը կը պատկերացնէք։

Անոնց խօսքերն են որոնք ձեր միտքն ու սիր-

ար պիտի կըթեն, վասն զի տարիներու ընթացքին մէջ հասունցած պտուղներն են որոնք իմաստութիւնը և առաքինութիւնը պիտի սորվեցնեն ձեզի :

Տղա՛ս, յաւ միտ դրէի ուրեմն ծերերուն յորդորներուն :

**Հարցարան.** — Ինչու պէտք է որ ծերերը յարգենք և սիրենք. — Ինչու համար ծերերը տղոց ընկերութիւնը կը փնտուն. — Ծերերը մեզի ի՞նչ բան կը սորվեցնեն. — Միթէ զիրբերու մէջ դժուուած օդտակար խրաժները համարժէ՞ք են ծերերուն մեզ տուած խորհուրդներուն :

## Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԺԸ.

### 98. — ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ս Ո Ղ Ո Ւ Ն Ն Ե Ր (Շարունակութիւն)

**ԲՈՃՈՃԱՀՈՐ 02.** — Օձերուն մէջ ամենէն վեասակարը, մինչեւ երկու մեթր երկայն կ'ըլլայ բազուկի հաստութեամբ, իր պոչին ծայրը ունի եղջերեայ մանեկաձեւ թեփեր՝ որոնք կը շարժին, և երբ օձը բարկացած ատեն պոչը երկնցնէ՝ այն մանեակները իրենց շարժմամբ բոժոժի ձայն կը հանեն :

**02ԱԿԵՐ 02.** — Թունաւոր օձերու մէջ ամենէն ազդու թոյն ունեցողը՝ օձակեր օձն է որ ունի չորս մեղք երկայնութիւն։ Կը մանափ օձերով զորս կը գտնայ հետեւեալ

միջոցով. Երբ անօթի է՝ անտառներուն մէջ զարհուրելի կերպով կը սկսի սուկել, իսկոյն չորս կողմէն միւս փոքր օձերը կը ժողվուին իրենց իշխանին շորջը. սա անոնցմէ որն որ ախորժի իսկոյն զայն կը կլէ և միւսները կ'արձակէ, որոնք ամենայն երկիւղիւ և հլութեամբ իրենց տեղերը կը վերադառնան։ Դարձեալ ամենէն աւելի կատաղաբար մարդու վրայ յարձակող օձերէն է աս։ Նիքօլան կը պատմէ թէ անգամ մը այս օձը յաղթանդամ փիղ մը խածնելով երեք ժամ չանցած փիղը մեռեր է :

Հիմա կարգը եկաւ անբոյն օձերուն.

**ԼՈՐՏՈՒ.** — (Տճ. սարը երլան). — Այս օձին երկայնութիւնն է  $1\frac{1}{2}$  մեթր. Կը սնանի մկներով և ամէն տարի իր մորթը կը փոխէ։ Գեղեցիկ օձերէն է աս, չառ երկչու, մարդուս ներկայութենէն խոյս կու տայ, շուտ կ'ընտելանայ և կ'ըլլայ իր տիրոջ հաւատարիմ։ Բնագէտ մը տեսած է լրտու մը որ իր տերը չափազանց կը սիրէր, անոր քովէն չէր բաժնուէր, երբ տէրը կը հանգչէր լորտուն ալ անմիջապէս քովը կ'երթար՝ գլուխը անոր կուրծքին վրայ դրած հանգիստ կ'առնէր։



Couleuvre

**ՎԻՇԱՊ 02.** — (Տճ. աժտէր). — Մարդու թեփաստութիւն ունի, երկայնութիւնն է 5—10 մեթր, որովայնը արծաթագոյն ու սև բիծերով խառն, կողերն դեղին են և ունին մեծամեծ սև բիծեր։ Վիշապ օձը թունաւոր չէ, բայց իր ուժովը՝ օձերուն մէջ ամենէն ահաւորն է. իր որսը բոնելու համար պոչը ծառի մը կը պլէ և գլուխը մինչեւ գետին երկնցուցած կը կախուի։ Երբ որսը, ենթադրենք այժ մը և կամ եղնիկ մը, երբ

մօտենայ իրեն առանց գիտնալու՝ իսկոյն օձը կախուած տեղէն յանկարծ կը նետուի կենդանիին վրայ և այնպէս ուժով կը պլուի որ կը ջախջախէ անոր ոսկորները, այս կերպով խեղդելէ յետոյ կը քակուի և կ'ուտէ զայն։ Այս է ուրեմն խորամանկ իբրեւ զօձ ըստածը։

**ՊիհթՌՆ.** — Պիհթռնի մորթը ամենագեղեցիկ է և իր սաստիկ ուժովը շատ ահաւոր. երկայնութիւնը կրնայ ըլլալ 7—10 մետր. այս կենդանին որ սովորութեամբ նման է վիշապ օձին, տարուան մէջ շատ քիչ անդամ կ'ուտէ՝ բայց ամէն անդամուն շատ ուտելով կը թմրի, կը մնայ և կերածն ալ ուշ կը մարսէ։

**Հարցարան.** — Որո՞նք են Թունաւոր օձերը, զիտցածդ պատմէ. — Անթոյն օձերու վրայ կարդացածդ նկարագրէ տեսնե՞նք։

## ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

ԺԶ.

### 99.—ՄԵՏԱՔՍԻ ՄԱՆԱՐԱՆԸ (Շարունակութիւն)

«Մանարանին վարչուհին որու կանխաւ իմաց տրուած էր մեր այցելութիւնը՝ շատ շնորհալի կերպով մեղ ընդունեցաւ։ Անմիջապէս սկսաւ



Արագակ օն

զմեղ պտտցընել և նախ ցոյց տուաւ մեղի այն ջերմասենեակը՝ որու մէջ կը մեռցընեն շերամի հարսնեակները։ Յետոյ շերամները կը հանեն ջերմասենեակէն և զանոնք կը պահեն ընդարձակ սենեակի մը շուրջը շարուած դարակներու վրայ տարածելով, մինչեւ որ զանոնք մանելու ժամանակը հասնի։

«Մանելու դործողութիւնը կը կատարեն շատ մը կիներ և աղջիկներ։ Անոնք շերամները կ'առնեն և տաք ջուրով լեցուն աւազանի մը մէջ կը դնեն որպէս զի քիչ մը լուծուին, և շարունակ կը խառնեն, որպէս զի անոնց վրայ փաթթուած մետաքսը քիչ մը քըքըի և թելը ծայր տայ։ Երբ յաջողին թելին ծայրը գտնել՝ ձեռքով քիչ մը կը քակեն զայն և դործիքի մը վրայ կ'անցընեն որ կարժառ (Տճ. Էլէմիա) կը կոչուի և որ սաստիկ արագութեամբ կը գառնայ, բոլորովին կը քակէ անոր վրայի մետաքսը և հիանալի կերպով փաթթուած կծիկի կը վերածէ, ոսկեգոյն, ճերմակ կամ կանաչագոյն՝ դործածուած շերամին համեմատ կանչչագոյն՝ դործածուած շերամին համեմատ

«Դեռ շատ բաներ կրնայի լսել քեզի այդ փաթթուած կծիկներուն վերջէն կրած դործողութիւններուն վրայ, նոյնպէս զանոնք ներկելու մասին. բայց այս վերջինները մեր աչքովիլը չտեսանք



և այդ գործողութեանց վրայ ունեցած ծանօթութիւնս շատ անորոշ է . վերջապէս մետաքսին թելերը կը հիւսուին ձեռքի կամ շոգիով բանող կարկահով շինուելիք նիւթերուն համեմատ , և և այսպէս կը կազմեն կերպասներ հիանալի դեղեցկութեամբ ու միանգամայն շատ սուլ :

«Մամիկս կ'ըսէ որ մեր մետաքսէ նիւթերը աչքի մը չափ սուլ են և միայն հարաւատները կը դնեն զանոնք . իսկ շատ դրամ շունեցողներն ալ բուրդէ և բամպակէ նիւթեր կը հադնին , ատոնց մէ նաև հիմա շատ գեղեցիկ կերպասներ կը գործեն :

«Մնաս բարեաւ , սիրելի Արմինէ : Որչափ կը ընաս շուտ եկո՞ւ ինծի . գեղեցիկ և պղտիկ պատկերներու հաւաքածոյ մը ունիմ , պիտի տեսնես որչափ պիտի հաւնիս :

«Բարի ծնողաց իմ յարդանքու և ողջոյնս կը զրկեմ , իսկ քեզի համբոյր մը

Քու սիրելի նուարդէն»


Երբ աշակելուուհիները նուարդ անունը լսեցին , ընդհանուր բացագանչութիւն մը լսուեցաւ դասարանին մէջ . ո՞հ , ո՞հ : Բոլոր աղջմիները դարձան իրեն նայելու և բարեմաղթեցին զինքը : Իսկ նուարդ կեռասի պէս կարմրած համեստութեամբ գլուխը խոնարհեցուց :

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ  
է.

100.— ԵՐԿՐԻՍ ԶՈՐՍ ԳԼԽԱԿՈՐ ԿԷՏԵՐԸ<sup>(Եարունակութիւն)</sup>

Բայց ուսուցիչը ըսաւ մեղի թէ ամէն առեն երկինքը պայծառ չկրնար ըլլալ : Կան այնպիսի գիշերներ որոնք գալիքն բերնին նման խոր խաւար են , և այնպիսի օրեր՝ որոնք բոլորովին ամպամած և անձրեւոս կ'ըլլան : Խեղճ նաւաստիները շատ լաւ գիտեն այս ամէնը , անոնք սոխովուած են շատ անգամ օրերով նաւարկել , առանց տեսնելու արեւու միակ ճառագայթ մը և ոչ ալ աստղ մը : Այսպիսի պարագաներու մէջ՝ ինչու՞ս պիտի կարողանան զիկը վարել ճշդութեամբ :

Դարձեալ ուսուցիչը ըսաւ մեղի թէ , այս գործին գիւրութեան համար պէտք է ուսումնասիրել այն գործիքը՝ որ ճիշդ ժամացոյց անունը կու տան : Այս գործիքը՝ որ ճիշդ ժամացոյցի ձեւով է , ընդհանրապէս արոյրէ կամ փայլուն պղմնձէ շմնուած կ'ըլլայ և ապակիով գոցուած տուփի մէջ կը դըրուի որպէս զի չաւրուի : Ունի մագնիսացեալ փոքր սըլաք մը՝ որ իր առանցքին վրայ շարժուն է և որուն երկու ծայրերէն մին՝ միշտ դէպի հիւսիս դաւնալու յատկութիւնը ունի : Ուրեմն երբ կողմնացոյց ըսուածը աչքերնուս առջեւ ունենանք ,



սկիտի գտնենք հիւսիսը՝ սլաքին մուլթ գոյն ունեցող ծայրին ցոյց տուած ուղղութեամբ, սլաքին միւս ծայրն ալ բնականաբար դարձած կ'ըլլայ դէպի ի հարաւ։ Այս շատ թանկագին գործիքը որ նաւաստիներուն համար անհրաժեշտ է, չորս հինգ դարեր առաջ տակաւին անծանօթէր Եւրոպայի մէջ, մինչև որ 1803ին զայն հնարեց Ֆլավիօ Ճիօյեա տի Ամալֆի անուն անձը։ Սակայն Զինացիք այս վերջին թուականէն շատ առաջ արդէն հնարած էին դայն։

## ՕԳԸԿԱՐ ՄԱՐԴԻԿԱՆԵՐ

Է.

### 101.—ՍԱՄՈՒԷԼ ՄՈՐՍ



ԵԼԵՔՏՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ

— Յհաւասիկ գիւտ մը որ համեմատաբար նոր է։  
— Հեռագիրը Ելեքտրական հրաշալիք մըն է, որ  
ոչ միայն երկիրները արագ յարաբերութեանց  
մէջ դրած է, այլ կարգէ դուրս զարդացուցած է  
անոնց վաճառականութիւնը և ճարտարարուեստը։  
Եթէ երկու անձինք իրարմէ շատ հեռու տեղեր  
գտնուին, օրինակի համար՝ մէկը Պօլիս և միւսը  
Կարին, այնպիսի արագութեամբ մը կրնան հա-  
զորդակցիլ իրարու հետ՝ որպէս թէ մի քանի մէթը  
միայն միջոց մը ըլլար անոնց մէջ։ Հիանալի է այս

այնպէս չէ։ և եթէ գիտնաք թէ ասիկա ինչպիսի՝  
պարզութեամբ մը կը կատարուի։ Բայցատրենք  
ուրեմն քիչ մը ձեզի ալ։ նախ և առաջ սա ը-  
սենք, թէ Ելեքտրականութիւնը հզօր գործիչ մըն  
է որ կը յայտնուի մի քանի նշաններով, որոնք  
են ձգողութիւնն, լոյս, ջերմութիւնն, ևայլն։

— Ելեքտրականութեան այս նշանաւոր յատ-  
կութիւններէն մէկը ձգողութիւնն է՝ որու միջոցով  
մարմիններէն ուանիք զիրար կը քաշեն։ օրինակի  
համար։

Այս ըսելով՝ ուսուցիչը կնքամում մը առաւ,  
քանի մը վայրկեան շփեց զայն իր թեւին վրայ և  
յետոյ սեղանին վը-  
քայ գտնուած թուղ-  
թի կտորներուն մօ-  
տեցուց։ Կնքամումը  
անմիջապէս իրենքա-  
շեց այդ թղթիկները՝ որք անոր ծայրէն կախուած  
մնացին և յետոյ շարունակեց։




— Կնքամումն ստացած այս քաշելու զօրու-  
թիւնը որ կը գոյանայ շփումէն՝ ինչպէս նաև  
շփմամբ առաջ եկած ջերմութենէն՝ կը կոչուի  
ելեքտրականութիւն։

— Իսկ մազնիս կը կոչուին այն մարմինները  
որոնք երկաթը իրենց կը քաշեն, նման կնքամումին  
որ թղթիկները կը քաշէ իրեն։

— Եատ զօրաւոր արհեստական մագնիսներ

կրնանք առաջ բերել ելեքտրականութեան միջուցով, և ինչ որ ամէնէն զարմանալին է՝ այն է թէ երկաթը քաշելու զօրութիւնը կրնանք անմիջապէս տալ և կամ դադրեցնել, և այս ալ կը կատարուի ելեքտրական հոսանքը ուժով մը բանալ գոյցելով։ Անշուշտ տեսած էք, մեծ ճամբաներու և երկաթուղիներու երկայնութեամբը, իրարմէ հեռու ցցուած հեռագրական ձողեր որոնց վրայ կապուած կան մետաղեայ թելեր . ասոնք հեռագրա-



կան թելեր կը ըսուին : Այս թելերուն երկարութեանը վրայ կը շրջին ելեքտրականութեան անտեսանելի հոսանքները իրը թէ խողովակներու մէջէն անցնէին :

— Կարդաւ կը բանան կը գոցեն այս հոսանքները, որոնք կայծակի արագութեամբ կը շրջին թելերու մէկ ծայրէն միւսը. այս միջոցով կրնանք ըստ կամ շատ հեռուէն մագնիսացնել երկաթէ փոքրիկ զսպանակ մը և ստիպել զայն որ շարժի, ինչպէս քիչ առաջ թղթի կաորները ստիպեցի որ շարժին : Անգամ մը որ զսպանակը շարժման մէջ է, հաղորդակցութեան միջոցը գոյացած է ըսել է:

— Օրինակի համար՝ ենթադրենք թէ Պոլսոյ մէջ հեռագրական գործիքի մը առջեւ կեցած ենք և կ'ուզենք խօսիլ Տրապիզոնի կայարանին հետ, գործիքին տուիչ լժակը (Manipulateur) վար կը հրենք = Այսպէսով ելեքտրական հոսանքը կ'անցնի հաղոր-

գիչ թելէն դէպի Տրապիզոնի կայարանը, երբ թողունք տուիչ լժակը և չդպչինք անոր, հոսանքը կը դադրիւ Դարձեալ Տրապիզոնի կայարանին գործիքը ունի ելեքտրամագնիս մը և փայլուն երկաթով զսպանակ մը. երբ մեր վար հրած տուիչ լժակին միջոցաւը հոսանքը հոն հասնի՝ զսպանակը կը քաշուի ելեքտրամագնիսէն և իւր միւս սուր ծայրով՝ նշաններ կը դծէ թղթէ երիզի մը վրայ որ յատուկ մեքենայով մը կը դառնայ : Այս գծուած թողթը քննելով կը տեսնենք զանազան գծեր և կէտեր որոնք իրարու հետ միացնելով կը կազմուին այբուրէնի համապատասխան նշաններ. ահաւասիկ սոյն դրութեամբ կը հաղորդուին հեռագրական լուրերը : Այս գործիքին հնարիչը եղած է Սամուէլ Մորս անուն ամերիկացին, նկարիչ մը՝ որ Մասաչուսեթս նահանգին Գարլաթաուն քաղաքին մէջ ծնած է 1791ին և վախճանած 1872ին :

— Հեռագրական հաղորդիչ թելերը կրնանը լաւ օգին, հողին և ծովուն մէջ, բայց միշտ առանձնացած են որպէս զի ելեքտրական հոսանքը չցըռուի : Վերջերս հնարուեցաւ անթել հեռագիրը . ասիկա Մարգոնի իտալացիին հանճարեղ դիւտն է որ այժմ յաջողութեամբ կը կատարելագործուի :

ԶԱՆԱԳԱՆԴԱՐԵ

Թ.

**102.—ԿԵՆԴԱՆԵԱՑ ՍՐԱՄՏՈՒԹԻՒՆԸ**

Ինչպէս կրնանք կասկածիլ կենդանիներուն սրամը-  
տութեանը վրայ, երբ այնչափ սեամորթ ժողովուրդներ  
մինչեւ անգամ 1—10 համբել չեն գիտեր, մինչդեռ անդին  
եղիպատուի մէջ երկանին լծուած դոմէչներ, գիտնալով որ  
դատապարտեալ են զայն հարիւր անգամ դարձնել՝ ամ-  
բողջացնելու համար այդ դժուարին աշխատութիւնը,  
բնքնիրեննին կը կենան հարիւրերորդ շրջանին:

Այսպիսի կենդանիներ շատ են՝ և ո՞վ չգիտեր ա-  
նոնց մասնաւոր հոգածութիւնը իրենց պղտիկներուն հա-  
մար, նոյն իսկ եթէ ըլլան այս կենդանիները վայրենի և  
կամ պատառող տեսակէն:

Բնական պատմութեան հմուտ հեղինակ մը գրէ.  
«Այնպէս յարմարեցաւ որ մի քանի տարիներ մեծ ա-  
պարանքի մը վերի յարկը բնակիմ: Շէնքը տակաւին լը-  
մընցած չէր և շատ մը գիշակեր թուչուններու ապաս-  
տանարան եղած էր, մանաւանդ բաղէներու: Սենեակս  
ապարանքին քառակուսի գաւիթին վրայ կը նայէր.  
պղտիկները թուչիլ մկսած ատենին, օրուան մէջ տեսած  
եմ քանի անգամներ՝ որ հայրերը և մայրերը որսէն վե-  
րադարձն, մագիլներուն մէջ բռնած ունէին մեռած մուկ  
կամ ճնճղուկ մը՝ և գաւիթին մէջ թեւատարած կե-  
նալով միշտ միօրինակ ձայնով կը կանչէին բոյնին մէջ  
սպասող ձագուկները: Ասոնք իրենց ճնողացը ձայնը  
լսելնուն՝ դուրս կ'ելնէին և քառակուսի գաւիթին մէջ  
վարը կը թուչտէին: Այն ատեն հայրերը ուղղահայեաց  
կերպով բարձրանալով, իրենց աշակերտներուն առաջինէն  
բոլորովին տարբեր ձայնով մը լուր կու տային պատ-

բաստուելու և յետոյ բերած որսերնին վար կը ձգէին՝  
որոնց վրայ պղտիկներուն յարձակումը անմիջական էր:

Առաջին դասերուն, հայրերը որչափ որ ուշադիր  
կ'ըլլային մուկը կամ ճնճղուկը իրենցմէ յիսուն ոտք  
վար գտնուող պղտիկներուն վրայ ճիշդ և ուղղակի ձը-  
գելու, բայց կը պատահէր շատ անգամ որ անձարակ  
աշակերտները չէին կրնար յափշտակել վերէն ձգուած  
որսը: Այն ատեն հայրերը իրենց ձագերուն խակութեանը  
պատճառաւ վար իյնալու մօտ եղող որսին վրայ խոյա-  
նալով՝ գետին դպչելէն առաջ կը բռնէին զայն: Յետոյ  
դարձեալ կը բարձրանային օդին մէջ գասը կրկնել տա-  
լու համար, և որ զարմանալին է՝ այն ժամանակ միայն  
թոյլ կուտային իրենց պղտիկներուն ուտելու այդ որսը՝  
երբ իրենք իրենց օդին մէջ բռնած ըլլային զայն:

Նոյն իսկ կրնամ ապահովցնել թէ՝ որովհետեւ այս  
մանրամանութիւնները դիտելու համար այնչափ տեղը և  
պարագաները յարմար էին ինձ համար, որով լսու հաս-  
կըցայ թէ այս ուսուցումը աստիճանաւորեալ էր,  
վասն զի անգամ մը որ այս գիշակեր պղտիկ թըռ-  
չունները օդին մէջ մեռած մուկը յափշտակելը սովո-  
րած էին, այն ատեն ճնողքները ողջ թուչուններ կը բե-  
րէին անոնց և վերը յիշուած նոյն գործողութիւնը կը  
կրկնուէր, մինչեւ որ իրենց ձագուկները թաչող ճընճ-  
ղուկ մը ապահով կերպավ կարենային բռնել և հետե-  
ւաբար իրենց մնունդը և անձին պահպանութիւնը իրենք  
իրենց կարող ըլլային հոգալ»:

ԲՈՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԵ.

103.—ՃՇԴԱՊԱՀ ՄԱՐԴԸ

Աքօթ եքսթէր՝ Անգլիոյ ամենէն յարդուած վաճառականներէն մէկն էր՝ իրը կանոնաւոր և ձշղապահ մարդ ունեցած համբաւովը։ Իւր համեստ վարք ու բարքովը և ամենամեծ գործունէութեամբը, յաջողած էր բաւական մեծ հարստութեան մը հասնիլ։ Քսան և չորս տարեկան հասակէն ի վեր, զանազան գործերով ճամբորդած էր Անգլիոյ գրեթէ ամբողջ քաղաքները և գաւառները։ Տըլօնի և Քոռնուայի պանդոկներուն տէրերը՝ ինչպէս ուրիշ ո և է ճաշարաններուն՝ որ ինք կը յաճախէր, առաջուրնէ գիտէին այն օրը և այն ժամը որ անիկայ պիտի գար։

Օր մը այնպէս պատահեցաւ որ աղնուական երիտասարդ մը, Քոռնուայի մէջ ճամբորդած ատենը, Բօր-իզաք կոչուած տեղը ճաշարան մը մըտաւ քիչ մը բան ուտելու համար։ Սպասաւորը իսկոյն ճաշացուցակը ներկայացուց, բայց պարոնը չհաւնելով անոր մէջ դրուած կերակուրներուն, և տեսնելով անդին բար մը որ շամփուրի անցուած կրակին վրայ ծանր ծանր կը դառնար՝ զայն ինդրեց։

— կը ցաւիմ որ պիտի չկրնամ զայն ձեզի տալ, ըստ ճաշարանապետը, ու լովիչետեւ պարոն Աքօթ եքսթէրին կը վերաբերի։



— Բաւական լաւ կը ճանչնամ պարոն Սքօթը, ըստ ճամբորդը, և շուրջը նայելով աւելցուց։

— Բայց զինքը չեմ տեսներ հոս։

— Իրաւոննը ունիք, ըստ ճաշարանապետը, բայց վեց ամիս առաջ հոս եկած ատենը, պատուիրեց այս օրուան համար որ, ժամը երկուքին իրեն համար բար մը խորովուած ըլլայ։

Եւ իրօք որոշեալ ժամէն հինգ վայրկեան առաջ ծերունի ազնուականը, իր ձիուն վրայ հեծած՝ ճաշարանին դաւիթը մտաւ։

Բ Ն Ա Կ. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԺԸ.

104. — ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ս Ս Ն Զ.

Գ Ո Ր Տ Ա Զ Գ Ի Ն Ե Ր

Դորտազգիք՝ կը ճեւացնեն սողուններու չորրորդ գասը և կը վերաբերին երկակինցաղ անասուններու դասուն։ Այս կենդանիները սրոնք թէ ջուրին մէջ և թէ յամաքին վրայ կ'աւգրին Երկալինցալ կ'ըսուին։

Գորտազգիք գորտին նմանող խումբ մը կենդանիներ են, ամէնքն ալ հաւկթածին և պազարիւն ողնայրաւորներ, որոց մարմինը լերկ մորթով մը պատած է, ունին լայն բերան մը և ատամունք. կ'ասպիրին անոյշ ջուրերու մէջ և պատիկ եղած ատեննին անոնց սր նունդն է բռւսական նիսթեր, իսկ երբ մեծնան՝ մանր կենդանիներ :

Գորտազգիներու մէջ կան, գորտ, գորտուկ, արջնագորտ, սալամանտր, դօդօս, ելն. ասոնք ամէնքն ալ ջրոյ մէջ կը թողուն հաւկիթներնին, որոնք համրիչի հատիկներուն պէս կարգաւ չարուած կը մնան մաշկի մը մէջ, մինչեւ սկսին ձեւանալ փոքր կենդանիներ : Բայց այս փոքրիկներուն կերպարանափոխութիւնը նշանաւոր ըլլալուն, կ'ուղենք երկու խօսք ալ անոր վրայ խօսիլ :

Խնչպէս որ ըսինք՝ գորտերը ձուերնին կը թողուն ջուրի մէջ այսինքն լճացեալ տեղեր, երբ թրթուրը հաւկիթէն կ'ելնէ՝ կը կոչուի շերեփուկ կամ գորտաձագ. սա շատ պղտիկ կ'ըլլայ և անդամներէ զուրկ : Ունի մեծ դլուխ մը պորտին կից և պորտը երթալով կ'երկնայ



Ա. Գորտի հաւկիք.—Բ. Գ. Դ. Շերեփուկ.՝ Ե. Գորտ ըլլայու վիճակի մէջ.—Զ. Կատարեալ գորտ:

բռւսնին՝ որով կ'ըլլան չորս. քայց իր պոչը գեղ չաներեւութանար : Երկու երեք առիս անցնելէ վերջը կը

փոխէ իր մորթը, պղախ պոչն ալ օրէ օր կ'ամնետանայ և այն ատեն կ'առանէ կատարեալ գորտի կերպարանք : Երբ գորտերը շերեփուկ վիճակի մէջ են՝ խրիկներու միջոցով կը չնշեն. իսկ երկրորդ կերպարանափոխութեանն երբ կատարեալ եղած են, իրենց չնշառութիւնը թոքերով կը կատարեն :

Գորտերէն շատերը ունին իրենց մարմն վն մէջ թունաւոր հիւթ մը . սպամանդրը և գոգօշը հաղիւ թէ բռննկութիւնը՝ կ'օծեն ձեռքերնիս իրենց թոյսով՝ որ թէս մեզի վեսա չհապանմը, բայց եթէ այս թոյնը թոշուններու և կամ չուններու վրայ ցաւտի՝ իսկոյն կը մեռնին : Ամերիկացի և Հնդկաստանի վայրենիները այս թոյնով կ'օծեն իրենց նետերը :

(Շառւմակելի)

## Ա Յ Լ Ե Ւ Ա Յ Լ Ք

Դ.

### 105.—ԶԵՐԱՐՈՒԵՍՏՆԵՐ ԵՒ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Նախամարդիկ հողին բնական ուժերէն և յատկութիւններէն արտազրուած պտուղներով կ'ապրէին, և չորրոտանիներ կ'որսային անոնց միտով սնանելու համար : Անոնք աստանդական կեսնք կը վարէին, այսինքն միշտ իրենց բնակութեան տեղի կը վախէին՝ որպէս զի ամէն ատեն կարենային դանել

բոյսեր և կենդանիներ, որոնց պէտք ունէին ապշելու համար : Իրենց զէնքերը բնութենէ արուածէր, այսինքն գաւաղան և քար : Դիւրին է երեակայել թէ այս վիճակներուն մէջ, անոնց կեանքը բաւական տխուր և խեղճ էր :

Բայց մարդս յաջողեցաւ իր խելքով ու ձեռաբուեստով, հնարել տեսակ տեսակ թակարդներ կենդանիներ որսալու, և անոնցմէ անվսաները զատելով՝ սկսաւ զանոնք ընտելացնել և իւր քովը մեծցնել : Այն ատեն մարդը հովիւ եղաւ, և սակայն անոր կեանքը միշտ աստանդական կը շարունակուէր, որովհետեւ միշտ նորանոր արօտավայրերու պէտք ունէր իր բազմաթիւ հօտերուն համար :

Յետոյ նախամարդը տեսաւ որ աւելի խնամք տանելով բոյսերուն, ծառերուն, անոնք աւելի աղէկ կ'աճէին և աւելի ընտիր ու առատ պտուղ կու տային, այն ատեն անիկա իւր վրանները ամէնէն աւելի արդասարեր հողերու և արօտավայրերու մէջ հաստատեց և ինքունքը հողագործութեան նուիրեց :

Այսպէս, նախ որարդութիւնը և ձկնորսութիւնը, և յետոյ հովուութիւնը և հողագործութիւնը՝ մարդուս նախնական արուեստներուն մէջ պէտք է նկատել, իրը իրեն առաջին ձեռարձեսները:



Այն ատեն իր զէնքերը ու գործիքները կոչտէին և միայն քարէ և փայտէ շինուած . բայց երբ իր բնակութիւնը յարմար տեղերու վրայ հաստատեց, և աւելի ապահովութեամբ և խաղաղութեամբ սկսաւ իր ապրուստը ճարել, այն ատեն կրցաւ նաև աւելի հանդստութեամբ և դիւրութեամբ, իր աշխատութեան համար աւելի ընտիր գործիքներ և զէնքեր շինել :

Մետաղներու դիւրը մեծապէս նպաստեց մարդոց յառաջադիմութեան : Ամենէն առաջ նախամարդիկ պղինձը գտան և անով սկսան աշխատիլ, յետոյ գորերէ վերջը ուրիշ մետաղներ ալ գտան, որոնց մէջ ամենէն կարեւորն էր երկաթը : Մեր ժամանակը կրնայ իրաւամբ Երկաթի ԴԱՐԿՈՉՈՒԻ, որովհետեւ բոլոր զէնքերը, գործիքները և մեքենաները երկաթէ կը շինուին : Այս յարգի մետաղով կը շինուին նաև տուներու զանազան մասերը, գետերու վրայ հաստատուած ամրող երկաթէ կամուրջները, ինչպէս նաև ծովերու վրայ երթեւեկող հսկայ և զօրաւոր նաւերը :

Յետոյ մարդիկ սկսան ուրիշ տարրեր մետաղներով ու նիւթերավ զբաղիլ, և կամաց կամաց իրենց աշխատութիւնները՝ բաժանումներու և ստորաբաժանումներու ենթարկեցին : Աշխատութեան բաժանումը՝ սա մեծ օգտատը ունեցաւ որ գործաւորին ճարտարութիւնը աւելցուց, որով մարդիկ իրենց կեանքին հանդստութեան և դիւրութեան համար ամէն փափաքածնին ունեցան :

ԱՇԽԱԲՀԱԳԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Ը.

106. — ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԵՐԸ

Օր մը Արփենի պտոյտի ելած էր իր ծնողաց հետ։ տաղաւարի մը առջեւէն անցան, ուր ծիավարժութեան փորձեր կ'ընէին։ Դրանը երկու քովկերը անշարժ կեցած երկու հոգի՝ Արփենի ուշադրութիւնը գրաւեցին. ասոնց-մէ մին բոլորովին սեադէմ էր և միւսը դեղնագոյն։ Երկու իրարմէ շատ այլազան տիպարներ էին ասոնք, և բոլորովին տարբեր մինչեւ այն ատեն իւր տեսած բոլոր մարդիկներէն։ Եւ որքան որ տարբեր էին դէմքով, նոյնքան ալ էին հագուստով։ Առաջինը գրեթէ մերկ էր, իսկ միւսը ճոխ կերպամներով ծածկուած էր և մազերը հիւսուած և կոնսակէն վար ձգուած էին։

Հայրիկ, հայրիկ, ըսաւ Արփենի, ասոնք ո՞վ են, ուսկից եկած են։

— Ասոնք ալ մարդ են, աղջիկս, թէպէտ մեղմէ տարբեր և ուրիշ ցեղի կը պատկանին։ Դեղնագոյնը Ասիայէն եկած է, իսկ սեամորթը Արփիկէէն կամ Աւրատալիայէն։ Աշխարհիս վրայ ցրուած մարդիկ ամէնքը մէկ չեն՝ այլ կը տարբերին իրենց բնակած երկրին կիւմային համեմատ։

Մենք կը պատկանինք Կովկասեան կամ Սպիտակ կոչուած ցեղին՝ որ ամենէն կատարեալ ցեղը կը համարուի։ Մեր մորթը ճերմակ է և մեր գանկը աւելի լաւ կազմաւորուած և ձևաւոր կը որ է. իսկ մեր դիմագծութիւնը ընդհանրապէս աւելի կանոնաւոր կը համարուի։ Մեր մազերը մերթ գանգուր և մերթ ողորկ են, և ակուաները ճնօտներնուս մէջ



ուղղաձիգ շարուած են։ Սպիտակամորթներու իմացականութիւնը այլագոյն ցեղերու իմացականութենէն աւելի գօրաւոր է, և այս ամէն պատճառներուն համար սպիտակ ցեղը ամենէն ընտրելագոյն է։


Գրեթէ բոլոր Եւրոպայի ժողովուրդները կովկասեան ցեղին կը պատկանին, և այս ցեղը կը տարածուի հետզնտէ աշխարհիս ամէն կողմերը։

Միւս դեղնագոյն մարդը՝ Մոկոլեան ցեղն է։ Այս ցեղին մարդիկը ինչպէս կը տեսնես, դեղնագոյն մորթ, գրեթէ քառանկիւնածեւ գլուխ, շեղ և քիչ բացուած աշքեր, ցայտուն այսասկրներ և ողորկ մազեր ունին։ Այս ցեղին կը պատկանին աշխարհիս մէկ ուրիշ մասին բնակիչներուն մեծամասնութիւնը, այսինքն Ասիոյ, ինչպէս արդէն քեզի ըսի քիչ առաջ։

Այս սև մարդը՝ որուն դու կը նայիս տակաւին, եթովպետք ցեղէ է, որու կը պատկանին մեծաւ մասմբ տաք երկիրներու բնակիչները, այսինքն Արփիկէի խորերը բնակող և Աւստրալիոյ կզզիները գանուող բընիկները։ Այս ցեղը կը կոչուի նաև Սեւամորը իւր մորթին սկութեանը համար։ Տե՛ս, մազերը ինչպէս գանգուր են, դէմքը դէպի դուրս ցցուած է, շրթունքը շատ թանձր և դէպի դուրս գարձած։ քթին արմատը տափակ և ծայրը յոյժ տարածուած։ Տե՛ս, իւր ծնունդներուն մէջ շեղ շարուած ամենասպիտակ ակուաները, ինչ հակագատկեր կը կազմեն կարմրագոյն շրթունքներուն և սև մորթին հետ։

Քանի որ մարդկային ցեղերու վրայ կը խօսինք, պէտք է գիտնաս թէ երկու ուրիշ ցեղեր ալ կան։ Ամերիկայի տակաւին չբաղաքակրթուած քանի մը նահանգներուն մէջ Պլիձագոյն մարդիկներ կամ՝ որոնք յետին ներկայացուցիչներն են այն ժողովրդոց, որ ամբողջ

այդ մեծ աշխարհին մէջ կը բնակէին, Եւրոպացւոց հոն  
ուաք դնելէն առաջ : Ասոնք կը կոչուին Հնդիկներ կամ  
Կարմրամորք, և կը կազմին Ամերիկեան կամ Պինձա-  
գոյն ցեղը :



Կարմրամորքներ՝ բարձրահասակ, պնդակազմ և  
քաջարի մարդիկ են, երկայն և  
ողորկ մազեր, լաւ համեմատուած  
գլուխ և շեղ աչքեր ունին :

Վերջապէս կայ դարձեալ Մա-  
լեզեան ցեղը՝ որու կը պատկանին  
Աւստրալիոյ ամբողջ բնակիչները :  
Անոնցմէ ոմանք Եթովպեան ցեղին նմանութիւնը ունին,  
և այլք Մոնկոլեան ցեղին : Կրնայ ըսուիլ ուրեմն որ աշ-  
խարհիս մէն մի մասը, իւր յատուկ մարդկային ցեղը ու-  
նի : Երբ տուն դառնանք, գիրք մը ցոյց տամ քեզի ո-  
րու մէջ պիտի տեսնես, մարդկային զանազան ցեղերու  
պատկերները, այսպէս դաշտիար մը պիտի ունենաս  
նաև չտեսած ցեղերուդ վրայ :

Արփենի շատ գոն: Եղաւ հայրիկին բացատրութիւն-  
ներէն, և երբ տուն դարձաւ՝ անմիջապէս գիրքը ուզեց  
հայրիկէն, լաւ մը դիտեց զանազան պատկերները և ցե-  
ղերուն տարբերութիւնը ուսումնասիրեց և զանոնք մըտ-  
քին մէջ տեղաւորեց :

**ԾԱՆՈԹ.** — Առաջին պատկերը կը ներկայացնէ Կովկասեան և  
Մոնկոլեան ցեղերը. իսկ երկրորդը՝ Ուսամօրթ և Կարմրամորթները :

## Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

ԺԲ.

### 107. — ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԴՆԵՐ

Թումաս աղբար և Թորոս քաջ բարեկամ,  
Օր մը մօտի քաղաքն երթալ ըսկրսան .  
Թումաս տեսաւ մէջտեղ ճամբուն  
Ոսկոյ քըսակ մը լեփ լեցուն .  
Վար ծըռեցաւ առաւ զայն ,  
Արտօրնօք գրաւ ի գըրպան :  
Թորոսն ասաց ուրախ սըրտով .  
— «Քաղդերնիս լաւ յաջողեցաւ» : —  
— «Զէ՛, կրկնեց Թումաս պաղուկ նայ-  
ուածքով .

«Քաղդերնիս՝ այստեղ չը յարմարեցաւ .  
«Թէ կ'ուղես, զրուցէ, բաղդըդ բանեցաւ» :  
Նատ արտօմեցաւ սիրտ Թորոսին՝  
Պաղ խօսքերուն բարեկամին .  
Թէև լսեց իրը անտարբեր ,  
Սակայն արիւնը զարկաւ վեր :  
Եետոյ դաշտէն յանտառ մըտած ժամանակ,  
Վաղեցին յանկարծ  
Թումասի գիմաց  
Արփւնկըզակ երկու կըտրիճ աւազակք :  
Խեղճը վախէն լեղապատառ  
— «Կորանք, կանչեց, Թորոս աղբար» : —

Աղքար թողոս անտարբեր,  
— «Կորանք, ասաց, մի՛ զրուցեր,  
«Այդ տեղ, կորայ, կու գայ յարմար»: —  
Խռովորելով իր ճամբան՝  
Գընաց մտաւ ծառաստան:  
Թումաս մինակ ի՞նչ անէր:  
Սիրտը մեկնել չէր ուզեր.  
Ուստի շուտով քըսակն հանեց  
Աւաղակաց ձեռքը յանձնեց:  
  
Թէ դու յաջող ու շաւ օրիդ  
Քու բարեկամ չիշես,  
Քու բարեկամդ աղ նեղ օրիդ  
Չի նայիր բնաւ յու երես:

### ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### 108.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԳՈՐԾԱԶԳԻՆԵՐ (Շարունակութիւն)

Արդի կենդանաբանք չորս հարիւր տեսակ գորտ գտած են, բայց մենք վերը յիշուած մի քանիներուն վրայ պիտի խօսինք՝ որոնք աւելի ծանօթ և նշանաւոր կը համարուին:

Ա. ԳՈՐԾ. — Գորտերը միւս տեսակներէն կ'որոշ մեխն լայն բերանով. վերի կղակներուն վրայ ու-

նին պղտի ակռաներ. լեզունին զօրաւոր է, թաթերնին մեծ է անոր համար շուտով կը վազեն: Ամառները ջրոյ մէջ կը կենան. իսկ ցուրտ եղանակը գալուն՝ կը մտնեն բուրովին երկրիս խորը: Բատ ոմանց՝ միայն արու գորտերը կը կտուաչեն և ոչ էգերը, աւելի աշնան մէջ ասոնց միսը կ'ուտուի որ օգտակար է մարդուս:

Բ. ԳՈՐԾՈՒԿ. — Գորտուկները շատ տեսակ են. բայց ամենէն նշանաւորն է կանաչ զորտուկը որ աշխարհիս ամէն կողմը կը գտնուի. շատ պղտիկ է սա, գրեթէ բովանդակ երկայնութիւնն է Յարիւրորդամեթր. թիկունքը կանաչ է՝ իսկ որովայնը սպիտակ: Կը բնակի ծառերու վրայ և կը մնանի մշակութեան վնասակար ճճիներով. Ճմեռուան մէջ կը մտնէ ջրին խորը և հինգ վեց ամիս հոն թմրած կը մնայ:

Գ. ԱՐՁՆԱ.ԳՈՐԾ. — Այս կենդանին կոծիծներով լեցուն մորթ մը ունի, փորի նարնջագոյն դեղին գոյնովը և միաձայն աղաղակովը շատ ծանօթ է, ամէն տեղ կը գտնուի:

Դ. ՍՈԼԱՄԱՆԴՐ. — Սալամանդրը աւելի մողէսի կը նմանի և միւս գորտերէն շատ կը տարբերի, երկայն պոչ մը ունի, մարմինը երկայնաձեւ է և սահուն. բոլոր տարին ցամաքի վրայ կ'անցընէ, միայն ձու ածելու ժամանակ ջրոյ մէջ կ'երթայ. կը մնանի ճճիներով, միջատներով և ջրային փափկամորթերով:

Ե. ԴՕԴՈԾ. (Crapaud) — Գորտերուն ամենէն աղգեղն և տձեւն է. քսան հարիւրորդամեթր երկայնութիւն ունի, զայրացած ատեն իւր թունաւոր լորձունքը



դուրս կու տայ , չունի ակռաներ : Առաւօտէն մինչեւ երեկոյ կը ծածկուի քարերու և ծառերու արմատներուն տակը . միայն գիշեր ատեն իր կերակուրը գըտնելու համար մէջտեղ կ'եւնէ : Թէև դոգօշը մեղի գարշելի կ'երևայ , բայց երկրագործութեան շատ օգուտներ ունի , վասն զի մեծ ջարդ կու տայ բոյսերու վասակար միջատներու , ձնիներու և խխունջներու :

**Հարցարան.** — Գորտազգիք ո՞ր դասուն վերաբերեալ կենդանիներ են . — Ի՞նչ է անոնց կազմուածքը . — Ինչո՞վ կը մնանին . — Գորտերու կերպարանափխութիւնը նկարագրէ . — Թունաւոր գորտերը ո՞րո՞նք են . — Վերը նշանակուած հինգ տեսակ գորտերուն անունները տո՞ւր . — Ի՞նչ զիտես անոնց վրայ :

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԶ.

### 109.—ՌԻՍՄՈՒՆՔԸ ՍԱԿԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՎԱՆԷ ԳԵՂՉԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ ՄԸ

Մննդեան արձակուրդին ժամանակն էր : Սուրէն իր ծնողաց հրամանով գիւղ դացեր էր իր սիրելի ընկերոջ Արտակին՝ պտըտելու և զուարճանալու համար : Երեկոյին ուղեց ներկայ գտնուիլ գեղջուկներու երեկոյթին՝ որ մօտակայ ախոռին մէջ տեղի պիտի ունենար : Հաղիւ թէ Սուրէն ախոռէն ներս մտաւ .

— Ա՞հ , ի՞նչ դէշ և հեղձուցիչ օդ կայ հոս , քսաւ Արտակին : Անպատճառ հոս այն թթուածինէն գտնուելու է՝ որու վրայ խօսեցաւ մեր ուսուցիչը :

— Ածխային թթուո՞ւտ ըսել կ'ուզես պատասխանեց Արտակ . անկէ զատ , ախոռին կենդանիներուն բուրած գարշելի հոտերն ալ կան : Ինծի քիչ մը շատ գժուար կ'երևայ սա մեր մարդուկներուն դլսուն մէջ մտցնել իմէ , ախոռին օդը ապականած է և կարելի չէ շունչ առնել :

Այն իրիկունը գեղջուկներու բազմութեամբ լեցուած էր ախոռը . ամէնքը բոլորուած էին ձէմով վառուած կանթեղի մը շուրջը , որ ձեղունէն կախուած էր և շատ աղօտ լոյս մը կ'արձակէր : Կնիկները կը մանէին , իսկ այրերէն ոմանք նստած և ոմանք ասդին անդին ուղքի վրայ մութին մէջ իրացու հետ կը շատախօսէին , և կամ առակներու վախնալիք պատմութիւններ մտիկ կ'ընէին :

Սուրէն և Արտակ ալ մտան այդ գեղջուկ ժարդոց շրջանակին մէջ և սկսան անոնց պատմութիւնները մտիկ ընել :

Այդ ընկերութեան մէջ խօսակցութիւնը բընաւ զուարթ նիւթի վրայ չէր գառնար : Պատմութիւններ աւազակներու որոնք կողոպտած էին ճամբորդներ , անցորդներ . գարձեալ լըակայ գիւղերու մէջ , իրենց ծանօթներուն պատահած դըքաղդութիւններուն ահարկու առասպելները՝ գե-

շերային մժութեան կամ անտառներու ամայութեան մէջ, վերջապէս պատմութիւններ՝ իրենցմէ ումանց երեցած որդիներուն վրայ:

Սուրէն որ շատ քիչ կը հաւասար այս տեսակ պատմութիւններու, կը մտածէր թէ առելի շատ պիտի ըլլար երթալ իրեն յատկացուած սենեակը պառկիլ: Եւ սակայն գեռ կը շարունակէր մտիկ ընել յօժարութեամբ որովհետեւ կը զուարձանար:

— Վերջապէս, կ'ըսէր ինքնիրեն, այլ ևս երախայ չեմ, և աղէկ գիտեմ որ հոս ըստածներուն մեծագոյն մասը իրաւ չէ:

Եւ սակայն, Արտեմ անունով պառաւ մը, խօսելով խեղճ հիւանդ կնոջ մը վրայ որ քանի մը որ առաջ մեռած էր, կ'ըսէր.

— Ես միշտ կ'ըսէի որ անիկայ պիտի չաղէկնար, այն իրիկունը որ զինքը տեսնելու կ'երթայի, երբ տանը մօտեցայ և իր երդիքին վրայ բուին ողբալու ձայնը լսեցի՝ բոլորովին յոյսս կտրեցի անոր առողջանալէն, և իրոք ալ, խեղճ կինը մեռաւ:

— Բայց ճիշտ չէ, ըսաւ Սուրէն՝ Արտակին ականջն ի վար, բու բառած թուշունը դժբաղդութիւն չպատճառեր: Ամէն թուշուններուն պէս անալ կենդանի մըն է, և եթէ գեղեցիկ չէ՝ օգտակար է, որովհետեւ մուկերը կ'ուտէ՝ ինչպէս նաև ուրիշ վնասակար կենդանիները:

— Գիտեմ, ըսաւ Արտակ, բայց եթէ հիմա

փորձես ըսել այս բաները պառաւ Արտեմին, առնիկ այ գլուխը պիտի խօսէ և պիտի ըսէ. «Դուք պարոնիկներ, չէք հաւատար իմ ըսածներուս և սակայն շատ իրաւ են, են . . . » ուստի աւելի աղէկ է լոել:

Եւտոյ Գեղամը անունով որսորդ մը սկսաւ խօսիլ. ըսաւ թէ, երկայն և ճերմակ ստուեր մը զիշեր ատեն պարտէ զին մէջ երեւցած էր իրեն, միուշ ինքը զբաղած էր եղները լծելու, և կը պլնդէր թէ այդ ստուերը տեսած էր բուն իսկ իրաշքերովիք:

— Բայց լուսնի ճառագայթ մը ըլլալու է որ ալդպէս ճերմակ լոյս մը արձակեր է, ըսաւ Սուրէն երկշատութեամբ:

— Աշ պարոնիկս, մուս մութ զիշերուան մը ժամը երեք ու կէսին էր, և ես այս երկու աշքերովս աղէկ մը տեսայ որ ճերմակ ստուեր մըն էր: Ես կը հաւատամ որ անիկայ իմ խեղճ հօրս հոգին էր որ կու գար ինձի պատուէրներ ընելու:

— Անգամ մը, ըսաւ վեր ցատկելով Պերճ անուն կորովի և ջղուա տղայ մը, անգամ մը զիշեր ատեն ես և Պարոյրը անտառէն ետ դարձած ատեննիս՝ երբ գերեղանաստան առջեւէն կ'անցնէինք, խաչերուն մէջ պատակող բոցաձև լոյս մը չտեսամնք միթէ: Դեռ կը յիշեմ այն զիշերուան մեր վախր, և մինչեւ տուն չնշասպառ վաղելնիս: Ի՞նչ կրնար րլայ այդ լոյսը, եթէ ոչ անդիի աշխարհէն եկած հոգի մը:

— Բայց ոչ, ըստ Արտակ, այդպէս չէ . մեր ուսուցիչը շատ անդամ բացատրած է մեզի այս երեւոյթը: Բոցալոյսերը, որոնց կ'ըսուի նաև շրջ-մովիկ հուր, շատ անդամ գերեզմանատուններու մօտ գտնուող մնայուն ջուրերու վրայ կը տես-նուին, այս լոյսերը ուրիշ բան չեն բայց եթէ քիչ մը կազ՝ որ կը գոյանայ թէ այդ անշարժ ջուրին մէջ նեխելու ենթակայ եղող կնիւններէն, բոյսերէն, և թէ անձրեսի ջուրերու հետ միասին նոյն այդ լճացեալ ջուրին մէջ եկող ապականեալ գիակներու մնացորդներէն . այս կազզ՝ պղպջակ-ներու մէջ ամփոփուած ջուրին յատակէն վեր կ'ել-նէ և դուրս ելած ատեն օդին հետ շիտելով դիւրաւ կրակ կ'առնէ : Հիմայ կարծեմ հասկըց-ուեցաւ թէ, անդիի աշխարհքէն եկած հոգիէն տարբեր բան մ'է եղեր այս :

Դիւզայիները գլուխնին շարուեցին իբր տա-ըսակոյսի նշան, և իրենց ախուր պատմութիւնները շարունակելու վրայ էին՝ երբ Սուրէն և Արտակ բարի գիշեր մաղթելով դուրս ելան ախուսէն ան-կողին երթալու համար: Սուրէն կ'ըսէր .

— Երանի՛ մեզի որ գպրոցը այնչափ բաներ կը սորմինք, դո՞ւ ըլլանք որ մենք այս խեղճ գեղ-ջուկներուն պէս աւելորդապաշտ չենք, ասո՞նք բան մը կարդացած, բան մը սորված չեն, և ամենէն պարզ երեւոյթները անդամ չեն կրնար մեկնել:


## ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք Ե.

### 110.— ԶԵՐԱՐՈՒԵՍ ԵՒ ԱՇԽԱՏ. ԳՈՐԾԻՔՆԵՐ (Շարունակութիւն)

Նախամարդիկ իրենց տրամադրութեան տակ փայտը և քարը միայն ունէին: Իւրաքանչւոր ոք իր կեանքին համար պէտք եղածը ինք պիտի հոգար . նախ և առաջ իր անունդը, բնակարանը, հագուստը, իր պաշտպանութիւնը վայրենի գաղաններուն դէմ՝ որոնք այն ժամանակ շատ աւելի բազմաթիւ էին քան թէ մեր օրերը: Նոյն խոկ իրենց պաշտպա-նութիւնը օտար մարդիկներու դէմ՝ որոնք այդ խեղճ ժամանակները կարօտութիւնէ մղեալ՝ վայրի գաղաններէ նուազ կատաղի և նուազ սարսափելի չէին: Այսօր ընդհակառակն՝ քաղաքակիրթ մարդկութեան մէջ, ամէն գործաւոր իւր արուեստով կը զբաղի, վստահ ըլլալով որ իւր աշխատութեան արդիւնքը պիտի կրնայ փոխանակել ուրիշ գործաւորներու աշխատութեան արդիւնքներուն հետ, չնորհիւ փոխանակութեան այն մեծ միջնորդին՝ որ դրամ կը կոչուի:

Այսպէս ուրեմն արհեստները, արուեստները և ձեռարուեստները բազմապատկուեցան, և մարդուս սրամը առաջիւնը այդ ամէն արուեստներուն և ձեռարուեստներուն աշխատութեան յատուկ գործիքներ հնարեց:

Եթէ ո և է գիւղաքաղաքի մը խանութները դի-  
17



տեղու ըլլաք, պիտի տեսնէք մարդիկ որ զանազան աշխատութիւններով կը զբաղին։ Ինչպէս մսավաճառը, հացագործը, նպարավաճառը, գեղավաճառը՝ որ ամենէն կենսական պիտոյքները կը մատակարարեն ժողովրդեան։ Յետոյ, գերձակը, կօշկակարը, գլխարկավաճառը որ մարդոց հագուստները կը հայթայթեն։ Հետոյնետէ պիտի տեսնէք որմնադիրը, երկաթագործը, դարրինը, ատաղձագործը ևն. որ տուներուն ամէն պիտոյքները կը հոգան։ Իսկ երբ քաղաք մը մտնէք, զանազան խանութներ, գործարաններ և ամէն տեսակ ուտելեաց և ըմպելեաց խանութներ պիտի տեսնէք։

Երբ մարդ իւր կետնքին պիտոյքը բաւական դիւրութեամբ հոգալու վիճակին մէջ մտաւ, այն ատեն հանգիստ ժամանակ գտաւ իւր բնական հետաքրքրութեան հետեւելու։ Ինքզինքը նուիրեց զինքը շրջապատող աշխարհիս գիտութեան, և իւր աչքերուն առջեւ պարզուած բնութեան գեղեցիկ տեսարանները ընդօրինակել փորձեց։

Ասոնցմէ ծնան գիտութիւնք և գեղարուեստք։

Դիտունները սորվեցուցին գործաւորներուն՝ բնութեան ուժերէն օգուտ քաղելու ամենէն դիւրին կերպերը. այնպէս որ յոգնեցուցիչ և տաժաննելի աշխատութեանց մեծագոյն մասը, որ նախնի գործաւորները ստիպուած էին բազուկի ուժով կատարել՝ այսօր գրեթէ ամբողջութեամբ մեքենաներու միջոցով կը կատարուի։

(Շարունակելի)

## ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

թ.

### III. — ԾՈՎԵՐՈՒ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ ԱՌ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ

Թերեւս չկայ տղայ մը որ աշխարհագրութիւնը ուսանելու սկսած ատեն՝ ինքնիրեն ըսած լլլայ թէ. «Իրօք ծովերը շատ տեղ գրաւած են երկրիս վրայ, և աւելի աղէկ կ'ըլլար՝ եթէ ասոնք երկրագնտին երեք քառորդը ծածկելու տեղ, միայն մէկ քառորդը ծածկէին»։ Այս կերպ մտածմունք մը, կրնայ լլլալ որ տղայ մը ունենայ Ովկիանոսներու անհունութիւնը տեսնելով, սակայն վախու զգացում մը պիտի ըլլայ այս, որ առաջ կու գայ երևակայելով ծովու վրայ պատահած փոթորիկները, ճամբորդութեանց երկարութիւնը և այդ միջոցին նաւերուն երբեմն ամբողջ շաբաթներ երկինքին և ջուրին մէջտեղ մնալը։

Պէտք է իսկոյն մէկ կողմ թողուլ այսպիսի վախերը և մտածել թէ եթէ ծովը միշտ ընդարձակածաւալ և երբեմն ահարկու է, սակայն ամէն բանէ առաջ այն տարբերէն մէկն է, որ նշանաւոր է յաղախակրութեան գործին եւ մարդոց հարստութեան ամենէն աւելի մատուցած ծառայութեամբ։



Ծովուն վրայ կողմնացոյցը ճամբան ցոյց կուտայ, հովը կը հայժայթէ շարժող զօրութիւնն մը՝ զոր առանց ծախքի կրնանք ունենալ։ Հոն շոգիին գործածութիւնը անհունս նուազ կ'արժէ քան ցամաքին վրայ, ուր՝ հարկ անհրաժեշտ է յատուկ ճամբաներու շինութիւնը և արհեստական շատ մը աշխատութեանց գործադրութիւնը։ Բաց աստի նաւերու ընդարձակութիւնը կը ներէ, ահագին քանակութեամբ ապրանք գիզել իրենց կողերուն մէջ։ Այս ամէնքը կը հաստատեն թէ այսօր ծովը՝ աշխարհի վրայ ժողովուրդներուն առշևացուած մեծ ճամբան է։

Հաղար մղոն ջուր աւելի նուազ իրարմէ կը հեռացնեն երկու երկիրներ քան թէ հաղար մղոն ցամաք, և սիեզերի վաճառականութեան առնուազն երեք խոռորդը նաւերու միջոցով է որ կը կատարուի։


## ԶԱՆԱԳԱՆ ԴԱՍԵՐ

Ժ.

### 112. — ԼՈՅՍ

— Ուսկից առաջ կուգայ ջերմութիւնը, Արտաշէս։  
— Կրակէն, պարոն ուսուցիչ։  
— Լաւ, բայց սենեակներու համար է այդ ըսածդ, իսկ ես կը հարցնեմ դուրսի ջերմութեան համար։  
— Արեւէն,  
— Շատ լաւ, բայց կրակէն և արեւէն մի միայն ջերմութիւն կը գոյանայ։  
— Ո՞չ պարոն, նաև լոյս առաջ կու գայ։  
— Բաւական է։ Լաւ ուրեմն, տղաք, ինչպէս որ զերմուրիւնը միւս լուսոյ կ'ընկերանայ, աւելի դիւրին պիտի ըլլայ հասկնալ թէ ինչպէս ջերմութիւնը կ'ընթանայ, և այս ալ կարելի է գտնել նախ և առաջ լոյսը քննելով՝ ինչպէս նաև աւելի դիւրին է աչքով կատարել այս գործողութիւնը, քան թէ ջերմաչափի մը միջոցով։

Ամէնէն առաջ պէտք է գիտնալ թէ լոյսը միշտ ուղղի գծով կ'ընթանայ։ Նայեցէ՛ք հոն, գասարանին քովի սենեակը, արեւուն կողմի փեղկերը գոց են։ Բայց անոնց վրայ ծակեր կան, կը տեսնէք թէ իւրաքանչիւր ծակն էն ներս կը թափանցէ լուսաւոր գիծ մը, որուն մէջ բիւր միլիոնաւոր փոքրիկ փոշիներ կը պարեն։ Դրէ՛ք հոն ձեռքերնիդ՝ որուն անթափանցիկ մարմին մը ըլլալուն հետեւանքով, լուսաւոր գիծերը թէպէտե պիտի խափանուին, բայց սակայն ջերմութիւն մը



պիտի զգաք ձեր ձեռքին վրայ, կը տեսնա՞ք ուրեմն թէ՝ ջերմուքիւնը կ'ընկերանայ լոյսին :

Լուսոյ աղբիւրները կ'ըլլան բնական կամ արուեստական բնական աղբիւրներն են արեգակը, լուսինը, աստղերը և փայլակը, նաև կարդ մը ֆօսֆօրական լոյսեր. իսկ արհեստական աղբիւրներն են այրումներն՝ ինչպէս լամպար, ճրագ և լն. ու ելեքտրականութիւնը :

Լուսոյ արագութիւնը արտաքոյ կարգի է, գրեթէ մէկ մանրերկրորդի մէջ 300,000 քիլոմեթր տեղ կ'ընթանայ, արագութիւն մը որ չըմբռնուիր :

Թնդանօթի գնդակն 17 տարուան մէջ հազիւ կրնայ համնիլ մինչեւ արեւ. մինչդեռ արեւին լոյսը՝ մինչեւ մեզի համնելու համար որ նոյն հեռաւորութիւնն է, ութը վայրկեանի պէտք ունի: Ամենէն արագաթուիչ թըռչունն, երկրիս շուրջը ամբողջ շրջան մը կատարելու համար՝ երեք շարաթ կ'անցնէ. մինչդեռ լոյսը նոյն շրջանը կ'ընէ, թուչունին մէկ անգամ թեր շարժելու ժամանակը:

Արեգական լոյսը եօթը գոյներէ բաղադրուած է՝ ուրոնք ծիածանին եօթը գոյներն են. այդ լոյսը կը տարբաղադրուի յուրի կաթիներու և հատուածակողմ ապակիի (prisme) մէջ:

Ա. Երբ արեւու ճառագայթ մը, անցնի եռանկիւնի հատուածակողմ ապակիի մը մէջէն, այն ատեն այդ ճառագայթը կը տարբարաշխի ուրիշ ճառագայթներու, որոնց միութիւնը կը պատկերացնէ պատին կամ թուղթին վրայ, ծիածանին այն եօթը պարզ գոյները զորս դուք կը ճանչնաք, մանիւակագոյն, լեղակագոյն, կա-



Ա. Սրեւու ճառագայթ մը — Բ. Եռանկիւնի ապակիի. — Գ. Ծիածանի գոյներ:

պոյս, կանաչ, դեղին, նարնջագոյն, կարմիր անուններով:

Բ. Դարձեալ երբ արեւ հորիզոնին մօտ վայլի և մի և նոյն ատեն տեղացող անձրեկ կաթիներուն մէջ ճառագայթներ զրկէ, հոն լոյսը տարբաղադրուելով յիշեալ եօթը գոյներէ բաղկացեալ աղեղ մը կը ձեացնէ, որ ինչպէս գիտէք կ'ըսուի ծիածան:

## Ա Ռ Ա Կ Ն Ե Բ

ԺԳ.

## 113.—Ա Ս Պ Ե Ւ Դ Ա Շ

Մինչ տաք արեւն ամառուան  
Կ'երէր, մըրկէր գաշտ, վարուցան,  
Յանկարծակի երկնից երես  
Ամայ մ'երեւցաւ սև թաթի պէս.  
Քանի դընայ մեծացաւ նա  
Ու դիղուեցաւ վըրայ վըրայ.  
Նորա ծոցէն անգուման<sup>(1)</sup>  
Սողաց փայլակն օձի նման,  
Դըղըրդելով գոռաց երկին,  
Դաշտն, աղարակն խընդացին  
Որ՝ պիտի գայ անձրեւ առատ,  
Տալու իրենց նոր կեանք, նոր բաղդ,

(1) Յանկարծակի:

Ա. Ա. Խարուեցան նոքա , ի զուր ։  
Քանզի անձրև շահաւետ ջուրն  
Տարաւ թափեց ծովուն ի ծոց .  
Որ յաղթաջուր և ալէկոծ  
Կը թաւալէր կոհակք վէտ վէտք  
Խոկի չունէր անձրևի պէտք ։

Զեղի է խօսքս , ո՞վ ցուցամոլ պարոնայք,  
Որ կը սարքէք հանդէսք , խընճոյք և սեղանք  
Նրաւիրելով ձեր մօտ հարուստ ճոխ մարդիկ ,  
— Որոնք ունին արդէն իրենց հացն հերիք —  
Դուք թանգ գինին կը վազցընէք երեւ ծով ,  
Մինչդեռ աղքատն կը տանջուի ի մեծ սով ։  
Քանի որ դուք կը ճաշակէք  
Քաղցրաւենիք և ամի՞ն ։

Ա. Հ յիշեցէք ,

— Թող շարժի ձեր գութն և խիղճ , —  
Որ՝ մութ գիճին ճանբուն վրայ  
Տընանկ աղքատն հաց կը մուրայ ,  
Ու որբայրի անտէր մարիկն  
Չունի որբին տալու հացիկ :  
Թէ չէ , դուք ձեր այն վարմունքով  
Կը նըմանիք այս սև ամպին՝ որ ի ծով  
Թափեց բոլոր իրեն ջըրեր շահեկան ,  
Ցամքած թողլով դաշտ , ադարակ , վարուցան ։

(Ա. Ք. Ա. Ք.)

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

114.—ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ա. Ս Ն Ի .


ԺԹ.

Զ Ո Ւ Կ Ե Ր

Չուկերը կը կազմեն ողնայարաւոր կենդանեաց հինգերորդ և վերջին դասը , առ հասարակ ամէնքն ալ ջըրաբնակ են և ձուածին : Ունին ոսկրային կամ աճառուտ կմախք մը , արիննին կարմիր է բայց պաղ . իրենց մարմինը երեք մասէ կը բաղկանայ՝ գլուխ , իրան և պոչ . չունին միւս կենդանիներուն նման անդամներ՝ այլ միայն թեւեր որ կը կոչուին լողակ , և որոնք իրենց գլխաւոր շարժիչ գործարաններն են : Այդ լողակներուն միջոցով կը պահեն հաւասարակշուռ-թիւնը և պոչը երկու կողմաննելով՝ զայն շարժելու արագութեան համեմատ կը յառաջանան ջուրին մէջ :

Չուկերու մորթը ըստ տեսակի շատ կը տարբերի , ոմանցը կ'ըլլայ լերկ , բայց շատ մը ձուկերու մարմինը համակ ծածկուած է թեփերով , զորս եթէ առանձին դիտելու ըլլանք կը տեսնենք որ բոլորածե և բարակ են , և դիտութեամբ կը բաժնենք անոնց վրայէն :

Ըսենք հիմա թէ ձուկերը ինչպէս կը կատարեն իրենց չնչառութիւնը . նախ պէտք է գիտնալ թէ չնչառութիւնը կը կատարուի ջուր կաելով , և երկրորդ՝ խը-



ոիկներու միջոցով : Այս խոփկները անմիջապէս ականջներուն ներքե հաստատուած և իրարու քով շարուած բարակ շերտաձե կարմրագոյն բաներ են : Երբ կենդանին ջուր կլլելու համար բերանը կը բանայ՝ բնականաբար ջուրը ներս կը մտնէ , կ'անցնի խոփկներէն , յետոյ ականջներէն դուրս կը թափի : Այս գործողութեան ժամանակ՝ ջուրին մէջ եղած լուծեալ օդը կը խառնուի իրեն արեանը հետ , և այս կերպով շնչած օդին ազդեցութեամբ կը կենդանանայ անոր արիւնը , և այս կենդանացեալ արիւնը՝ մարմնոյն ամէն կողմը կը տարածուի երակներու միջոցով :

Ինչպէս թռչունները՝ նմանապէս ձուկերն ալ գաղթական են . ասոնք տարւոյն որոշեալ եղանակներուն մէջ՝ ծովերէ ի ծով , ծովերէ գէպի գետ և անտի դէպի ծով կը գաղթեն . բայց ընդհանրապէս այս գաղթականութիւնը տեղի կ'ունենայ ձու ածելու ժամանակ : Գաղթական ձուկերէն մի քանին թռուենք հոս . թիւնիկ , թոն , կեփաղ , սաղմոն , կարմրախայտ , տառեխ (րինկա պալըղը) , հրձուկ կամ աղկեր (սարտէլա) , անձրուկ (անչա պալըղը) , օձածուկ , թառափ , կատուածուկ , ելն . :

Զկանց օգուտները անբաւ են . ասոնցմէ շատերը ճաշակելի են , բայց բաղդատմամբ միւս կենդանիներու մին , ասոնցը քիչ մննդարար է . սպիտակ մսով ձուկերուն միսը այնքան մննդարար չէ՝ բայց դիւրամարս է : Իսկ կարմրորակ մսով և իւղոտ ձկանց մին թէպէտ աւելի մննդարար՝ բայց դժուարամարս է :

Ինչպէս որ երկրագործութեան մեծ կարևորութիւն կու տան Եւրոպայի մէջ , նոյնը կ'ընեն նաև ձկնորսութեան և ասոր աճման : Մեծն Բրիտանիոյ մէջ կան մասնաւորապէս ձկնորսութեան համար 37,000 նաւ և 100,000 նաւաստի ձկնորսներ , իւրաքանչիւր տարի ա-

սոնք 600,000 տակառաչափէն աւելի ձուկ կ'որսան :

Գալլիոյ մէջ կան ձկնորսութեան համար 30,000 նաւ՝ 80,000 նաւաստի ձկնորսներով , որոնք տարուան մէջ իրենց որսացած ձուկերէն 110 միլիոն ֆրանք կը շահին :



Ձուկերու պատմութիւնը ու նկարգրութիւնը քիչ շատ ընելէ վերջը , անոնց առ մարդկութիւնն ունեցած օգուտներուն վրայ ալ խօսեցանք , և այսպէսով հասկցանք և ըմբռնեցինք թէ , նախախնամութիւնը մեր սակաւօրեայ պանդխտութեան համար՝ որքան անսպառ աղբիւրներ պատրաստած է , շրջափակելով մեր երկիրը ոչ միայն մեծամեծ ծովերով՝ այլ ծովակներով , գետերով և գետակներով , դնելով անոնց մէջ անթիւ անհամար ձուկերու խումբեր , որոնցմով կը մնանին առ հասարակ հարուստներ և աղքատներ , և ուսկից խեղճ ձկնորսը կը գտնէ իր օրապահիկը :

**Հարցարան.** — Ձուկերը ի՞նչ աեսակ կմախք մը ունին և անոնց մարմինը քանի՞ մասէ կը բարկանայ . — Անոնց շարժիչ գործարանները որո՞նք են . — Ձուկերը ի՞նչո՞վ կը կատարեն իրենց շնչառութիւնը . — Ձու ածելու ժամանակ ո՞ւր կ'երթան . — Ի՞նչ բանով օգտակար են մեղի . — Աշխարհիս ո՞ր մասերուն մէջ ձկնորսութիւնը առաջ զացած է :

Օ Գ Տ Ա Կ Ա Ր Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Ա.

115.—ՄՏՔԻ ԱՐԹՆՈՒԹԻՒՆ

Պէտք է միշտ զգուշանալ ամէն ինչէ որ կըրնայ վասնդ մը առաջ բերել . իսկ եթէ դիպուածով վտանգը պատահի՝ ճիշդ այն ատեն սիրտ առնել և անլրդով անոր դիմադրել ամենէն կարեորն է : Որքան որ զգուշաւոր ըլլանք, չենք կըրնար բոլորովին յուսալ, որ մեր կենացը մէջ երբեմնակի վտանգներու չպատահինք : Կրնայ հըրդեհ ծագիլ տեղէ մը, կարելի է ջուրի մը մէջ իյնանք, կառքով դաշած ատեննիս ձին խրտչի և մեղ առնէ տանի : Այսպիսի պարագաներու մէջ հաւանական է որ վիրաւորուինք և կամ մինչե իսկ մեռնինք . բայց թէ որ խոհեմութեամբ շարժինք և անձերնիս աղատելու համար, ձեռքերնուա եկածը չափաւոր հանդարտութեամբ մը ընենք, վնասուելու քիչ հաւանականութիւն կը մնայ :

Ոմանք՝ վտանգ մը պատահած ատեն վախերնէն այնպէս կը շփոթին, որ անձերնին պաշտպանելու անդամ անկարող կ'ըլլան, այս կերպով վտանգը աւելի կը մեծցնեն և կրնայ ըլլալ որ վընասուին կամ մեռնին, մինչդեռ անդին ուրիշները կ'աղատին : Ամէն վտանգի մէջ ալ, ամենէն աւելի կարևոր բանն է իրարանցումի չտալը . պէտք

է աշխատինք ինքզինքնիս անվրդով և արթուն պահելու՝ որպէս զի վրայ հասած չարիքէն աղաւտելու համար կարող ըլլանք պէտք եղածը ի գործ դնել : Ահա ասոր, մտաց արթնութիւն կ'ըսենք, որ զմայլելի յատկութիւն մըն է :

Թէ որ մէկուն հագուստը բռնկի, պէտք չէ որ վաղէ օգնութիւն դտնելու համար . վասն զի երբ ոտքի վրայ կենայ կամ վաղէ, հագուստներն օդ կ'առնեն և աւելի արագութեամբ կը վառին . որոյ հետեւանքով մարմինը կը սկսի շուտով այրիլ : Ամենէն լաւ միջոցն է գետինը պառկիլ՝ գլորտիլ որպէս զի արագութեամբ չվառին լաթերը . այսպիսի դիպուածի մը ատեն, եթէ մէկը կապերտի մը կամ հաստ վերմակի մը մէջ լաւ մը պլուի, խկոյն բոցերը կը մարին :



Տան մը այրած ատեն՝ եթէ մուխով լեցուն սենեակէ մը անցնիլ պէտք ըլլայ՝ շիտակ կանգնածքալելու չէ, որովհետեւ շատ հաւանական է մուխը խեղդէ զմեղ, ուստի լաւ միջոցն է՝ ձեռքերու և ծունկերու վրայ սողալով երթալը, ըստ որում գետնին մօտ եղող օդը ամենէն մաքուրն է :

Թէ որ մէկը ջուրը կյնայ և լողալ չգիտնայ, պէտք չէ որ ջուրին հետ կոռւելու պէս ան-

պէտ շարժումները ընէ , որովհետեւ ըրած աճապաշրանքէն՝ մարմնոյն ներսի օդը դուրս ելլելով շուտով տակը կ'երթայ . Կարելի եղածին յափ պէտք է հանդարտ կենայ եւ բովերը օդով լեցուն պահէ , և միայն աշխատի բերանը ջուրէն վեր բռնելու : Այս միջոցներով մարդուս մարմինը ջրէն քիչ մը կը թեթէնայ և եթէ ուժգին շարժումները չընէ չուրին երեսը կ'ելնէ և հոն կը մնայ :

Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Ք

Զ.

116.— ԶԵՌԱՐՈՒԵՍՆԵՐ ԵՒ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ  
ԳՈՐԾԻՔՆԵՐ  
(Շարունակութիւն)

Սրուեստագէտները սկսան զարդարել մարդոց բը-նակարանները , որ առաջ կենդանիներու որջերէն շատ քիչ կը զանազանուէին : Հանճարեղ միջոցներ գտան մեր աշքերն ու ականջները զուարձացնելու , և մեր հոգւոյն մէջ բարձր ու ազնիւ զգացումներ ներմուծելու համար : Այսօր , ճարտարապետութիւնը , քանդակագործութիւնը և նկարչութիւնը իրարու հետ կը մրցին հոյակապ չէնքերու շինութեան մէջ : Այսօր ամենէն յետին գործաւորն իսկ , կրնայ քանի մը ժամ պարկեշտ զուարձութիւն վայելի՝ մեր ճարտարապետներուն , քանդակագործներուն և նկարիչներուն գործերը դիտելով , կամ երաժշտական արուեստին երեւելի վարպետներուն ներդաշնակ

նուագները մտիկ ընելով , և կամ նոյն իսկ իրենք զբաղելով գեղարուեստի ո և է ճիւղի մը մէջ , ինչպէս գծագրութեամբ , երգով և երաժշտութեամբ :

Բոլոր այս յառաջադիմութիւնը , այս մեծագոյն դիւրութիւնը և հանգստութիւնը , այս վայելքները որ արդի մարդուն կեանքը աւելի զուարթ և աւելի փոփոխ կը թեթէնայ և եթէ ուժգին շարժումները չընէն . Անհաջողութիւնն և իններու աղբիւրներէ կը բղխին . Անհաջողութիւնն և իններու աղբիւրներէ կը բղխին :

Եթէ նախամարդիկ աշխատած ըլլային , եթէ իրենց մարմնոյն բոլոր ուժովը իրենց կեանքին դժուարութեանց և վայրի գաղաններուն դէմ չմաքառէին , եթէ բոյսերէն և կենդանիներէն օդուտ քաղելու չոքնէին , անոնք իրենց խեղճ ողորմելի կեանքովը չարաչար պիտի կորառէին :

Նոյնպէս եթէ անոնք իրենց մնունդին համար քաղացնին բոլորովին գործածած և սպառած ըլլային , իրենց զաւակները հօրերնուն այս արարքովը պիտի տառապէին : Դարերու ընթացքին մէջ , անոնք քայլ մը անգամ չպիտի յառաջդիմած ըլլային , բարեկեցութեան և քաղակերթութեան համբուն վրայ :

Ընդհակառակն նախամարդիկ , մանաւանդ երբ աստանդական կեանքին հրաժարեցան և ինքնինքնին երկրագործութեան տուին , իրենց աշխատութեան արդիւնքէն մաս մը ամբարեցին սովի և հիւանդութեանց դէմ դնելու և իրենց զաւակաց օգնութեան համնելու համար :

Մնունդին պէտքը՝ զիրմնք աշխատութեան կը մըղէր . որդիական սէրը և հեռատեսութեան ողին՝ առաջին խթանները եղան դէպի ի խնայողութիւն :

Այսպէս սերունդէ սերունդ , մարդս միշտ բարելաւեց իւր կեանքին պայմանները և ապագային մէջ ալ պիտի բարելաւէ տակաւին :

Մենք կը պարտինք երախտագէտ ըլլալ մեր նախահայրերուն, մեր հաւերուն և մեր ծնողաց, որոնք այնաքան յոգնութիւններ և վիշտեր կրեցին, մեզի նուազ յոգնեցուցիչ և նուազ դժուարին կեանք մը պատրաստելու համար: Մենք իրենց օրինակէն պէտք է սորվինք, որ միայն աշխատութեան և խնայողութեան միջոցով պիտի կրնանք արժանապէս պատուել անոնց յիշատակը, և մենք ալ մեր կարգին մեր զաւակաց փոխանցել մեր պատուաւոր և օրհնեալ անունը:

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Ժ.

### 117.—ԱՆԱՊԱՏՆԵՐԸ


Անապատ երկիրները անոնք են, ուր անձրեչ գար երեք և կամ շատ պատահական է հոն անձրեւելը: Ասոնց կարգէն են Սահարայի անապատը Ափրիկէի հիւսիսակողմը, Գայահարի՝ հարաւային Ափրիկէի մէջ, Ասիոյ մէջ Արարիոյ մէկ մեծ մասը, Հնդկաստանի մէջ այն նահանդը որ ինդուի արեւելեան կողմը կը գտնուի և որուն ընդհանրապէս Սինտ անունը կուտան, Ովկիանիոյ մէջ գրեթէ ամբողջ Արեւմտեան Աւստրալիան: Իսկ Ամերիկայի մէջ հիւսիսային Քիլիի եղերները Արաբամայի անապատը:

Բայց սակայն այս երկիրները բացարձակապէս զուրկ չեն բոյսերէ, կրնայ դտնուիլ հոն միքանի տեսակ խոտեր ու մացառներ՝ որոնց կազմուածքը կրնայ դիմանալ երկարատև երաշտութեան մը, պահելով իրենց հիւսիսերուն մէջ այն խոնաւութիւնը՝ զոր հեռուէն հեռու պատահական փոթորիկի անձրեւ մը կրնայ հայթալթել իրենց թայց ասոնք տկար և խեղճ բոյսեր են՝ որոնք իրենց քիչ պահանջկոտ ըլլալով հանդերձ, ամբողջովին կ'անհետանան, երբ դետնին մակերեւոյթը կաղմուած է կարծը ժայռէ մը, ուր չեն կրնար թափանցել անոնց արմատները: Ասիկայ Սահարայի լեռնադաշտերու վիճակն է զոր Արաբները Համատա կը կոչեն:

Ասոր փոխարէն, կրնոյ պատահիլ որ մի քիչ խորութեամբ ստորերկրեայ ջուրի տարածութիւն մը դտնուի, և սա ալ շատ հեռուէն եկած, նոյն խկ երբեմն այս ջուրերը առատօրէն գետնէն դուրս կը բղխին: Այն ատեն ստորերկրեայ ջուրերուն ընթացքը, և ինքնաբուղիս աղբիւրներուն ոռոգածտարածութիւնը, բոլորովին անապատին տեսարանը կը փոխեն, ովասիսը մէջտեղ կ'ելլայ:

Ամէնէն նշանաւոր ովասիսները Սահարայինները են, արմատենիներէ ձեւացած՝ որոնց արմասները անդադար ստորերկրեայ ջուրերու մէջ սուզած ըլլալով, կ'ոռոգուին միշտ արհեստական առուակներու միջոցաւ, որոնց ջուրը աղբիւրներն

Են որ կը բաշխեն : Ալճէրիական Սահարայի մէջ,  
ֆրանսական վարչութիւնը Արտեզեան ջրհորներ  
փորել տուած է հոն՝ ուր ծածկուած ստորերկը-  
եայ ջուրի տարածութիւնները, գետնի մակերեւոյ-  
թէն շատ հեռու են՝ ար-  
մաւենիներուն հասնելու  
համար, ուստի այս արհես-  
տական ջրհորներուն միջու-  
ցով գոյացած են այդ աղ-  
րիւնները՝ որոնք կը հայ-  
թայթեն յիշեալ առուակ-  
ներու ջուրը, իրենց չուր-  
Արտեզեան ջրեր եւ Արուես-  
տական Ռիվախիա:



Ջրապէսով ձեւացնելով  
արուեստական նոր ովա-  
սիսներ :

Այսպէս ուրեմն՝ ամէն տեղ ուր ստորեր-  
կրեայ ջուրը կրնայ երկնքի ջուրին պակասը լրա-  
ցընել, անապատը կ'անհետանայ և երեւան կու-  
գայ ովասիսներու հարուստ բուսականութիւն մը :

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի.

### 118.—ԲՈՒՍԱՐԱՆՈՒԹԻՒՆ

#### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Բուսաբանութիւնը՝ բնական պատմութեան երկրորդ  
մասն է, անոր նպատակն է ծանօթացնել տունկերու  
տեսակները, որոնք անթիւ ու անհամար են : Բոյսերը  
գործարանաւոր մարմիններ են, բայց զգացում և ազատ  
շարժում չունին, այս վերջին երկու յատկութիւններով  
անոնք կը զանազանուին կենդանիներէն :

Եթէ հոս հունտ մը տնկենք, յարմար պարագաներով  
այսինքն բաւական ջերմութեամբ, ջրով  
և օդով կը ծլի անրիկայ . ծլիլը հողին  
մէջ կը մտնէ և կ'ըլլայ արմատ, իսկ  
փետրիկը դէպի լոյս ու դէպի օդ կը  
բարձրանայ՝ ուրկէ կը ձեւանան ցօղու-  
նը և տերեւը . ուստի երբ կը տեսնենք  
նոր տունկ մը ձեւացած այս երեք մա-  
սերով, որք են արմատ, ցօղուն, տե-  
րեւ, կ'ըսենք թէ բոյսը ծներ է :


Բոյսերը իրենց մնունդը հողէն ու օդէն կ'առնեն  
և անոնց չորս գլխաւոր գործարաններն են հետեւեալք,

Ա. — ԱՐՄԱՏ

Բ. — ՑԵՐԵՆ

Գ. — ՑՈՂՈԽ

Դ. — ՑԱՂԻԿ



Ա. Բ Ա. Տ

Արմատը՝ բոյսերուն համար ունի երկու կարեւոր  
պաշտօն, առաջին՝ բոյսը հաստատ բռնել հողին վրայ .

երկրորդ՝ իւր ճիւղերուն միջոցով հողէն սնունդ քաղել, եթէ բոյսի մը արմատին ճիւղաւորութիւնները կտրենք, կը թարշամի և քիչ ատենէն կ'ոչնչանայ: Երբ արմատին չորս կողմի հողը սաստիկ պնդացած է, օդը արմատին չկարենալով հասնիլ տունկը կը չորնայ. ուստի արմատը բոյսին սնունդ կարենալ տալու համար՝ պէտք է թափանցէ այնպիսի հողի մը մէջ, ուր ըլլան խոնաւուքիւն, սննդարար նիւրեր և օդ. և ահա այն ատեն է որ արմատածիւղերուն ծծող մաղերը առատօրէն հողէն սնունդ կը ծծեն՝ որ կ'երթայ գլխաւոր արմատին մէջ, անկէ ալ մինչեւ ցողուն կը թափանցէ. այս սընունդը կ'ըսուի հիւթ՝ որ բոյսերուն արծւնը կրնայ համարուիլ:



### Յ Օ Ղ Ո Ւ Ն

Բոյսին տին մասն՝ որ հողէն դուրս ելած է և կը կրէ իր վրայ զանազան ճիւղեր և տերեւներ, կը կոչուի ցողուն:

Երկու տեսակ ցողուն կայ, մին խոտային և, միւսը փայտային. առաջինները կանաչ և կակուղ են, մէկ տարի միայն կ'ապրին և ձմեռը կը չորնան՝ ինչպէս լուրիայի, գետնախնճորի են. ցողունը. իսկ փայտային ցողունները՝ թուխ և կարծր են և միանգամայն շատակեաց, ինչպէս կաղնիի, ընկուղենւոյ և ասոնց կ'ըսուի բուն: Փայտային ցողունին, այսինքն բունին կաղմութիւնն



Ա. Ծուծ. Բ. Փայտի օղակներ. Գ. Կեղեւ: նման ծառերուն ցողունները, որոնց կ'ըսուի բուն:

Փայտային ցողունին, այսինքն բունին կաղմութիւնն

հետեւեալն է. կեդրոնը կը գտնուի ծուծը, մէջտեղը փայտը, վրան կեղեւը. եթէ ծառի մը բունը կտրենք՝ պիտի տեսնենք որ նա կը բաղկանայ իրար շրջապատող փայտի խաւերէ. պէտք է գիտնալ թէ՝ իւրաքանչիւր խաւ մէկ տարուան մէջ ձեւացած է, այնպէս որ՝ եթէ ուղենք իմանալ կտրուած ծառին տարիքը, կեղեւէն դէպի ծուծը եղած խաւերը համրելով կրնանք հասկնալ:

**Հարցարան.** — Ի՞նչ է բուսաբանութեան նպատակը. — Բոյսերը ի՞նչ տեսակ մարմիններ են. — Նոր ձեւացած բոյս մը քանի՞ մասերէ կը բաղկանայ և որո՞նք են. — Բոյսերը իրենց սնունդը ուսկի՞ց կ'առնեն և անոնց զիսաւոր զորաքանները որո՞նք են. — Արմատին կարեւոր պաշտօնները որո՞նք են. — Քանի՞ տեսակ ցողուն կայ. — Ի՞նչ է փայտային ցողունին կազմութիւնը.

(Եարունակելի)

### Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Դ Ա Ս Ե Բ

ԺԵ.

### 119.— ՏԱՆԸ ԵՐԵՔ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԸ

Տան մը մէջ երկու բարեկամներ կը բնակէին, կարապետ և Յովսէփ՝ որոնք իրենց ապրուստը պղտիկ վաճառականութեամբ մը կը հայթայթէին: Սակայն այս երկուքին ալ գործերը միեւնոյն կերպով չէին յառաջանար. Կարապետ մէկ զաւակ միայն ունէր և նեղը նեղին կը յաջողէր իր սակաւթիւ ընտանիքը ապրեցնել: Իսկ Յովսէփ թէև

ծանրաբեռնուած չորս զաւակներով՝ տանը ծախ-  
քերը առանց նեղութեան ճարելէ զատ, կը յա-  
ջողէր նաև խնայաղութիւններ ընել, և տարուէ  
տարի իւր գործերը և շահերը աւելցնել:

Կարապետ նախանձոտ չէր, նոյն իսկ աղէկ  
աչքով կը դիտէր իւր բարեկամին բաղդը և յա-  
ջողութիւնները. բայց ի ներքուստ շատ կը տան-  
ջուէր անոր պէս յաջող վիճակ չունենալուն, և ի  
զուր գլուխը կը պայմանէր իւր ընկերոջ դաղտ-  
նիքը երեւան հանելու: — Այո՛, կ'ըսէր ինքնիրեն,  
անպատճառ դաղտնիք մը ունենալու է անիկայ,  
ինչո՞ւ ես ալ որ նոյնքան կ'աշխատիմ և ամէն  
ձեռքէս եկածը կ'ընեմ, չեմ կրնար անոր պէս  
յաջողիլ:

Կիրակի օր մը, երկու բարեկամներ միասին  
պտոյտի ելած էին մաքուր օդ շնչելու և զուար-  
ճանալու համար, ու իրենց գործերուն վրայ կը  
խօսէին: Յովսէփ շատ դո՞հ կ'երեւար իր գործե-  
րէն և իւր վաճառատան յառաջդիմութիւնը չէր  
ծածկեր իւր բարեկամէն: Կարապետ մինչդեռ  
չէր կարող իւր անյաջողութեան և իւր անձկու-  
թեանց երեսէն ունեցած դժգոհութիւնը պար-  
տըկել, և ըսաւ Յովսէփին.

— Եատ ուրախ եմ քու յաջողութիւնդ տես-  
նելուս, բայց չեմ կրնար հասկնալ թէ ինչպէ՞ս  
կ'ըլլայ որ քու գործերդ, օրէ օր կը զարդանան  
և իմիններա ընդհակառակն օրէ օր կէշանան,

մանաւանդ որ դու ինձմէ երեք զաւակ ալ աւելի  
ունիս սնուցանելու:

— Խնդիրը շատ պարզ է, ըսաւ, Յովսէփ,  
ես տանս մէջ երեք հատ խորհրդատու ունիմ՝ ո-  
րոնք զիս կ'առաջնորդեն իմ ամէն գործերուս  
մէջ:

— Երեք խորհրդատո՞ւ, ըսաւ Կարապետ  
շատ զարմացած: Կատակ կ'ընես բարեկամ:

— Բնաւ երեք, պատասխանեց Յովսէփ, ճշ-  
մարտութիւնը կ'ըսեմ քեզի:

— Կրնա՞մ գիտնալ արդեօք թէ ո՞վ են այս  
երեք խորհրդատուները:

— Աքլորը, շունը և կատուն, ըսաւ Յովսէփ:

— Ո՞հ, ըսաւ Կարապետ Ժպտելով, ըսի ար-  
դէն թէ կատակ կ'ընես:

— Էնդհակառակն, ըսածս շատ լուրջ և ի-  
րաւ է, ըսաւ Յովսէփ: Աքլորը՝ որ արշալոյսին  
հետ գլուխը գէպի երկինք բարձրացնելով իր  
կուկուլիկուն կ'արձակէ, ինծի կը սորվեցնէ միշտ  
արմուն ըլլալ և առաւօտուն կանուխ ելլել:

— Եսունը որ տանս պահպանութիւնը կ'ընէ և օտա-  
րական մը տեսնելուն պէս կը հաջէ, ինծի կը  
սորվեցնէ միշտ զգուշանալ անոնցմէ որ չեմ ճանչ-  
նար և ամէն ունեցածիս լաւ պահպանութիւն ը-  
նել: — Կատուն՝ որ իւր ժամանակին մեծ մասը  
կը գործածէ, ամենայն խնամքով թաթիկներովը ու

լեզուովը մաքրուելու , ամէն վայրկեան ինծի մաքրութեան և բարեկարդութեան դաս կու տայ ։ Ես իմ ամէն գործերուս մէջ՝ այս երեք հաւատարիմ խորհրդատուներուն կը հետեւիմ , և ահա թէ ինչո՞ւ իմ գործերս միշտ կը բարդաւաճին :

Կարապետ՝ որ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր իր բարեկամը , հասկցաւ այդ թեթեւ ու զուարթիսկերուն ծանր ու խորունկ նշանակութիւնը , և սրտով ու մոքով հաստատ որոշում տուաւ , այլեւս անոնցմէ օդուտ քաղելու :

### Բ Ն Ա Կ . Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

#### 120.— ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Նարունակութիւն) Ի . դասի . —

### Տ Ե Ր Ե Ւ

Կրնանք ըսել թէ՝ տերեւը բոյսերուն առաջին սնուցիչ գործարանն է . բոյս մը ինչպէս առանց արմատի չը դիմանար , այսպէս ալ առանց տերեւի չկրնար ապրիլ . որովհետեւ տերեւը բոյսին չնչառութեան գործարանը կը նկատուի : Տերեւներուն ձեւը արտաքոյ կա՛ղի բաղմակերպ է , անոնք բաժնուած են երկու մասի . Ա . կանաչ լայն մասը՝ որ կը կոչուի սկաւառակ , Բ . նեղ երկայն պոչը՝ որ կը կոչուի կորուն . եթէ սկաւառակը

լոյսին բոնենք անոր ստորին երեսին կողմը կը տեսնենք տերեւին ջիղերը , այս ջիղերուն մէջտեղը մնացած կանաչ մասերը կը պարունակեն վլօրօֆիլ: Քլօրօֆիլը տերեւին մէջ այն ատեն առաջ կու գայ երբ արեւին ճառագայթները իր վրայ համնին միշտ ու երբ օդը տաքը ըլլայ , առանց ջերմութեան և լոյսի՝ տերեւներուն կանաչութիւնը չկրնար գոյանալ , և իրօք կը տեսնենք որ ձմրան մօտերը ծառերուն տերեւները կը կորսնդնեն իրենց կանաչ գոյնը և կը դեղնին , պատճառը այն է որ՝ տաքութեան նուազումը կը ջնջէ անոնց վլօրօֆիլը :

Տերեւները մեծ յատկութիւն մը ունին մարդուս շատ օգտակար , այն է որ՝ ասոնք ապականեալ օդը կը մաքրեն , բացատրենք՝ արեւուն լոյսին և ջերմութեան միջոցով քլօրօֆիլ պարունակող տերեւները , օդին մէջ գտնուած և մարդուս վնասակար եղող բնածխային թթուն (acide carbonique) մեծ արագութեամբ իրենց կը քաշեն որով կը մաքրուի օդը : Այս կաղը վնասակար է մարդոց համար , բայց բոյսերուն համար օգտակար է՝ վասն զի անով կը սնանին : Տերեւներուն պաշտօնը դեռ չվերջացաւ , անոնք այդ վնասակար կաղը տարբաղաջրեկով կը փոխեն թթուածինի , զոր գուրս կուտան , այս ալ մարդոց և անասնոց կենդանութեան անհրաժեշտ եղող բանն է : Ասոր համար է որ երբ քաղաքներու օդը մարդկային բաղմութեան չնչառութեամբը և այրումներով կ'ապականի , հետեւաբար բնածխային թթուի քանակութիւնը կ'աւելնայ : Բարեկեցիկ դասու մարդիկ ամառը գիւղագնացութեան կ'երթան ուր օդը մաքուր է բոյսերու առատութեան պատճառաւ : Իսկ միջնակարգ գասու անձինք ալ կը դիմեն մօտը գտնուող պարտէզներ՝ ուր նմանապէս օդը մաքուր է միեւնոյն պատճառաւ :

Տերեւները ուրիշ օգուտներ ալ ունին, ոմանք կ'ուտ-  
ուին և ոմանք ալ կը գործածուին բժշկութեան մէջ, նոյն-  
պէս կը ծառայեն պարարտութեան տեղ ալ :

## ԾԱՂԻԿ

Քիչ մը առաջ տեսանք թէ բոյսը կ'ապրի և կը  
սնանի, հիմա ալ պիտի սովորինք թէ ո՞րն է տունկերուն  
այն կարեւոր գործարանը ուսկից յառաջ կու դայ պառու  
և հունտ : Ասիկայ ծաղիկն է, և քիչ վերջը պիտի հա-  
մոզուինք թէ իրօք ծաղիկներն են բոյսերու արդասա-  
բեր գործարանները :

Աղէկ հասկնալու համար թէ ինչպէս կազմուած է  
ծաղիկ մը, պէտք է նախ գիտնալ թէ քանի՞ գոր-  
ծարաններէ բաղկացած է նա . ուստի կը պա-  
տասխաննք թէ կատարեալ ծաղիկ մը կը բաղկա-  
նայ չորս գործարաններէ . Ա. Բաժակ, Բ. Պատկ, Գ.  
Առէջ, Դ. Սերմնափակ :


Ա. Բաժակ (CALICE). — Բաժակը ծաղիկներուն պահ-  
պանիչ գործարանն է և կամ արտաքին պատաստ . անի-  
կայ ձեւացած է մի քանի թերթերէ կամ տերթելիկներէ  
և որուն մէջ չբացուած ծաղիկը ծածկուած կ'ըլլայ :

Բ. Պատկ (COROLLE). — Պատկը ծաղկանց երկրորդ  
կարեւոր մասն է, որ կը պատէ պաղարերութեան գոր-  
ծարանները, կը բաղկանայ գունաւոր երթեմն ալ հո-  
տաւէտ և գեղատեսիլ թերթերէ : Ամէն պատկ միւնոյն  
թուով թերթեր չունենար, կան որ մէկ թերթէ և կան  
ալ որ շատ թերթերէ կը բաղկանան . վարդի և շուշանի  
պսակներն բազմաթերթ են, իսկ շիկատակի (belladone)  
և կանթեղնիճի՝ միաթերթ :

Գ. Առէջ (ETAMINE). — Առէջը ծաղիկներուն է ական  
մասերէն է, կը բաղկանայ նուրբ լարէ մը որուն վերի  
ծայրը կը գտնուի կիջան ըսուածը, սա քսակաձև մար-

մին մ'է դեղնագոյն փոշիով պատած, որ հասունութեան  
ժամանակ կը պատառուի և կը թափէ բեղնափուին :

Դ. Սերմնափակ (Pistil). — Սերմնափակը որ կը կոչ-  
ուի նաեւ իգայ, բոյսերու պտղաբերութեան յատուկ  
գործարանն է, և կը գտնուի անմիջապէս ծաղկանց  
կեղրոնը . նա կը բաղկանայ ե-  
րեք մասերէ որք են, ձուարան  
(ovaire), ծիլ (style), սպի (stig-  
mate) : Ձուարանը սերմնափա-  
կի ստորին ուռած մասն է . ա-  
սոր մէջ կը գտնուին ձուիկներ  
որք բեղմնաւորութեամբ սեր-  
մեր կ'ըլլան : Ծիլը՝ ձուարանի  
վրայ երկնցած թելաձև մասն  
է, որուն գագաթը կը գտնուի  
սպին : Այս վերջինն ալ՝ բազ-  
մազան կազմութիւն ունեցող  
փոքրիկ գնդակ մ'է որ սովո-  
րաբար կպչուն հեղանիւթ մը



## ՍԵՐՄՆԱՓԱԿ

Փուարան.—Բ. Ֆիլ-  
րաբար կպչուն հեղանիւթ մը  
Գ. Սպի. —Դ. Նոյնը՝ եր-  
դուրս կու տայ :

Երբ բեղնափակին ծիլէն անցնելով մտնէ ձուարան,  
այն ատենն է որ այս վերջինը այսինքն ձուարանը բեղմ-  
նաւորուելով կը սկսի աճիլ և պտուղի փոխուիլ և ձուիկ-  
ներն ալ մեծնալով կ'ըլլան հունտ :

Իրնանք ըսել որ ծաղիկներէն շատ քիչերը մեզի  
իբր սնունդ կը ծառայեն, գիտենք միայն մի քանիներ  
ինչպէս կանկառը, ծաղկաբեր կաղամբը և այլք . իսկ  
մեծ մասը դեղի սեղ կը ծառաւեն, ինչպէս երիցուկ,  
մոլու (էպիլի կէօմէծի), բմբի, մանիւակ, տուղ (կիւլիս-  
թէմ) և շատ ուրիշներ : Ներկարարութեան մէջ կը գոր-  
ծածեն քրքում (սաֆրան) և ասպուղան :

Իսկ վարդի, խորդենիկ և յասմիկի, ինչպէս ուրիշներէ կը  
հանեն հոտաւէտ իւղեր :

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ

ԺԷ.

121.—ԹԷ Ի՞ՆՉ ԵՆ ԵՒ ԻՆՉԻ՞ ԿԸ ԳՈՐԾԱԾՈՒԻՆ

Կներիս. Benzine — Հանքածուխի ձիւթը՝ տարարաշխելով կը պատրաստեն ցնդական, անգոյն և շատ կիզանաւոր (վառող) հեղուկ մը որ երերի հոտ ունի ։ Կնդրիտը կը գործածուի կերպասներու վրայէն իւղային բիծեր հանելու, որն որ առանց անոնց գոյնին վնասելու կը մաքրէ զանոնք ։ Կը հալեցնէ դառւչուները, կնքամոմը և կը գործածուի նաև ջնարակներու պտտրաստութեան մէջ Զմոռնանք ըսելու որ ոջիլի ալ դեղ է ։

Նարիս. Naphtaline — Սպիտակ փայլուն փոշի մ'է սա՝ զոր հանքածուխէ կ'արտադրեն և ուրուն հոտը ոմանց համար ախորժելի և ոմանց համար անախորժ է, դիւրաւ կը վառի մրախառն բոցով ։ Այս փոշին լաւ միջատասպան մ'է և կը գործածուի, բրդեղէն զգեստները և մուշտակները ինչպէս նաև գորգերը ցեցերէն պահպանելու ։

Փենաթրուուս. Acide phénique — Կ'արտադրեն դարձեալ հանքածուխի ձիւթը տարրաբաշխելով ունի յատկանշական խիստ հոտ մը ։ Կը գործածուի մորթերու, փայտերու և լն. պահպանման. նոյնպէս հիւանդանոցներ, նաւեր, սպանդանոցներ

և կոտողիներ հականեխելու, վէրքեր լուալու և դարմանելու ։ Փենաթրուուտը երբ բոլորովին դուտ ըլլայ անգոյն է, եթէ օտար մարմիններ պարունակէ կ'ըլլայ թուփս կարմիր հեղանիւթ մը ։

Անիլիս. Aniline — Շուրջ քառասուն տարիէ ի վեր քիմիագէտները կներիսէն կ'արտադրեն մեծ քանակութեամբ ներկեր որոնք սովորաբար անիլիս կը կոչուին ։ Այս թունաւոր և դառնահամ հեղանիւթէն շատ աժան գնով տեսակ տեսակ գոյներ կը պատրաստեն, որոնցմով կը ներկեն մետաքսեայ, բուրդէ և բամբակէ կերպասներ ։ Նշանաւոր են անիլիտով պատրաստուած կարմիր, կապոյտ, գեղին և կանաչ գոյները, որոնցմով ներկուած կերպասները կ'ըլլան փայլուն և շողողուն ։ Ինչպէս կը տեսնուի, անելիթը արդի ճարտարարուեստին մէջ մեծ դեր կատարող հեղուկ մ'է ։ Պատրաստութեան մանրամասնութիւնները ուրիշ առթիւ կը բացատրուին ։

ԲՆԱԿ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԽԱ.


122.—ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ս Ս Կ Ս .

Բնական պատմութեան այն մասը՝ որ կը խօսի հանքերու վրայ՝ կը կոչուի հանքաբանութիւն։ Սա կ'ուսուցանէ մեղի թէ հանքերը երկրիս որ մասերուն մէջ կը գտնուին և կը թուէ մի առ մի անոնց օգտակարութիւնը։ Դուք շատ անգամ լսած էք հանք բառը։ Հանք ըսելով պէտք է հասկնանք այն տեղերը ուսկից կը հանեն քարեր, մետաղներ և այրելիքներ զորս ունինք ամէն օր մեր աչքերուն առաջ։ Հանքածուխ, քարիւղ, աղ, ջուր, ասոնք հանքեր են և ապրող էակներ չեն։ այդ պատճառաւ ալ կը զանազանուին կենդանիներէն և բոյսերէն։ Անցեալ դասերուն մէջ տեսաք թէ ապրող էակ մը կը ծնի, կը չնչէ, կը մեծնայ, կը մնանի և կը մեռնի։ սակայն այս ամէնը խիճի կտորի մը վրայ չտեսնուիր։ ուրիմն պէտք է ըսենք թէ հանքայինները անգործարանաւոր մարմիններ են։

Հանքերու արտադրութիւնները կարելի է բաժնել երեք մասի, Ա. Հաստատուն, այսինքն կարծր մարմիններ, Բ. Հեղուկ՝ որ է ըսել ջուրը որ կը կազմէ ծովեր, գետեր ևն., Գ. Կազային՝ որ երկիրս շրջապատող օդն է և կազմած է մեր մթնոլորտը։ Առաջին և երկրորդ մասերը՝ այսինքն կարծրամարմին և հեղուկ հանքերը, որոնք երկրիս մէջ կը գտնուին, կ'ըլլան ու մանք երկրիս մակերեւոյթին երեսը և ոմանք ալ աւելի կամ նուաղ խորութիւններու մէջ։ Երբ հանքի մը

խաւը հողին երեսը տեսնուի, ինչպէս են հասարակ քարերու, կրաքարերու և կաւերու զանազան խաւերը, այն ատեն դիւրին է զանոնք հանելը։ Բացօթեայ հողը մէկ կողմ առնելով կ'սկսին բանալ խորունկ փոսեր՝ ուսկից դուրս կը բերեն քարերը, այս բացուած փոսերը կը կոչուին քարասան և հոն աշխատող գործաւորներն ալ քարահան։ իսկ երբ հանքերու խաւերն ստորերկրեայ ըլլան՝ այն ատեն գագաթնահայեաց դիրքով լայն հորմը կը փորեն որ կը հասնի հանքին մինչև երակին, անգամ մը որ երակը գտննեն՝ հորիզոնաձև ներքնուղիներ կը ձեւացնեն, զոր որմով կամ հաստատուն փայտերով կը հիւսեն՝ որպէս զի տեղ մը չփլչի։ յետոյ հանած նիւթերնին բաներով կը լեցնեն կառքերու մէջ՝ որոնք երկաթուղիներու վրայ գրուած են, գործաւորները քշելով կը տանին այս կառքերը հիշու հորին բերանը գըտնուած մեղենային տակ՝ որ երկաթ շղթաներով վեր կը հանէ զանոնք։ Հանքերու մէջ աշխատող գործաւորները կը կոչուին հանագործ։



ասոնց աշխատութիւնը տաժանելի է, որքան որ շնչառութիւնը զիւրացնելու համար հովանարութեան միջոցներ կը գործածուին, դարձեալ անմաքուր է իրենց մթնոլորտը և խոնաւ։ Շատ անգամ այս խեղճերը կը հանդպին ապառաժ տեղերու՝ զորս փշրելու համար ստիպուած են մի մեթք խորութեամբ ծակ մը բանալ և հոն վառուղ լեցնել, որն որ կրակը տեսնելով կը բռնկի և կը պայթեցնէ քարը։ Այսպիսի պարագայի մէջ պատահած է որ աշխատաւորներէն ոմանք, անխոնեւ մութեամբ չեն ծածկուիր և զանազան հարուածներ առ-

նելով կը մեռնին։ Բայց աստի հանքերու մէջ ջուրի ո-  
ղողմունք կը պատահին այնպիսի արագութեամբ՝ որ  
աշխատաւորք փախչելու ժամանակ չունենալով կը  
խղդուին։

Բայց ամենէն սոսկալին հետեւեալն է։ ածխահան-  
քերու մէջ տեսակ մը կազ կը գոյանայ որ կը կոչուի կրի-  
զու։ այս կազը միսացող կանթեղին լոյսէն կրակ առ-  
նելով կը պայմի և ո-  
րուն հետեւեանքը կ'ըլ-  
լայ առաստաղներուն  
և պատերուն կործա-  
նիլը, որոնց փլատակ-  
ներուն տակ երբեմն  
թաղուած կը մնան



այս հանքագործներէն հարիւրաւորներ։ Բայց այս վը-  
տանգը այլևս անհետացած է՝ ի չնորհս անգլիացի գի-  
տուն Տէվիի՛ որ լապտեր մը հնարած է, որուն մէջի  
բոցը դուրսի հետ յարաբերութիւն չունենալով կրիզուն  
չկրնար բռնկիլ։ այս լապտերը կը կոչուի ապահովու-  
թեան լապտեր։

**Հարցարան.** — Ի՞նչ կ'ուսուցանէ հանքարանութիւնը. — Ի՞նչ  
բանի կ'ըսուի հանք, զրուցէ ասոնցմէ մի բանին. — Ի՞նչ տեսակ  
մարմիններ են հանքերու արտադրումները. — Նկարագրէ ներքնուղինե-  
րու մէջ փոխադրութեան կերպը. — Հանքագործները ի՞նչ պատճառնե-  
րով վտանգի ենթարկուած են միշտ։

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԺԸ.

### 123.—ԱՐԴԱԿԻՆ ԲԻՒՐԵՂԸ

Օր մը Արշակ, իր սովորութեան հակառակ, գասի ասեն ուրիշ բանով մը զբաղած կ'երեւար։ Ուսուցիչը քանի մը անգամ զայն ի կարգ հրաւի-  
րեց, բայց անօգուտ։ Արշակ միշտ մտաղբաղ և գասախօսութեան անուշադիր կը մնար, և կար-  
ծես խելքը միտքը բան մը գիտելու տուած էր և  
զայն խնամքով կը ծածկէր ամէնուն աչքէն և մէ-  
կու մը չէր ցուցներ։

Բայց Արշակին այս վիճակը երկայն չտեւեց, որովհետեւ ուսուցիչը վրայ հասաւ ճիշդ այն պա-  
հուն, երբ Արշակ իր ձեռոքը ունեցած առարկայովը  
կը զբաղէր։

Գիտէ՛ք Արշակ ի՞նչ ունէր, և փոխանակ ու-  
սուցիչին բացատրած դասը մտիկ ընելու ի՞նչ կ'ընէր։

Արշակ առտուն իր հետը գպրոց բերած էր  
հատուածակողմ բիւրեղի կտոր մը, այն կտորնե-  
րէն՝ որ եկեղեցիներու, մեծ սրահներու և թատ-  
րոններու մէջ կախուած բաղմաճրագ ջահերը զար-  
դարելու կը ծառայեն։

Երբ կը տեսնէր որ մէկը իրեն չէր նայեր,  
իսկոյն բիւրեղին կտորը աչքերուն կը մօտեցնէր,  
կամաց կամաց կը դարձնէր զայն և անոր մէջէն  
լոյսը գիտելով կը զուարձանար։ Այն գունաւոր լոյ-  
սերը զինք այնպէս կը հրապուրէին, որ չէր կրնար  
աչքէն վար առնել բիւրեղին կտորը, ի՞նչ աղւոր  
գոյներ կը տեսնէր, կարմիր, կանաչ, դեղին,  
կապոյտ։

Արշակ այս նոր հրաշալիքէն այնչափ կ'սքանչանար, և անով այնչափ կը զուարձանար, որ այլ ևս ուսուցիչին տուած դասին բնաւիոյթ չէր ըներ:

Ուսուցիչը մեղմութեամբ յանդիմանեց Արշակը և բիւրեղին կտորը ձեռքէն առնելով, բոլոր աշակերտներուն ցոյց տալով ըստ:

— Ահաւասիկ, Արշակ ասովի կը զբաղի: Զեմըսեր թէ մեր շուրջը պատահած երեւոյթները և գտնուած սքանչելիքները, կամ մեր ձեռքը անցած իրերը և առարկայները դիտել և քննել գէշ բանէ. մանաւանդ թէ շատ անգամներ կը յիշէք անշուշտ, ձեզի ըստած եմ թէ դիտելի՝ զիտուրեան մայրն է: Բայց ձեզի ըստած եմ նաև թէ ամէն բան իր ժամանակին պէտք է ընել: Ուստի հիմայ լոյսով ու գոյներով զրադելու ժամանակ չէ:

Օր մը ես հետո պիտի բերեմ սքանչելի հատուածակողմ բիւրեղ մը, և անով ցոյց պիտի տամ ձեզի թէ՝ արեւուն լոյսը որ մեզի ճերմակ կ'երեւայ, կը բաղկանայ եօթը գոյներէ զորս արդէն գիտէք: Հիմակ ու հիմայ պիտի դոհանամ, դասերնէս վերջը Արշակին բերած բիւրեղը դիտելու թոյլ տալով ձեզի, բայց անոնք որ դասի ատեն ուշադիր և լուրջ գտնուեցան՝ անոնք միայն պիտի դիտեն, և տափկայ նախապատրաստութիւն մը պիտի ըլլայ յետոյ ձեզի տալիք դասիս:

Արշակ որ ուսուցչին յանդիմանութեանց վրայ դրսիր կախ մնացեր էր՝ նորէն սիրտ առնելով, և թեւերը խաչաձեւ ծալլած՝ մեծ ուշադրութեամբ մտիկ ընողի մը ձեւը չառաւ, իւր ընկերներ՝ ն շատերը հետեւեցան իր օրինակին:

Դասէն վերջը ուսուցիչը թոյլ տուաւ դպրուցին ամենէն արժանաւոր աշակերտներուն՝ որ Արշակին բիւրեղով զուարձանան, յետոյ այդ խաղալիքը իւր տիրոջը տուաւ՝ կրկին անգամ յիշեցընելով և պատուիրելով անոր՝ բարի դպրոցականի մը պարտաւորութիւնները:

ԲՆԱԿ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԻԲ.

## 124.— ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ


Մ Ա Ս Ա Յ

Այս անգամ պիտի խօսինք հանքերու օգտակարութեան և մի քանի մնտաղային հանքերու մասին, որոնց բնական նմոյշները և անոնցմէ գոյացած առարկաներու օրինակները, հոս աչքի առջեւ ունենալով աւելի ճիշտ գաղափար մը պիտի ունենանք անոնց վրայ:

Հանքերու օգուտաները անթիւ են, անոնք մեծ ազգեցութիւն ունին բուսաբերութեան, երկրագործութեան, անամնաբուծութեան վրայ և մարդկային ձարտարարուեստից շատ մը ճիւղերուն նպաստաւոր են: Հանքերու արտադրութիւններէն շատերը և ամենէն աւելի առատ գտնուածները մնծ օգուտ ունին մեզի, քիչ մը զանոնք տաշելով, կոկելով, մեր շինուածոց և քաղաքներուն ճամբանները սալարկելու, տանիքները գոցելու կը գործածենք: Ոմանք ալ կը գործածուին ուրիշ նիւթեր փայլեցնելու, սրելու, մաքրելու:

Իսկ այրելի հանքեր ալ ունինք որոնց օգտակարութիւնը չմոռնանք, ասոնցմէ հանքածուխը որ բոյսերէ ձեւացած ածուխի նման քար մ'է, ինչպէս որ գիտէք,

իր զանազան յատկութիւններովը նշանաւոր է։ Սակայն այրելի հանքերուն մէջ հեղուկ տեսակ մ'ալ կայ՝ որ լուսաւորութեան համար ամենէն կարեւորն է։ անշուշտ հասկցաք որ բարիւղին համար ըսել կ'ուզեմ։ Այս հեղուկը որ խորունկ հորերէ ինքնիրեն կը բզմի՛ բնականէն շատ առատութեամբ կը գտնուի։ Ստորերկրեայ քարիւղի լիճեր կան՝ ուր հոր մը բանալով դուրս կը ցայտեն։



Տեսէք այս սրուակին մէջի բնական նմոյշը, այսպէս թխագոյն իւզոտ հեղանիւթ մըն է քարիւղը հողէն ելած ժամանակ. այս վիճակին մէջ ալ կը վառի, բայց ծխոտ և գարշահոտ բոցով։ Ուստի կը թորեցնեն (զտել) անիկայ և բոլորովին ուրիշ մարմին մը մէջտեղ կ'ելլէ՝ զոր դուք կը տեսնաք ամէն օր լամբարներուն մէջ։

Գանք հիմայ մետաղային հանքերուն արտադրութեան։

Եթէ ո և իցէ մետաղէ՝ ըլլայ երկաթ, կապար, անսպագ կամ դինկ, ասոնցմէ շինուած առարկայ մը տեսնելու ըլլաք, մի՛ կարծէք թէ անիկայ նոյն այդ խմորով հողէն ելած է. անոնք բոլորն ալ օտար նիւթերու հետ միացած, խառնուած և քարային կոյտերու ձեւեր առած վիճակի մէջ դուրս կու գան հանքերէն, և ուրոնց կ'ըսեն հանածոյ։ Այս հանածոյներէն մետաղները արտադրելու, զտելու գործը որ մետաղագործութիւն կը կոչուի՝ մեծ ճարտարութիւն պահանջող արուեստ մըն է։ Տեսէ՛ք սա քանի մը տեսակ հանածոյներու բնական նըմոյները, կարծէք թէ մէկ մէկ քարի կատրներ են առնք։ Բայց լաւ դիտեցէք թէ անոնց մէջ փայլուն կէ-


տեր կան՝ որ ըսել է թէ կը պարունակեն մէյմէկ տեսակ մետաղ։ Ահաւասիկ այս հանածոյներն են որ իւրաքանչիւր տեսակը առանձին՝ բարձր հնոց կոչուած ահաւագին հնոցներու բերնէն վար կը լեցընեն՝ մինչեւ որ ամբողջապէս լեցուիք։ Յետոյ հնոցին տակէն կրակ կուտան, որպէս զի անոր մէջ կարգով դրուած հանքածուիները բռնկին։ Միւս կողմէն՝ մեքենական փքոցով շարունակ օդ կը զրկեն որ կրակը արծարծի։ Մետաղները այս բարձրագոյն ջերմութեամբ, հանածոյներէն զատուելով կը հալին և հնոցին յատակը գանուած հալոց ըսուած տեղը կը հաւաքուին։

Մետաղները պաղելէ վերջը կ'ըլլան պարզ մարմիններ, կ'ունենան յատուկ փայլ մը և ըստ տեսակի կ'ըլլան սպիտակագոյն, մոխրագոյն, կարմիր և դեղին։

Ամենէն գործնական մետաղը երկաթն է, որ է նաև ամենէն դիմացկունը և առատը միանգամայն։ Երկաթով կը շինեն անհամար մեքենաներ, հատու գործիքներ, կաթսայներ, կամուրջներ, շոգեկառաց ուղիներ. վերջապէս երկաթով կը ձածկեն շոգենաւներու կողերը ու կը հասատեն շէնքերու պատերը ելն։

Իսկ ամենէն թանկագին մետաղը ուկին է, որ դերագդարար իմ քովս չգտնուիր, և որուն վրայ խօսիլը ուրիշ անգամուն կը թողունք։

**Հարցարան.** — Հանքերը ի՞նչ բաներու վրայ աղդեցութիւն ունին. — Քարիւղը ի՞նչ տեսակ հանք է. — Ուսկի՞ց կը բզիսի և անոր դախնական վիճակը ի՞նչ է. — Ի՞նչ կ'ընեն անիկայ որ կարենանք վառել. — Ի՞նչ բանի կ'ըսեն հանածոյ. — Հանածոյներէն ի՞նչ միջոցով կը հանեն մետաղները. — Ամենէն գործածական մետաղը ո՞րն է և ի՞նչ կը շինուին անով։



ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

Է.

125.—ՃԱԲՈՆՆԵՐՈՒ ԲԱՐՔԵՐԷՆ

Ճարոնցիներուն մէջ՝ դաստիարակութեան խարիսխներէն մին կը համարուի՝ ծնողաց և մեծերու հանդէպ յարդանքը, որուն շատ կանուխէն տղայք վարժուած են, հանդերձ այդ տղայոց շատ գործուանօք մեծցած ըլլալուն, որովհետեւ երբէք անոնց մարմնական պատիժ տալու սովորութիւն չկայ այդ երկրին մէջ։

Բարքերը անստգիւտ են, արդարութիւնը կատարեալ ուղղութեամբ կը գործադրուի. շատ դժուար է գտնալ դատական պաշտօնեայ մը որ կաշառուած ըլլայ։ Օրէնքները որք շատ մանրակրիտ են, և կեանքի ամէն գործողութիւնները կը կանոնաւորեն՝ խղճմտօրէն յարդուած են։ Կրթութիւնը շատ ընդհանրացած է և դըպրութեանց մշակութիւնը շատ յարգի։ Ամենէն բարձրադիր ընկերութեանց անդամները, իրենց պատիւ կը համարին գիտնականներ հանդիսանալ, և նոյն իսկ իշխանազուններ՝ այդ տիտղոսին արժանանալը փառք կը սեպեն։

Գալով երկրագործութեան, ուղեւորները միաձայն իրենց հիացումը յայտնած են, այս երկրին աղքատիկ հողին արտադրած սքանչելի բուսականութեանը վրայ։ Երկար փորձառութիւն մը

միշտ աճեցուն և հոծ բնակչութեան մը ապրուստը հայթայթելու պիտոյքին միացած, սորվեցուցած է ձարոններուն պահանջել հողէն ինչ որ կրնայ արտադրել առանց հանգչելու։ Նոյնպէս սորվեցուցած է անոնց՝ յաղթահարելու լեռնային այն անմերձենալի գաւառներուն՝ որպէս զի անոնց ձիւնապարփակ զառիթափերը հանրային սննդառութեան օգտակար ըլլալու հարկադրին։ Ինաւ տարակոյս չվերցնէր՝ թէ Եւրոպացիք շատ բան ունին սորվելիք ճարոնցիներէն. Ինչ որ կը վերաբերի հողին օգտակարագոյն արդիւնաբերութեան մասին՝ ինչպէս նաև բնութեան ամէն բերքերուն—նոյն իսկ մեղի համար անպէտ համարուածներուն—դործածութեան մասին ինչ որ անհրաժեշտ նըւկատուած է բնիկ դասակարգին առօրեայ պիտոյից։

Պարտիզպանութիւնը նաև ճարոնի մէջ յառաջացած է մինչ իր ծայրագոյն սահմանները. և ժողովրդին պարտէզ մշակելու արուեստին նկատմամբ ունեցած ընդհանուր ճաշակը, յայտնի ցոյց կուտայ թէ ազնիւ միտումներով օժտուած ազգմ'է սա։

Զենք խօսիր յախճապակին պատրաստութեան վրայ, վասն զի ամէն ոք գիտէ թէ որքան գերազանցած են ձարոնցիք ուրիշները այդ ճարտարարուեստին մէջ։ Նշանաւոր են նաև մետաքսեղէն գործելու արուեստով, բաւական ժամանակէ ի վեր Եւրոպա զրկուած հաղարաւոր հակերու պարունակած մետաքսեղէն նիւթերը որք զարմացուցած

Են Եւրոպայի գործարանատէրերը, ոչ թէ միայն դիներու չափաւորութեան համար՝ այլ նաև անոնց սքանչելի՝ գեղեցկութեան։

Սակայն պէտք չէ կարծել որ ձարոնցիք թերութիւններ չունենան. դժբաղդաբար անոնց գլխաւոր պակասութիւններէն մին է հետեւեալը՝ որ կը տգեղցնէ իրենց նկարագիրը։ Ասոնք տեսակ մը եռացած ըմպելիք կը գործածեն, որուն յայի անունը կուտան և որ կը նմանի մեր օդին, մեծ հաճոյքով կը ճաշակեն զայն. բայց ասոր յանչափս գործածութիւնը ձարոնի մէջ ազգային մոլութիւն մը եղած է, որուն հետեւանքով յաճախ կը պատահին սպաննութիւններ և ամէն տեսակ թշուառութիւն։

### Բ Ն Ա Կ . Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն ԻԳ.

#### 126. — ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ


Թէպէտե բնական պատմութեան դասին կարգը այս անդամ երկրաբանութեան վրայ խօսիլ է, սակայն սիրելի տղաքս, այս շրջանին զանց պիտի առնենք այս դիտական դասը, միայն թէ անոր վրայ շատ համառօտ խօսելով պիտի անցնինք դարձեալ երկրաբանական բայց հետաքրքրաշարժ նիւթի մը։ Երկրաբանութիւնը՝ բնական պատմութեան այն մասն է, որ կ'ուսուցանէ երկրին նախնական կաղմակերպութիւնը, և անոր մակերեւոյթին վրայ ինչպէս նաև ներքին մասին մէջ, պատահած փոփոխութիւնները և անոնց պատճառը, Վերջապէս նա կը ջանայ երկրագնտիս պատմութիւնը պարզ կերպով քացարել։

Երկրաբանութիւնը երկու մաս ունի. առաջինը կը խօսի մթնոլորտին, ջուրին և կրակին յառաջ բերած արգասիքներուն վրայ. խակ երկրորդն՝ երկրիս զանազան խաւերուն, ժայռերուն և հողերուն վրայ. թէ անոնք ո՛ր ժամանակ ձեւացեր ին և թէ ի՞նչ բրածոյներ կը բովանդակին եւն։

Ինչպէս որ ըստ քիչ առաջ հետաքրքրական նիւթի մը վրայ խօսելու դիտաւորութիւնս, ուստի կը սկսիմ. ընտրած նիւթս է Երկրածարժը։

Երկրաշարժը հանրածանօթ երկրաբանական երեւոյթ մըն է, որ կը յայսնուի երկրիս մակերեւոյթին վրայ, մեղմ կամ սաստիկ շարժմամբ։ Երկրաշարժները և հրաբուխները միևնուն պատճառէ առաջ կու գան. երկրագընտիս կեղրոնք մակերեւոյթին սկսեալ 12 մղոն խոր իջնելով կը գտնենք հրաշէկ հալական զանգուած մը, կրնանք ենթագրել որ երկրիս կեղեւը լաստափայտ մը ըլլայ՝ որ կը լողայ հրեղէն ովկիանոսի մը վրայ։ Այս նուրբ կեղեւը իր յատակը գտնուած հրեղէն տեսակ զանգուածներու իրարու հետ խառնութիւն յուղուելով, բուռն կամ մեղմ շարժումներ կը կրէ, այնպէս որ այս ներքին հրեղէն ովկիանոսը՝ եթէ երկրիս կեղեւին զարնելու ըլլայ, կը ցնցէ զայն. և ահա այս ցնցումը կը կոչուի Երկրածարժ։

Այս պարագային երբ հրեղէն նիւթոյ խառնուրդը սաստկապէս զարնութ կեղեւին և ճեղք մը բանալով երկրիս կեղրոնէն լաւաներ դուրս պոռթկան, այն ատեն այս երեւոյթը կը կոչուի հրաբութի։



Հնուց ի վեր երկրաշարժը ժողովրդեան վրայ սարսափի և երկիւղ ազգած է։ Մինչդեռ նա երկրագնտիս կազմութեան նկատմամբ նշանակութիւն մը չունի։ Իրակազմութիւնները պատճառ են առաջանալու համար։

ւացի է երբ մարդկային ազգին վրայ վախ մը և ողբաւի արդիւնք մը կը թողու. քանի որ մի քանի երկվայրկենի մէջ քաղաքներ կը կործանին և հազարաւոր անձինք փլատակներու տակ կը թաղուին, անդին մշակեալ դաշտեր կ'աւերին, կղզիներ կ'անհետանան :

Հնդհանրապէս երկրաշարժի նախագուշակ համարուած են՝ ամառուան ամենասաստիկ տաք օրերը, երբ օդի տարօրինակ հանդարտութիւն մը կը տիրէ և այդ օրերուն մէջ կը սպասուի երկրաբանական այս աւերիչ երեւոյթին : Որչափ սխալ և ծիծաղելի է այս կարծիքը զոր չենք կրնար բացատրել : Եթէ մեր մէջէն, սիրելի տղաքս, հաւատացողներ կան ասոր, այլևս պիտի փոխենց կարծիքը, քանի որ տեսան և հասկցան թէ այդ շարժման գործողութիւնը մեզմէ 12 մղոն և կամ շատ աւելի խորութեան մը մէջ տեղի կ'ունենայ՝ և թէ այդքան հեռուէն ի՞նչպէս ազդեցութիւն կրնայ ունենալ մեր օդին վրայ :

**Հարցարան.** — Երկրաբանութիւնը ի՞նչ կ'ուսուցանէ . — Երկրաշարժը ի՞նչ տեսակ երեւոյթ է և ի՞նչ բանէ առաջ կուզայ. — Երկրագնտիս ո՞րբան խորը տեղի կ'ունենայ զանգուածներու խառնուրդը. — Հրաբուխը ի՞նչ է. — Երկրաշարժը ի՞նչ աւերումներ կ'ընէ: —



## ՆԻՒԹԵՐՈՒԻ ՑԱՆԿԸ

|                                       | Եզ |
|---------------------------------------|----|
| 1. Ընթերցանութեան կանոնները . . . . . | 11 |
| 2. Դպրոցական վերամուտը . . . . .      | 13 |
| 3. Խրատական մը . . . . .              | 15 |

### Ա.Ռ.Ա.ԿՆԵՐ

|                                |                   |     |
|--------------------------------|-------------------|-----|
| 4. Ա. — Ուխտաւոր կատուն .      | Հրանք . . . . .   | 17  |
| 10. Բ. — Աղուէս և այծ .        | Հ. Ք. Վ. Ք. . . . | 31  |
| 17. Գ. — Անցորդք և շունք .     | Քոիլով . . . . .  | 46  |
| 19. Դ. — Գեղացի և օձ .         | Հ. Ք. Վ. Ք. . . . | 51  |
| 23. Ե. — Եղդարի և լուրիա .     | » . . . . .       | 59  |
| 28. Զ. — Դայլ, այծ և ուլ .     | » . . . . .       | 73  |
| 35. Է. — Սնապարծ ջորին .       | » . . . . .       | 91  |
| 39. Լ. — Նապաստակներ .         | » . . . . .       | 97  |
| 45. Թ. — Զի և էշ .             | » . . . . .       | 111 |
| 55. Ժ. — Աղան և երկու աղքատք . | » . . . . .       | 135 |
| 60. Ժ.Ա. — Կարմիր խնձորը .     | » . . . . .       | 146 |
| 107. Ժ.Բ. — Երկու ճամբորդներ . | » . . . . .       | 249 |
| 113. Ժ.Դ. — Ամպ և դաշտ .       | » . . . . .       | 263 |

### Բ.Ա.Ր.Ա.ԿՆԵՐ Դ.Ա.ՍԵՐ

|                                                 |     |
|-------------------------------------------------|-----|
| 5. Ա. — Կապոյտ վերարկուն . . . . .              | 19  |
| 9. Բ. — Կօշկակար Ղաղարոս . . . . .              | 29  |
| 11. Գ. — Սակաւապետ կինը . . . . .               | 34  |
| 15. Դ. — Դողութեան պղտիկը չըլլար .              | 42  |
| 32. Ե. — Տորոթէա և իր շունը . . . . .           | 83  |
| 40. » » » (Ծար.) . . . . .                      | 99  |
| 43. Զ. — Ժամանակին յարդը դիտցէք .               | 106 |
| 48. Է. — Անձնուէր որդիք . . . . .               | 118 |
| 53. Լ. — Երախտագէտ գեղացին . . . . .            | 129 |
| 61. Թ. — Գործի մը գիւղարութենէն մի յուսահատիք . | 148 |
| 67. Ժ. — Ծնողասիրութիւն . . . . .               | 163 |
| 73. Ժ.Ա. — Ուսմանց ազդեցութիւնը .               | 176 |

|                                                       | էջ  |
|-------------------------------------------------------|-----|
| 79. ԺԲ. — Զգիտցածնուղ վրայ մի պնդէք . . . . .         | 188 |
| 87. ԺԳ. — Զգուշացէք խարեբայութիւնէ . . . . .          | 205 |
| 93. ԺԴ. — Խստապահանջ մի ըլլաք . . . . .               | 218 |
| 103. ԺԵ. — Ճշդապահ մարդը . . . . .                    | 240 |
| 109. ԺԶ. — Ուսմունքը սնապաշտութիւնը կը վանէ . . . . . | 252 |
| 119. ԺԷ. — Տանը երեք խորհրդատուները . . . . .         | 277 |
| 130. ԺԸ. — Արշակին բիւրեղը . . . . .                  | 289 |

**ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

|                                            |     |
|--------------------------------------------|-----|
| 6. Ա. — Բնդհանուր զիտելիք . . . . .        | 21  |
| 12. Բ. — Մարմիններու դասաւորումը . . . . . | 36  |
| 16. Գ. — Մարդակազմութիւն . . . . .         | 44  |
| 20. Դ. — > Մասն Բ. . . . .                 | 52  |
| 24. Ե. — > > Գ. . . . .                    | 62  |
| 30. Զ. — > > Դ. . . . .                    | 78  |
| 34. Է. — > > Ե. . . . .                    | 89  |
| 42. Ը. — > > Զ. . . . .                    | 104 |
| 44. Թ. — Կենդանաբանութիւն Մասն Ա. . . . .  | 108 |
| 50. Ժ. — > > Բ. . . . .                    | 122 |
| 54. ԺԱ. — > > Գ. . . . .                   | 133 |
| 62. ԺԲ. — > > > (Շար.)                     | 151 |
| 68. ԺԴ. — > > Դ. . . . .                   | 165 |
| 74. ԺԴ. — > > > (Շար.)                     | 178 |
| շ2. ԺԵ. — > > >                            | 194 |
| 88. ԺԶ. — > > Ե. . . . .                   | 207 |
| 94. ԺԷ. — > > > (Շար.)                     | 220 |
| 98. ԺԸ. — > > > >                          | 228 |
| 104. > . — > > Զ. . . . .                  | 241 |
| 108. > . — > > > (Շար.)                    | 250 |
| 114. ԺԹ. — > > Է. . . . .                  | 265 |
| 118. Ի. — Բուսաբանութիւն . . . . .         | 275 |
| 120. > . — > (Շար.) . . . . .              | 280 |
| 122. ԻԱ. — Հանքաբանութիւն Մասն Ա. . . . .  | 286 |
| 130. ԻԲ. — > > Բ. . . . .                  | 291 |
| 131. ԻԳ. — Երկրաբանութիւն . . . . .        | 296 |

**Ս. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԹԻԽՏԻ**

|                                     |    |
|-------------------------------------|----|
| 7. Ա. — Իսահակայ զոհուիլը . . . . . | 23 |
| 25. Բ. — Յովսէփ գեղեցիկ             | 63 |

|                                                 | էջ  |
|-------------------------------------------------|-----|
| 31. Գ. — Յովսէփ Գևորգիկ (Շար.) . . . . .        | 80  |
| 37. Դ. — Սինափ օրինատուութիւնը . . . . .        | 94  |
| 51. Ե. — Սամիսոն . . . . .                      | 124 |
| 59. Զ. — Դաւիթ կ'սպաննէ հսկայ Գողիաթը . . . . . | 143 |
| 71. Է. — Դանիէլ մարգարէ . . . . .               | 171 |

**ԿԱՐԵՆԱՐ ԳԻՏԵԼԻՔ**

|                                                     |     |
|-----------------------------------------------------|-----|
| 8. Ա. — Զգալ, ըմբռնել, կամենալ . . . . .            | 25  |
| 14. Բ. — Զիւնը . . . . .                            | 40  |
| 21. Գ. — Շաքար . . . . .                            | 54  |
| 27. Դ. — Գարեջուր . . . . .                         | 70  |
| 33. Ե. — Թուղթ . . . . .                            | 86  |
| 36. Զ. — Փայտածուխ . . . . .                        | 92  |
| 41. Է. — Կաշիներ . . . . .                          | 102 |
| 49. Ը. — Ապակիներ . . . . .                         | 119 |
| 57. Թ. — Լեցեգործութիւն . . . . .                   | 139 |
| 63. Ժ. — Թէյ . . . . .                              | 153 |
| 69. ԺԱ. — Սուրճ . . . . .                           | 167 |
| 77. ԺԲ. — Շոքոլա . . . . .                          | 184 |
| 83. ԺԳ. — Լուսաւորութեան կազ . . . . .              | 196 |
| 89. ԺԴ. — Զգախէժ . . . . .                          | 210 |
| 95. ԺԵ. — Մետաքսի մանաբանը . . . . .                | 222 |
| 99. ԺԶ. — » » (Շար.) . . . . .                      | 230 |
| 21. ԺԷ. — Թէ լինչ են և ինչի կը գործածուին . . . . . | 284 |

**ՕԳՏԱԿԱՐ ՄԱՐԴԻՒ**

|                                       |     |
|---------------------------------------|-----|
| 13. Անթօնիո Քանովա . . . . .          | 37  |
| 18. Ա. — Յովհաննէս Կութթէնպէրկ        | 48  |
| 22. Բ. — Բարմանթիէ . . . . .          | 57  |
| 26. Գ. — Բրիստափոր Գոլոմպոս . . . . . | 67  |
| 29. Դ. — Բենիամին Ֆրանքլին . . . . .  | 75  |
| 47. Ե. — Ճէյմս Վաթ . . . . .          | 115 |
| 65. Զ. — Ռոպրթ Ֆուլթըն . . . . .      | 158 |
| 81. » » » (Շար.) . . . . .            | 192 |
| 101. Է. — Սամուէլ Մորո . . . . .      | 234 |

**ԶԱՆԱԶԱՆ ԳԱՍՏՐ**

|                                                              |    |
|--------------------------------------------------------------|----|
| 38. Ա. — Բենիամին Ֆրանքլինի բարոյական սկզբունքները . . . . . | 96 |
|--------------------------------------------------------------|----|

|                                                   |     |
|---------------------------------------------------|-----|
|                                                   | ԵՂ  |
| 46. Բ.—Աշխարհագրական գիտելիք-Զրվէժ մը . . . . .   | 113 |
| 56. Գ.—Փոթորիկը . . . . .                         | 137 |
| 64. Դ.—Զայնը . . . . .                            | 156 |
| 70. Ե.—Հռիփսիմէի անուան տարեղարձը . . . . .       | 169 |
| 76. Զ.—Խուլ համբերու դպրոցին քննութիւնը . . . . . | 183 |
| 85. Է.—Ո՞րն է դարձողը—Երկիրը . . . . .            | 201 |
| 91. Ը.—Բոյսերը . . . . .                          | 213 |
| 102. Թ.—Կենդանեաց սրամտութիւնը . . . . .          | 238 |
| 112. Ժ.—Լոյս . . . . .                            | 261 |

**ԸՆԹԵՐՑՄՈՒՆՎ ՍՈՒԴ ԶՍ.ՊԱ.ՀՈՒԹԵՑՄՆ ՎՐԱՅ**

|                                                |     |
|------------------------------------------------|-----|
| 52. Ա.—Ի՞նչ է առողջապահութիւնը . . . . .       | 127 |
| 58. Բ.—Մաքրութիւն . . . . .                    | 141 |
| 66. Գ.—Խորտիկ, ըմպելիք, ծխախոտ . . . . .       | 161 |
| 72. Դ.—Հագուստ . . . . .                       | 175 |
| 78. Ե.—Մարմնական շարժմունք և հանգիստ . . . . . | 186 |

**Ս.ՇԵՍ.ԾԱ.ԴԻՐԱ.ԿԱ.Ն ԳԻՏԵԼԻՔ**

|                                                   |                 |
|---------------------------------------------------|-----------------|
| 75. Աշխարհացոյց տախտակ կամ քարտէս . . . . .       | 181             |
| 80.—Զրանցքներ Մամն Ա. . . . .                     | 190             |
| 86.      »      »      Բ. . . . .                 | 204             |
| 90. Երկրիս չորս գլխաւոր կէտերը . . . . .          | 212             |
| 96.      »      »      »      » (Շար.) . . . . .  | 22 <sup>1</sup> |
| 100.      »      »      »      »      » . . . . . | 23              |
| 106. Մարդկային ցեղերը . . . . .                   | 24              |
| 111. Ծովերու ծառայութիւնը առ մարդկութիւն .        | 25 <sup>1</sup> |
| 117. Անապատները . . . . .                         | 272             |

**Ս.ԸԼ. ԵՒ Ս.ԸԼ.Ք**

|                                              |                 |
|----------------------------------------------|-----------------|
| 84. Ա.—Մեր պարտականութիւնները . . . . .      | 199             |
| 92. Բ.—»      »      (Շար.) . . . . .        | 215             |
| 97. Գ.—Լաւ մոիկ ըրէք ծերերու յորդորները .    | 226             |
| 105. Դ.—Զեռարուեստներ և աշխատութ.գործիքներ . | 243             |
| 110. Ե.—»      »      (Շար.) . . . . .       | 257             |
| 116. Զ.—»      »      » (») . . . . .        | 270             |
| 130. Է.—Ճարոններու բարքերէն                  | 29 <sup>1</sup> |

**ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ**

|                         |     |
|-------------------------|-----|
| 115. Ա.—Մաքի արթնութիւն | 268 |
|-------------------------|-----|



2019 3290 - 3292

«Ազգային գրադարան»



NL0060705

«Ազգային գրադարան»



NL0060704

«Ազգային գրադարան»



NL0060703

